



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԱՏԱԿԱՆԻ ԹԻՒ

ՊՐԻՎ ՖԵՅԵ

(Ա. Շ. Ա. Մ ՖՐԱՆՍՈՒԱ. Ա. ԿԱ. Դ. Ե. Մ Ի Ա Յ Ա Յ)

ՏԱՐՓԱՆՔ ՖԻԼԻՔԻ

6229 թ հ.

Թ. Ա. Հ. Ա. Յ. Ա. Յ.

Լ. Ա. Հ. Ա. Յ. Ա. Յ.



Հայոց պետական գրադարանի համար հայոց պետական գրադարանի համար

Կ. ՊՈՂԻՆ

Տպագործ. Արեգակ և Մասն Լըսաբազ

1887

ՏԱՐՓԱՆՔ ՖԻԼԻԲԻ

Ա.

Դալարագեղ նորմանտիոյ ամենէն ծառաւէտ գաւառակաց միոյն մէջ, թէոչի հին նահանգին մէջտեղը, նշգարենեաց երկար ծառուզւոյ մը ծայրը կը բարձրանայ շէնք մը որ Հէնրի Դի ժամանակին կառուցուած լինել կը թուի եւ զոր տեղացիք Լա Ռոշեմելի դղեակը կ'անուանեն: Պարզ պորմ մ'է այն որոյ երկու անկիւնները կը գըտնուին մէկ մէկ սրած այր աշտարակ: Գաւթին մէկ կողմը կայ աւելի վաղնջուց մատուռ մը, եւ միւս կողմը՝ տանուատէրական ազաւնետունը: Լա Ռոշ-Էսմէլը երկրին հնագոյն ընտանիքներէ մին են, սակայն ոչ ընչեղագոյններէն: Լէորով կոմմն, որ գարուս կիսուն ատեններն այդ ընտանեաց գլխաւոր ճիւղը կը ներկայացնէր, երեք զաւակաց անդրանիկն էր, եւ ասոնցմէ



իւրաքանչիւրին ժառանդութիւն ընկած ե-
կամուաը տասներկու հազար Փրանքը չէր
անցներ : Չատ քիչ էր այս՝ յանձանձելու
համար գղեակն եւ արժանավայել կերպիւ
ասլրելու անդ : Աւստի եւ հայրենական այն
հին բնակորանն օտար ձեռաց անցնելու
գատապարտեալ կը թուէր, երբ այդ սըր-
բապղծութենէն ճողովրեցաւ անձնուիրա-
կան գործով մը ոյր օրինակները կը գլու-
նուին աղնուական ընտանեաց մէջ : Կոմին
եղբայրն ու քոյրը նմա նուիրեցին իրենց
ստագուածքն, երկուքն ալ հրաժարելով
անձնական ամեն ապագայէ եւ ամեն բաղ-
դէ, եւ իրենց էութիւնն համակ խառնե-
լով իրենց անդրանկին եւ իրենց տան պե-
տին էութեան : Ոյս երկու մեծ հոգիները
սլարզութեամբ կատարեցին այդ գործն,
եւ իրենց եղբայրն ալ նոյն պարզութեամբ
ընդունեց, որովհետեւ ինքն ալ անոնց պէս
պիտի ընէր ի հարկին :

Լա Թոշ-իումէք շատ յարգի էին ի շրջա-
կայու : Բարեհամութեամբ կը հետեւէին դա-
րուն ընթացքին, թէեւ իրենց անուան վո-
յել զգուշաւորութեամբ : Արդէն կորովի
թեղ մ'էր այս որ պատկառանը կ'ազդ էր
բարոյական եւ նոյն խոկ Փիզիքական բա-
րեմասնութեամբք որը զոգցես ժառանդա-
կան էին անոնց քով : Աէորով կոմին աղ-

նուապետական կազմով մարդ մ'էր, հան-
դարու ու խիզախ գէմքով, նրբին եւ քիչ
մ'ալ խոսվեցուցիչ բազաքավարութեամբ :
Մինչդեռ կը փորձէր իւր հնձող մէքենայ-
ներն եւ իւր քուծած անասունները մրցա-
նակի կ'արժանանային գաւառին երկրագոր-
ծական մրցմանց մէջ, իւր Շառլ-Անդուան
եղբայրը, զոր ասակետն կը կոչէին, կը հըս-
կէր պարտէզին, մատենադարանին, մա-
սանին եւ ջերմաշապիին վրայ և Բուսաբա-
նութեան ճաշակն ունէր եւ հեշտովի ժա-
մեր կ'անցունէր ուսումնասիրելով ծառուղ-
ւոյն մամուռները : Բաց աստի եռանդուն ե-
րաժիշտէր . իւր գեհորտութեան պատճա-
ռաւ, հասարակութեան առաջ ի հանդէս
չէր ածեր իւր տաղանդները, սակայն յա-
ճախ կէս գիշերուան ատեններն իւր սրըն-
դին հեշտալուր ձայները կը լսուէին իւր
բնակած փոքրիկ աշտարակէն :

Անժէլիք-Բուլ քոյրը խոհական վերատե-
սուչն էր գթութեան գործերու որք մեծ-
տեղ մը կը բռնէին ընտանեաց աւանդու-
թեանց մէջ : Ճերմակեղէնները կարգի կը
դնէր, կերակուրները կ'որոշէր եւ անու-
շեղէնները կը պատրաստէր : Ոյս առտնին
զրացումներէն միջոց գտած ատեն, աղնիւ
մագազաթի վրայ կը նկարէր ծաղիկներ ու
թօչաններ, միմնչելով հին երգեր յորս կը

իսոսուէր յորդեռանդն հովիւներու եւ ա-
նողոքելի հովուհեաց վրայ .

Ո' Ղուկաս , լե՛ր նըւազ աշխոյժ .
Մինչ հօտս , իրեն հովուհեայն հետ
կնմնաց ներքեւ զօվարար յայժ
Դալարեաց մէջ խայտայ յաւէտ ,
Ոստոց ըստուերն , ալիքն յստակ
Եւ գարնայնի սիւգն հոգեբայժ
ինձ հետ կըսէն քեզ շարունակ .
Ո' Ղուկաս , լե՛ր նըւազ աշխոյժ :

Այս պարկեցտ մարդոց մէջ ծնաւ ահա ,
185 • ին ատենները , Փանն ար Լա Ռոշ-
Էսմէլ , որ , պէտք է ըսել , նախ եւ առաջ
ցուրտ ընկունելութիւն մը գտաւ : Իւր
եղրօր ու քրոջ վեհանձն անշահամնդրու-
թեան չնորհիւ , Լէորոլս կոմնը կրցած էր
իրեն կնութեան առնուլ մանկամարդ եւ
հարուստ գրացուհի մը զոր կաթոգին սի-
րած էր իւր երիտասարդութեան ժամա-
նակ , եւ ուսկից սակայն կարծած էր թէ
յաւէտ հեռու պիտի մնաբ՝ հարստութեան
անհաւասարութեան պատճառաւ : Այս ա-
մուսութիւն , որ բարեբաստիկ եղած էր
ամեն նկատմամբ , ամուլ մնացած էր ընդ
երկար : Կոմուհեայն մէկ ծանր հիւանդու-
թիւնը վերջապէս յոյսեր տուաւ զորս աղ-
ջըկան մը ծնունդը կիսովին միայն իրակա-
նացուց : Երկու երեք տարի ետք , կոմն իւր
ժաղկահասակ կինը կորսնցնելու վիշտն ու-

նեցաւ : Այնքան տարիիանօք կը սիրէր զնա
որ մոքէն իսկ չանցուց երկորդ ամուսնու-
թիւն մը , և ստիպու եցաւ համակերպիլ իւր
ձիւղին արու ժառանգորդ մը չթողլու զըժ-
բաղդութեան : Այս դատնութիւնը մեղմե-
ցաւ ընտանեկան մասնաւոր հանգաման-
քով մը :

Իրեն զրացի եւ բարեկամ էր իւր հօր-
եղբօրդդիներէ մին որ օրինաւորապէս մի-
եւնոյն անունը կը կրէր , որովհետեւ երկու
եղբօր զաւկներ էին , այլ զոր տեղացիք սո-
վոր էին կոչել Պուավիլիէի անուամբ , զա-
նազաննելու համար իւր ազգականէն : Հա
Ռոշ-Էսմէլի դղեակին վերին պատուհա-
նէն , ծառերու մէջտեղէն կը նշմարուէր վե-
րին գտարկոնն եւ բոլքի լւսամւուտն որք
կը զարդարէին ճակատն Պուավիլիէի դղեա-
կին , անջնորհ շէնք տասնեւութերօրդ դա-
րու : Երկու կալուածներն իրարու կը միա-
նային իրենց ծառուղիներօվ :

Երկու հօրեղբօրդորդւոց միջեւ ընտանե-
կան այնքան աշքի զարոնդ նմանութիւն մը
կար , որ հեռուէն իրարու հետ կը շփու-
թէին զայնու : Բարոյական նմանութիւնն ալ
մեծ էր , ըստ որու է երկու քն ալ միեւնոյն
զգացումներն եւ միեւնոյն ճաշակներն ու-
նէին , ժրաջանութեամբ կ'զբաղէին տեղա-
կան շահերով , երկրագործական բարւոք-

մամբը, անասնաբուծութեամբ, որսորդութեամբ, եւ շատ քիչ քաղաքականութեամբ:

Արդ Պ. աը Պուավիլիէ տղայ մ'ունէր— Ֆիլիք—որ քանի մը տարի առաջ ծնած էր իւր ժամն հօրեզրօրդստրէն, եւ երբ Աչուրովս կոմսն ուղղակի ժառանգ մ'ունենալու ամեն յսոյ կտրեց, իւր սրտադին իղձն եղաւ օր մը իւր աղջիկն ամուսնոցնել Ֆիլիք աը Պուավիլիէի հետ, որ իրմէ յետոյ Լա Ռոշ-Էսմէլեանց անդրանիկը պիտի լինէր :

Վ. որոշու կոմսը գուշը տոււաւ իւր սրտին այս գաղտնիքը, կամ այս բնական ու բարեյարմար խորհուրդն ինքնի՞ն մուտ գտաւ երկուց ընտանեաց մտքին մէջ: Ինչ որ ալ լինի, երկու տղայոց ապագայ ամուսնութիւնն յայնմէնետէ որոշեալ բան մ'էր ի Լա Ռոշ-Էսմէլ որպէսի Պուավիլիէ: Նախ խորհրդաւոր կերպով խօսեցան աղոր վրայ, յետոյ համարձակութիւն առին, եւ ըսին Ֆիլիքի «պղտիկ կինդ» ժաննի խօսքն եղած ատեն, —ժաննի՝ «պղտիկ ամուսինդ» Ֆիլիքի խօսքն եղած ատեն: Աանայք, եւ մանաւանդ պատուականն Անժէլիք-Բօլ, կամ կ'առնուին այս կատակէն, որ պէտք է ըստել թէ շատ հաճելի էր օրիորդ ժաննի: Արահարած էր իւր հօրեզրօրդորդւոյն, որքան կրնայ սիրահարիլ մանուկ մը: Ընտան-

եաց զրօսանքն էր պահել Ֆիլիքը վարագոյրի մը ետին կամ սեղանի մը տակ, յետոյ ներս կը մտցնէին զժանն, որ կը համարուէր թէ չգիտեր նորս ներկայութիւնը ստիայն անմիջապէս կը կռահէր, ուղղակի կ'երթար իւր հօրեզրօրդորդւոյն պահուըտած տեղն եւ շառ ագնելով երեւան կը հանէր զնա: Ամեն ոք յայնժամ կը խնդար բերկրապատար, ի բաց առեալ մատաղատին Ֆիլիք, սէգ ու վեհերուտ պատանի որում անտանելի կը թուէին այս ամեն բաները: Իւր մօրմէն, որ մեռած էր դժբաղջաբար, ժառանգած էր ջղացին գիւրագրզիո զգայականութիւն մը: Իւր տարփանաց եւ ամուսնութեան մասին սպասաւորաց ու շրջակայից խաթուններուն յարատեւ կատակարանութիւնը բոլորովին կը զայրացնէին զնա, եւ իւր փաքրիկ նշանածն, անմեզ շարժառիթ բոլոր այն ձանձրածուցիչ հալածանաց, տակաւ առ տակաւ ծայրացեղ հակակրութեան մը տարկայ կը լինէր իրեն համար:

Ոյս տպաւորութեամբը տոգորեալ մտաւ Լուի-լը-Կուանի լիկէոնը տասնեւհինգ տարեկան եղած ատեն, եւ այդ տպաւորութիւնը աւելի սաստիութեամբ էր վերածնէին երբ արձակուրդի ժամանակը կը մօտենար: Իւր ծիծաղկուտ ու ամօթլեած ձա-

Կատադրային հօրեղբօրդուստրը վերստին
գտնելու մոտածումը կը պդտողէք հայրենի
երկրը վերադառնալու հաճոյքը : Տակաւ
առ տակաւ սկսած էք միեւնոյն հակակրու-
թիւնը տածել այն վայրերուն նկատմամբ
յորս կ'ապրէք նա եւ այն անձանց վերա-
բերմամբ որք կը շրջապատէին զնա, եւ
չիք տարակիյս որ եթէ կայծակն իւր տրա-
մադրութեան ներքեւ լինէք, ևա նրոշ-էւս-
մէլի դղեակը բնածինջ կը լինէք իւր բոլոր
յարակից մասերով, ի միասին եւ անդրա-
նիկ ճիշդին պետը, Շառլ-Անդուան առ-
պետն եւ իւր սրինգն, Անժէլիք հօրաբոյրն,
հէզ ժանն եւ սպասաւորները :

Երկու ընտանիքներն ալ մեծ ապշու-
թեան մէջ պիտի ընկնէին եթէ գիտնային
պատանին Պուավիլիէի այդ զգացումները,
սակայն Ֆիլիք . իւր հօր նկատմամբ ունեցած
մեծարոյ յարգանաց եւ իւր կատարեալ
բարեկրթութեան ժառաննդակական սովորու-
թեանց չնորհիւ, ի յայտ չէք ածեր բնաւ
իւր թաքուն զգացումներն Արդարեւ քիչ
մը ցրառութիւն եւ վարանուութիւն կը
տեսնուէք իւր յարաբերութեանց մէջ ընդ
հօրեղբօրդուստրն, բայց այդ վարան պատ-
ճառ կը համարէին իւր տարիին յատուկ
վեհերութիւնն եւ խակութիւնը :

Սակայն տարիները կ'անցնէին : Օրիորդ

Ժանն կը մեծնար, և իւր ապերախտ հօրեղ-
բօրդորդ ոյն նկատմամբ տածած մաքուր սէրն
ալի միասին կը մեծնար : Այդ սէրը ճարտար
միջոց մ'եղաւ յօգուտ նորա գաստիարա-
կութեան «Եթէ հօրեղբօրդորդիդ զծեզ տես-
նէ՛ք, օրիորդ » խօսքն մոդ ական նախա-
դասութիւն մ'եղաւ որուն զօրութիւնը շու-
տով հասկցան տնեցիք եւ որուն առաջ նոյն
հետայն կը հանդարտէին աղջկան զայ-
րոյթներն եւ ըմբռոստութիւնք : Մաքին ա-
ռաջ կը բերէք անմիջապէս հօրեղբօրդորդոյն
տհաճութիւնն, եւ, այդ տհաճութեան հե-
տեւանօք, խզումն այն ամուսնութեան,
որ, թէեւ շատ հեռու, իւր մատազ սրտին
սիրական խորհուրդն էք եղած արդէն :
Պարզ էք արդարեւ որ Ֆիլիք աը Պուա-
վիլիէ ինքն, որպէս Փանն շատ լաւ կ'զգար,
օրինակ մը վնելով բարոյական ամեն կա-
տարելութեանց, շափտի ուզէք ամուսնակալ
երիտասարդուհեց մը հետ որ յօսի բնա-
ւորութիւն ունէք եւ սեղանին վրայ շիտակ
չէք նստեք :

Միեւնոյն միջոցը միեւնոյն ազգ եցու-
թեամբ գործածուեցաւ յառաջ մղելու հա-
մար զնա իւր դասերուն մէջ : Ֆիլիքի տը
Պուավիլիէ փայլուն յաջողութիւններ կ'ու-
նենար իւր զիշերօթիկ վարժարանին մէջ .
ապագային աներկրայ ընտիր մարդք մը պի-

տի լինէր, թերեւս իսկ մեծ մարդ մը . իւր
կին կրնա՞ր անգիտանաւ դերբայից կանոնա-
ներն . Անկարելի էր այս , եւ ժանն շատ
լու կ'ըմբռնէր :

Քիչ մը ուշ զբուեցաւ Արքոյ Կուսին Այ-
ցելութեան հաւատաւորաց քով , որք զա-
ւասաղ լուխ Ա . . . քաղաքին մէջ գիշերո-
թիկ բարեփատշաճ փարժարան մէ կը վա-
րէին : Օրիորդ Անժէլիք , իւր հօրեղ-
բօրդուստրը նոցա խնամոց յանձնած ատեն ,
գալտնի պահելու խոստմամբ նոցա յայտնեց
ընտանեաց մասդրութիւնը Ժաննի ապա-
գային համար , նորատի աղջկան սէրն իւր
հօրեղբօրդ ւոյն նկատմամբ , եւ նորա բը-
նաւորութիւնն եւ միտքը կատարելազոր-
ծելու համար այդ զգացումն յօգուտ ի կիր
արկանէլու գալտնիքը :

Այս թանկագին ծանօթութեամբ զին-
եալ , կուսանք միամտաբար բոլորովին բը-
ուընկցուցին այդ մատադերեւակոյութիւնն ,
անգադաբ յիշելով զՖիլիք տը Պուավիլիէ
իբր ամենակատարեալ էակ մը , իտէտկան
խօսեցեալ մը որում պարտէր պատմել իւր
բոլոր գործերն եւ որում արժանի պիտի
կրնար լինիլ յարատեւ ժրաջանութեամբ և
բացառիկ բարեմասնութեամբ միայն :

Օրիորդ ժանն արդէն շատ արտմադիր
էր այդ սլայծառագեղ ու գրեթէ նուիրա-

կան լուսով տեսնել հօրեղբօրդին . զգե-
ցուցած էր զնա այն տարտամ ու դիմթա-
կան բանաստեղծութեամբ համբռուն որ կը
յուզի ծաղկատի աղջկան մը հոգւոյն մէջ ,
եւ յաչս իւր՝ լուսապստի մ'ունէր նա զըլ-
խոյն շուրջը : Պէտք է ըսել թէ Ֆիլիք տը
Պուավիլիէ անձամբ շատ լու կը յարմարէր
այդ աստուածացման : Իւր ցեղին հզօր
յատկութիւնը անոր վրայ բարեխառնուած
էին մայրենի արեան զուգաւորութեամբ ,
որ աւելի մեզմ ու աւելի փափուկ էր : Այդ
ատեն վայելչակազմ ու նրբամարմին ապար-
մանի մ'էր , բարձրագլուխ , լրջագէմ , հրուտ
աչերով որք կը մատնէին հոգեխանդ աշ-
խոյդ մը զոր յարտաքուսա կը զսպէր ար-
ժանապատուութեան ընդոծին սովորու-
թիւնը : Վարժարանին մէջ իւր յաղթակ-
ները , բանի մը կոկիկ ստանաւորներ , իւր
նամակաց ամիսորժելի ու նրբիմաստ արձակն
ակներեւ ապացոյց մ'էին բաւական նշա-
նաւոր խմացականութեան մը , զոր սակայն
Ժանն գերազայն կ'անուանէր : Նոյն իսկ
Ֆիլիքի զդուշաւոր ընթացքը պատկառանք
կ'ազդէր նմա եւ կը հմայէր . երբ բարեհա-
ճէր երբեմն երբեկլ վանուց խօսա-
րանին մէջ , նորատի աղջիկը դոգդոջելով
կ'ելնէր անոր առջեւ , այդ երիտասարդ շաստա-
ռածին այցելութիւնն ընդունելուն վրայ
խնդուն ու խոռվուն :

Այդ երիտասարդ չաստուածը սակայն Քարիզի մէջ իրաւագիտութիւն կ'ուսանէք անդորր մեղիութեամբ մը, որ զերծ չէր տագնապիչ երկիւզներէ : Իւր իրաւագիտութեան ուսմունքն աւարտելէ յետոյ, ի Պուազիլիէ պարտէր դառնալ իւր հօր քով ապրելու համար : Ուստի կը մօտենար ժամն յորում անշուշտ պիտի ստիպուէր յայտնել մտադրութիւնն իւր հօրեզքօրդստեր նկատմամբ : Գիտէր թէ իւր ամուսնութիւնն ոռոշուած լինցած գործ մ'էր երկու ընտանեաց մէջ : Թէեւ այս մասին բացայատ չէին խօսեր իւր հետ, սակայն հանապազ ակնարկութիւններ կ'ընէին որք երբէք մոռցնել չէին տար նմա իւր ամուսնութեան խորհուրդը : Գիմազգտաբար, մանկամարդ աղջկան նկատմամբ կը տածէր նոյն հակակրութիւնն զոր ունեցած էր մատալատի աղջկան համար, եւ ամեն անգամ վանքէն գուրու ելած ատեն համակեալ էր այնպիսի տպաւորութեամբք որք չէին համապատասխաններ իւր ծնողաց իզներուն : Տգեղ ու անհաճոյ կը դանէր զֆանն, թէեւ կառ պուտակ խոչոր աչեր, ու ագանդուր յորդառատ մազեր ու սպիտակափայլ ակայայններ ունէր նա : բայց հասակը կարծ ու ամփոփի էր, ինքն անջնորհ ու անձարակ վերջապէս արդու զարդին մէջ ճաշակ չկար,

մինչեւ իսկ անխնամ կերպիւ հագուած էր : Իրաւ է թէ այս ձախորդ թերութեան պատճառն ինք չէր : Վանուց մէջ առածի կարդ անցած էր թէ աշակերտուհիք պարտէն սիրել եւ մշակել բարոյական գեղեցկութիւնը միայն, եւ կանոն էր արգելու պչրասիրութեան ամենափոքր նշանն : Հետեւաբար հայելի չկար մենաստանին մէջ ֆանն, որ քանի մը անգամ յանկարծակի բռնուած էր պատուհանին անջնեւ իւր սքանչելի վարսերն յարդարած միջոցին, մասնաւորապէս կը կշտամբուէր այս մասին :

— Բարոյական գեղեցկութիւն, օրիորդ, կը յեղյեղէին յարգամեծար կրօնաւորուհիք, բարոյական գեղեցկութիւն . այս պարտի լինիլ ձեր միակ զբաղումն եւ միակ հոգածութիւնն, որպէս անտարակոյս միակ զբաղումն եւ միակ հոգածութիւնն է ձեր հօրեղբօրորդւոյն պէս բարձր մտքի մը :

— Սակայն, քոյր իմ, կը պատասխանէր, հօրեղբօրորդիս չկրնար բարոյական գեղեցկութիւնս տեսնել խօսարանին մէջ :

— Կը ներէք, օրիորդ, կը տեսնէ, կամ գէթ կը կռահէ նոյն իսկ արտաքին ունայնութեանց համար ձեր ունեցած արհամարհանքէն :

Ֆանն համոզուելու երեւոյթ կ'առնուր, սակայն ինքն էր որ իրաւունք ունէր : Հօ-

թատերաբեմի մը վայել կարողութիւններ
եւ մեծ արկածներու արժանի կրքեր :

Ամենէն զ գուարն էր այս ամենն հաս-
կցնել իւր հօր : Ա. աը Պուավիլիէ աը Աս-
թօշ-Եսմէլ գորովագութիւն հայր մ'էր, այլ
բնու երբէք վիստական . իւր դժնեայ ճա-
կամն, իւր դորչ ու խստահայեաց աշըն,
իւր Կամավին հեգնական շրթունքները սրտի
գեղմանց չէին յարմարեր, եւ Ֆիլիբ կրցա-
ծին չափի յետաձգեց խստավանութիւն մը
որ անկասկած կօրի անհաճոյ ապշութիւն
մը սիմտի պատճառէր ծերունի ազնուա-
կանին : Սակայն վերջապէս փաստարտն ըն-
դունուեցաւ, այդ վայրկեռնէն սկսեալ ու
ոչ մէկ պատրուակ ունէր իւր բնակու-
թիւնն երկարածգելու ի Բարիզ, հասկցաւ-
թէ բացատրութեան սոսկալի ժամն հնչած
էր, եւ մեկնեցաւ ի Նորմանտիո՝ իւր բոլոր
բաջապատութեամբ զինուելով :

Ի Պուավիլիէ որպէս ի Ասթօշ-Եսմէլ
ընդունեցին զնա այնքան ցնծութեամբ ու
խրախութեամբ որ մեծապէս զգածուեցաւ
եւ մինչեւ իսկ վարանեցաւ իւր որոշմնն
վրայ : Սանր էր խորտակել այդ բոլոր ազ-
նիւ սրտերն : Հայրն իւր որդւոյն գա-
լստեան յաջորդ օրն փոկ նշմարեց նորա
բանագրոսութիւնն ու արտմանթիւնն, եւ
սիրտն անձկութեամբ համակեցաւ :

բեգորորդին, խօսարան եկած ատեն, չէր
տեսներ նորա բարոյական գեղեցկութիւնը,
կը տեսնէր նորա խառնափնտոր մազերը,
շատ կարծ եղունգները, շատ երկայն սը-
րունքները, շատ լայն կօֆկները, փար ին-
կած գուլպաներն, եւ ինքն իսկ բաւական
բարոյական գեղեցկութիւն չունէր ըմբըս-
նելու համար բոլոր այդ բաներուն խոր-
հըրդական եւ գերազանց կտղմը :

Իւր հօրեզքօրդուտեր դէմ այս արմա-
տացեալ եւ մնայուն նախապաշարմանց վրայ
տարիքին հետ միասին եկած աւելցած էին
նոր զգացումներ, որք աւելի կը հեռացնէին
զինքն ժամնէ եւ այն ապագայէն զոր իրեն
համար սահմանած էին անդ ստիին ի տպայ
տիցու: Իւր դպրոցական յաջողութիւննը և բա-
նաստեղծական փորձեր որոց վրայ կ'ոքանչա-
նային իւր ընկերը, զգլիսած էին զնա, և ինքն
ալ կերպիւ իւր իւր անձին վրայ ունէր այն
բարձր համարումը զոր ժամն կը սնուցա-
նէր նորա նկատմամբ: Առանց տակաւին որոշ
նպատակի մը հայելու, յազմթանակի ու փա-
ռաց տարտամ երազներ ունէր, բարիզեան
բարձր դասուց շողջողուն մթնոլորտին մէջ
կ'ընդ նշանաբէր նուեւ վիճաշուք ու մրրկայց
տարիանքներ, և կը սորուար մտածելով թէ
պիտի երթար գաւառի մը խորը, հայրենի
դղեկին անձուկ պատերուն մէջ թաղել մեծ

Օգոստոսի գեղածիծաղ իրիկուն մը կը պարտէին ոստախիտ շագանակեննօք զարդարուն զ արատափի մը վրայ որ Պուավիլիէի պարտէզին մէկ կողմը կը գտնուէր : Դարատափին յարդարուած էր խոր ու հանդարտ լճակի մը եղերաց երկայնութեամբ . Ըակը գոգցես կը ննջէր կոկոներու (néonfar) լայն տերեւոց տակ որոցմով գրեթէ բոլորովին ծածկուած էր . կիսով շափ ջրով լըցուած հին մակոյկ մը խրած էր սանդուզի մը ստորոտն որուն աստիճանները քայլայուած էին : —Հայրը լրիկ մնջիկ գլանիկ մը կը ծխէր , որդին մելամազմութեամբ կը դիտէր ցեցամէց մակոյկն որ իւր ձողին կապուած էր ժանդուած շղթայով մը , եւ կը կարծէր անդ տեսնել պատկերն ճակատագրին որ իրեն սահմանուած էր աշխարհի այդ կորուսեալ անկեան մէջ :

—Ըսել է բնոււ չէք ծխէր , զաւակս , ըսաւ յանկարծ Պ. առ Պուավիլիէ :

—Քնաւ , հայր իմ :

—Շաւ լու կընէք , ինձմէ աւելի խմասուն էք , մեծալէս գոհ մնացի : Ե՞ն , ըսել է հիմա փաստաքան էք :

—Այո , հայր իմ :

—Խիստ լաւ : Զեր իրաւագիտական ծանօթութեանց չնորհիւ ալ ինձ պէս որս շպիտի լինիք գործակատարներու : Պիտի կըր-

նաք անձամբ յանձանձել ձեր հարստութիւնն , որ օր մը շատ մեծ պիտի լինի :

—Կը յուսամ , հայր իմ , գեռ երկար ատեն այդ հոգը վրաս չառնուլ :

—Նորհապարտ եմքաղաքավարութեանդ համար , սակայն պէտք է որ դուք ալ ձեր մասն առնուք բեռէն . կը ծերանամ , կը յոգնիմ , զաւակս : —Գիտէ՞ր թէ Պուավիլիէի եւ Լա Խոչ-Էռմէլի կալուածներն ի միասին ինսուն հազար ֆրանքէ աւելի եկամուտ կրնան բերել :

—Այդչա՞փ , հայր իմ :

—Անշուշ :

Պահ մը լուսթիւն տիրեց , որմէ յետոյ Պ. առ Պուավիլիէ շարունակեց .

—Վերիերս գնացի ժամն հօրեղբօրդուստրդ տեսնել վանքին մէջ . շատ գոհ են իրմէ : Կրնաւորուհիք կը հաւաստեն թէ նշանաւոր իմաստութեան տէր կատարեալ եւ ուսնալ օրիորդ մէ : բաց աստի ընտիր երաժիշտ է :

—Այո , հայր իմ , շատ լաւ դաշնամուր կ'ածէ :

—Գիտէք թէ իւր ուսումն աւարտած է եւ թէ ամսոյս տասնեւհնգին վերջնապէս հայրենի տունը կը դառնայ :

—Պ. առ Լա Խոչ-Էռմէլ ըսաւ ինձ , հայր իմ :



— Եթէ այդպէս հարկ դատէք, հայր իմ,
պիտի հնազանդիմ:

— Այսո՛, կը հասկնամ, գուշ չըսած ես
կը գոհացնեմ ձեր իղձերը. շատ ախորժած
էք հարիզէն եւ կ'ովէք անդ անցոնել ձեր
երիտասարդութիւնն եւ անշուշտ ձեր բու-
րք կեանքն անդործութեամբ :

— Ոչ թէ անդործութեամբ, հայր իմ,
եւ եթէ թոյլաւայիք ինձ խօսիլ ձեղ լիակա-
տար անկեղծութեամբ . . .

— Ո՞հ, խնդրեմ, խօսեցէք :

— Լաւ ուրեմն, այստեղ, գաւառի մէջ,
գիւղի մէջ է որ անդործութեամբ պիտի
ապրիմ . . . Ներեցէք, հայր իմ . . . աշացս
առջեւ ունիմ ձեր եւ ձեր հօրեղբօրդորդւոյն
օրինակներն, եւ գիտեմ թէ ձեր երկուքին
կեանքն եւս ո'րբան արժանավայել պարապ-
մամբ լի է: Սակայն ես ոչ ձեր ճաշկներն
ունիմ, ոչ յարմարութիւնները: Կըսէք թէ
կը սիրեմ Յարիզը, ճշմարիտ է: կը սիրեմ
անշուշտ նորա զուարծութիւններն եւ հա-
ճոյքներն, որպէս բնական է տարիքիս,
սակայն կը սիրեմ նաեւ, հաւատացէք, վեհ
գործունէութիւնն զոր կը ծծես անդ օդին
հետ, վսեմ տենչանքներն զորս կը ծնու-
ցանէ սրտին մէջ, փառաց տենդն որ արբ-
շուութիւն կուտայ ուղեղին: կը սիրեմ նորա
խմացական հզօր կեանքն որ կարծ ես կուգայ

Պ. տը Պուազիլիէ յանկարծ ընդհատեց
պատոյտե եւ գլանիկը նետեց :

— Ֆիլիք, ըստ աչերը շեշտակի յառելով
երիտասարդին դժոյն դէմքին վրայ, գի-
տէք հարկաւ մեր բաղձանքները ձեր և ձեր
հօրեղբօրդատեր ամուսնութեան համար:
Զեր վարմունքէն կրնամ ենթադրել որ ձեր
դիտաւ որութիւնը մերինէն տարրել է:

— Հայր իմ, ըստ Ֆիլիք յարգալիր այլ
հաստատ ձայնով, չեմ կրնար ամուսնանալ
հօրեղբօրդատերս հետ . . . չեմ սիրեր վնա:

— Զէ՞ք սիրեր զնա, կրկնեց Պ. տը Պուա-
զիլիէ :

Դարձեալ շեշտակի նայեցաւ զաւկին,
իւր յօնքերուն միջեւ փորուած խորշոններն
աւելի խոռոչացան, եւ շրթունքը թեթեւ
իմ դողացին ջղաճգաբար :

Երկու քայլ հեռի, լճափին վրայ, նըս-
տարան մը կար . գնաց հոն նստաւ, գլուխն
երկու ձեռներուն մէջ առաւ եւ սիստ
խորհիլ թախծագին :

— Հէ՞գ աղայ, մրմնլեց :

Ապա, գլուխը վերցնելով դէպի զաւակն
որ յատին կանգնած էր իւր առաջ .

— Զեր յայտարարութենէն յետոյ, ըստ
հատու եւ դաֆան ձայնով մը, կըմրոնէք
թէ գէթ առ ժամանակ մը անհնար կը լինի
ձեզ համար բնակիլ ի Պուազիլիէ :

աւելնալ քու յատուկի իմացականութեանդ
վրոյ եւ կը կրկնապատկէ նորա ոյժերն :
Աստ , հայր իմ , ունեցած իմացականութիւ-
նըս պիտի մնայ առանց նակատակի , առանց
կիրառութեան . ագարակապանաց եւ գոր-
ծակատարաց պիտի թողում խնամքներ որք
բնաւ կարեւորութիւն շպիտի ունենան ինձ
համար . ձանձրոյթը , վհատութիւնը պիտի
պաշարեն զիս եւ վերջ ի վերջոյ ապակա-
նեն . գեղջուկ աղջուականի առաքինու-
թիւնները չունենալով , անոնց այլանդա-
կութիւնները պիտի ունենամ եւ օր մ'ալ
թերեւս մոլութիւններն : Ուրիշ շատերու
պէս ժամանակս պիտի անցունեմ չուներս
պտտցունելով , ջերմաչափն եւ ծագացոյցը
(rose des vents) դիտելով , դինին սրուակ-
ներու մէջ անցունելով եւ թերեւս իսկ
խմելով . . . : Լաւ ուրեմն , հայր իմ , կը
խոստովանիմ թէ այսօրինակ կենցաղ մը ,
ինձ համար անպատիւ , այլոց համար անօ-
գուտ , սոսկում կ'աղդէ ինձ , եւ դժբաղդ
հօրեղօրդ ուստրս , որ յաչս իմ այդ կեն-
ցաղոյն խորհրդանշանն եղած է յար , ա-
տելի դարձած է ինձ այս պատճառաւ .
նա է որ օրքոցէն արձակած է ճակատա-
գրիս վճիռը , նա է որ ըստած է ինձ . «Նոս
պիտի ապրիս եւ ոչ ուրիշ տեղ . . . : Բոլը
կեանքդ պիտի անցունես այս ճակատա-

գրական շրջանակին մէջ , եւ ի'նձ հետ պի-
տի անցունես , զի՞ս միայն պիտի սիրես ,
ի'նձ հետ միայն պիտի ամուսնանաս , —և իմ
ճաշակներս քու ճաշակներդ պիտի լինին ,
եւ իմ սենեակս քու սենեակդ պիտի լինի ,
եւ իմ գերեզմանս քու գերեզմանդ պիտի
լինի . . . » Ա՛հ , հայր իմ , կրնայի սիրել
զնա եթէ ե'ս ընտրէի . «Վ գիտէ , թերեւս
սիրէի նաեւ գիւղական կեանքն եւ գրա-
զումներն եթէ առ յաւէտ պարտք չդրուէին
վրաս : Ներեցէք ինձ , հայր իմ , կը վիրա-
ւորեմ զեեզ , սակայն լաւագոյն կը համա-
րիմ ըսել բոլըր մտածածս , անկեղծօրէն
բանալ սիրաս ձեր առջեւ . . . :

—իրաւունք ունիք , ըստա Պ. տը Պուտ-
վիլէ :

Ուժով չունչ մ'առաւ , վայրկեան մը
ամփոփեց ինքինքն , եւ շարայարեց մեղմ
ու ձնշեալ ձայնով մը .

—Ես ալ , զաւակս , ես ալ պարտիմ
ներոզութիւն խնդրել ձեզնէ :

—Հայր իմ :

—Այո՛ , որովհետեւ վերջապէս կրնաք
կարծել թէ քիչ մը թեթեւամութեամբ
սակամանած էի ձեր ապսգայն , իբր թէ ա-
պագայդ իմ սեփականութիւնս լինէր : Կըր-
նաք կարծել , եւ անտարակոյս կը կարծէք
թէ եսասիրութեամբ կերպիւ իւիք յափըւ-

կըսէք , եւ կ'ապրինք առանց փառքի , սա-
կայն ոչ առանց պատուի : Կ'աշխատինք հա-
ցին եւ մսին ամման , եւ Փրանսական հե-
ծելազօրաց կուտանք ողնդակազմ՝ երիվար-
ներ . . . : Բաւական բան մ'է այս : Սակայն
ամենն այս չէ , զաւակս . ներկայ ժամանա-
կիս մէջ առաւելքան երթէք լաւ է որ մեզ
նման մարդիկ մնան իրենց հայրենի երկիրը ,
քաղաք կամ գիւղ , եւ անդ յարդելի ընծա-
յեն զինքեանս : Ի բաց առեալ զործնական
ծառայութիւններն զորս կրնան մատուցա-
նել իրենց չուրջն , մի միայն իրենց ներկա-
յութեան , իրենց ծանօթութեանց գերա-
զանցութեան , իրենց կենաց արժանաւո-
րութեան , իրենց անուան զարժարացած
յիշատակներուն մէջ դաս մը կայ , օրինակ
մը կայ , հեղինակութիւնն մը կայ : Կը նմա-
նին այն հին զանգակատանց որք աստ անդ
կը տեսնուին դաշտերուն մէջ , որք երա-
զել կուտան անցորդին իւր ճամբուն մէջ ,
գիւղացւոյն՝ իւր արօրին վրայ , եւ որք
մէծ զգացումներ եւ յարդական մոտածում-
ներ կը ներշնչեն ամբոխներուն , հակառակ
սոցա կամքին : Զէ՛ , զաւակս , անօգուտ չենք
մենք . . . : Բան մը մի՛ ըսէք , Ֆիլի՛ք , ո՛չ ,
ոչ իսկ բառ մը : Կը հասկնամ զգացում-
ներդ , սակայն չեմ ուզեր զգայնութենէդ ,
խանդակատանքէդ խլել զոհոզութիւն մը

տակած էի կետնքդ յօդուտ իմ , առաջուց
կապելով կաշկանդ ելով զայն իմ կենացո
մօտ : Անջուշտ խանդակատանօք կը յուսայի
—այնքան մենաւոր տարիներէ յետոյ —օր
մ'ալ լցուն եւ ոգեւորեալ տեսնել վազեմի
տունս . այո՛ , կը յուսայի թէ Աստուած ինձ
պիտի խնայէր ծերոց այն մեծ գառնու-
թիւնը , դատարկ տունը : Մնաց որ այն
աղջիկը կը սիրէի զաւկիս պէս . . . :

—Հայր իմ , մրմնեց վերստին երիտա-
սարդն , ոյր աչերը թրջած էին :

—Կը սխալիմ , ներեցէք , ըստու հայրը :
Նւ շարունակեց իւր ձայնին բոլոր հաս-
տատութեամբ .

—Սա ըսել կ'ուզէի , զաւակս , թէ մի-
միայն անձնական շահուս , իմ յատուկ եր-
ջանկութեան վրայ չխորհեցայ երբ ձեզ հա-
մար որոշեցի ապրելու այն եղանակն զոր
դուք կը մերժէք : Կարծեցի թէ միան-
գամայն ձեզ կը պատրաստեմ բարեբաս-
տիկ , օդտակար եւ պատուաւոր կեանք
մը : Ակնածու խօսքերուդ մէջէն կ'ընդ-
նըշմարեմ , երիտասարդ , թէ Լա Ռոշ-
էսմէլի կոմսն եւ զիս կը նկատէք իրը բա-
ւական անօգուտ էակներ այս աշխարհիս
վրայ . . . : Թոյլ տուէք որ շարունակեմ . . . :
Այս մասին համակարծիք չեմ ձեզ : Երկու
գեղջուկ ազնուականներ ենք մենք , որպէս

որուն վրայ պիտի զղջաք վաղը : Հետեւեցէք ձեր ընտրած ճամբուն, հետեւեցէք իր բարի մարդ, եւ ես պիտի միսիթարուիմ: Ըսէք տեսնեմ, ի՞նչ որոշած էք ընել:

—Հայր իմ, դիտաւորութիւնս էք, եթէ հաւանէիք, առաջ տանիլ իրաւագիտական ուսումներս մինչեւ տոքթորութեան աստիճան եւ ապա Պետական խորհուրդը մտնել:

—Թող այդպէս լինի :—Եւ այժմ, Ֆիլիք, դառնակսիծ որոշում մը պարտինք տալ: Քանի որ աստ չպիտի մնաք, պատշաճ է, հարկ է որ կարելի ելածին չտիր շուտ մեկնիք աստի: Վաղն առաւօտ պիտի մեկնիք, եւ երկուընուս ալ խնայելու համար աւելորդ սրտայուզումներ, կը փափաքիմ չտեսնել զձեզ մեկնան պահուն:

Պ. աը Պուավիլիէ ոտք ելաւ ընդ ոստ, ուղղեց իւր հոկայական հասուն եւ պայտար վերսկսաւ հաստատ քալոււածքով, նշան ընելով զաւկին որ քոմին քալէ:

Երկար լուսթենէ մը յետոյ :

—Թերեւս տարիներ պիտի անցնին, ըստ, մինչեւ որ կարենաք պարկեշտօրէն վերադառնալ ի Պուավիլիէ: Զեր ներկայութիւնն անագորոյն բան մը պիտի լինի այն մանկամարդ աղջկան համար . . . : Մերթ ընդ մերթ Բարիդ պիտի գամ և ձեզ տեսնեմ:

—Ծնորհակալ եմ, հայր իմ:

Օրը տարաժամած էր եւ ստուերը կը տարածուէին դարատափին վրայ: Առևնի անկատար մահիկն աստ անդ նշոյլներ արտ ձակած էր չագանակենեաց նոեմաստուեր տերեւոց մէջտեղէն եւ ազօտ իմն կ'արծաթագօծէր, խոտերուն մէջէն, հին ճակին միապաղպաղ մակերեւոյթը: Խորին հանդ արտութեան եւ մելամաղձութեան տեսարան մ'էր այս :

—Ֆիլիք, յարեց Պ. աը Պուավիլիէ, մայրդ եւը էք . . . այս, մայրդ քիչ մը վիպական միտք մ'ունէր, սակայն սրբուհի մ'էր նաեւ. մի՛ մոռնաք զնա :

—Զալիսի մոռնամ, հայր իմ :

Փառորդ ժամ՝ մ'անցաւ առանց նոր խօսք մը փոխանակուելու հօրն եւ զակին միջեւ, որոց քայլերը, ծառուզոյն աւազին վրայ ճարճատելով, կը խռովէին միայն այս մենութեան լուսթիւնը :

Ցանկարծ Պ. աը Պուավիլիէ կանգ տուաւ :

—Օն անդը, զաւակս, ըստ ձեռքն երակընելով, հանգստանալու պէտք ունիմ, երթամ պատկիմ . . . մնաք բարո՛վ:

—Հայր իմ, ըստ Ֆիլիք տնձկութենէն հեղձամաղձուկ ձայնով մը, հայր իմ, կը ներէ՞ք ինձ :

Ծերունին իւր սրտին վրայ քաշեց զնա
ուժգնութեամբ :

—Ողջագուրբէ՛ զիս , ըստւ :

Եւ ջղաձգաբար իւր կուրծքին վրայ
սեղմեց երիտասարդոն , որ կը հեծկլտար
սրտամբուրք :

Հետեւեալ օր , մութն ի լուսոյն , Ֆիլիք
տը Պուավիլիէ կը հեռանար հայրենի դըղ-
եակէն , սրաշաւ քարչեալ տարեալ երկու
առոյգաբարձ ճիերէ որք քսան վայրկեանէն
մօտակայ կայարանը պիտի տանէին զինք :
Իւր ետեւ կը թողուր — բարեբա՛ստ երի-
տասարդութիւն — մտատանջութիւն , լըումն
եւ սուգ , և բերկրազուարճ կը վազէր դէպ
ապագայն՝ անտառաց ցօղին ու նորածագ
արշալոյսին մէջտեղէն :

Քանի մը ժամ յետոյ , հայրն , դէմքը
գունատած եւ աչերը խոռոշացած անքուն
գիշերէ մը , յոդնած բայլերով կ'երթար դէս
պի լա Ռոշ-Էսմէլի դղեակը : Դղեկին մօ-
տեցած պահուն , ծառուզւոյն մէշտեղը
նշարեց Լէորոլտ կոմսն որ դէպ ինքն կու-
գար :

—Ե՞ն լսւ , գոչեց կոմսը զուարթ ձայ-
նով , ո՞ւր է նայինք երիտասարդ Բարիզզին :
Դեռ անկողինն է :

Պ. տը Պուավիլիէ շարունակեց յառա-

ջանալ առանց պատասխանելու , եւ երբ
հօրեղորորդւոյն բով հասաւ , տիսուր ու
ծանր ձայնով մ'ըստւ .

—Բարեկամո , Ֆիլիք Բարիզ վերադար-
ձաւ :

—Ի՞նչպէս , Բարիզ վերադարձաւ , կ'րկ-
նեց կոմսն անձկանօք : Ի՞նչ պատահեցաւ ,
որովհետեւ կը տեսնեմ թէ ծանր բան մը
կայ :

—Շատ ծանր բան մը , պատասխանեց
Պ. տը Պուավիլիէ , շեշտելով այս բառերը :
Եւ , կոմսին ձեռքը բռնելով .

—Բարեկամո , ըստւ , մեծ վիշտ մը պի-
տի պատճառեմ ձեղ . մեր բովանդակ կե-
նաց երազը ջնջուած է : Զաւակս ։ ։ ։ զա-
ւակս արժանի չէ այն ամուսնութեան ո-
րում կ'ըշձայի նորա համար :

Լէորոլտ կոմսն ակնապիշ նայեցաւ Պ. տը
Պուավիլիէի աշերուն :

—Կը մերժէ՞ , ըստւ :

Պատասխան չընդունելով , տեսակ մը
հեկնէ արձակեց . թեւերն անշարժ կախ-
ուեցան երկու քովերէն եւ աչերն անթարթ-
յառեց դատարկութեան մէջ . յետոյ պար-
զապէս ըստւ .

—Ճանն պիտի մեռնի սրտին ցաւէն :

Բարեբազզարար, Պ. տը Լա Արոշ-Եռմէլ ևթէ լւր գիտէր իւր աղջկան դիրազդածութիւնը, չէր գիտէր նորա բոլոր քաջասըրտութիւնը։ Ժանն, երբ քանի մը օր յետոյ հայրենի տունը վերագարձաւ, վախցուածին չափ սորասափահար չթուեցաւ յուսախարութենէն որ անդ կ'սպասէր նման իրաւ է թէ նախ եւ առաջ չզգաց զայն իւր բովանդակ սաստիութեամբն, որովհետեւ իւր ծնողը ո՛չ խոհեմութիւն եւ ո՛չ պատշաճ համարած էին յայտ յանդիման խօսիլ նման այսքան փափուկ եւ այսքան կոլցծալի նիւթի մը վրայ։ Աւստի թող տուին որ առ սակաւ սակաւ ինքն իսկ կուահէ ճշշմարտութիւնը։ Յորդէն նոյն հետայն տարօրինակ փոփոխութիւններ նշաբեց ընտանեաց այնքան կանոնաւոր սովորութեանց մէջ։ Իւր աստիւտն հօրեզրօր սրինդն ալ հեշտալուր դայլայլներ չէր արձակեր դիշերային լուութեան մէջ, եւ Անմէլիք հօրաքոյրը դադրած էր զուարձանալ Ղուկասի հետ՝ մագալաթն երփնագրած ատեն։ Աւելի բացորոշ նշաններ, իւր հօրն և Պ. աղ Պուավիլիէի տարութիւնը, Ֆիլիքի անմէկին բացակայութիւնն, իւր նկատմամբ բռնուած զգուշաւոր ընթացքը, վերջապէս

սպասաւորաց բերնէն փախած ինչ ինչ խօսեր, բոլորովին լուսաւորեցին զնա։ Թերեւս իսկ իւր կնոջական սրամտութիւնը, տարին հետ զարգանալով, արդէն զգացուցած էր նման թէ հօրեղբօրորդւոյն զգացմունք չէին համապատասխաներ բնաւ իւր աղապատանաց։

Ինչ որ ալ լինի, երբ լւր մը հասկցաւ թէ իւր մանկական տիոց խօսեցեալը լքած էր զինքն, իւր վշտէն չպոտթկաց ու չարտասուեց, գէթ առերեւոյթու միմիայն մեւ լամազճոտ լրջութիւն մը իրը քող իջաւ իւր գրգանոյշ դէմքին վրայ եւ մնաց անդ։ Քնքոց հոգի մ'ունէր, բայց ա'յնքան սէգ էր որ յայտնի չըրաւ իւր վէրը։ Իւր հօրաբրոջ հետ ստանձնեց հայրենի տան տեսչութիւնն եւ սկսու այնու պարապիլ անդուլ ժրաշանութեամբ, կարծես օրուան մէն մի բռպէին զերծ մնալու համար երազուն մտախոնութեան փորձութիւններէն և թալկացումն երէն։ Ոնդամ մը միայն ուղղակի ակնարկութիւն մ'ըրաւ իւր կոկծալի յուսախարութեան։ Սովորութիւն ըրած էր ամեն շաբթու առաւօտուն այցելութիւն մը տալ Պ. աղ Պուավիլիէի, եւ շատ անգամ նախաճաշն անդ կ'ընէր։ ապա անոր հետ աչքէ կ'անցունէր հին դղեկին զանազան խուցերը, զորս սպասաւորը, իրենց

տիրոջ նման վշտաբեկ, բոլորովին երեսի վրայ թողած էին: Կը խնդար այդ անկարգութեան վրայ, փեղկերը կը բանար, կարասիները կարգի կը դնէր, հայելիները կը սրբէր, ստովներուն փոշին կ'առնուր եւ վայրիկ մը կենդանութիւն ու զուարթութիւն կուտար այդ տխրատեսիլ բնակարանին: Օր մը երբ ծերունի ազնուականն, այդ որդեգորով հոգածութիւններէն զգածեալ, իւր երախտագիտութիւնը կը յայտնէր, խորախորհուրդ դէմքով մը նմա նայեցաւ:

—իրաւունք չէ՞ որ, ըստա, սակաւ ինչ ձեր գուստը լինիմ, որովհետեւ ես եղայ պատճառ ձեր որդւոյն հեռացնաւ:

Պ. աը Պուտավիլիէ դողդոյուն ձեռքով բռնեց նորա կարկառած ձեռքն եւ իւր շրթանց տարաւ յարգանօք:

Նոյն ատենները, տարօրինակ զրոյց մը պտշտեցաւ ի շրջակայս Ֆիլիր աը Պուտավիլիէն նկատմամբ: Կը յիշուի թէ երիտասարդ դը մեկնելէ առաջ հօրն յայտնած էր իւր մտադրութիւններն. իւր նամակաց մէջ կը շարունակէր անոնց վրայ խօսիլ. միտքը դրած էր միշտ Պետական խորհուրդը մըտնել՝ նախապէս տորթորութեան աստիճան ստանալէ յետոյ: Պ. աը Պուտավիլիէ գիտէր թէ առ այդ քրտնաշան աշխատութիւն ակտք է, հետեւաբար կը կարծէր թէ որ-

գին իրաւագիտութեան ամենէն լուրջ ուսումնասիրութեանց մէջ խորասուզուած էր երբ գրացի մը միամտաբար իմացուց նմա թէ թատրոնի գործոց մասնաւորապէս տեղեակ լրագիր մը կը ծանուցանէր մօտաւոր ներկայացումն՝ Բարիզի թատերաբեմերէն միոյն վրայ՝ հինգ արարուածով տուամի մը ոյր հեղինակն էր Ֆիլիր տը Պուտավիլիէ եւ վերնագիրը Ֆատեկէնոք: —Այս լուր խորապէս յուզեց զգօն ծերունին, եւ աւելի խորապէս պիտի յուզէր անշուշտ եթէ գիտնար այս արտասովոր իրողութեան մանրամասն պարտգայներն, որպէս պիտի պարզենք մեր ընթերցողաց առաջ:

Ֆիլիր տը Պուտավիլիէ կը կարծէր, իրաւամի թէ յանիրաւի, թէ բանաստեղծի կոչում ունի, եւ դպրոցէն ելնելէն ի վեր, ըստ արժանւոյն հետեւելով հանդ երձ իրաւագիտութեան դասերուն՝ հնագանդ ելու համար իւր հօր, մէջոց գտած էր գաղտագողի հարստացնել Փրանսական մատենագրութիւնը բազմաթիւ երկերով որք ցայն վայր անտիպ մնացած էին եւ զորս երիտասարդ հեղինակը կըզձար ի հրատարակ հանել: Ի մի բան, իւր մոտաց բոլոր գործունէութիւնն, իւր փառաց բոլոր երազներն եւ սրտայուղութեանց անցագ տեհնչն որոշապէս այդ կողմ դարձած էին. սակայն

իւր հօր անձկութիւն չպատճառելու համար՝ չէր յայտնած իւր բուն մոտադրութիւնն, եւ թեթեւամութեամբ կարծած էր գաղտնի պահել մինչեւ այն օրն յորում յաջողութիւնը սփափ գար արդարացնել այդ մտադրութիւնն եւ իւր յազմական անունը տանիլ հերշի ամենէն հեռաւոր գաւառակաց մէջ :

Գրական ամեն սեռերու մէջ, թատերական գրականութիւնը մասնաւորապէս կը յանկուցանէր զմիլիք, թերեւս անոր համար որ իւր երեւակայութեան կը ներկայանար հռչակաւոր գերասանուհւոյ սը ձեւին ներքեւ, ոյր լուսանկարը կը զարդարէր իւր հայելին։ Մառի ժէռալտ կը կոչուէր նա եւ կը յիշուի այդ արուեստագիտին արձակած փայլը հարիզի առաջին թատերաբեմերէ միցն վրայ, երբ տակաւին Ռուսիա չէր հափափած զնա մեր մոլեսանդութենէն։ — Դերասանուհւոյն թովչութիւնն այնքան ծանօթ հմայը մէ որ աւելլորդ կը թուի բացատրել զայն, մանաւանդ հարիզցւոց, որոց զլիսաւոր գաւանանքն է։ Սակայն հարիզցիք ինքեանը խակ թերեւս գոհ սփափ մնան զիտնալով թէ թատրոնի կանանց համար իրենց ունեցած կիրքն ունի իւր արդարացուցիչ պատճառն, եւ թէ այդ մեզսալարտ պաշտաման կը

խառնուի մեծ քանակութեամբ բանաստեղծութիւն : Դերասանուհին արդարեւ իրենց կը ներկայացնէ տեսակ մը կին որում շատ ըիշ անդամ կը պատահին ընկերութեանց մէջ եւ բնաւ երեք իրենց ընտանեկան յարկին մէջ, կին մը որ զերծ կը թուի երկրային ամեն խօֆթութիւններէ ինչպէս եւ ամեն գոեհէկութենէ, կին մը որում բան մը չպակսիր, ո՛չ ակռայ մը, ո՛չ մազ մը, ո՛չ ձեռնոցի կանուկ մը, ո՛չ ազամանդ մը տկանջին վրայ, ո՛չ վարդ մը լանջքին վրայ և ֆաղին հանգունատիպ, գոզցես բնութեան ձեռքերէն կ'ենէ անթերի, թարմագեզ, բոլորսպին հագուած եւ համակ պմնուած։ Վայրկեան մը կը տեսնէք զայն, սակայն այդ վայրկենի միջոցին կատարեալ է, եւ, երբ կը վերաբառնայ ի մութն, լուսափազի եւ կարծես գերմարդկային բանի մը տպառութեան նիրքեւ կը թողու զձեզ։ Եթէ հետն ի միասին երթաք կողմանցին մէջ, տակաւին իւր գերովն է լցուն թաթազուն, տակաւին թագուհի մէկ, վաշեսնգոյր նամիչատ մը, ոգի մը, գիցուհի մը, որ կ'ընթանաց ծիրանածաւալ ամպի մը մէջէ, իւր շպարին ներբեւ սպիտակ ու տօրօրինակ, ըթունքը կարմրածիր, աչերը մեծարաց ու հրափայլ, վերջապէս աստեղական աշխարհէ մը գաղթած էակ մը :

Ընդհանրապէս կ'երեւակայեն թէ զերասանու հին իւր առանին կենաց մէջ ի միասին կը տանի այն բանաւեղծական իտէ ականութիւնն զոր զգեցոծ է թատերաբեմին դիւթութեամբք, եւ բոլորազին պատրանք մը չէ այս, որովհետեւ ինք ալ միշտ առաւել կամ նուազ կը խարուի իւր ներկայացուցած գ'երերէն, երբէք ամրողզօվին չթօթափեր զայնո, եւ, տուն վերագառնալով, շատ քիչ անգամ կը պատահի որ իւր զգացումներն որպէս եւ լեզուն անշափ ու թատերական բան մը չպահեն :

Արեմն Ֆիլիք աը Պուավիլիէ ուժգին սիրով կը պաշտէր զօրիորդ Մատի Ժէրաւա, եւ պէտք է ըսել թէ զերասանուհւոյն նըկատմամբ ուսանովին այս սէրը զորի չէր ո՛չ սրբութենէ եւ ո՛չ վեհութենէ : Վիլական մորդիկ քնքոյշ են, երբէք չեն յարիր գուեհիկ տարրիանոց որք կը հրագուրեն նորածիկ երիասասարդները : Վիլիք շուտով երես զարձուցած էր անտի զգուանօք, իւր երազներն աւելի բարձրերը կը թրոշին : Ալրացաւ շովզօղուն արուեստագիտին խորահայեաց աշերուն եւ ներշնչուն ճակտին վրայ, կարծեց անդ կարդալ մելամազնութեան եւ կըքի այն անսահման բերթութիւնըն որք կը խոռովիին եւ կը հմայէին իւր իսկ սիրտն, եւ կեանքը նուիրեց

նմա : Յայնժամ կտտարեց սյն ամեն խենդակութիւններն որք զերասանուհւաց եւ թագուհւաց սիրահարներուն յատկանիշն են . իւր նստարանէն մոլեգնութեամբ ծափահարելէ յետոյ զՄառի Ժէռալտ, կ'սպասէր գ'երասանաց յատուկ դրան առջեւ եւ կը դիսէր նորա կտոք մոնելը . նորա շրջագգեսին հովը չնշած լինելուն վրայ բերկրագատար տուն կը դառնար եւ զիսէրը կ'անցունէր արձանի ու ոտտնաւոր պերճախօս նամակներ զբելով նմա զորս չէր զբակեր :

Այնուհետեւ իւր միակ մտածութիւն եղաւ մտնել նորա առանին կենաց մէջ, բունել նորա ձեռքն, արբշուլ նորա նայուածքով, նորա խօսքով, նորա չնշով, նորա դողմոր ու ընտանի բարեկամը լինիլ : Սակայն միջուցը : Դիւրահասկանալի է թէ երբէք չէր ընդուներ ոչ մէկ միջոց որ կարենար ազարտել իւր կուռքը : Վերջ ի վերջոյ որոշեց յօրինել թատերախաղ մը ուր Մատի Ժէռալտ իւր գեղոյն և տաղանդին արժանի գ'եր մ'ունենար : Ասանց մեծ յանձնապատահանութեան, կրնար ինքզինքն իրօք կարող կարծել ի յանդ հանելու սյդքան զժաւարին ձեռնարկ մը ի վալուց պատրաստուած էր այդ գործին իւր սիրական ուսումնամիրութեամբք եւ աշընդհատ թատրոն յայէին իւր իսկ սիրտն,

Ճախելով . թղթապանակին մէջ ունէր այդ
տեսակ քանի մը փորձեր զբա ինքն իսկ
անբաւական գատած էր , որոց մէջ սակայն
ձեռնհաս դատաւորք գտած էին ընտ-
րելացոյն կտորներ և ինքն ալ տակաւ տա-
կաւ ձեռքն ու ճաշակը փարժեցուցած էր :
Երկար խորհրդած ութիւններէ յետոյ , իւր
հնարած մէկ յատակածեւին վրայ վերսկսաւ
նիւթ մը որ կերպիւ իւրի յանձնարարուած
էր իրեն մեծ բանաստեղծի մը ընտրու-
թեամբ , ֆուէտէկոնափ նիւթն , որուն վը-
րայ Ալֆրէտ աը Միւսէ սկսած էր խօսիւ
Թադէադին սպասուհին վերնագրով : Ֆուէտէ-
կոնափ դերը , զոր հեղինակը ճոխուցուցած
էր հաճութեամբ , արդէն սքանչելապէս
յարմարցուած կը թուէր մժազգած շնոր-
հին եւ ողբերգական հրապոյրին որբ նշա-
նաւոր կը հանդիսացնէին Մատի Ժէռալտի
անձն եւ տաղանդը :

Ֆիլիմ իւր թատերախազն աւարտած էր
իրաւաբանական ուսմանց հետ միեւնոյն
ժամանակ՝ երբ ի Պուավիլիէ ըրաւ կարճա-
տեւ ու տխուր ուզեւորութիւնն ոյր մի-
ջագէպները պատմեցինք : Իւր սնառուկին
մէջ դրած էր Ֆաւերէկնորը , զայն իւր հօր
կարդալու եւ նորու խանդափառ գոհունա-
կութիւնը լսելու ազօտ զիտաւորութեամբ:
Սակայն այդ եռանդն յօդս ցնդեցաւ գտաւ-

ռական ցուրտ մթնոլորտին մէջ , եւ երիտա-
սարդը շատացաւ ինքնիրեն կարդալով իւր
թատերախազն , որ աւելի ապահով միջոց
մէր գոհ մմալու իւր երկին վրայ :

Բարիգ վերադառնալէն անմիջապէս յե-
տոյ ներկայացուց զայն խումբ մը բարե-
կամաց որբ իրեն համար գուշակեցին Օթիէի
եւ Յոնսառի փայլուն սկզբնաւորութիւնը :
Նորա քանի մը հատակուորները կորդաց
ընտանի սրահներու մէջ եւ նոյն յանզու-
թիւնը գտաւ : Այս բարեգուշակ կարծեաց
վրայ , որոշեց յանդուգն փորձ մը ընել . նա-
մակ մը գրեց Մատի Ժէռալտի եւ խնդրեց
որ բարեհաճի լսել իւր թատերախազին ըն-
թերցումը , բնաւ ակնարկութիւն ըն-
լով զինքը գրդով զգացմանց : Դերասա-
նուհին , թերեւս հետաքրքրութիւնը շար-
ժած նամակին ազնու ապետական ստորա-
գրութենէն , —Պուավիլիէ աը Լա Ռուշ-Էռ-
մէլ , —Երկառողիւ մը պատասխանեց իւր այ-
ցաքարտին վրայ . հետեւեալ օր ժամն հին-
գին կ'սպասէր նմա :

Այս պատասխան նախ եւ առաջ Ֆիլի-
րի պատճառեց խօլ արբշուութիւն մը ո-
րում ընդհուպ խառնուեցան խօլ երկիւզ-
ներ : Իւր երազին այսքան դիւրին եւ այս-
քան յանկարծական իրականացումը սոս-
կում կ'ազդէր նմա : Ահաելի կատակի մը

բաց բռնելով երիտասարդք բանաստեղծին առջեւ, հասկցուց նմա թէ կրնար ներս մտնել եթէ ուզէր:

Մասի ժէռալտի օրանը, թէեւ փոքր, բաւական կը համապատասխանէր այն գաղափարին զոր Ֆիլիք կազմած էր այդ որբավայրին վրայ: Ենգունէն կախուած ճըրաւոցի մը կիսանուղին վեր եւաւ արոփուն սրտով: Երբ մեծ արուեստագիտին դրան առաջ հասաւ, իւր յուզումն այնքան սաստիկացաւ որ կարծես թէ չանթահար եղած էր: Վերջապէս զանգակն հնչեցուց: Կերակուրի եւ մանաւոնդ լաւ կերակուրի հոս մը, որ դրան բացուած պահուն իրեն հասաւ, տարօրինակի թուեցաւ նմա այդ սրբավայրին մէջ, եւ սակայն փարաւեց նորա երկիւղները: Մանկամարդ սենեկապանուեկի մը, ոյր արհամարհու ու անզգած սիրուն գէմքը կը յայտնէր իւր տարիքէն վեր փորձառութիւն մը, ընդունեց զնա: Հանդարտութեամբ նայեցաւ նորա յանձնած այցաքարտին, անխօսուկ մոցուց զնա տեսակ մը նախասենելի մէջ, եւ այցաքարտ ի ձեռին մտաւ ըստի խուցը: Ֆիլիք լսեց քանի մը առնական ձայներու աղմուկն, յետոյ կոկորդամիր քրքիջներ որոց լուսթիւն յաջորդեց: որմէ յետոյ անսասան սենեկապանուեկին վերսակն երեւցաւ, եւ սրահին դուռը

Միայն թէ այդ անձահ հանդիսականաց ներկայութիւնն օգտակար եղաւ նմա: Նուցա երկիմաստ ծիծազները կը հնչէին տակաւին իւր ականջին մէջ: իւր վէսութիւնն արթնցած էր այդ տպաւորութեամբ ներկայացաւ, քիչ մը գունատ, քիչ մը անհանդիսաւ անշուշտ իւր տետրակէն, այլ այն իշխանական գէմքով որ հէզ ծաննի սիրտն յանկուցած էր:

Մասի ժէռալտ, թէրեւս ֆաննէ նոււագ դժայռոն, երիտասարդին վրայ նետեց բո-

լորովն պնտարբեր ակնարկ մը , հաղիւ
բարեւեց զլսու շարժումով մը իւր թէ
հաւնելիք իւրալսոներ թերած լինէր նա , և
ըստ որ նստի . ապա հանդարտութեամբ
վերսկաւ խօսակցիւ իւր մարդոց հետ :
Ֆիլիր , թէեւ վրդոված , զարմացմամբ դի-
տեց թէ զաւարիթ կամ մանաւանդ ծաղ-
րակատակ էր նա , խիստ եւ ընտանի լեզու
մ'ունէր , արտասոց գաղափարներ , նըր-
բամբատ , այլանդակ ու շփացած աղջկան
սրախօսութիւններ : Դիմեց նաեւ թէ ,
խօսած ատեն , յաճախ իւր վրայ կը դարձ-
նէր իւր խորախորհուրդ եւ դժնահայեաց
աչերը տեսակ մը զարմացկատ հետաքրքրու-
թեամբ , Քիչ յետոյ խօսակցութիւնը գոտ-
րեցաց տակաւ , եւ գալիսահար դէմքը
ձանձրոցթի արտայատութիւն մ'զգեցաւ :
Ելմբ չորս պարտններն , որոց ամեն ալ կա-
տարեալ վայելչութիւն մ'ունէին , միահա-
ղոյն ոսք ելան , յաջորդաբար համբուրեցին
նորա ձեռքն , եւ կանոնաւոր քալուածքով
մեկնեցան :

Ինքն եւս ոսք ելած էր մինչեւ սրահին
դուռն ընկերակցելու համար այդ անձանց .
յետոյ Ֆիլիրի քով զարձաւ , կրուկովն ետ
կրելով իւր երկայն պարեգօտին տառւնը :

— Իրաւ որ , պարո՞ն , ըստ , չեմ հաս-
կնար ձեր գիմումը . թատերախառներն ըն-

դունողը ես չեմ . . . թատրոնին տնօրէնն է :
— Օրիորդ , նոխ եւ առաջ ուզեցի դիտ-
նալ թէ դերն հաճոյ կը լինէր ձեզ . . .
Եթէ ոչ չէի գրեր թատերախառնը :

— Ա՞յս , ինչո՞ւ համար , ըստ թեթեւա-
պէս ուսերը թամթուելով եւ յանկարծ նըր-
տելով : Նախ եւ առաջ ուստանաւոր թատե-
րախալ չեն ներկայացներ մեր թատրոնը .
պէտք էիք զիմել Թէադու-Ֆասնսէին կամ
Օտէռնին :

— Կը ներէք , օրիորդ , շատ անդամներ
ուստանաւոր թատերախալ ներկայացուցած
են ձեր թատրոնը :

— Ոհ , առաջ , այս՝ շատ առաջ : Նըր-
տեցէք , խնդրեմ . . . ինչ որ է , ձեր առա-
ջին հօրկն է այս :

— Այսո՞ւ , օրիորդ :

— Ըստ է ցարդ ձեր ընտանեաց միայն
ծանօթ էք :

— Մի միայն ընտանեաց :

Դերասանութին նման նայեցաւ այն Հեղ -
նական չարամտութեամբ զոր նախնիք կը
վերագրէին զիցուհեաց . յետոյ գլուխը խո-
նարհեցաց :

— Զձեզ վիրաւորելու համար շո՞խ : —
Հո՞գ է ձեր թատերախառնը :

— Աւասիկ , օրիորդ :

— Տեսնենք անդամ մը :

Զեռագիրը թղթատեց եւ ասդիէն անդիէն քանի մը տող կարդաց մտահոգ աշերով .

— Լա՛ւ , պարոն , կը հաւանիմ . կարդացէք . . . Լաւ մը կը տեսնէ՞ք այս ճրագով . . . Ձեզի քաշեցէք սեղանը . . . Ոչ , լաւ չեք տեսներ :

Աշխուժիւ որք ելաւ , կախեալ լապտերական իջեցուց սեղանին վերեւ , եւ վերըստին ընկողանելով բազմոցին վրաց , ըստւ :

— Ո՞ն ա՞նդր :

Ի հարկէ քաշալերեալ այս բարենշան նախաշաւզէն , Ֆիլիք սկսաւ իւր տուամին ընթերցումը : Նոքա որք կրած են նմանօրինակ տանջանեներ , եղբայրաբար պիտի կարելցին նմա : Երրորդ արարուածին մէջտեղն էր հասեր , առանց իւր ունկնդրէն ստանալու հաւանութեան կամ դէֆ ուշադրութեան նշայլ մը , բառ մը , շարժում մը , հառաջ մը : Անշարժ , համր , տալանաբարի մը մարմարին պէս անդգած , ծաղկահասակ դերասանուհին հազիւ երրեմն վեր կը վերցնէր իւր կապայտ երկոյն բիբերն եւ արագ ակնարկ մը կը նետէր ընթերցովին վրայ . . . յետոյ կ'իյնար նոյն թմբութեան մէջ : Եղաւ վայրկեան մը ուր Ֆիլիք վերջնապէս քնացած կարծեց զնա եւ զգաց յուսահատու-

թեան ցուրտին , մակու ցուրտին անցնիւլն իւր երակաց մէջէն :

Յանկարծ Մառի Ժէռալտ ուղղուեցաւ բազմոցին վրայ եւ եկաւ նստաւ իւր դէմն , արմուկը դրու սեղանին վրայ , իւր ողբերդ ական սիրուն զլուխը կըրթնցուց ձեռքին , եւ , երիտասարդին վրայ ծռած , աչերն անքթիթ եւ տամուկ , անյագաբար սկսաւ ունկն զնել : Երազելթէ կ'իյնաս անէութեան արհաւրանաց մէջ , եւ յանկարծ վերազարթնուլ կենաց , երիտասարդ ութեան , փառքի , սիրոյ բովանդակ պակ պայծառութեամբ , — զայդ զգաց բանաստեղծն այն երկնացին վոյրկենին :

Մինչեւ որ Ֆիլիք աւարտեց իւր ընթերցումը , Մառի պահեց իւր ուշադիր կեցուածքն , երեսը կրթնցուցած բաց մատներուն եւ վեր առնելով իւր սեւաթզըր հերաց թանձր խոպաններն . երբ երիտասարդը տեարակը գոցեց , տեսաւ որ արցունքի երկու կաթիլներ կը զլորէին նորայտերն ի վար : Մառի Ժէռալտ ուաք ելաւ , յամբարայլ գարձաւ սեղանին շուրջը մետաքսեղէնի խշրոտով , եւ կանգ տուած Ֆիլիքի առջեւ :

— Պարոն , ըստւ նմա ցած եւ գրեթէ խուպոտ ձայնով մը , իւր սպիտակ ձեռները նորա ուսոց վրայ զնելով , շատ տաղանդ ունիք դուք :

Ֆիլիք այնչափ յուզեալ էր որ չկրցաւ
պատասխանել . մեզմիւ առաւ նորա ձեռ-
քէն թաշկինակն որով իւր արցունքը սրբած
էր եւ համբուրեց :

—Եթէ կ'ոզէք , թող ձեր քով մնայ ,
ըստ դերասանուհին :

Ալ իւր համարձակ ու առնական շեշտը
չուներ . իւր ձայնն զգեցած էր այն կնո-
ջական շնորհն ու երաժշտային ելեւէջներն
որք թատրոնին մէջ իւր հզօր հրապոյներէ
մին էին :

—Ասուս ա՛ծ իմ , յարեց իրը թէ ինք-
նին խօսելով , որքա՞ն հրճուեցայ . ինչքա՞ն
լաւ է հմայութէ , սքանչանալ , սիրել , հա-
ւատք ունենալ բանի մը զրայ . . .

Գլուխն յետկոյս ծռեց քիչ մը եւ երի-
տասարդին վրայ յառելով իւր խորախոր-
հուրդ շողողնենի աչերն , յարեց .

—Այսպէս չէ՞ , պարոն Ֆիլիք :

Ֆիլիք հաւանօրէն պիտի պատասխանէր
թէ համակարծիք էր իրեն . այլ այդ
աեսարանն , որ արդէն այնքան հանցալի
էր եւ կրնար եւս աւելի լինիլ , յանկարծ
ընդմիջուեցաւ . դուռը բացուեցաւ եւ
դիւական փոքրիկ սենեկապանուհին երեւ-
ցաւ :

—Ֆիլիքն , ըստ , պարոն կոմսը դուր-
սըն է :

—Ե՛հ լա՛ւ , թող ներս մտնէ , ըստ
Մասի Ժէռալտ :

—Կը փափաքի առանձին խօսիլ ձեզ
հետ , ըստ անդրդուելի նաժիշտը :

—Առանձի՞ն : Բնաւ երբէք : Ներս մըտ-
ցուր :

Յիսուն տարեկանի մօտ մարդ մը , բարձ-
րահասակ , ազնուապետական դէմքով , սրա-
հը մտաւ յայնժամ , զուարթ ժպտով մը
ցոյց տուաւ բոլոր ակուայները , ձեռ քը պըր-
տին վրայ դրաւ , եւ մինչեւ գետին խո-
նարհելով .

—Կը ներէք , գեղուհիդ իմ , ըստ ,
Բեդրոսուրիէ առնուած պատասխանը կը
բերէք ձեզ :

—Ա՛հ , տեսնենք ի՞նչ է :

—Զեզ կ'առաջարկեն քառսուն հաղար
Փրանք հաստատ անսական , հարիւր լիսուն
Փրանք վարձուց յաւելուած և ձեզ ի նպաստ
ներկայացում մը :

—Գէշ չէ , ըստ Մասի Ժէռալտ , սակայն
գիտէք թէ տակաւին ութսուն հաղար Փը-
րանքի պայմանագիր ունիմ Լաֆոսի հետ :

Կոմսն անգամ մ'եւս ծռեցաւ մինչեւ
գետին եւ դարձեալ ցոյց տուաւ իւր մար-
րափայլ ատամունքը :

—Եատ դժուար կէտ մը չէ այդ , ըստ :

—Զեր վրայ ունի՞օ ացզափ ստակ , ը-

սաւ մանկամարդ կինն հեգնական հպարտ
ձայնով մը : Արդէն գողափարս փոխեցի :
Այս պարոնն հիմա ինձ կարդաց թատե-
րախաղ մը որուն մէջ սքանչելի դեր մ'ու-
նիմ :

— Ա՛հ, ըսաւ կոմսը :

Զեռբը սրտին վրայ դրաւ, մինչեւ կէս
մէջը ծոելով ողջունեց զմիկիր աը Պատ-
վիկէ եւ դարձեալ ցոյց առօսւ իւր ատա-
մունքը :

Ֆիկիր ծանրութեամբ պատախանեց նո-
րա ոչջոյնին, բոլորեց Ֆակտեհնափի տես-
րակին եւ պատրաստուեցաւ հրաժեշտ առ-
նուլ :

— Սակայն, պարոն, ըսաւ գերասանու-
հին, պէտք է որ աստ թողուք ձեր թա-
տերախաղն, ես կ'ուզեմ անձամբ յահճնել
Լաֆոսի : Կը ճանչէ՞ք Լաֆոսը :

— Լաֆոս :

— Այս՝ տնօրինս :

— Աչ, օրիորդ : Կը հաճի՞ք ըսել թէ ինչ
ահսակ մարդ է :

— Լաֆոսը : Մարդ չէ . . . աճակարար
մէ . . . սակայն ճիշդ աճպարար մը լինե-
լուն եւ ուզլագրութիւն չդիտնալուն հա-
մար՝ հաճութեամբ պիտի ներկայացնէ ոտա-
նուոր թատերախաղ մը, գրական հովեր
առնու համար : Ի կրկին տես, պարոն :

— Օրիորդ, ճշմարտիւ ամօթով եմ . . .
— Յարութիւններէս . . . բնականաբար,
Երթաք բարով, պարոն :

Ֆիլիք տուն զարձաւ պրտայնութենէն
վաստակորեկ : Գիշերը քանի մ'անդամ
արթնցաւ՝ համբոյրներով ծածկելու համար
անուշահոս փոքր թաշիինա՛ մը զ'ը բար-
ձին տակ գրուծ էր : Քնացած միջոցին տա-
րօրինակ երազնէր կը տեսնէր, որոց ոմանք
երկնային անուշութիւն մ'ունէին, այլք
ընդհակառակին անձկորթեամբ կը լիուին
սիրու : Սերթ Մարի Ժէռալտ կ'երեւէր
նմա մուսացի մը պէս լուրջ եւ հրապուրիչ,
աշերը թրջած կրբէ եւ խանդ ափառութենէ,
իւր վրայ կը հակէր ու դիւթական ձայնովէ
կը մրմիջէր . Այսպէս չէ, պարոն Ֆիլիք :

— Յետոյ յանկարծ ութուուն հոգար Փրանք
կ'ուզէր իրմէ, եւ այս բան ծայրագոյն վըր-
դովման մէջ կը ձգէր զինքն . յայնժամ,
բատմնելի կերպարանափոխութեամբ մը,
պազարաջուն ակայներով հիւսիսային ար-
ջու մը երեւոյթ կ'առնուր, որ հեգնու-
թեամբ կը բարեւէր զինքն, մէկ թաթը
սրտին վրայ գրած : Այս յուզեալ երազնե-
րը բաւական ճշգրիտ պատկերն էին Ֆիլիքի
տպաւորւթեանց այդ առաջին տեսակցու-
թեան միջոցին, որ երկրէն երկինք եւ
երկնքէն երկիր տարած բերած զնա ցնցե-

լով եւ որ զինքն կը թողուր շլացած ,
զզմած , վշտարեկ , խռովատանջ , նու-
խանձու շնդգէմ Խուսիոյ եւ համայն տիե-
զերաց . ի մի բան՝ խելացնոր սիրահար :

Երկու երեք օր սովասելէ յետոյ տեհն-
դալիր (այդ օրերուն բնաւ մտքէն չանցուց
տոքթորոթիւնը) քաղաքավար նումակ մը ըս-
տացաւ Լաֆոս տնօրէնէն , Անցողակի ը-
սենք թէ Լաֆոս Մառի Ժէռալտի ընտանե-
կան բառարանին մէջ միայն աճպարար
մէր : —Պ. Լաֆոս կարդացած էր Ֆակտէ-
էննը , թատերախաղն հաճոյ եղած էր ի-
րեն . կը խնդրէր Պ. աը Պուավիլիէ յաջորդ
օրը թատրոն երթալ ի միասին բաժնելու
համար դերերն , որովհետեւ որոշած էր
անյապազ ներկայացնել այդ նշանաւոր
գործը :

Թէեւ ընդհանրապէս շատ կը չափա-
զանցուին երկատասարդ հեղինակաց գըժ-
ուարութիւնները զորս կը կրեն ոոքա իրենց
երկերն շնդունել տալու համար Բարիկի
թատրոնաց մէջ , ակներեւ է թէ այսպահ
արագ եւ այսքան վճռական յաջողութիւն
մը բաղլին մէկ բացառիկ չնորհն էր : Ֆի-
մբ աը Պուավիլիէ մասամբ կը պարտէր
զայն անշուշտ իւր գործոյն արժէքին . հա-
ւանականաբար պարտական էր նոյնպէս
Մառի Ժէռալտի պահապան ազդեցութեան ,

եւ վերջապէս այն պարագային թէ Լաֆոս
հարկ կ'զգար ըիչ տաենէն փոխելու իւր
ներկայացումներն եւ թէ նոյն պահուն
պատրաստ չունէր կարեւոր երկ մը՝ փա-
կելու համար ձմեռնային եղանակը :

Ինչ օր լինէր , շաբաթ մը յետոյ Ֆիլիք
ներկայ կըդ տնուէր Ֆակտէկնարի առաջին փոր-
ձերուն , եւ իւր ստանաւորք , Մառի Ժէ-
ռալտի գաշնակաւոր ջրթունքն արտաքեր-
եալ , երկնային երաժշտութեան մը պէս կը
հնչէին իւր ականջաց : Լրագրաց քրոնիկ-
ներն արգէն մեծաքարրտա կը ծանուցա-
նէին թատրերգակ բանաստեղծի մը յայտ-
նութիւնն , եւ Բարիկզւոց հետաքրքրու-
թիւնը կը շարժէին նորա նկատմամբ : Ֆիլիք
փառաց անուշ նախախայրիքը կը փայելէր ,
եւ միանգամայն կ'ենթարկուէր անհան-
գուտութեան , սովորման , և խռովական ա-
մօժխածութեան զզացման զոր փափ-
կատոն հոգւոյ մը կը պատճառեն լրազրաց
բազմազան հրատարակութիւնք : Սակայն այդ
գրական սրտայուզութեանց մէջտեղ , Մառի
Ժէռալտի նկատմամբ տածած սէրն էր իւր
ամենէն սաստիկ հագած ութիւնն ու ամենէն
սրտատանջ անձկութիւնն : Այդ ատեններն
ամէն օր կը տեսնէր զնա թատրոնին մէջ ,
երբեմն և իւր տունն , ու ևս քան զեւս կը
պաշտէր զնա , թէեւ մերթ այնպէս կուգար

իրեն որ կ'ատէ զնաւ : Արդարեւ սրտնեղած էր անոր դէմ այն պատճառաւ որ ճշդիւ իւր փոփաքած կինը չէր , արուեստի սրբանուէր քրիստին այնպէս՝ որպէս ինք երևակալայտծ էր երբեմն , որ կեանքին մէջ պահէր նուիրական արժանապատռութիւն մը , որ իւր տունը վերագրանար իբր ի մենաստան , սրբավայել մենութեան մը մէջ ապրէր անդ և ոչ մէկ պիղծ էակ ընդունէր , — ի բաց առեալ թերես երիտասարդ սիրահար բանաստեղծ մը : Կը զայրանար նորա դէմ թէ ինչո՞ւ խառնակեցիկ ձեերով կը վարուի իւր թատրոնի ընկերաց հետ , աշխարհային զբունաց եւ խրախճանութեանց մէջ կ'անցունէ իւր կեանքը . թոյլ կուտայ որ մտերմական սիրաբանութիւններ ուղղեն իրեն և ծագկեցիւնեցիւններն են . անհնարին թախճութեան մէջ կ'իշնար՝ տեսնելով թէ բարեկամներ ունի , իսանալով թէ հօմանիններ՝ կը վերագրեն նըմա . և ամենէն սոսկալին այն էր որ այսու հանդերձ չէր տաեր զնաւ : — Աւաղ , ընդ հակառակն :

Դժբաղդաբար դերասանուէին իւր նըկատմամբ այնպիսի դիրք մը բանած էր որ իւր կիրքն ու տառապանքը գամ քան զգամ կ'ածէին : Անտաղբութեամբ կամ դիտմամբ , Մառի Ժէռալտ զարմանալի կերպիւ ըմահած ու դիւրափոխու էր երիտասար-

դին նկատմամբ : Փորձերու միջոցին , երբ թատերաբեմին վրայ գործ չունենար , երբեմն կ'իջնէր սրահին խաւարամած խորերըն , ուր երիտասարդ հեղինակը նստած էր մենիկ . Ֆիկիր կը լսէր նորա շըլազգեստին խցտոցն , երբ երաժշտարանին նստարաններուն մէջուեցէն կը սողոսկէր , և ազօտ լուսոյն մէջէն կ'ընդնշմարէր նորա դալկահար դէմքը : Մանկամարդ կինն իւր ականջն ի ժոր կը հծծէր պչրանոյշ ու քնքոյշ բառ եր .

— Պարոն , այդտեղ չէք միիր . . . Զեռաց մուշտակու տա՞մ ձեզի . . . Գո՞հ էք ինձմէ . . . իրաւ . . . Եթէ այդպէս է , ինչո՞ւ համար տառուք էք . . . ինչո՞ւ անձնապանութիւն խորհողի մը դէմքն ունիք . . . Ի՞նչ տարօրինակ մարդ :

Ապա կ'ելնէր կ'երթար մեղմ քայլերով ու թատերաբեմին վրայ կը վերսկսէր ծաղկատի բարբարիկ թագուհւոյ գերը : — Սըլսրամի էր այս . սակայն , յաջորդ վայրկենին , Ֆիկիր այնքան մտազբազ ու այնքան անտարբեր կը դտնէր զնաւ , որ իւր սիրառ , պատրաստ ի զեղուէ , նոյն հետայն կը փակուէր : Շատ անգամ , քանի մ'օրեր , Մառի Ժէռալտ զայն շճանչելու երեսոյթ կ'առնուր , մինչ երիտասարդը կը տեսնէր որ սիրալիր կերպիւ կը վարուի իւր փաղաթշաց անշուք խմբին հետ : Իւր վէս բնաւորութիւնը կը զայրա-

նար, այդ չարաշուր հրացրը խեղդելու մեծողի որոշումը կուտար, և բնաւ չէր յառջողեր.

Մառի Ժէռալտ այդ ատենները շատ ըզրաղած էր ներկայացմամբ մը՝ որ իրեն ի նպաստ պիտի տրուէր և բարիզեան մեծ դէպար մը գարձած էր։ Գոմելիազարդ Տիկնոջ դերը պիտի խաղար այդ ներկայացման մէջ։ այդ դերն իւր թարոնին խաղուց աղիւսակին (répertoire) չէր վերաբերեր, սակայն արտօնութիւն ստացած էր բացառաբար անգամ մը խաղալ զայն։ Մառի Ժէռալտ անհուն յաջողութիւն մ'ունեցաւ այդ ներկայացման մէջ։ Վերջին արարուածէն յետո, Ֆիլիք տը Պուավիլիէ վաղեց նորա օթեակը գնաց իւր խնդակցութիւնն յայտնելու համար, սակայն այնքան ըրջապատեալ գտաւ զնա փալուն, չողողուն, պըճնապահոյց անձերէ, որ եռանդը պաղեցաւ։ համեստորէն գնաց կեցաւ հողմորդելի մը ստուերին մէջ, ուր Մառի Ժէռալտ չտեսնելու զարկաւ զայն։ Ֆիլիք սրտամորմոք թախսծութեամբ ելնել երթալու վրայ էր, երբ դերասանուհին կոչեց զնա։

—Թատրերգամիդ իմ, ըստաւ, մի՛ երթար, խօսք ունիմ ձեզ,

Այս խօսքին վրայ բոլոր ներկայք մերկնեցան և Ֆիլիք միայնակ մեաց յաղթա-

պանծ արուեստագիտին հետ։ Մառի Ժէռալտ անքթիթ նոյեցաւ նմա իւր տենդափայլ աչերով, և յանկարծ հարցուց։

—Ի՞նչպէս, լո՞ւ էի դերիս մէջ։

—Ըստ իս հրաշտի էիր։ Զերաներու արցունքներով կուգայի առ ձեզ։ Սակայն այդ մարդիկ կը սառեցնե՞ն զի՞ս։

—Ոյդ մարդիկ կը սառեցնե՞ն զիս, կրկնեց Մառի Ժէռալտ երիտասարդին ձայնը կեղծելով ծաղրական ծամածութեամբ մը։ Ե՛հ, ի՞՞չ կուզէք, «Գաւազան մը տանում և դո՞ւրս վանեմ զանոնք . . . » Օ՛հ, շատ լաւ կը հասկնամ ձեր միտքը . . . կը ճանչեմ ձեր տեսակի մարդերը . . . ինչ որ է, այժմ մինակ մեացինք, Գոհ էք, այնպէս չէ։ Այսպէս կուզէիք . . . լո՞ւ, ի՞նչ օգուտ ունի ձեզ։

—Ե՛հ, միմնջեց երիտասարդն յուզեալ և մեղմ ձայնով, այնքան բաներ ունիմ ըստելիք ձեզ։

—Տիրուայն խօ՞սք . . . Եթէ այդպէս է, բարեկամն, ըստ իս աւելի լաւ է որ բնաւ չըսէք։

Հայելին առջև սկսաւ մերկանոլ իւր արդուզարդէն, խօսքը շարունակելով հանգերձ։

—Պուաք շատ պատուական երիտասարդ մ'էք, աղնուատոհմ ու բարեհամբոյր ըն-

տանեաց զաւակ, ակներև կը տեսնուի այս :
Դուք պիտի ամուսնանաք սիրատարփ փող-
բիկ կնոջ մը հետ, որ ձեզ նման պարկեշտ
լինի, որովհետեւ դուք շատ պարկեշտ էք,
լաւ գիտեմ: Եւ հիմա ելեր էք անխմաստ
բաներ կը պահանջէք ինձմէ . . . Ոչ, մտիկ
ըրէք, պարոն Ֆիլիք, ես պիտի ըսեմ թէ
ի՞նչ պիտի ընենք, վազը կիրակի է, փորձ
չունինք, կէս օրին ինձ եկէք և միասին
Մոնթառնասի գերեզմանատունն երթ անք :

—Մոնթառնասի գերեզմանատո՞ւնը,
կրկնեց Ֆիլիք, կարծելով որ դերասանու-
հին կատակ կ'ընէ :

Այլ Մատի ծէռալտ շատ լրջութեամբ
կը խօսէք, և գնդասելներն հանելով հան-
գերձ, խորազգաց ձայնով մը յարեց :

—Մայրս հոն թաղուած է, ամէն ամիս
կ'երթամ, և գոհ պիտի լինիմ ձեզ հետ եր-
թալով :

Ֆիլիք չնորհակալութիւն յայտնեց մը-
տերմական վստահութեան այս ատացացին
համար, և իրօք շատ խանդաղատեցաւ, որ-
պէս պիտի լինէք մեր ընթերցողն, որ այ-
ժըմ քթին տակէն կը խնդայ, երբ նորա
տարփին և զրից մէջ գտնուէք :

—Եւ այժմ, յարեց Մատի ծէռալտ, յար-
գեցէք ամօթխածութիւնս: Համբուրեցէք
ձեռքս և մեկնեցէք :

Յաջորդ օր, Ֆիլիք նորա տունն էր մի-
ջօրէէն քանի մը վայրկեան առաջ: Գերա-
սանուհին մեկնելու պատրաստ էր. պարա-
գային յարմար հագած սեւ շրջազգեստն ի
վեր կը հանէր նորա վայելչածազիկ նուրբ
գեղեցկութիւնն . երջանիկ, անբիծ ու եր-
կրպած դէմքն ունէր մանկամարդ պատ-
րիկ կնոջ մը, որ կը պատրաստուի եկեղեցի
երթ աւ չերմեռանդութեամբ :

Թռոնչէ փողոցէն ի Մոնթառնասի գե-
րեզմանատունն հեռաւորութիւնը մեծ է,
և երիտասարդը մտովի կը հրճուէր իւր կուռ-
քին հետ այնքան երկար ատեն մինակ մը-
նալու պատեհութեան վրայ, երբ անձկու-
թեամբ իմացաւ որ Մատի չորս նստարանով
կառը մը կ'ուցէք: Ենենեկապանուհին ալ ի
միասին կը տանէք: —Այդ սկրդած փոքրիկ
նաժիշտը դիւային ժամիտ մ'ալ ունենցաւ
երբ կառքին մէջ նստաւ, սրտարեկ Ֆիլիքի
դիմացը :

Մատի ծէռալտ ինչո՞ւ համար հետը
կ'առնուը սենեկապանուհին: Երբէք չովիտի
գիտցուի այդ, ըստ որում կանայք ունին
սուր և խորին չարաճճութիւններ, որոց
գաղտնիքը մարդու չեն հաղորդ եր :

Ի ներկայութեան այդ ստորագ առ վը-
կային, խօսակցութիւնը բնականարար թոյլ
եղաւ: Առջի գիշերուան ներկայացման

վրայ խօսեցան, եւ Ֆիլիք, որ այնքան
մեծ յոյսեր դրած էր այդ փոքր ուղեւո-
րութեան վրայ, բերկրութեամբ նշմարեց
գերեզմանատան նոճիներն եւ տապանա-
քարերն, որը ուղեւորութեան վախճանը կը
ծանուցանէին: Մասի ժեռալու կառեին մէջ
թողուց սենեկապանուհին, թեթեւոտն
ցարքեց լայնչի մայթին վրայ որ կ'եզերէ
գերեզմանատան ըրջապարիսպն և կանգ
առաւ այն խանութներէն միոյն առջեւ որք
անմեռուկի պատիներ, խորհրդակիր ծաղիկ-
ներ եւ ուպակեայ սգաւորական մանր ա-
ռարկայներ կը վաճառեն:

—Մարէս անցուցի, ըսաւ երազուն դէմ-
քով մը, մօրս բերել երէկ գիշեր թատրոնին
մէջ ինձ նետուած ծաղկեփունջերը. սա-
կայն այն ծաղիկները չեն յարմարիր, մա-
նիշակներ եւ ռազնէներ պէտք են նմա:
մայրս շատ պարզասէր էր . . . : Այո՛, մա-
նիշակներ եւ ռազնէներ գնեցէք ինձ, եւ
ստակը դուք տուէք . . . կ'ուզեմ որ ձեր
ստակով լինի . . . Գնեցէք նաեւ տօսա-
խի տերեւներով սա պատին որ հինգթերթի
մանիշակներով զարդարուած է . . . Ահ . . .
չնորհակալ եմ:

Պատիը թեւն անցուց եւ Ֆիլիք առջե-
ւէն երթալով որ ծաղկեփունջերը բռնած
էր, գերեզմանատաւն մտաւ: Առաջին ծա-

ռուղեսյն մէջ բանի մը բայլ յառաջանալէ
յետոյ, զերեզմանաց բաւզին մէջ մտաւ և
անձուկ ուղիներուն մէջէն սկսաւ օձա-
պայտ ընթանալ երազընթաց, առանց
վարիի մը կորսնցնելու քալուածքին չնոր-
հապատար ճապիութիւնը: Վերջապէս կանգ
առաւ պարզ ու անշուք տապանի մը տո-
ջեւ որ կը բաղկանար վիմեզէն խաչէ մը և
վանդակափեղով ըրջափակեալ դուլորա-
գեղ հողարլուէ մը:

—Հոս է, ըսաւ ցած ձայնով:

Վերցուց խաչէն կախուած թարշամեալ
պասկն եւ անոր տեղ դրաւ իւր բերածն.
յետոյ, Ֆիլիքի դարձաւ, եւ առնլով նորա
կարկառած ծաղիկներն, այլայլակ ձայնով
մը ըսաւ:

—Եիրիմը շատ գեղեցիկ չէ, սակայն
ատենօք այդքան միայն կրցայ ընել, եւ
այն ալ մեծ զժուարութեամբ . . . Հիմա
ալ ծաղիկները սփռեմ:

Հնորհակի շարժմամբ մը մանիշակներն ու-
տավնէները ցանեց փոքրիկ հողաբլրին վրայ,
յետոյ ծունը դրաւ անկեզծութեամբ եւ
քիչ մը թառերական ձեւով, վանդակա-
փեղին կրթնցուց իւր ճակատը զոր ձեռ-
քերովը ծածկած էր, եւ թուեցաւ թէ կ'ա-
զօմէ կամ կը մտաքերէ անցեալ յիշատակ-
ներ: Քանի մը վայրկեան յետոյ ոոք ելաւ,

գերեզմանին վրաչէն առաւ մանվշակի փըն-
ջիկներէ մին և կործքը խոթեցւ Ապա գըլ-
խով նշան մ'ըրաւ Ֆիլիրի եւ սկսաւ ճե-
պաքայլ ընթանալ գերեզմանաց եւ մատ-
րանց մէջտեղէն :

Երբ կառքին առջեւ հասաւ, կանգ ա-
ռաւ վարանոտ գէմքով, ժամացոյցը նոյե-
ցաւ, երկինքը դիտեց, եւ յանկարծ ըստ
սենեկապանուհոյն .

—Ելէ՞ն, գուն մինակդ գնա Դոռնչէ
փողոցք : Կո ոտքով պիտի վերադառնամ:

Յետոյ, Ֆիլիրի գառնալով, ըստ .

—Զեր գործին կուգա՞յ :

Աչերուն մէջ կարդաց թէ սքանչելապէս
կուգար նորա գործին : Յայնժամ իւր երի-
տասարդ ընկերոջ թեւը մտաւ, խօսեցեալի
մը պէս կախուեցաւ անտի, եւ երկուքն ի
միասին ճամբայ եւան գէպ ի նարիզ, ար-
տաքին պողատաներէն անցնելով : Մանկա-
մարդ կինը թռչնոյ մը պէս զուարի՛ եւ
շաղփազի էր : Կանգ կ'առնուր թափոր
գետիններուն առջեւ, փայտի վաճառա-
տանց առջեւ, ճաշարանաց գաւթին մէջ
գտնուող ոսին սարփինայից առջեւ, եւ կը-
սէր թէ չափազանց կը սիրէ գիւղը : Տեղի-
կութիւններ հարցուց Ֆիլիրի իւր հայրենի
երկրին եւ ընտանեաց վրայ, եւ սիրաբող-
բոջ հետաքրքրութեամբ ունկն դրաւ երի-

տասարգին որ կը նկարագրէր անտառաց
մէջ կորոււած երկու վաղեմի դղեակներն
եւ նոցա բնակլչներն, —առանց սակայն
ժանենի անունը տալու : Առաջին անդամ
լինելով, վատահալից իւր սիրոց կը բանար
հոչակաւոր արուեստագիտին, եւ առաջին
անդամ լինելով նմա կ'երեւէր իւր շոշողուն
եւ բարձր մտաց բոլոր առաւելութեամբք,
որոց արտասովոր փայլ մը կուտային իւր
անձին առնական վայելչութիւնն եւ նորա-
ծագ փառքին լուսաւակը : Մասի ծէռալու
մերժ ընդ մերժ նմա կը նայէր զարմաց-
մամբ, եւ տակաւ տակաւ կը գաղրէր խօ-
սելէ :

Ենվալիտի պողոտայն հասան, Վանական
երեւոյթով մեծ չէնքերու մէջտեղ, որք
խճուզոյն աջ եւ ձափ կողմն իրարու կը
յաջորդեն, կը տեսնուի, կամ այն ատեն
կը տեսնուէր — փոքրիկ պորմ մը մարգա-
գետնի մը առջեւ, պարտէզի մը մէջ պար-
տէզը պողոտային կողմէ փակուած է վան-
դակափեղկով մը եւ եղբեւանեաց ծառա-
տունկերով. պորմն, որոյ գուռը կը բաց-
ուի կողմակի փողոցի մը վրայ, իտալական
ոճով չէնք մ'է, տեսակ մը փոքրիկ ամա-
րանոց, գետնայարկին վերեւ մէկ դատի-
կոնով եւ տափակ տամալիով մը որ քարեայ
վանդակապատով շրջանակեալ է : Մասի

Ժէռալտ կանդ առաւ յանկարծ եւ մօտեցաւ :

— Ինչըա՞ն սիրուն է, ըստ, Բոյն մ'է . . . :

Վանդ ակապատին կրթնցուց զէմքն եւ սկսաւ դիտել եղբեւանեաց մէջաելզէն որք արդէն սկսած էին ընձիւզիլ ապրիլ արեգակին : Նոյն պահուն, պորմին ապահեւոր լայն գուռը բացուեցաւ եւ երկու անձինք սկսան իջնել դրանդին սանդուղներէն. Հաւանօրէն տան տէրն եւ տիրու հին էին, երիտասարդ մը եւ դեռատի կին մը, որոց երկուքն ալ աչըի զարնող ազնուութիւն մ'ունէին, առաւուատին խնամեալ եւ շատ կոկիլ արդուզարդով : Երիտասարդն, ինք-զինքն հեռի կարծելով անուշադիր աչերէ, թեւն անցուց նորատի կնոջ մէջքէն եւ քանի մը վայրկեան սլաքանցաւ անոր հետ պորմին առջեւ . ժապտելով կը խօսէր նորա հետ, գորովալի լրջութեամբ . մանկահասակ կինը մտիկ կ'ընէր երերցնելով իւր դեղձան նրբենի գլուխն, մանկական սիրուն ժըշ պիտներով : Անգլիական պատկեր մ'էր այս, սէրն իւր ամենէն վրախուկ, ամեն չնորհալի եւ ամենէն սուրբ ձեւին ներքեւ :

Պորմին անկեան ետեւ աներեւութացած էին, եւ Մառի Ժէռալտ առկաւին ճակատն ասդին առաջ առած չէր վանդ ակապա-

տէն . Երբ ետին դարձաւ, Ֆիլիք տեսաւ որ կ'արտասուէր :

— Տէ՛ր Աստուած, ի՞նչ ունիք, ըստ,

— Ոչի՞նչ . . . Քանիօն երջանիկ են . . .

Նորապասակ ամոն մը, յայտնի կ'երևայ, այնպէս չէ՞ . . . Նախ կարծեցի թէ եղբայր և բայց էին . . . սակայն ո՛չ, տարբերութիւնը մեծ է . . . դիտէ՞ք, երիտասարդը ձեզ կը նմանէր . . . Կը կարծէի որ զձեզ կը տեսնեմ ձեր փոքրիկ պարկեշտ կնոջ հետո . . . բոլորովին ձեզ յարմար տեղ մ'է հոս :

— Կ'աղացեմ, միշտ ու միշտ ամսւանութեան վրայ մը՝ խօսիք, գոչեց Ֆիլիք պրանեզութեամբ մը որ գերասանուհետոյն ծիծաղը շարժեց :

— Է՛հ, չի բարկանանք, ըստ :

Աշերը սրբեց եւ սկսաւ քայլել զուարթութեամբ : Քիչ մը աւելի ուժով կը կրթնէր Ֆիլիքի թեւին եւ խօսած ատենն, իւր գերասանուհետոյ բնազդմամբ, յակամայս զլուխը կ'երերցնէր, պորմին անտիական կնոջ հանգոյն : Վերսկսած էին իրենց խրախալից, եւանդուն, դիւրահազորդ խօսակցութիւնը, Զերդ երկու դպրոցականներ որք արձակուրդի ատեն միմեանց կը հանդիպին, իրարու կը յայտնէին աշխարհի ամեն բաներուն վրայ իրենց ունեցած ճաշակներն, համակրութիւնը, կաթո-

գին սէրը : Երբ Ֆիլիք թողուց զայն Ռուա-
յալ փողոցն , իւր գերձակուհոյն դրան
առաջ .

— Դիտեցի՞ք , ըսաւ , որ ամեն բանի
վրայ խօսեցանք . . . ի բաց առեւալ սիրոյ
վրայ :

— Այս' , պատասխանեց դերաստնուհին ,
մոռցանք . . . Մե՛զք :

Եւ գոնէն ներս փախաւ :

Փախաւ զնաց , եւ Ֆիլիք ահուելի վիշտ
մը զգաց : Այդ ճածանչագեղ ու սիրեցեալ
թովչուհին կը խուսափէր իւր ճեռքէն :
Վերստին կը մտնէր մրրկայոյզ յորդանուուտին
մէջ , Բարիզ կը խւէր զնա իրմէ : Անշուշտ
դարձեալ պիտի գտնէր զնա , սակայն բնաւ
երբէք այնսիէս որպէս ճանչած էր նոյն օր և
կորուսած , երբէք այնքան մօտ իւր սրտին ,
միմիայն իրմով զբարած , եւ միմիայն , ամ-
բողջովին իւրը : Ամցած էր : Գատարկու-
թեան , խաւարին , անէութեան մէջ կիյ-
նար : Կը նմանէր դիցարանութեան հովիւ-
ներուն որք վայրկեան մը կը վայելէին աստ-
ուածային մուերմութեան մը չնորհներն , և
կը մեռնէին այդ երանութենէն յետոյ :

Այդ աստիճան բանկած լինելով , պատ-
րաստ էր առաջին առթիւ խենողութիւն
մ'ընել : Սոյն գունակ պարագայից մէջ , ա-
ռիթներն անպակաս են գրեթէ միշտ :

Յաջորդ օրն , առաւօտուն , միտքը զը-
րաւ մէն միայնակ վերակայիլ Մառի ժէռալ-
տի հետ ըրած ըրջագայութիւնը : Ման-
բառնասի գերեզման ատունը զնաց , և բո-
լոր արտաքին պողոտայներէն անցաւ , ար-
ծարձելով նախորդ աւուր տպաւորութիւն-
ներն : Ենվայիտի պողոտային առջեւ հասած
ատեն , գարմանօք տեսաւ որ վանդակա-
պատէն տախտակ մը կախուած էր հետեւ-
եալ բառերով .

ԿԱՀԱԿՈՒԹԵԱԼ ՊՈՐՄ
Ի վարձել այժմիկ

Հետաքրքրութեամիւ եւ յիշատակօք լի
ակնարկ մը նետելէ յետոյ պարտէզին ներք-
նակողմն , ընթացքը կը չարունակէր , երբ
յանկարծական խորհուրդ մը կասեցուց
զնա եւ արիւնը գլուխն հանեց : Վարանե-
ցաւ , թիչ մը ատեն խորհրդածեց , ուսերը
թոմիւնեց , եւ վերջ ի վերջոյ քայլերն ուղ-
ղեց գէպի կողմնակի փողոյն որուն վրայ
կը բացուէր պորմին գաւիթը : Բարեժմիտ
դռնապան մը կը ծխէր դրան առաջ :

— Պորմը վարձու է , ըսաւ Ֆիլիք :

— Այս' , պարոն :

— Աակայն կարծեմ թէ երէկ պարագ
չէր . . . երիտասարդ ամոլ մը . . .

— Այս' , պարոն , գլխաւոր վարձակալ-

Ներն էին . . . Անգլիացի մը և իւր կինը . . .
որք շատ կ'ախորդին այս բնակարանն է . . .
սակայն տիկինը թիչ մը հիւտնդ է , եւ
կ'երթան տարի մը Խոալիա բնակիլ .
— Ըսել է պորմը մէջ՝ տարուան համար
վարձու կը տրուի :

— Դախ մէկ տարուան համար . թերեւս
այնուհետեւ պայմանածամը երկարածուք
պարագայից համեմատ :

— Կրնա՞մ տեսնել :

— Անշուշտ , պարոն :

Պորմը կը պարունակէր հինգ վեց
խուց միայն , ամենքն ալ փոքր , սակայն
շատ վայելուշ եւ շատ ընտիր ճաշտկաւ կա-
հաւորեալ : — Երբ ամեն կողմն այցելեց ,
Ֆիլիք , թեթեւ իմն կարմրելով , հարցուց
թէ տարեւան վարձքը քանի՞ էր :

— Տասնեւութ հազար ֆրանք , ըստ
դռնապանը , կանխիկ կամ գէթ երեք ամ-
սէն վճարելի :

Ֆիլիք առ Պուտիլիէ հօրմէն կ'ստա-
նար եօթն ութ հազար ֆրանք : Մաթե-
մադիքի մէջ շատ յաջող չէր , սակայն դիւ-
րութեամբ հաջուեց թէ տասնեւութ հա-
զար ֆրանք վարձք մը շատ ու շատ վեր
էր իւր հասոյթի աղքիւրներէն : Հետեւա-
բար մոտածելու ժամանակ խնդրեց , եւ
դռնապանը բարեսրտութեամբ արտօնու-

թիւն տուաւ որ մտածէ՝ եղբեւանեօք
զարդարուն պարտիզակին մէջ :

Աւա՛զ , սոյնօրինակ մտածմանց համար
ամենէն անյարմար տեղն էր այդ : Մա-
ռուզեաց բարտկ տւազին վրոյ Ֆիլիք կը
տեսնէր նախընթաց տւուր սիրահարաց քայ-
լերը : Մաքրն առջեւ կը բերէր հովուեր-
գական անուշ տեսարանն որ արտասուօք
լցուցած էր Մառի ծէռալտի գեղեցիկ աշե-
րըն : Ու կը խորհէր իրագործել այն երազն
որուն վրայ գերասանուեկն լսցած էր նա-
խանձայոզգ , իւր սիրուծ կնոջ պատճուռել
այդ անակնկալ ուրախութիւնը , նորա հետ
փակուիլ գեղածիծազ մենաստանին մէջ ,
նորա մօտ նորա համար աշխատիլ , եւ այդ
բարեզուարձ մենութեան մէջ , այդ նորա-
ծիլ գալարեաց մէջտեղ , ի մի խառնել ի-
րենց տարիանըն , իրենց աշխատութիւնքն
իրենց տաղանդներն , իրենց վազահասիկ
վառքն : Ի՞չչպէս զիմազրել այդ փորձու-
թեան :

Զգիմագրեց , եւ որոշեց վարձել պորմը:
Սակայն , քանզի կատարելապէս յիմար չէ՛
եւ զի կատարելապէս պարկեշա մարդ էր ,
այն ատեն միայն որոշում տուաւ երբ ինք-
նին համոզուեցաւ թէ որոշելու պայմանա-
ժամուն կարող էր վճարել տասնեւութ հա-
զար ֆրանքի այդ սոսկալի վարձքը : Գիտէր
5

կոյեան զով սիւըը շնչած ատեն, մելամող-
ձու գաղափարներ եկան անցան մոքէն
իր մահահամբոյր թռչնոց թռիչներ: —Ի՞նչ
պիտի լինէր ևթէ գիսլուածաւ օրիորդ
Մասի ժէսաւլ միեւնոյն խանդակառու-
թիւնը չ'զգար այն նոր կենցադպն համար
զոր ինք կազմաւործ էր այնքան թան-
կագնի. եթէ մերծէր աշակից լինիլ իրեն:
եթէ մինակ թողուր զինքն իւր բազմածախս
Եղիմին մէջ. եթէ արհամարհէր, անգու-
նէր, ծաղրէր ատարինակ գաղափարը զոր
ինը յլոցած եւ ի գործ դրած էր այնքան
թեթեւամութեամբ: Որովհետեւ վերջա-
պէս ինչի՞ վրայ հիմուած էր այդ գեղեցիկ
շէնքը զոր ինք կառւցած էր այնքան մեծ
ծախիւք: Քանի մը խօսքերու, քանի մը
ապաւորութեանց վրայ զորս արտաքերած էր
արարածոց ամենէն դիւրափոխը, —կին
մը ու-եւ կանանց ամենէն դիւրափոխը,
—գերասանուիկի մը: Յաց աստի ի՞նչ կերպով
նմա հաղորդել իւր մտադրութիւնն, այն-
քան վրափուկ առաջարկութիւն մ'ընել նմա
Համարձակութիւն անգամ չպիտի ունե-
նար: —Ի մի բան, զիշերը չհասած, բա-
ռական խոհականութեամբ յանգած էր
սա եզրակացութեան թէ կատարեալ յի-
մարութիւն մը զործած էր, —օրուն գու-
մարը վճարել միայն կը մեար իրեն:

թէ թատերախազ մը՝ երբ յաջողի՝ ահա-
գին հասցիթ կը բերէ հեղինակին. իւր
թատերախազին հաւար ալ մեծ յաջողու-
թիւն կը գուշակուէր. սական նոյն իսկ
եթէ իւր երկու սովորական յաջողութիւն մը
գտնէր, ինք գարձեալ կարող կը լինէր հա-
տուցանել իւր պարտըն, առանց վիրջէն
նորոգելու պայմանագիրը: Որոշումը տալէ
յետոյ, անմիջապէս գործադրութեանն սկսաւ
այն տենդ ոտ բերիրութեամբ զոր երիտա-
սարդ մը կ'զգայ երբ հոգւով մարմարով մտնէ
վտանգ ալից առածի մը մէջ, երբ մանա-
ւանդ զ'ործոյն մէջ սէր խառնուած է:
Դուսապանին հետ միասին գնաց Համալ-
սարանի փաղոցը հօտասի մը գրասենեալին,
եւ վարձակալութեան պայմանագիրը կնրեց
մէկ տարուան համար:

Որոշեց այդ առաւօտուն փորձի չերթալ
եւ օրուան մնացեալն առան իւր տեղաւոր-
ման նուիրել: Ար չեւ ցայն վայր բնակւած
էր կահաւորեալ սենեկի մէջ, այնպէս որ
իւր սպասառին օգնութեամբ զիւրաւ
կրցաւ փախազրել իւր ա ձնական դողն
կահկարասին: Մի՛չեւ իրիտուն զրադեցաւ
այդ մասիր մաւար զործերով: Եւ երբ
ամբովզովին տիրացաւ իւր փորը պայտատան
եւ ինքինքը զեր շիամ պետ գտաւ անդ,
տենդը մարեցաւ, ու զարտէզին մէջ երե-

Աւշ պառկեցաւ այդ սրտատանջ մոտածութեամբք, եւ արթնցած ատեն միեւնոյն մոտածութեամբք պաշարուեցաւ: — Բայց թըռչութեանք կը ճռուողէին պատուհանին տակ, եղբեանեաց մէջ, արեգակը գեղաժմիտ ճաճանչներ արձակած էր մարդագետնին վրայ, եւ այդային զուարթ Բարիդը կ'արթըննար սպիտակ լայնի պողոտայից վրայ: այս ամենն սփոփիչ էր: Ֆիլիք դարձեալ սկսու համ առնուլ կեանքն, արիտրար նախաճաշեց եւ թատրոն գնաց:

Մասի Ժէռալտ եւս միեւնոյն պահուն կը հասնէր անդ, եւ երբ նշմարեց զնակողմանոցներուն ստուերին մէջ, մօտեցաւ: — Երէկ ինչո՞ւ չեկար, ըստ խիստ եւ շոյտ ձայնով: Հիւանդ էիք:

— Ոչ, ըստ Ֆիլիք, բնակութիւնս այլուր փոխարեցի:

— Ահ, ըստ դերասանուհին յուլտրար, ըսել է այլ եւս Պոնի փողոցը չէք:

— Ոչ, երէկ դիսուածաւ իմացայ թէ ինվալիտի պողոտային պորմը վարձու էր, եւ . . . վարձեցի:

— Ինչ, ձայնարկեց Մասի Ժէռալտ՝ աշերը խոշոր խոշոր բանալով: Կարելի բանչէ: Ինչ գեղափար, ինչո՞ւ համար:

— Կը սիրեմ ինչ որ հաճոյ է ձեզ:

Մասի Ժէռալտ որ վեհանձն էր եւ որ

նախընթաց աւուր վստահալից խօսակցութենէն բաւական ձգրիտ գաղափար մը կազմուծ էր Ֆիլիքի դրամական կարողութեան վրայ, սասահիկ սրտնեղութեան շարժում մ'ըրաւ: անմիջապէս հասկցած էր երիտասարդին յիմարութեան մեծութիւնն, ինչոչու եւ ադոր շարժառիթն: Յօնքերը պրոստեց, ակնապիչ նմա նայեցաւ, եւ ուսերը թոթուելով:

— Իրաւ որ, ըստ, խենդ էր . . . Խաչոր խենդ էր:

Սյուր օրը գէշ կատարեց իւր դերը, մտազբաղութեամբ ու ձանձրութեամբ արտասանելով իւր մասերը: Փորձին աւարտումէն յետոյ, հազճեպիւ փաթթուելով իւր մուշտակին մէջ.

— Կատարեալ խենդ էր, ըստ դարձեալ Ֆիլիքի . . . Այսու հանդերձ, ինձ չփերաբերիք, գուք տէրն էր ձեր անձին:

— Սակայն, կը ներէք, ըստ Ֆիլիք բաւական միգութեամբ, ես բան մը չեմ խնդրեր ձեզնէ: Ժամանակ մը անդ անլելու երջանկութիւնը պիտի վայելեմ: Կարծեմ թէ այս բանհաճոյքիս մէջ ձեզի համար փիտարիչ բան մը չկայ:

— Իրաւունք ունիք, ըստ Մասի Ժէռալտ ցրտութեամիք:

Աւ մեկնեցաւ:

70

Նոյն զիշերը կը խաղար : Ֆիլիք կրցա-
ծին չափ ընթրեց պողոտային ճաշարաններէ
միոյն մէջ . ասա երկու ժամու չափ Մատ-
էնի եւ Պասդիյի մէջտեղ պարտելէ յետոյ
վշատանջ , վերջապէս թատրոն մտաւ : Մա-
սի ժէսալտ թատերաբնմէն դուրս ելած
էր : Ֆիլիք գնաց զարկաւ նորա օթեակին
դրան :

—Ո՞վ է , հարցուց գերասանուհին :

—Ես , Պուազիլիէ :

—Յ՞հ , առ այժմ այցելութիւն չեմ ըն-
դունիր , բնա՛ւ : Ի՞նչ կայ . . . ի՞նչ կ'ուզէք :

—Օ՞հ , ոչինչ . . . Բարիրիկուն ըսելու
ելայ :

—Է՞հ լաւ , բարիրիկուն , գոչեց դրան
ետեւն :

Եւ իւր երաժշտական սիրուն ծիծաղով
յարեց :

—Բարիրիկուն , պորտին մարդը :

Ֆիլիք մեկնեցաւ եւ իւր փոքրիկ ապա-
րանքը վերադարձաւ ամայի երկար թաղե-
րէն : Իւր երիտասարդ սպասաւորն , որ
կ'երեւի թէ երեկոյին դունապանին հետ
ամարապնդած էր իրենց նոր բարեկամու-
թիւնն , ուրախ դէմքով մը ընդ առաջ
ելաւ նուա :

—Տէր իմ , ըստաւ , շատ լաւ մտած էր էք
գալ հոս բնակիլ . . . Ճշմարիտ դրախտ մ'է ,
տէր իմ , շատ հանգիստ դրախտ մը :

—Լա՛ւ , գոցեք , ըստաւ Ֆիլիք :

Իւր սենելուլը մոնելուն պէս բազմոցի
մը վրայ նետուեցաւ , մարմինը պարտասած ,
միտքն ու սիրտը խռովատանջ , իւր տարի-
քին ու հոգւոյն բոլոր եռանդեամբ զգա-
լով հմայաթափութեան , նուաստացման ,
մատառանջութեան բոլոր անձկութիւններն ,
եւ ամեն բանէ աւելի բոլոր կոկծներն այն
խոր վշտին զոր կը պատճառէ պաշտեցեալ
էակի մը արհամարհանքը :

Շատ ուշ էր , կես գիշերն երկու ժամ
անցած , երբ յանկարծ մոախոհութենէն
արթնցաւ ցած ձայնով վիճաբանութեան
մը շշուկէն որ կարծես սանդուզին անդաս-
տակէն կուգար . յետոյ լսութիւն տիրեց ,
եւ կարծեց լսել քայլերու թեթեւ խըտոց
մը գորգին վրայ : Դուռը բացուեցաւ : Ֆի-
լիքը ոտք ելաւ , այնքան վրգոված , որ հա-
զիւ նշմարեց կնոջ մը մութ ուրուականը :
Միեւնոյն բալէին , երիտասարդը դեռ ինք-
զնքը չժողված , Մառի Ժէռալտ իւր տա-
ղեւ ծունդ դրած էր , աչերը վեր յառած ,
ձեռներն իրար միացուցած , եւ ժալիտ ի
շուրթն կ'ըսէր իրեն .

—Աւասիկ եմ :

Սառի Ժէռալտ այն կիներէն չէր որոցմէ
մարդ կը բաժնուի անդամ մը որ տիրացած
է : Անձամբ շատ հրապուրիշ եւ կարի այ-
լազան էր . իւր արուեստին ու տօղանդին
շնորհիւ այնքան փալուքուչներ ունէր չորս
դին որ կրնար միշտ արթուն , միշտ հիաց-
եալ , միշտ խոռով պահել սիրահարի մը սիր-
տըն : Որքան ալ անձնամատոյց եղած լինէր
ասքողովին , գարձեալ այն գերասանուի կին
էր զոր հասարակութիւնը ցնծութեամբ
կ'ընդունէր ամեն իրիկուն , իւր աշխար-
հաքողաքացի պաշտոններու խումբը կը
գգուէր կը փայփայէր ամեն օր : Այս վեր-
ջինք շուտով սովորած էին Ենվալիտի պողո-
տային ճամքան եւ մրջիւնի պէս հոն թա-
փած էին : Ֆիլիքի համար անդ անպահա-
էին ոսոխութիւն , խէժ , կատկած , որք կը
խոռվէին իւր սիրտն , այլ հանապազ կը
հրահրէին զինքն եւ անշէջ կը պահէին իւր
բոցը :

Սառի Ժէռալտ եւս իւր պատքած սիրտը
կը կազդուրէր հեշտանօր այդ մատաղ սի-
րոյ թարմ ու վճիտ աղբիւրէն : Եռանդա-
գին յարած էր այդ սիրուն հովուերգու-
թեան . իւր դերը կը խաղար այնքան ան-
կեղծութեամբ որքան Ֆիլիք , եւ տասն

կինդ օր յետոյ վերստին կը դանենք երկուքն
ալ մինչ համախսորհուրդ կ'երազեն մշտնջե-
նաւորել իրենց կենաց այդ բանաստեղծա-
կան դրուագը :

Նախաճաշն աւարտած էին եւ պարտիզին
մէջ կը պարտէին գեղազուարճ տաւաօտ մը,
—որովհնետեւ ամեն ինչ ժալտուն երես մը
ցոյց կուտար իրենց , մինչեւ իսկ գարունն ,
որ այդ տարի կ'արքանանար իւր հին համ-
բաւոյն , որու գէմ այնքան յաճած կը մե-
ղանչէ : Մառի Ժէռալտ , ասդիէն անդիէն
փրզնելով կանաշ ծիլեր զորս կը խածատէր
բարակ ակուայներովը , Ֆիլիքի կը հաղոր-
դէր իւր ապագայ ծրագիրները գորովալիք
խոնարհ ձայնով մը որ ամենէն շնորհամի
պշրանքն էր գեղանի եւ անուանի գերա-
սանուհւոյն համար :

—Եւ կ'երդնո՞ւք ինձմէ զատ ուրիշի հա-
մար թատերախաղ չգրել :

—Կ'երդնում :

—Նոյն իսկ եթէ բոլորովին մեծ մա՞րդ
մը լինիք :

—Նոյն իսկ եթէ մեծ մարդ մը լինիմ:
—Եւ երբ պառուընամ , ալ թատերա-
խաղ չը պիսի գրէք :

—Բնա՛ւ , բնա՛ւ :

—Ոչ ումեք համար :

—Ոչ ումեց համար :

—Աւ այն ատեն զի՞ւզ պիտի քաշուինք :
—Հիմա իսկ, եթէ կ'ուզէք :

—Աչ . . . սակայն կեցէք բան մը ըսեմ
ձեր ականջն վար . . . Ալ սիրե՛մ զգեզ :

Մինչ այսպէս գերասանուհին կը ճռուռ
զէր մանկան մը հանդոյն, Ֆիլիրի երիտա-
սարդ սպասաւորն յանկարծ իրենց գէմն
ելաւ խռովոն դէմքով :

—Տէ՛ր իմ, ըսաւ չնչասպառ, ձեր հայ-
րը եկաւ :

—Հայրս, ըսաւ Ֆիլիր որ անմիջապէս
մոլորի գոյն առաւ :

Այս միջագէպ, զոր այնքան դիւրին
էր գուշակել եւ զոր Ֆիլիր կռահելու էր
հօրը վերջին նամակաց մէկ քանի խօսքե-
րչն, գերբնային աղէտի մը պէս սարսեց
զնա : Մասի ժէռալու ընդհատակն բա-
ւական հրճուեցաւ ի սրտէ, որովհետեւ
այս պատահարն իրեն կը յիշեցնէր Գամելա-
չարդ Տէկնօջ մէջ հօրը ներս մոնելին եւ պա-
կաս մը չէր թողուր իրենց տարիանաց մէջ :
Մինչեւ իսկ այնպէս կարծեց թէ Պ. աը-
Պուամիլիէ իրեն հետ խօսիլ կ'ուզէ :

—Ոչ, տիկին, ըսաւ սպասաւորը, տէրս
ուզէց :

Նոյն պահուն, Պ. աը Պուամիլիէ իւր
յալթ հասակով տնկուեցաւ սրահին գրան
առաջ, բայց մը յառաջացաւ գրանդին վրայ

եւ ակնարկ մը նետեց պարտէզին մէջ : Մա-
սի ժէռալու խօնարհեցաւ քիչ մը . . ծերու-
րունին նորա բարեւն առաւ լուրջ քաղաքա-
վարութեամբ եւ անմիջապէս ներս մտաւ
վերտին :

Ֆիլիր վազեց հօրն ետեւէն, սրահը մը-
տաւ եւ գուռը գոյցեց : Իւր հայրն ողջա-
գուրելու վրայ էր երբ ծերունին կեցուց
զնա ձեռքովը :

—Կը ներէք, ըսաւ, որո՞ւ տունն եմ :

—Հայր իմ . . . իմ տունս էք :

—Կ'երեւի թէ, յարեց Պ. աը Պուամի-
լիէ, ժառանգութիւն մը ձեռք ձգած էք
ուսկից ես տեղեկութիւն շունիմ :

—Կը հասկնամ ձեր միտքն, հայր իմ,
սակայն մէկ տարուան համար միայն վար-
ձեցի այս տունն, և ապահով եմ թէ պիտի
կրնամ վարձքն հատուցանել թատերախա-
զիս հասովթով, որովհետեւ գիտէք ան-
շուշտ թէ ի մօտոյ իմ հեղինակած մէկ թա-
տերախազոս պիտի ներկայացնեն :

—Եւ եթէ թատերախազնիդ չյաջողի :

—Հայր իմ, ամեն ոք համոզուած է թէ
պիտի յաջողի :

—Զաւա՛կս, մորդ պատուայ գէմ կը մե-
զանչէ երբ ըրած պարտը վճարելուն
վրայ աներկայ չէ, կը հասկնա՞ : —Ձեր
անուան արատ կը բերէք գուք : —Բա՛ւ է :

Բարեբազզ եւ՛ որ մայրերնիդ մեռած է : —
Մնաք բարո՞վ :

Եւ խստավար ծերունին մեծ աքայլ դուրս
ելաւ սրահէն , յետոյ ապարանքէն :

Մասի ժէռալտ , որ հետաքրքրութեամբ
նորա մեկնումը կը դիտէր պարտէզին վան-
դակապատէն , տեսաւ նորա կառքին մէջ
մանելն եւ հասկցաւ թէ տեսարանն այն-
քան կակծալի եղած էր օրբան կարճատեւ :
Փութաց գնաց Ֆիլիբի քով , որ դըռիւը
ձեռներուն մէջ առած կը հեծկլտար :

—Ոհ , այդ ի՞նչ է , ըստու : Տղոյու-
թիւն չուզեր . . . ես զձեզ աւելի արիա-
սիրու կը կարծէի :

Արիասի՞րու , զոշեց Ֆիլիբ արտաս-
ուաթոր , ի՞նչպէս կ'ուզէք որ արութիւն ու-
նենամ այս տեսակ բաներու մէջ : Հոյրս
ատրափելի խօսքեր ըրաւ ինձ :

—Ի՞նչ ըստ տեսնենք , բարե՛կամու :

—Կը հաւատասօք որ կը կասկածի թէ
ձեր ծախիւք կ'ապրիմ աստ : Հոյրս զիս
կարո՞ղ կարծէ այդ տեսակ ապիրատու-
թեան մը . . . հայրս :

Եւ սկսաւ դարձեալ հեծկլտալ ջղաձդա-
բար :

Մասի ժէռալտ նորա ծնդաց փարեցու ,
ձեռներն համբուրեց , հազար խանդ ակաթ-
խօսքեր միմնջեց եւ տակաւ տակաւ հան-

դարտեցուց զնա . մինչեւ իսկ ժայիտ բե-
րել տուաւ նորա շրթանց վրայ , ըսելով :

—Վերջապէս ի՞նչ է եղեր . . . Քիչ մը
համբերելու էք միայն . . . տասնեւհինդ օ-
րէն թատերախաղնիդ պիտի ներկայացուի
եւ անհուն յաջողութիւն մը ովիտի ունե-
նայ , —եւ հայրդ յատկապէս իւր զիւզէն
պիտի վերագտունայ տեսնելու համար զայն ,
—եւ ուրախութենէն պիտի լոյ . . . եւ
պիտի ողջագուրէ զիս . . . կը տեսնէք :

—Ոհ , իրաւունք ունիք , ըստու Ֆիլիբ ի
բաց զանելով իւր թալիացումը , բանաս-
տեղծից եւ արուեստագիտաց կեանքին սե-
փական վիշտերն են ասօնք : Ուանց որոց ,
նոցա կեանքը չափազո՞նց գեղեցիկ կը
մինէք :

Երկուքն ի միասին թատրոն գնացին
վարձի ժամուն : Այդ որ Ֆիլիբ առաջուցնէ
աւելի ուշադրութեամբ և մտաց ամիսովիմամբ
ունին դրաւ իւր թատերախաղին , որովհե-
տեւ լաւագոյնս կ'զգար թէ ո՞րքան էական
շահեր կապուած էին Ֆակտէկանի բազդին :
Իւր հօր յարգանքն եւ սէրը , բարեկա-
մացն եւ ընտանի սրահներու կարծիքն ,
իւր համբաւը , պատիւը , միանգամայն իւր
զրական ապագայն , —թերեւս և իւր տար-
փանքն , —ի վտանգի չէի՞ն այն սոսկալի
խաղին մէջ որ պիտի խաղցուէր քանի մը

օրէն : ինք այլ եւս կարող չէր դատաստան մը ընել իւր գործին վրայ . իւր յափրացեալ ականջներուն կը հնչէր նա իրը անորոշ գանգիւն մը անհոգի եւ ցուրտ : Այդ օրը մանաւանդ թռւեցաւ իրեն թէ իւր ստանաւորը մեռելական առէր ողորմեասի մը պէս կը հնչէին այդ ստուերամած թափուր սրակին մէջ :

Երբ իւր այս չորսգուշակ տպաւորութիւնն հազորդեց Մասի ժէռալտի .

—Թողէք, ըսաւ դ երասմանուկին, թատերախաղնիդ հիմնալի է . . . ձեզ նման : Հասարակութիւնը ներկաւ չէ, այն է պատճառը :

Այս խօսքերը փարատեցին նորա երկիւղները, սակայն եւս առաւել փարատեց նորա երկիւղները շոնդալից աղմուկն որ գամ' քան զզամ կը տարածուէր ֆակտէկնառի շուրջն, ցորչափ կը մերձնենար ներկայացման օրն : Այս իրողութիւն բարեգուշակ նշան մը թռւեցաւ նմա : Լրագիրք ամեն օր այս նիւթին վրայ հանրային հետաքրքրութիւնը կը վառէին կողմանոցի ան խորհրդապահութեամբք, երխտասարդ հեղինակին կենսագրութեամբք, նորա երկէն յիշատակութիւններ ընելով : Կը նկարագրէին գլխաւոր վիժուէլիները (décor), մանրամասնարար կը խօսէին Մասի ժէռալտի արդուկարգից

վրայ, և կը չնորհաւորէին Լաֆոս տնօրինն որ նորաբոյս հեղինակ մը երեւան հանելու արժանիքն ունեցած էր եւ որ առատաձեռնութեամբ կը շուայէր նմա իւր թատրոնին պերճ հանդերձանքը :

Այդ բոլոր շննկոցէն խելացնոր ու արրշիս, արդէն ուշն եւ ուրուշը գրաւեալ գերջին ժամու սրբագրութիւններէն, ազգեցիկ լրագրապետաց մօտ ըրած ձեռնարկներէն, գերջապէս տոմսակի խնդրանքներէն որը չորս կողմէ կը տեղային, Ֆիլիր ա՛լ ժամանակ չունեցաւ մտածելու, եւ ինք-զինքը բոլորովին տուաւ պատահարին տագնապանաց եւ հաճոյից :

Մասի ժէռալտ ինքն խիկ ենթարկուած էր այն բուռն սրտայուղութեան որով կը համակուին գերասանուէիք իրենց մեծ մարտերուն նախընթաց օրերն : Արութեան եւ խօլ զուարթութեան յոյզեր կ'ունենար, յետոյ յանկարծ յուսահատ սրտագողեր :

—Գիտէք, ըսաւ օր մը Ֆիլիրի, երբեմն ինձ այնպէս կուգայ որ թատերախաղնիդ անիմաստ երկ մ'է :

Այս բոլոր սրտայուղութեանց մէջտեղ, գերջապէս հանդիսաւոր օրն հասաւ : —Ընդհանուր փորձ կատարուած չէր, որովհետեւ Մասի ժէռալտ ուզած էր ներկայացման համար պահել իւր արդուկարգից

դից բովանդակ թարմութիւնն : — Առաւօտառն , Ֆիլիք Պաէպանի ճաշարանը գնաց հրամաններ առաջ Ընթրիքի մը համար որում պիտի հրաւիրէր գերասոններն եւ դերասանու հիները ներկայացումէն յետոյ : Յետոյ Գասդիիսնէ փողոցը գնաց ծալինիսունչեր ապազրեց գերասանունեաց համար , և այսպէս ուղած կերպովն ի գործ դնելէ յետոյ իւր ազնուականի պարտականութիւններն , օրուան մնացեալ մասն անցուց պարտէզին մէջ պարտելով , մինչ Մասի ժէռալտ գերագոյն խորհրդակցութիւն մը կունենար գերձակուհոյն հետ :

Ժամն ութ չկար երբ թատրոն գնաց սեւ լողիկով եւ սպիտակ փողպատով , գունատ այնքան որքան կրնաց մինիւ կենդանի էակ մը : Թատերաբեմին վրայ ելսա , ուր կազը կը շոշողար մերովինիկան ամսաբանոցի մը պարտիզաց մէջ , և ուր ողջունեցին զնք թատրոնի խնդումերես սպասաւորներն եւ հագուեցնող կանաք : Վարագոյին ետեւէն լսեց հանդիսականաց կոհհակին մրմունջն , որը փութանակի կը խոնէին թատերասրանին մէջ , եւ որոց խոր շուկն մինչեւ սկիորները սարառեցուց զնաւ — Մասի ժէռալտ երեւցաւ , գեղով եւ խոնդիւ շացուցիչ , պանեալ իւր սրբայական երկար ըրջազգեստով որոյ ծիրաներփ-

եան տառւնը բռնած էր իւր սենեկապանուհին : Գերասանուհին նմա կարկառեց ձեռքն արիարար ժպտելով , յետոյ նշան մ'ըրաւ վերատեսչին , եւ պատրաստուեցան վարագոյրը բանալ :

Տնօրէնը Ֆիլիքի համար պահած էր հայելարան (baignoire)՝ ուր երկուքն ալ պիտի բազմէին : Երկտասարդը վազեց գնաց բանալ տուալ զայն : Գես նոր նստած էր , երբ թատերաբեմէն զարկին երեք որոշեալ հարուածները : Խոր լուսթիւն մը տիրեց , եւ վարագոյրը բացուեցաւ յամրաբար :

Սոսկալի վայրկեան մ'է այն : Այդ բովէէն սկսեալ , անունդ , անձդ , ա'լ քեզ չեն վերաբերիք , հապա այն անտարբեր ու ծաղրածու ամբոխին որ բազմած է հունա : ԱՌ վախուսու , նահանջ կարելի չէ . թիթեղնազ ործ մեցենային տակն էր , եւ որէտք է որ ձեր բարոր մարմնով անցնիք մէջէն : Եթէ , յանկարծական որամտութեամբ , անհեթեթ սիսալ մը , ծաղրելի կէտ մը տեսնէր ձեր թատերախաղին մէջ . — չէք կրնար բան մը ետ առնուէլ . Եթէ յանկարծ գառնութեամբ յիշէք ընտանեկան կենաց խաղաղիկ անդորրութիւնն եւ յարգ ամենածար անյայտութիւնը , — շատ ուշ է , եւ աշխարհիս վրայ ոչ մէկ բան կրնայ զծեզ զերծանել անմիջական ու շնորհալոյ դատաստո-

նէն, խանդավառութենէն կամ՝ ծաղրէն
այդ զարհուրելի ամբոխին; որ այսօր նա-
րին է ոզգոյն եւ վաղը Ֆրանսան պիտի
լինի բովանդակ:

Այն ժամուն ուր Ֆիլիք սիրտը կը տադ-
նապէր այդ սաստի՛ յուզմամբք, ուրիշ մա-
տագատի սրտ մը — հարիւր մզն հեռու, —
միեւնոյն անձկութեամբ խուճապեալ էր:
Ժամն ուր Լա Ռոշ-Էսմէ սիրտն էր այն:
Թէեւ ընտանեաց մէջ բացարձակ լրութիւն
պահած էրն չօրեզրորդ ւայն գրական եւ
թատերական սկզբնուու ուժեան վրայ,
սակայն այդ մասին տեղեկութիւն առած
էր դրացիներուն կամայ թէ ակամայ թուլ-
քերանութենէն. Նոյն իւկ միջոց գտած էր
լրագիրներ ձեռք ձգել եւ ճգու գիտնալ
օրն ու ժամն: Հետեւարար զ տէր թէ հօ-
րեզրօրսրդին. ոյր գր ոյ չէր խօսեր բնաւ
եւ զըր կը պատէր ի թաքուն, այդ զիւեր
սիրտի մղէր իւր ուռ ջ ու մարտու: Եատ
տեղեակ չէր թատու ի գործոց, ասկայն
իւր աշխայժ նրբանութեանը բատութօրէն
կ'որմանէր այդ առ ային փարձին կարեւորու-
թիւնն ու վատեններն իրեն պատի բե-
րող զգացմա բ մը. ջրաւագէս կը փափա-
քէր անոր յաջալութեան, թէ և կը հաս-

կնար թէ այդ առաջին յաղթանակն աւելի
պիտի ամրացնէր զֆիլիք այն ճաշակաց ու
տենչանաց մէջ որը զինքն հեռացուցած էին
իրմէ: Ոյդ մեծոգի աղջիկը մինչեւ իրի-
կուն կրեց իւր անձկութեանց բեռն՝ ըստ
երեւութիւն պայծառ հանդ արտութեամբ
մը, իւր առտնին գրազմանց պարապելով:
Երեկոյին, ա'լ չկրցաւ գիմանալ. Խորհըր-
դակից մը պէտք էր իրեն: Ողորմութիւն
բաշխելու պատրուակաւ, ծերուկ սպա-
սաւորի մը հետ գուրս ելաւ, եւ, աս-
տեղաց լրուով, անցաւ խաղաղիկ ծառու-
ղիէն որ Լա Ռոշ-Էսմէլի գղեակէն գիւղը
կը տանէր: Գիւղին բերանը փոքր եկեղեցի
մը կար գալարազարդ չիրիմներով: Հոն մը-
տաւ, ծունդ դրաւ մութին մէջ, եւ ընդ
երկար աղօթեց իւր բոլոր սրտով ու բոլոր
արտասուօք, հէ՛գ աղջիկն, — Ֆիլիքի հա-
մար, — եւ իրեն զ էմ:

Վերադառնանք ի Բարիզ: Լաֆոս տնօ-
րէնն եկած Ֆիլիքի քով նստած էր եւ եր-
կուքն ալ, լտին, ուշի ուշով կը գիտէին
հանդիսականաց ամենադոյզն տպաւորու-
թիւնները, լսելու այն սուր կարողութեամբ
զրը ականջը կ'առնու համանման պարա-
գայից մէջ: Ֆակտէկնադի առաջին արար-

ուածը լսուեցաւ առանց խանդ ավառութեան , սակայն առանց աննպաստ կարծեաց , եւ երբ , վարագոյրին իջնելն յետոյ , Ֆիլիք աչքով հարցաքննեց զՊ. Լաֆոս , սապատասիանեց .

—Հասարակութիւնը քիշ մը ցուրտ է , սակայն առաջին արարուածի մը համար շատ գոհացուցիչ է այս :

Երկրորդ արարուածին , ձախորդ միջադէալ մը տեղի ունեցաւ . հասարակութիւնն ազլեցիկ աց սերով զապեց վարձեալ ծափահարութեանց փորձ մը , Եիլրէութիւն մէկ մենախօսութենէն յետոյ :

—Հասարակութիւնն յամառ է , ըստ Լաֆոս տնօրինը :

Յետոյ դուրս ելաւ հայելարանէն եւ ա՛լ չդարձաւ :

Յաջորդ արարուածին , սրահն ալեկոծեալ երեւոյթ մ'առաւ . մասնաւոր խօսակցութեանց խուլ շըուկն սկսաւ ընկերանալ գերասանաց ձայնին . քանի մը խեղկատակներ ալ ուժով յօրանջել սկսան գերասանաց լուած միջոցին : Ֆիլիք կ'զգար որ ցուրտը պատան քի մը պէս կ'ընդգրկէր զինքն հետաքննէտ : Որոշց երթալ պարախ թատրոնին վրայ , քիշ մը վստահութիւն եւ կազդդոր գտնելու համար անդ : Սակայն խոսվեալ , յուսահատ եւ մինչեւ իսկ թշնամական

դէմքեր միայն տեսաւ իւր դէմ : Դերասանք հեռի կը վախչէին իրմէ : Մերենապետը իւր ետեւէն կը ծազրէին զինքն : Զօպասեց Մառի ծէռալոտի , որ հագուստ կը փոխէր , եւ վերստին գնաց թաղորիլ իւր սպատիսուր հայելարանին մէջ :

Վերջին երկու արարուածները կատարեալ անկում մ'եղան : Մերովինկեան թատրերգութիւն մը , եթէ վսեմ չինի , ծաղրեկի կը գառնայ : Եղաւ վայրկեան մը յորում Եիլրէութիւնը բերանը բացածին պէս , հանդիսուկանը կոկորդ ամիր քրքիջներ կ'արձակէին . Յաւետէկանատ սակայն ցուրկ չէր գրական արժանիքէ , միայն թէ գէշ յօրինուած թատերախաղ մ'էր , երկայնածիդ քնարերգական հատուածներով , գործողութենէ եւ շահեկանութենէ զուրկ : Մառի Փէալտի գերը մանաւանդ , որ լսոտ հաճյոյ ճոխացուած էր , անտանելի երկարութիւն մ'ունէր , այնպէս որ թատերախաղն հինգ արարուածով մենախօսութիւն մը դարձած էր : Ի մի բան , ձանձրացուցիչ խաղ մ'էր : Նոյնպէս կ'ընկճէր իւր կանխահաս հաշակին բեռան տակ . առաջուց շատ խօսուծէին անոր վրայ , շատ ներբողած էին , եւ ժողովրդեան դժկամակութիւնն այնքան մեծ էր որքան իւր պատրանքն :

Երբ Ֆիլիք տը Պուավիլիէի անունը

— Ֆիտէք թէ հիմա սլիտի երթանք
ընթրենք :
— Ընթրե՛լ . . . : Պարապ բան է :
— Բսել է չը՞ պիտի գոր :
— Ո՞ւ, անօթի չեմ . . . : Վայրկեան մը
թողէք զիս, խնդրեմ, բարեկա՞մս :
— Ե՞ն լաւ, ի կրկին տես :
— Ի կրկին տես :

Ֆիլիք դուրս ելաւ օթեակէն, գնաց
զատ զատ շնորհակալութիւնն յայտնեց գե-
րասանաց եւ գերասանուհեաց, յիշեցուց
նոցա թէ ընթրիքի կ'սպասէր իրենց, հա-
կառակ իւր չարաբաստութեան, եւ Պու-
պանի ճաշարանը գնաց :

Դիւրին է հասկնալ թէ ընթրիքին սկիզ-
բը, նմանօրինակ երեկոյթէ մը յետոյ, քիչ
մը ցուրտ եւ բռնագրօսիկ եղաւ : Սակայն
այլ անհանգ ստութիւն, զոր Մատի ֆեռալու
բացակայութիւնն եւս աւելի սաստկացու-
ցած էր, հետզհետէ փարատեցաւ բազմա-
խորտիկ սեղանի մը, համեմեալ խեցգետին-
ներու, Շաղօ-իքէմի զինւոյն գրգոիչ ազ-
դեցութեամբ, և մանաւանդ Ֆիլիքի զուարթ
ու բարեկիրթ պատուաօիրութեամբ : Երի-
տասարդն, ապշտուենքն սթափած, յոխոր-
տանօք կ'ուզէր ցոյց տալ թէ ո՛րքան կ'ար-
համարհէ այդ աղջտը : Հասարակութիւնը
ծալլած էր թատերախաղն, իրենք ալ հա-

տուին հանդիսականաց, ծիծաղներով եւ
սուլումներով խառն զարհուրելի ժխորին մէջ
տեղի երիտասարդը թատրոնին ներքնակողմը
գնաց . նման այն մարդուն ոյր տունը կը
կը բռնկի եւ որ նախ եւ առաջ կը վազէ
ամենէն թանկագին առարկային, հապճե-
պիւ զիր ելաւ սանդուզէն որ Մատի ֆէ-
ռալու օթեակը կը տանէր : Նրբանցքին ծայ-
րէն, որ խճողուած էր ցաւակցութիւն
յայտնելու եկող անձերով, Ֆիլիք լսեց գե-
րասանութեայն ձայնն որ կիսաբաց դռնէն կը
պոռար :

— Ոչ ոք տեսնել կ'ուզեմ, ոչ ոք, ո՛վ ե
լինի :

— Զի՞ս ալ, ըստ Ֆիլիք սեմին առջեւ
երթալով :

— Ա՛ն, դուք . . . ըստ : Եթէ կ'ուզէ՞ք .
Հայելիին առջեւ անցաւ եւ տենդուտ
շարժմամբ մը հանելով գոհարեղէններն, ա-
պարանչաններն, ապարօշը, զորս իրարու-
ետեւէ բազմոցին վրայ կը նետէր .

— Ե՞ն, յարեց դաժան ձայնով, սխալ
դաշեր ենք, եւ ոչ ուրիշ բան :

— Չէ՞ք կարծեր որ թատերախաղը կա-
րենայ վերականգնիլ, հարցուց երկչոտու-
թեամբ տարաբաղդ երիտասարդը :

— Բնա՛ւ երթէ :

Երկար դադարէ մը յետոյ, Ֆիլիք ըստ :

սարտկութիւնն սկսան ծաղրել։ Պղտիկ գերասան մը որ ֆուէտէկոնտի հաւատարիմ մարդասպանաց միոյն գերը խաղացած էր, եւ որ թատրոնէն դուրս հասփառ մ'էր, առաջարկեց եւ կատարեց կարդ մը քրթմնչիւններ ի պատիւ այդ շաղաշուտ հասարակութեան, որու մէջ ճանչած էր, կ'ըսէր, իւր պահանջատեարց մի քանին։ Նորատի գերասանուհիները ծափահարեցին իրենց բաժակիներուն վրայ։

Շիրէռիւր գերը կատարող լրջագէմ գերասանն, որ շատ բարի մարդ մ'էր, խօսք առաւ յայնժամ վեհութեամբ։

—Պարոն, սուաւ Ֆիլիպի, ես բաւական փորձառութիւն ունիմ։ Լաւ ուրեմն, կը ընամ ըսել ձեզ թէ, եւ անշատ յառաջադոյն պիտի ըսէի եթէ զձեզ աւելի լու ճանչելու պատիւն ունենայի . . . կը յաւելում թէ ի խորոց սրտի կը ցաւիմ . . .

—Ո՛Փ, մէջէն չպիտի կրնոյ ելնել պոռաց պղտիկ գերասաննը։

—Լաւ ուրեմն, պարոն, յարեց Շիրէռիւր, կ'ուզէի ըսել թէ երեք բան կայ ձեր թատերախաղին մէջ . . .

—Զորս, գոչեց պղտիկ գերասաննը։

—Կ'ըսէի թէ, շարունակեց ծերունի գերասանն, երեք բան կայ ձեր թատերախաղին մէջ . . .

—Զորս, հինգ, տասն, քսան։ Ոչխարին մը կայ, գոռաց պղտիկ գերասաննը։ Նոյն խոկ աշխահի կինդ մասերն ալ կան . . . ծագացոյցն ալ մէկտեղ . . .

Ցետոյ ոտք ելու, բոլորովին բռնկած, աթօռին վրայ բարձրացաւ եւ բաժակը վեր բռնելով։

—Տիկնայը եւ տեաքը, ըստու, —ապա կանդ առաւ սուլումներուն ձայնընմանցնելու համար, —Փի՛ւ, —Թատերախաղն . . . Փի՛ւ . . . զդր ձեր առջեւ . . . Փի՛ւ . . . ներկայացնելու պատիւն ունեցանը . . . Փի՛ւ, Փի՛ւ . . . հեղինակութիւնն է պարոն . . . Փի՛ւ . . . Ֆի՛ւ տը Պուավիլիքի . . . Փի՛ւ, Փի՛ւ, Փի՛ւ . . .

Որմէ յետոյ աթօռին վրայ ընկաւ փռուեցաւ եւ սկսաւ խնդալ մեծագոչ։

Այդ սիրուն ծաղրածութիւնն, որուն վրայ Ֆիլիպը եւս խնդաց, վերջ տուաւ խնդոյքին։ Կէս գիշերն երեք ժամու չսփանցած էր երբ երիտասարդն էնվալիտի պորգուայն վերադարձաւ յետամնաց կառըով մը Ճամբարն, իւր մտքին ահուելի խանդարման մէջտեղ, միակ մոտահոգութիւն մը կ'ըզբաղեցնէր զինքը։ տան մէջ պիտի գտնէ՞ր զՄարի Ժէռալտ։

Ներս մտնելուն պէս, առաջին խօսքն եղաւ։

—Տիկնը վերն է։

—Ա՛չ, սլարոն, ըսաւ դռնապանը, տիկինը չվերագարձաւ :

Չուզեց հաւատալ այդքան անագորոյն լքման մը : Խնքզինքն համոզեց թէ պատահարի մը պատճառաւ ուշ մնացած էր նա, կամ անհանգիստ լինելով թատրոնէն գուրս ելած չէր : Իւր հիմնայատակ կործանման մէջ, յուսահատ յամառութեամբ կը կառչէր այն ձեռքին, այն սրտին, այն դիւթութեան, որո՞նք միայն անդունդին եղը կը բըռնէին զինքն : Ընդ երկար քալեց սենեկին մէջ, ամեն վայրկեան կանգ առնով, ականջ դնելով ամենադոյզն աղմուկին ։ Վերջապէս այդը ծագեցաւ . մինչեւ ցայն վայր, հաստատակամ քաջարտութեամբ դիմագրած էր այդ վշտաշարչար գիշերոյն բոլոր պատրանաց եւ բոլոր անձկութեանց բայց յայնժամ, երբ անգութ լրսն երեւցաւ՝ ումպէտ ուրուականաց պէս վտարելով իւր վերջին յոյսերն, երբ հասկցաւ թէ իւր սէրը կարուած եւ անհետացած էր ամեն բանի հետ, չկրցաւ ինքզինքը զսպել կուրծքն ուռեցաւ աղիողորմ հեծկլտանքով մը, եւ կենացն ամենէն լեզի արցունքները թափեց յորդարբուղխ :

Նրա տէր եղաւ անձին, մտածումը տանջանք մ'եղաւ իրեն համար : Աղէտն այնքան խորին եղած էր, իրեն հետ կը բե-

րէր՝ նոյն իսկ ի բաց առեալ սիրահարին յուսահատութիւնն՝ այնքան վշտալի գիծանքներ, այնքան այլազմոն ցաւեր ու տաղ նապներ, որ մտքէն անցաւ այդ տառապանքն զերծանիլ մահակամբոյր որոշմամբ մը : Ասկայն անձնասպանութիւնն, որ, ինչպէս մենք կը մտածենք, ոչ թէ քաջութիւնն մ'է այլ վատութիւն մը, գո՞նէ տկարութեան արդիւնք է . բարոյական խառնուածքն է որ կընկճի իրմէ գերիվեր պայշարի մը տակ, երբ պարագայներն անհամեմատ են իւր ոյթերուն եւ ձեռնհասութեան : Ֆիլիք որբան ալ սրտախոց լինէր, կ'զգար որ կրնար գիմագրել այդ աղէտին, եւ չէր մոռնար թէ իւր դաստիարակութիւնն եւ ընտանեկան սկզբունքներն ինչ սարսափ ներշնչած էին իրեն ամբարիշտ մահուան համար :

Ումենէն առաջ քննեց իւր դրամական կացութիւնն, որովհետեւ հոդ էր որ պատիւն ի վտանգի էր, եւ այդ վայրկեանէն ալ շահ մը չէր կրնար յուսալ իւր թատերախաղէն : Հաշուեց թէ իւր փոքր ասպարանքին վարձըն, ընտանեկան ծախքերը, ծաղկեփունջերն, ընթրիքն եւ մանր մունք ծախքերը բաւական մեծ գումարի մը կը հասնէին ։ Նոյն օրն իսկ հօրը նամակ մը գրեց հետեւեալ իմաստով :

«Հայր իմ, թատերախաղը սուլուեցաւ,

տարիուհիս երեսի վրայ թողուց զիս, եւ քսանեւհինդ հազար Փրանք պարտը ունիմ։ Կընդունիմ վշտերս, որք մեծ են, ի բառաւթիւն այն վշտաց զորս պատճառեցի ձեզ։ Բնակութիւնս կը փոխեմ, գրականութենէ կը հրաժարիմ, և կը խնդրեմ որ բարեհաճիք վճարել պարտքս։

«Գորովալից յարգանօք կ'ողջադուրեմ զձեզ, հայր իմ»։

Անձամբ գնաց թղթատան յանձնեց նամակն, և, թատրոնին յայտարարութեանց առջեւէն անցած ատեն, հետաքրքիր եղաւ գիտնալ թէ Ֆակտէկնառ ինչ կը լինէր։ Կը ծանուցանէին թէ երկրորդ ներկայացումն յետաձգուած էր Մատի թէ ռալտի անձնական տկարութեան պատճառաւ։ — Յաջորդ օր, լրագիրներն աչքէ անցուցած ատեն, աւելի մեծ դառնութիւն մ'զգաց։ իմացաւ թէ մանկամարդ դերասանուհին պարտքը վճարած էր իւր տնօրէնին և թէ Բնդերազուրի մեկնած էր խիստ շահաւէտ պայմանագրով։

Ի փոխարէն այսմ, հետեւեալ օր քըսան և հինդ հազար Փրանքի փոխունակագիր մը սատցաւ հօրմէն։ Նամակն ուրիշ բան չէր ուարունակիր։ Հասկցաւ թէ հայրը, գերստին իւր վստահութիւնն և բարեկամութիւնն յայտնելէ առաջ, կ'ոպա-

սէր որ ինը արժանի լինէր ոյլով իւր կենցաղը կարգադրելով լրջաբար։ Քանի մը յուզեալ խօսքերով չնորհակալ եղաւ նման և հակիմ բանիւր խոստացաւ գոհացնել զինքն։

Ստկայն, թէ և ազատած իւր ամենամեծ մտահոգութենէն, տակաւին երկար ատեն վշտատանչ ու սրտարեկ մնաց։ Սէն-Ժէռմէն քաշուեցաւ եւ ամրան մեծ մասն անգ անցուց, չիրնալով ի բաց վանել իւր վհատութիւնն, եւ օր աւուր յետաձգելով իւր յարաբերութեանց եւ ուսամանց վերսկսումը։

Մեր աղիտարեր պատերազմի տարին էր այդ։ Պատերազմը ծագելուն պէս, Ֆիլիք վերակենդանութեան աղազակ մ'արձակեց։ Յուլիսի վերջը, Պ. տը Պուավիլիէ իւր որդւոյն մտադրութեան կը տեղեկանար հետեւեալ կերպիւ։

«Հայր իմ, պատերազմին բոլոր տեղութեան համար զինուոր գրուեցայ Զուավներու երկրորդ զնդին մէջ։ Վատահ եմ թէ պիտի հաւանիք ընթացքիս։ Վաղը Շալոն կ'երթամ գնդիս քով։ Կրցածիս չափ պիտի գրեմ ձեզ։»

Այդ օրէն սկսեալ, հինդ մահացու ամիսներ անցան, առանց հայրն և որդին իրարմէ լուր մ'ունենալու։

Սովոր յակը Եց Բարիզի : Հաշտութիւնը
կնքուած է :

Մեկուսացեալ ագարակի մը ցած սենե-
կին մէջ, Մանէ քանի մը մղոն հեռի, երիտա-
սարդ մը պառկած է խշտետիկ մը վրայ ,
պատուհանին մօտ : Հրատապ տենդի մը
քնատութեան մէջ կը տազնապի : Աչերը
գոցածին պէս . այլանդ ակ տեսիլեր կը
խռովեն զինքն , ճակատամարտի խառնա-
փընդօր տեսարաններ , արիւնուշտա խժդը-
ժութիւններ , որոց կը խառնուին յանկարծ
թատրոնի խնջորքներ , լոյսեր , կիներ , ծա-
փահարութեանց և սուլումներու աղմաւկներ:
Ծէկ ձեռքը ճակտին վրայէն կ'անցունէ , —
այն ձեռքը գոր կրնայ շարժել , — և գուրս
կը նայի պատուհանին նեղվիկ ապակինե-
րէն :

Դուրսը խաւար կը տիրէ . ծիւնա-
պատ անծայրածիր տախաստաններ կ'եւ-
րեւին , զէս ու դէն քանի մը սեւաթցը
աւերակներով . տիրուր լուսթիւն մը կը
տիրէ , զոր հազիւ երբեմն կ'ընդհատեն սար-
սպահանար շանո հաշիւններս , — հայրեն-
եաց աւերեալ երիթրն է այդ :

Հէ՞դ Ֆիլիք . ամեն բան մութ պատած
է : Արդեօք հայրն ալ կորսուած է այդ

անհնարին աղէտից մէջ... : Եթէ կ'ասրի ,
ինչո՞ւ զինքը լրած է այնքան երկար ատե-
նէ ի վեր : Եւ սակայն իւր տղայն արիաբար
կուած , արիաբար մարտնչած է . այդ մա-
սին Ֆիլիք տարակցոյ չունի , խիզն հան-
գարտ է . լա՛ւ սրբած է իւր երիտասար-
դութեան առաջին յանցանքներն : Ուրեմն
ինչո՞ւ հայրը կը թողու զինքն անդ , մինա-
ւորիկ , վիրաւոր , մերձ ի մահ : Ինչո՞ւ հա-
մար չի գար : Ա՛հ , եթէ գա՛ր , եթէ
գա՛ր . . . :

Ու կուգայնա , մօտ է արդէն : Ստա-
ցած է վերջին նամակը զաւկին , — բարե՛ ,
վերջինը միայն , այդ զարհուրեկի ժամա-
նակաց խառնակութեանց մէջտեղէն : Այդ
վերջին նամակը սակայն փարատած չէ ծի-
րունացն բոլոր անձկութիւններն , որովհետեւ
գրուելէն ԱՅ օր վերջ հասած է ձեռքը :
Նամակը կը ծանուցանէր միայն թէ Ֆիլիք
ողջ էր , և Շանզիփի բանակին մէջ կը զբա-
նուէր այն պահուն ուր բանակը կը նա-
հանջէր դէպի Ման : — Անկից ի վե՛ր
որքան ճակատամարտներ , ինչքա՞ն մեռ-
եալներ : — Անմիջապէս ճամբայ ելած է
դէպի ի Ման . հոն յաջողած է գտնել զու-
կին ընկերներէն մի քանին . զաւակը վիրա-
ւոր մնացած է տասն մղոն հեռի , զաշաբին
մէջ , չգիտցուիր ուր : Ու նորէն ճամբայ

ելած է, զօրաբանակաց բռնած ճամբռւն հետեւելով, ամեն օր, ամեն գիշեր հարցափորձելով շրջուն հիւանդ անոցներն որք աղոց չարաշուք հանգրւաններն են: Լիվսի անուն գիւղի մը մէջ, կ'իմանայ թէ երիտասարդ վիրաւոր սպայ մը կը գտնուի մօտակայ ագարակի մը մէջ և աւանին բժշկին ձեռամբ կը դարմանուի: Անո՞ւնը ոչ զիտէ:

Արշալյոսը կ'արձակէ իւր առաջին նըշցոյները ձիւնին վրայ: Բարձր ստուեր մը կ'անցնի յանկարծ ագարակին պատուհանին առջեւէն: Ֆիլիք խոշոր խոշոր կը բանայ աչերը:

—Խե՛նդ եմ, կը մրմնջէ:

Դուռը կը բացուի: Ֆիլիք բերկութեան աղաղակ մը կը բառնայ սրտաթունդ:

—Ա՛յ, խե՞նդ չե՛մ... հայրս է:

—Ե՛ս եմ... այս... ես եմ... անուշիկ զաւա՛կս... անուշիկ զաւա՛կս... վիրաւորուած ես, ըսէ:

—Զէ՛... բան մը չէ... ուսս միայն... բան մը չէ: Ա՛հ, իրաւ որ դուն եկար՝ ես բժժվուեցայ:

Ե.

Մի և նոյն տարւոյ աշնան, սեպտեմբերի գիշեր մը, Արակեա կը խաղային Օրէրան: Գալիսա մարքիզուհին, մանկամարդ գեղձան կին չքնաղագեղ, իւր երկուշաբաթի օթեւակը նստած էր ընկերակցութեամբ ամուսնոյն, Պ. և տիկին աը Լիպէռնէի, որը իւր ազգականներն էին, և տրիշ երկու բարեկամաց: Երրորդ միջնարարին վերջը, Պ. տը Գալիսա, որ հայակուպ և վայելչատեսիլ անձ մ'էր, թէ և քառսուն-հնդին մօտեցած էր, — յանկարծ ընդ հատեց խօսալյութիւնը տիկին աը Լիպէռնէի հետ, և մեծ հետաքրքրութեամբ դիմակն ուզդելով երաժշտարանին միողերէ միոյն վրայ:

—Վայ անզգամ, գոշեց, երիտասարդս է:

Եւ հապճեափիւ կանգնեցաւ, զլիսարկն առաւ և օքեակէն գուրս ելու:

—Ի՞նչ ունի, խելքին գոյաւ, հարցուց տիկին տը Լիպէռնէ առ տիկին աը Պալմա:

Մանկամարդ գեղձան մարքիզուհին անհերարին անտարբերութեան շարժուած մը ըրաւ ձեռքով ու գլխով, իրեւ կին որ երկար ատենէ ի վեր հրաժարած է իւր ամուսնոյն գաղտնեաց թափանցելէ: Բայց վայր-

կեան մը խորհեկէ յետոյ , վեր առաւ դիտակն և երտժշտարանին առաջին նստարանաց վրայ ուզգեց : Նոյն հետայն նշմորեց զ՞ն տը Դալիա որ կրակոտ խօսակցութիւն մը կ'ունենար եւ իտաստարդի մը հետ . Երիտաստարդին զէմքը սաստիկ զարմանք կ'ար տայայտէր : Միջնաբարը լմնալու մօտ էր , իրարու ծեռաք սեղմեցին , և վայրկեան մը յետոյ Պ. տը Դալիա օժեակ վերապարձու :

— Սիսուլած չէի , ըստու զուարթութեամբ ձեւդ ու ճիշդ ինքն է , սիրելի տղան : Շատ բերկեցայ զնա վերստին գտնելուս վրայ Մշտ սիրուն է Տեսաք զայն , սիրելիս :

— Զո՞գ , ո՞ր սիրելի տղան , հորդուց մարքիդուհին :

— Ե՞ն , զանգ ատառն երիտաստարդս :

— Ե՞ն , իրա՞ւ , յորեց տիկին աշ Դալիա հանդ արտ ձոցնով : Սակայն այդ պատութիւնն ըրէք այս տիկինաց , որք եղածներէն բան մը չեն հասկինար և կը կարծեն թէ խելքիդ եկեր է :

Օթեակին բոլոր հրաւիրեալք թախանձեցին գիտնալ երիտաստարդին ու զանգատառն պատութիւնն , և այն պահուն ուր թատերաբեմին վրայ մեզոսպարտ կուսանք նուագաւոր շարժ մամբ գուրս կ'ելնէին զերեզմաններէն , Դալիա մարքիդն սկսաւ իւր պատմութիւնը .

— Դիտէք թէ , մեր դժբաղդ պատերազմին ժամանակ , գաւառիս շարժուն պահակաց հրամատարութիւնն ստածնած էի : Օռլէանի ճակատամարտներէն յետոյ , շատ պարապ կար վաշտիս մէջ . կրցածիս չափ կը լցնէի այդ պարապն ընդունելով ասդիէն անդիէն եկած զինուորներ որք առ իս կը գիմէին , որովհետեւ բաւական լաւ գունդ մ'ունէի և այդ խառնակութեան մէջ բաւական բարեկարդութիւն պահելու համբաւը կը վայելէի Ի միջի այլոց , առաւօտ մը ինձ եկաւ երիտաստարդ մը որ պատերազմի սկիզբին զինուոր գրուած էր Զուավներուն մէջ . իւր գունդը զերի տարուած էր ի Գերմանիա . շեմ զիսեր ինչ կերպով ինք վախած եկած էր Պելճիոյ վրայէն , և կուզար միանալ լուտուի բանակին Շատ գովելի բան մէք այս : — Անմիջապէս համոյ եղաւ ինձ իւր զերկեցիկ զէմքով և արիտարտութեամբ . երբ բիչ մը բանկած լինէր , իւր կուտազ պեխերով , հաեւ գրուած մորթակով և հրուտ աշերով , կը յիշեցնէր ինձ Վալւաներու արքունեաց նրբանաշակ շողշողուն պալատականներն . . . ականջին վրայ մարդարատեայ օզ մը պակաս էր միայն : — Ուրիշ բան մ'ալ կար , ուսկից շատ սիրեցի զնա ամեն առաւօտ եղունգները մաքրելու շտիելու սովորութիւնն ունէր , ունէր որ

ալ զտնուէր , ձիւնին մէջ , ճանկատամարտի ատեն . . . : Ասի կը յիշեցնէր ինձ Տառիսի խօօքն առ Պէյլ — կործեմ — Ռուսիոյ նահանջի սինցին . . . « Ածիլուեր էք , պարո՞ն , քաջասիրտ մարդ մ'էք դուք » — իւր ընկերը տեղակալ անուանած էին զնա : — Մանի վրայ նահանջելու ատեն , վաշտո բաւական դժուար կացութեան մը մէջ զըտնուեցաւ : Աս անց մտնելու ո ազմագիտական բայցատութեանց մէջ որք պիտի սոսկացնէին այս ախիններն և զոր ես արդէն անկարող եմ տալու , բայց երկու բառով թէ վաշտիս հետ կը գտնուէի գիւղի մը մէջ ուր կարելի եղածին չափ երկար ատեն գիմանտը էինք : Մարդոց մէկ մասը դրած էի տանց և պարտիզոց մէջ , և մնացեալ մտնին հետ ամրացած էի զօրաւոր պատնէշի մը ետեւ , գիւղին մեծ փողոցին մէջ : Մեր դիմաց , իրը մէկ հազարամետք հեռաւուութեամբ , անտառակ մը կար , և մէջն ալ բաւական նրուսիացիներ : Մեր վրայ կրակ կ'ընէին , և մենք ալ գէշ աղէկ կը պատասխանէինք մեր հրացաններով և ոմբընէցով . սակայն նոցայարձակումը թոյլ էր , և , ըստ որում մի և նոյն ատեն գաշտին մէջ սաստիկ հրացանութիւն մը կը լսէինք մեր աջ ու ձախ կողմէն , մարդիկու և ես վրդոված էինք : Երկիրը ցած էր , անտառուուտ և ցանկապատ , այն-

պէս որ չէինք կրնար տեսնել թէ ի՞նչ կ'անցնի կը գտոնայ մեր կողերուն վրայ հետեւաբար դիտարան մը փնտաեցի , ուրկից կարենացի թիչ մը զննել ըրջակալքը : Գիւղին եկեղեցին , որում կրթնած էր մեր պատնէշին մէկ կողմը , գիւղուածաւ նորոգուելու վրայ էր , և յարկիչն հոն թողած էր սանդուզ մը պատին կրթնցուցած : Սանդուզէն ելոյ վանդակապատ վոքք ճեմելիքի մը վրայ որ զանգատունը կը ըրջապատէր՝ զանգ ակաց բարձրութեամբ : Հոն հասնելուս պէս , տեսայ թէ մեր աջ և ձախ կողմը գտնուող երկու մերձակայ զիւղերը գրաւուած էին . զմեզ մէն միայնու թողով ընդ դէմ թշնամւոյն երկու կողմէն ալ թշնամին մեր վրայ կը բալէր , և միանդամայն անտառին մէջ գտնուող ջոկատը գուրս կ'ելնէր և յառաջ կը խաղար : Յանցի մը մէջ բանուած էինք : — Մեզ կը մնար ետ քաշուիլ , եթէ կարենացինք : Որոշեալ նշանն ըրի սովայներէս միոյն , վաղին հնչեց , վաշտն հաւաքուեցաւ քիչ մը խառն ի խուռն , և ոկտաւ մարմիամարգական բայլով նահանջել գէս մեր ետեւի անտառն : Հակուռակ ընդ հանուր խուճապին , արխաբար իրենց հետ կը տանէին ոմբընէլէցն . այլ հրանօթը պատնէշին դուրս հանելու ատեն , գետին ձգած էին սանդուզու : — Կը կարծէին թէ ես վար

իցած էի. սակայն բնաւ երթէք : Ուզած էի
ճեմելիքին վրայ մնալ յօխորտանօք մինչեւ
վերջին վայրկեան, զօրացս երկիւ զները վա-
րատելու համար...և յանկարծ, ելր ու զեցի
վար իշնել, —և ճիշդ ժամանակն չը, կը
հաւսասեմ ձեղ, — սանդուղ չկայ : Մարդ
կը կոչեմ, կը պոռամ . սակայն խօսքը թըն-
դանօթինն էր, և իմ ստահակներս ալ փու-
թանակի՝ կ'երթայիին : Զիս մի՛ս մինակ թո-
ղած էին զանգատան բարձունքը :

—Կը փափաքէի հոն ըլլա՞ ձեզի տես-
նելու համար, ըստե տիկին տը Դալիա :

—Իրա՞ւ որ, շարունակեց մարթիզը, շատ
գէշ դիրքի մէջ էի : Մեծ վատանգ կ'սպառ-
նար ինձ, եւ գէշն այն է որ ծաղրելի
կ'զգայի ինքզինքս : Կարծես կինեղն էի իւր
գարեւանդակին վրայ . . . : Բարեբազդաբար
նրուսիացիք չէին գիտեր կացութիւնս : Կը
հասկնացի որ կատարելապէս կը տես-
նէին զիս, սակայն ճիշդ ալոր համար
կը կարծէին թէ տակաւին զիւղէն հե-
ռացած չենք . . . : Եթէ ո՛չ, ալ կրակ չէին
ըներ . . . յոգնութիւնը չէր արժեր . . . եւ
կատազարար հրացան կը պարպէին, ճե-
պաքայլ յաւած խաղալով հանդերձ . . .
Կը նորհէի թաշկինակս անցունել թրիս
ծայրն, և հաշտութիւն խնդրելու . . . Արտէս
կը ցաւէի այդ բանին վրայ, սակայն վեր-

ջապէս կը մտածէի այդ մասին, — երբ յահ-
կարծ լսեցի որ վարէն զիս կը կոչեն .

«—Հրամատա՞ր :

«Վար նայեցայ և տեսայ իմ՝ ազնուա-
տոհմ պալատականա նացակայութիւնս նվշ-
մարած էր, և վերագարձած էր զիս վնասե-
լու . . . Յատ գովեի ընթացք մ'էր ոյս :

«—Հրամատա՞ր :

«—Ի՞նչ է, բարեկամս :

«—Ձէք կրնար հոդ մնալ :

«—Նվզվի՛ց արմատ, ուզեմ չուզեմ պի-
տի մնամ . . . սանդուղը գետին ինկած է :

« Բաւական գոեհիկ ձայնարկութիւն
մ'արձակեց :

«—Արդ եօք չէ՞ք կրնար եկեղեցւոյն մէ-
ջէն վար իշնել, հրամատա՞ր :

«—Անհնար է, միայն թէ Միւնխոհառուզըն
պարոնին պէս ձիով զանդատան մը վրայ
չինե՛մ . . . : Օ՞ն, չորհակալ եմ, տղա
. . . գնա՛, ողատէ՛ ինքզինքդ :

«—Սպասեցէ՛ք քիչ մը, պոռաց :

«Եւ տեսայ որ պատնէշին վրայէն ցատ-
քելով կը ջանար կանգնեցնել գետին ինկած
սանդուղը : Այնպիսի ծանր սանդուղ մը
վեր վերցնելը սովորական ատեն մէկ մարդ ու
համար բաւական դժուար աշխատութիւն
մ'է . սակայն երբ այդ տեսակ բան մ'ընե-
լու է կատաղի հրացանութեան մը մէջ»

տեղ, բաւական տաժանելի զործ մ'է, կ'երդնում ձեզ, և մանաւանդ դիւզազնական զործ մը :

«Սակայն Բրուսիացիք արդէն սկսած էին երեւիլ փողոցին բերանն և խորտընկցի քանի մը հարուածներ կը տեղացնէին քեւալ պատնէցին վրայ, որուն առջեւ կ'աշխատէր երիտասարդս : Աւ չեթիմացայ :

«—Ելի՞ր գնա՛, քա՛ջ տղաս, պոռացի, ինքինքտ սպաննել պիտի տաս : Շուտո՛վ գնա : Ես գերի պիտի բռնուիմ... և ոչ ուրիշ բան :

«Սակայն, հրամատար, եկեղեցին կ'այրի :

«Երաւ էր : Թշնամոյն ռումբերէն մին բռնկցուցած էր տախտակներն և բոցերը կը ժայթքէին ամեն կողմէ : Ճշմարիտ որ վախցայ, Թողուցի որ երիտասարդն ուղածն ընէ : Ե՛հ լուս, Աստուած վկայ, կանդնեցուց սանդուղն : — Ի թթվել ական վարիչայ : — Զինքը զրկած տաենս աղաղակ մ'արձուիեց... : ՀԵ՛կ տղուն մէկ ուսը կի սովին ջալջախուած էր... : Բայց առիւծի մը պէս կորովի էր, այնպէս որ կրցանք ինքինքնիս անտառը նետել՝ իրարու պատրկ... : Յաջորդ օրն, ըստ որում շատ հիւսնդ էր, յաջողեցաց տեղաւորել գնաքարեսիրա դիւզացիներու քով որը խոստա-

ցան հայրարար խնամել զինքը ... : Լաւուրեմին, անկից ի վեր տեսած չէի վնա ... : Անունը չէի գիտեր, կամ ըստ չէր ինձ, կամ մոռցած էի ... : Զինքն հիւըընկալող դիւզացիներն ալ չէին գիտեր ... : Վերջապէս երեւակայեցէք զարմանքս և բերկրութիւնս երբ այժմ վերսորին դտայ զինքն Օրէրային մէջ : — Աւսուիկ իւր այցաքտրաը :

Մարքիզուհին առաւ այցաքտրան և քթին տակէն կարգաց. « Ֆիլիք տը Պուտամիլէ ար Լո Ռոշ-Էսմէլ : »

—Ո՛հ, ո՛քան կը փափաքիմ տեսնել զինքն, ըստ ամիկին տը Լիպէանէ :

—Աւասիկ, ըստ Պ. ար Դալիս իւր ազգականուհացն :

Նմանօրինալ յառաջաբանէ մը յետոյ, Ֆիլիք ար Պուտամիլէի մուտքը քնականարար յաղթանակ մ'եղաւ : Տիկին ար Դալիսիսկ, որ զիւրահաղորդ քնաւորութիւն մը չունէր, ուար ելաւ քիչ մը և նմա կարկառեց իւր ձեռքն, որ մինչեւ որմուկը ծածկուած էր նուրբ ձեռնոցով մը :

—Եատ բարերաստ եմ ձեզ հետ ծանօթանալաւս համար, ըստ տնօրուշ ժամփառ մը :

Ֆիլիք նստաւ ծաղկահաստի կնոջ ետին, որ յետկոյս դասնալով սկսաւ խօսակցիլ նըմա հետ :

— Արկա՞ր ատեն հիւանդ պառկեցաք
ձեր վէրքէն :

— Այս , բաւական երկար ատեն , տի-
կին : Հօրս հետ գնացի երեք ամիս Գան-
մնացի , առաջինումն ի գլուխ հանելու հա-
մար :

— Հիմա լա՞ւ էք բոլորովին :

— Բոլորովին լու , տիկին :

— Անշոշա շատ անդամ զիրար պիտի
տեսնենք այս ձմեռ :

— Տիկին . . .

— Հիմա այլ ևս ընտանիքն կը սեպ-
ուիք . . . : Երբ մարդ եղայր եղած է
ճակատամարտի մէջ . . . ամուը կապ մ'է
այս :

— Տիկին . . .

— Ո՞ , պարոն , ըստ յայնժամ Տիկին աը
լիսէսնէ , որ շատ սիրուն կին մ'էր , թշ-
խաղէմ , հրավառ աչերով , ես ալ ընտա-
նիքն եմ և կը խնդ բեմ որ երբեմն երբեմն
զմեզ ալ յիշէք . . . Վաղն իրիկուն քանի մը
հիւրեր ունինք , փոքր պարահանդէս մը ,
աննշան բան մը . . . : Եթէ պարելու չափ
առողջացած էք . . . կամ նոյն իսկ առանց
պարելու . . . մեծ սիրով պիտի ընդունինք
գձեզ :

— Տիկին . . .

Միշնարարն աւարտելու մօտ էր , Պ.

աը Դալիա Ֆիլիրի ընկերացաւ մինչեւ ե-
րաժշարանին զ ուռան , Երբ օֆեակ վերա-
դարձաւ , տեսաւ որ ամեն ըն ալ դրու-
տափց բանիւք կը խօսէին իւր երիտասարդ
բարեկամին վրայ , ի բաց առեալ միայն
Տիկին աը Դալիա , որ , ինչպէս ըսինք , չէր
սիրեր զդ ացումներն յայտնել :

Ֆիլիր աը Պուավիլիէ , Գան բնակելէ
յետոյ , վերասին եկած էր հարիզ հաստատ-
ուիլ , ուր դէպէբերուն ահաելի ընթացքը
մոցնել առւած էր նորա գրական փոքր
ձախորդութիւնը . բաց աստի կ'զգար որ
իւր բարեկամը նախկին յարդանքը կը տա-
ծէին իրեն նկատմամբ՝ պատերազմին մէջ
ունեցած դիւցազնական վարմանն համար :
Ճշմարիտ է թէ հայրը վեհերուտ փորձ մը
փորձած էր իւր հետ տանելու համար զնա-
ի Պուավիլիէ . սակայն Ֆիլիր կամբելով նմա-
հացուցած էր թէ իւր ժանն հօրեղբօր-
դումտրն ամուսնացած էր , և Պ. աը Պուա-
վիլիէ պատասխանած էր թէ ոչ . ասոր վը-
րայ երիտասարդը պնդած էր հարիզ վե-
րադառնալու մատգրութեան վրայ , որպէս
զի պատրաստուի Պետական խորհրդոյ ըըն-
նութեանց :

— Կը հաւասարեմ ձեզ , զաւակս , ըստ
խնդալով Պ. աը Պուավիլիէ , թէ պարզա-
պէս խենդութիւն է սարսափիլ այդ հէգ

Փառնէն, որովհետեւ ամեն մարդու հաճոյ
կը թուի նա:

Ֆիլիք բնաւ չհաւատաց իւր հօրն այս
ձարտար ակնարկութեան, և անտարբեր
մնաց, որովհետեւ հօրեզրօրդստերը նկատ-
մամբ ունեցած հակակութիւնը կապուած
էր մանկական այն խորին տպաւորութեանց
որոց մնացուն տեւականութիւնն յայտնի է:
Այս փոքրիկ անհամածայնութիւնը սակայն
քնաւ չփրկովեց իւր կատարեալ հաշտու-
թիւնն հօրն հետ, որ յայդ մ հետէ երկու ե-
րեք ամիսն անգամ մը անպատճառ կուգար-
քանի մ'օր անցաւնել զաւկին բովիլը:

Տարիկ վերադառնալին ի վեր երկորդ
անգամն էր որ Ֆիլիք ներկայ կը գտնուէր
Օրէրայի ներկայացման մը, երբ յանկարծ
հանդիպեցաւ իւր նախկին հրամատարին: :
Տարօրինակ բան. այդ երեկոյ եկած էր
տիկին տը Դալբան տեսնելու տեսնչէն մըլ-
եալ, մէնչեւ այն տտեն չէր գիտեր նորու
անունը, բայց նախանթաց երկուչարթի ի-
րիկուն հրացած էր նորա եղական գեղեց-
կութեան վրայ: Եւր ստացած վերքերը, թէ՛
պատերազմի և թէ՛ սիրոյ մէջ, բնաւ հան-
գարտած չէին իւր արիւնն, և երիտա-
սարդ գիւցազն զօրականն իրենց բոլոր աշ-
խութիւ պահած էր վիպական տրամադրու-
թիւններն որք գլուաւոր յատկութիւնըն ե-

զած էին Ֆակուէկանդի հեզինակին և Մառի
ծէռալոյն տարիածութիւն: Հակառակ իւր
դիւրաբորբոք բնաւորութեան, դիւրին է
հասկնալ թէ թատրոնին մէջ մէկ անգամ
տեսած գեղանի կնոջ մը նկատմամբ ունե-
ցած սբանչացումը տակաւին լուրջ սիրոյ
մը հանգամանքը չէր զգեցած: Սակայն, որ-
քան ալ համդոյական զգացմամբք մեկնեցաւ
Տիկին աը Գալիսայի օթեակէն, այսու հան-
գերձ սրտնեղած էր: Գոզցես վշացած էր
զի այդ յանկուցիչ հակա կիմն էր այն մար-
դուն որ կեանքն աղատած էր և որ գրե-
թէ նոյն ծուայութիւնը մատուցած էր
իրեն: Ինքզինքը միսիմ արեց մտածելով թէ,
որպէս մարբիզուհին ըսած էր, յայնմէնետէ
ընաւանիքէն պիտի ինէր, թէ հետեւարար
ըրոջ պէս պիտի լինէր նորա հետ, և այգ-
քան ախորժենի քայր մ'ունենալի ևս բա-
ւական բան մ'էր:

Հետեւեալ առաւուս ընդունեց այցելու-
թիւնն Դալիս մարբիզին, որոյ մտերմական
շարժուածքն և սիրալիր խանգաղատանքը
սրտին աղեկցին: Երբ երեկոյին վերստին
հանդիպեցաւ մարբիզուհոյն՝ տիկին աը
Լիպէտնէի տան մէջ, խղճին անսալով փոր-
ձեց միմբայն եղայրական աչօք նայիլ նո-
րու վրայ: Սակայն ըրոջ մը երեւոյթ չունէր
նա: Յաւերժահարսի մը, ոգւոյ մը, մար-

քիզուհոյ մը , թագուորի մը տարիուհոյ ,
մանաւանդ հարիզուհոյ մը եռեռյթ ու-
նէր , սակայն բնաւ քրոջ մը : — Դավիա
մարքիզուհին յայնժամ քսոն և ութ առա-
րեկան էր : Իւր նուրբ և վարդագեղ ուսե-
րը , պոյժաւ ձակատը , խորտեաչ մազիբը ,
կաթնորալ ատամոնքը , մանկալան ժափիտը
տասնվեց տարեկան ազկան մ'էին , սակայն
ակներեւ հակապատկեր մ'էր իւր աշերն ,
որը ճիշդ իւր տարիքին և մինչեւ իսկ ա-
ւելի հասուն տարիքի մը յայտարար նշանն
էին . նոյուածքն երազուն էր , խրսխտ ,
դժոնեայ , պոլզատին կապուտակ և մետա-
զական փայլով : Սրանչելի կազմ մ'ունէր .
զիտէր զայս , և պարահանդէսի մէջ զըսո-
նուէր թէ օթեալի մէջ , միշտ քիչ մը ա-
ռաջ կը ծուէր իրանը , գոդցես իւր յագուրդ
շլացեալ աշերու : Թիկնամուխն վրայ կը
կը փոռւէր մեզի , թոյլ խոնջեալ . սակայն ,
ուոր եւածին պէս , զալանակի մը նման կը
ձգ տէր : Եւ արդարեւ , կատուներու ան-
խոնի դիսրամեքութիւնն ունէր , որպէս և
անոնց յեղյեղուկ չնորհը , Արկէսի ճիշխա-
զաց կնոջ մը նման ձի կը հեծնէր եռան-
դուն անվախութեամբ . օրն ի բուն կրնար
որսալ և մինչեւ արշոլյս կրնար պարել
առանց յոգհութեան ամենափոքր նշան մը
ցոյց տալու , միշտ ժայռուն և յար ծիծաղ-

կոտ , բերկրազուարճ մանկան մը հանդոյն :
—Բայց բնաւ չէր զուարճանար :

Ֆիլիք քանի մը ըրջան վալսեց նորա հետ ,
ինքն իրեն հարցնելով թէ ի՞նչ լինելու էր
այդ տեսակ կնոջ մը ներսիդին . սակայն
դեռ շատ ատեն պիտի հարցնէր ինքն իրեն
առանց դիտնալու : Կատարելապէս կ'զգ ար
միայն թէ իւր դիմացը դտնուող կինը
թատրոնի օթագուհին մը չէր , նման այնմ
զոր սիրած էր երբեմն , այլ ճշմարիտ թա-
գուհի մը , որ ազատատոհմիկ կապոյտ
արին ունէր երակացը մէջ , մինչեւ եղունգ-
ներուն ծայրը :

Տիկին ար Դավիա քիչ կը խօսէր , հա-
կիրճ բանիւք , շատ անդամ անհոգ ու մե-
նակերագ , երբեմն ալ հրամայական ու չոր
ձայնով : Արհամարհաս հոգորտութիւն մ'ու-
նէր մերթ ընդ մերթ : — Ֆիլիք հետեւեալ
օր իրեն գնացած լինելով , ուզեց երիտո-
սարգին ցոյց առա իւր ութամեայ զաւակը :
Մանուկն , որ շատ գեղեցիկ էր , ներս մտաւ
իւր անգլիացի դաստիարակու հւոյն հետ :

—Ժա՛ն , ըստ տիկին տը Դավիա , աւա-
սիկ Պ. ար Պուամիլիէ , որ հօրդ կետնըն
ազատած է , համբուրէ՛ զայն :

—Մհ , սիրո՞վ , ըստ Ժա՛ն և թեւարաց
նետուեցաւ Ֆիլիքի վրայ :

—Տղաս ազուոր չէ՞ , յարեց տիկին ար

Դամիս, ինքն աւ համբուրելով իւր զառակը :
— Բայց այս ի՞նչ է, Տէ՛ր Աստուած՝
դմուղ վրայ ի՞նչ են զրեր, ի՞նչ գէշ կը
հոտին . . . — Օրիո՞րդ Մորդ իսէր :

Դաստիարակութին մօտեցաւ շառագնելով :

— Ի՞նչ օծանելիք կը քոչե Ժանի գլխուն :
— Կմ օծ անելիքս, տիկին :

— Զեր օծանելիքը դարշահո՛տ է, օրիորդ,
շառա մարքիզուհին : — Է՛ն, տեսէք, պա-
րոն, յարեց Ֆիլիբի դառնալով և իւր ադա-
մանդագարդ սպիտակ ձեռքը դնելով որդ-
ւոյն հերաց վրայ :

Ֆիլիբ ծուեցաւ, Ժանի գլուխոն հոտո-
տելու համար :

— Բայց, ըստ, այդ չոփի դարշահոտ
չթուիր ինձ . . . մինչեւ իսկ բուական լաւ
կը հոսի . . .

— Կը հաւատամ . . . ձե՛ռքս կը հոտո-
տէք, ըստ մարքիզուհին :

Ֆիլիբ, որ այլ եւս իւր նախակին միա-
մոռութիւնը չունէր, մասծեց թէ այդ գո-
հարազարդ գեղեցիկ ձեռքը շատ դիւրաւ
մատուցուած էր իրեն . սակայն տեսնելով
մարքիզուհոյն անմեղ ժպիտն, ի բաց վա-
նեց այդ պիզդ խորհուրդը :

Պ. աը Դամիս սեղանին վար դրաւ զնաւ-
Ընթրիքէն յետոյ, մարքիզուհին, ցոյց տալու

համար Ֆիլիբի թէ իրօք ընտանիքէն էր,
ձեռքը տուաւ մետաքսի կարժ մը զոր կծիկ
կ'ընէր՝ թրքական ջերմ արգելի (écran) մը
ծոպերը չինելու համար : Ֆիլիբ այդ միջոցին
գրեթէ նորա ոտից տակ նստած էր աթուակի
մը վրայ, և մարքիզուհին նմա կը ժայէր իւր
սովորական միամտութեամբ, մերթ ընդ
մերթ նորա վրայ արձակելով իւր սուը եւ
ցուրտ նայուածքն : — Ապա գաշնակին առ-
ջեւ անցաւ, հարցուց թէ տեղեա՞լ է երառ
ժըշտութեան, եւ էջերը դարձնել տուաւ
նմա . յետոյ, ժամանակ անցունելու և նո-
րա ակնածութիւնը փարատելու համար,
երիտասարդին հետ թղթատեց լուսանկա-
րաց քանի մը ալզումներ :

Այս չնորհալի ընտանութիւնն անշուշտ
աննշան քաղաքավարութիւն մ'էր տիկին ողը
Դամիսի կողմէ, որ կը կարծէր թէ իւր
պարտքն է այդ պէս վարուիլ իւր ամուսնոյն
բարեկամին հետ : — Ամեն անգամ նոյն ըն-
թացքը կը բռնէր Ֆիլիբի նկատմամբ՝ երբ
իւր տունը գար, սակայն միշտ տաղտկալի
կամակատարութեամբ մ'եւ արհամարհուա
անտարբերութեամբ մը, որը այդ ընթացքին
չէին համապատասխաներ : Այլ այդ յող-
դողդութիւնն իսկ, առանց մարքիզուհոյն
գիտութեան, յանկուցիչ ու խռովիչ բան
մ'ունէր, եւ դժբաղդ երիտասարդը շատ

լոււ կ'ըմբռնէր զայս : —Պարտագայներ կան
յորս պատիւը կը պահանջէ փախչիլ : Աւնե-
ցաւ այդ դժնդակ ըսջութիւնն , այցելու-
թիւնները նուազեցուց , եւ զանազան պատ-
րուակներով մերժեց երկու երեք հրաւեր-
ներ : Ասի զարմանալի թուեցաւ Պ. տը Դա-
լմայի որ պիրավիր կերպիւ յանդիմանեց զիֆ .
իթ , ինչպէս եւ իւր կինը , մեղադրելով թէ
իւր մեծամիտ եւ ցուրտ զարմունքով զըշ-
տացուցած եւ հեռացուցած . էր երիտա-
սարդը :

Հաշտութիւնը կնքուեցաւ ափկին տը Լի-
պէռնէի տունն , ուր ամեն երեքարթի գի-
շեր պարահանդէս կը տրուէր : Տիկին տը
Պալիս հաճեցաւ ինքն անձամբ վասպի հրա-
ւիրել զֆիլիր տը Պուևիլիէ . վասէն յետոյ ,
առանձին որահանկ մը տարաւ զնա , և բազ-
մոցի մը վրայ նետուելով , արմաւենոյ մը
ստուերին տակ .

—Զեր պատճառաւ կը կշտամբուիմ , ը-
սաւ :

—Ի՞նչպէս , տիկին :

—Օ՛ն , քովս նստեցէք , մի՛ վախնաք :
Իրա՞ւ է որ ցրտութեամբ վարուեր եմ ձեզ
հետ , ինչպէս կ'ըսեն :

—Ո՛չ , Տէ՛ր Ս.ստուած , ափկին :

—Ասիկա զարմանալի չը թուիր ձեզ .
ինձ ալ այնպէս կը թուի , որովհետեւ կը

կարծէի թէ միշտ սիրալիր ընդունելութիւն
մը կ'ընեմ ձեզ :

—Բայց . . . մի՛շտ , տիկին :

—Որովհետեւ վերջապէս կ'ենթագրեմ
թէ չէիր պահանջեր որ վզերնուգ փաթ-
թուիմ , այնպէս չէ՞ :

—Տիկին , միշտ կարի գոհ մնացած եմ . . .

—Օ՛ն , լուեցէ՛ք . . . : Իրաւ է . . . շատ
գէշ վարուեցայ ձեզ հետ , կ'ընդունիմ . . .
եւ դիտամբ այդպէս ըրի :

—Տիկին , մրմինցն Ֆիլիր , ևս բան զես
շփոթած :

—Պատճառն այն է որ այդչափլրջամիտ
եւ խոհական չէի կարծեր զձեզ : Իրա՞ւ որ
շատ անկեղծութեամբ պիտի խօսիմ ձեզ ,
պարոն տը Պուևիլիէ . . . թերեւո չափա-
զանց անկեղծութեամբ . . . : Գիտնալու էք
թէ մինչեւ որ այս տարիքս եկած եմ , բա-
ռական փորձառութիւն ունեցած եմ . . .

յաճախ շատ դառն կերպիւ : Լու ուրեմն ,
պարոն , երբ ինձ ներկայացուեցաք . . . բոլոր
այն գէպերէն յետոյ . . . ինքնին ըսի .

«Եւասոփիկ երիտասարդ մը որ , բաղդին բեր-
մամբ , իմ ամենէն մտերիմ բարեկամն պի-
տի լինի . . . Անզուշ պիտի քծնի ինձ . . . :

Շատ գէշ բան մը սիրտի լինի այս . . . կեր-
պիւ իւիր ամուսնոյս կեանքը փրկած է
նա . . . : Շատ գէշ պիտի լինի , շատ ոն-
խիդ բան մը : —Այնպէս չէ՞ :

— Տիկի՞ն, կը հաւաստեմ ձեզ . . .

— Ելաւ ուրեմն, երբէք ամենափոքր առիթ մը տալու չէ նմա որ այդ մոլար ճամբուն մէջ իյնայ . . . պէտք է ինքզինքը զըսպել . . . և Այսպէս ըսի ինքնին, պարոն աը Պուավիլիէ, որովհետեւ զծեղ կը կարծէի գիւրաբորբոք, յորդեռանդն, արկածախնդիր երիտասարդ մը, որպէս շատ կը գտնուի. սակայն բնաւ երբէք, դուք խոհական, հանդարտ, ակնածող, ի մի բան պարկեցաւ երիտասարդ. մ'էք . . . Ո՞, այն ատեն . . . կրնանք համաձայնիլ:

Զայս բաելով, յամրաբար հանեց ձեռնոցը, թեւն երեւցաւ իւր կիանալի մերկութեամբ, ու ձեռքը կարկառեց Ֆիլիփ:

— Իմ փորձառութիւնս, շարունակեց իւր կուսական ժպիտով, իմ տարաբաղդ փորձառութիւնս, պարոն աը Պուավիլիէ, ուսուցած է ինձ զգուշանալ արանց բարեկամութենին: Աստուած վկայ, ի՞նչ սրտնեղութիւն է ինքզինքդ յապահովի զգալ այդ չէզոք դրօշակին ներքեւ եւ յանկարծ տեսնել որ կարծեցեալ բարեկամդ դերը կը փոխէ եւ իւր բոլոր դոյնը դուրս կուտայ . . . կենաց հաճոյըը կ'սպաննէ այս . . . եւ շատ ցաւալի է, որովհետեւ մարդ եթէ կարենար տէր լինիլ անձին, ոչինչ աւելի քազզը կը լինէր բան այդ անուշ բարեկա-

մութիւնը, մանաւանդ այն կանանց համար, որք բնաւորութեամբ կամ պարտականութեամբ, անկարող են ուրիշ տեսակ զգացումներ տածել: Գալով ինձ, ես բոլորովին ետ կեցած էի ադկից . . . սակայն հիմա կը փափաքիմ վերսկսիլ . . . առիթն յարմար է իրագործելու համար այդ ցնորքն, եթէ կարելի է: Ամուսնոյս եւ հետեւաբար ինձ հետ այնպիսի կապերով կապուած էք,—ձեր բնաւորութիւնն այնքան պարկեցաւ է որ . . . թերեւս կ'արժէ փորձ մ'ընել . . . այնպէս չէ՞:

Ֆիլիք երբէք համարձակութիւն չպիտի ունենար խնդրել զայդ գեղանի մարքիզուհիէն. սակայն իւր հոգւոյն բոլոր անկեղծութեամբ կը տենչար այն երանութեան զոր այժմ իրեն կ'առաջարկէր ծաղկահասակ կին: Արդարեւ, սքանչելի բան մ'էք այս տիկին աը Դալիայի հետ իւր յարաբերութիւնք, այդ բարեկամական կուտանին վրայ, վերստին պիտի հմայէին զինքն եւ անձկութիւնները պիտի փարատէին: Եթէ դիպուածաւ օր մը իւր զգացումներն անցնէին որոշեալ սահմանն, այդ հանդարտ, անկծղծ եւ ուղղամիտ կինն ի կարկին ետ պիտի դարձնէր զինքը մոլար ճամբէն ւ— Ֆիլիք յուղեալ խօսերով չնորհակալութիւնն յայտնեց առ տիկին աը Դալիա, եւ

իրարմէ բաժնուեցան՝ սերտ բարեկամներ դարձած։ Այդ վայրկեանէն, երիտասարդը կարծեց թէ աներկիւղ կրնար շարունակել իւր սիրալի տեսակցութիւններն այդ չքնաղ կնոջ հետ։

Իրօք, այնքան յապահովի էր այդ կնոջ ըով որքան եթէ թաւուտ անտառի մը խորը գտնուէր, յովազի մը ճանկը կուրծքին վրայ։

Տուն եւ զուտ Բարիզուհին, երբ լիով վին զարգացած է, արտասովոր էակ մ'է։ Բարիզին այն տարօրինակ տաք ջերոցին մէջ, մանուկն արգէն մանկամարդ աղջիկ մ'է, մանկամարդ աղջիկը կին մը, եւ կինն հրէշ մը, — հրապուրիչ ու սոսկալի հրէշ մը։ — Շատ անգամ մարմինը սուրբ է, այլ միտքը խորապէս յափրացեալ և նրացեալ Բարիզի այն մեծ շարժման մէջ, սրահներու մէջ, թատրոններու մէջ, ամեն ազգի ցուցահանդիսաց մէջ, բոլոր երկիրներն ու բոլոր դարերն անցած են իւր աշաց եւ մոտաց առջեւէն. գիտէ անոնց բարքերը, կրքերն, առաքինութիւններն ու մոլութիւններն, — որոց վայլ եւ բանաստեղծութիւն կուտայ արուեստն իւր բոլոր ձեւերով, — եւ այս ամենը կը յուզի գիշեր ցերեկ իւր բորբոքեալ ուղեղին մէջ։ Ամեն բան տեսած, ամեն բան կուահած, ամեն բան երեւակա-

յած, ամեն բանի տենչացած է. ամեն բանէ ձանձրացած և ամեն բանի հետաքրքիր է միանդամայն Նրբեմն լու ճամբռուն կը հետեւի, երբեմն մոլար ուղոյն, առանց մեծ ախործ զգալու ո՛չ լաւէն եւ ո՛չ յուսիէն, որովհետեւ բան զլաւն լաւագոյն և քան զյուին յոուեգոյն բան մը կ'երազէ։ Քմահաճոյք մը՝ անտառկ, եւ առիթ մը՝ ոճրագործ կ'ընէ այդ անմեզը։

Այդպէս էր եւ Դալիա մարքիզուհին։ Յանուսինն, որ շատ մատցի մարդ մ'էր, ուղած էր տեսակ մը հոռմայեցի տիկին ընել զայն, եւ կը պարծենար այդ բանին մէջ յաջողելուն վրայ. Այդ նիւթոց վրայ խորախորհուրդ գաղափարներ ունէր զորս յօժարակամ կը հաղորդէր իւր բարեկամաց։

— Մենք մեր ձեռքով կ'ապականենք մեր կոնյաքը, կ'ըսէր, շատ ուժգնութեամբ զարթեցնելով անոնց կրքերն։ Հստ բաւականին չենք յարգեր զնոսա։ Տեսէր Հռոմայեցիները . . . Հռոմայեցիր մեզնէ լաւագոյն հրեշտակներ չէին, սակայն երբ բանաստեղծական եւ սիրատենչիկ տարփանաց քմահաճոյքներ ունենային, գործին մէջ չէին խառներ իրենց կիներն, առ այս մասնաւորապէս գաստիարակուած գեղանի ըստը ուղեղին կը հելենու հիներ կային. իսկ իրենց կանանց հետ կը վարուէին իբր սրբուհեաց հետ, և

հետեւանքն այն էր որ անոնք արդարեւ
սրբուհիներ կը լինէին :

Իւր այդ սկզբանց համաձայնելու հա-
մար, Պ. տը Դալիա իւր առտնին կենաց մէջ
սպանիական պատշաճից օրինաց լրջու-
թիւնամբ կը վարուէր միշտ կնոջն հետ, եւ սըր-
տին գլխաւոր զեղումները կը պահէր ստրուկ
հելլենուհիներու համար : Սակայն սարքի-
զուհին իրազեկ էր այդմ, եւ լաւ չէր գըտ-
նէր այդ վարմունքը :

Տարիիածուներ ունեցած էր : Զենք գի-
տեր : Կարելի է որ իւր նրբին երեւակա-
յութիւնն եւ միջակ բաներու համար ու-
նեցած արհամարհանքը զերծ պահած լինէին
զնա ընթացիկ տրիփներէ : Իրաւ է թէ կը
խօսուէր երկու դժբաղդ երիտասարդաց
վրայ զորս սիրած էր քսան և չորս ժամու
չափ եւ ապա զրկած էր հեռաւոր երկիր-
ներ՝ հիւպատոսութեան պաշտօնով, ան-
կարող գոլով Սէնի մէջ նետել տալ զնոսա :
Սակայն կարելի էր որ զրպարտութիւն լի-
նէր այս, ըստ որում մարքիզուհւոյն թըշ-
նամի էին բոլոր այն մարդիկն որ չէին կըր-
ցած հաճոյանալ նմա, առանց հաշուելու
իւր բոլոր բարեկամուհիները :

Խնչ եւ ալ լինի, երբ բազդին բերմամբ
մտերմացաւ այն երիտասարդին հետ որում
սրդէն համակած էր . Պ. տը Դալիայի

պատմութիւններէն, այդ ասպետական ան-
ձին խելքը գլխէն առնլու չար փորձու-
թիւնն ունեցաւ : Ասի նախ եւ առաջ ար-
տակարգ եւ զուարձալի բան մը թուեցաւ
իրեն . սակայն, իւր ակնկալածէն աւելի
զգուշութիւն եւ դիմադրութիւն գտնելով
երիտասարդին վրայ, տակաւ տակաւ ե-
ռանդ մտցուց իւր հնարից մէջ, առանց ի
բայց թողլու ցուրտ մէթոտ մը, որպէս
ուզմագէտ ոմն որ գիտէ գիտութիւնը զու-
գել ներշնչութեան :

Իւր կնքած բարեկամական գաշինքին
զօրութեամբ, այդ վայրկենէն ակսեալ պարտ
անձին համարեց Ֆիլիպի նկատմամբ ցոյց
տալ բացարձակ վստահութիւն մը, որոց
նպատակն էր երիտասարդին պատմել տալ
իւր բոլոր գաղտնիքներն և իւր գաղտնեաց
ոչ մին ըսել նմա : Յ.յո կերպիւ հետզհետէ
ծանօթացաւ երիտասարդին բոլոր անցեալ
կենաց, Մասի Փէռալտի հետ ունեցած
տարփանաց, ընտանեացն հետ ունեցած
գժտեալ յարաբերութեան, եւ —չենք ու-
զել ըսել մեր գիւցազնը չստորնացնելու
համար, —նորա ժանն հօրեղքօրդնուեր պատ-
մութեան : Իրօք երիտասարդին կողմէ մեծ
սխալ մ'էր այդ գեղանի և ծաղրածու Բա-
րիզուհին զրօսնեցնել ի հեճուկս հէդ աղ-
ջկան, նորա գաւառական անհսրակութեան,

ապերախտ հօրեղբօրորդւոյն նկատմամբ ու -
նեցած տարաբաղդ սիրոյն Ո՛չ, լաւ բան
մը չէր այս, այլ մարքիզուհին այնքա՞ն յան-
կուցիչ էր երբ ունկն կը դնէր իւր միամիտ
ու հետաքրքիր դէմքով, այնքա՞ն պաշտելի
եղանակաւ մէկիկ մէկիկ բերնէն կը խէր
ամենէն մտերմական խոստովանութիւններն,
աչերն աչերուն յառած ըսելով .

—Ետքը . . . ետքը:

Այդ անմեղ ընտանութեան մէջ ի՞նչ կը
լինէր պարզ եւ ուզիլ բարեկամութիւնը:
Դիւրին է հասկնալ, Ֆիլիր խենդի պէս սի-
րահարած էր իւր բարեկամուհոյն, եւ
իւր պատույց գգացմունք առաւել եւս կը
տագնապէին, Յայնժամ արտառոց խոր-
հուրդ մը յզացաւ: Այդ խորհուրդ ծանր
մտահոգութիւն պատճառեց տիկին աը Դա-
լիայի, որ մեծ հանչք կ'զգար այնքան
ձգտեալ կացութենէ մը: Ֆիլիր աը Պուա-
վիլէ միտքը զրաւ քծնիլ տիկին աը Լի-
պէոնէի, որ գեղանի թուխ կին մ'էր չա-
փազանց կրակու եւ որ գէշ աչօք չէր նա-
յեր իրեն: Փա՛ռք Աստուծոյ, Պ. աը Լի-
պէոնէի կեանքն ազատած չէր եւ այդ
կողմէն շատ մեծ խզմտութիւն չունէր:
Իրօք, չէր սիրեր զտիկին աը Լիպէոնէ,
սակայն երիտասարդին համար ունէր նա այն
ապօրինակ հրապոյըը զոր մեզ կը ներշըն-

չեն մեր սիրած անձերուն մտերիմներն եւ
ընտանիները: Վարդին քով կ'ապրէք . . .
տիկին աը Դալիայի բոյրը, ձայնը, խօսելու
եղանակն ունէր: Վերջապէս սիրուն էր:
ինքինք համուզեց թէ քիչ մը քաջարտու-
թեամբ կորելի էր այդ խոտորումն եւ թէ
փրկարար պիտի լինէր այդ իրեն համար Ռու-
տի սկսաւ շատ փոյթեսանդն երեւիլ տիկին:
աը Լիպէոնէի մօտ: Ասի անհաճոյ չթուեցաւ
նմա, ո՛չ աւ Պ. աը Լիպէոնէի: Ընդհակա-
ռակին, —եւ ի մեծ զարմացումն Ֆիլիրի—չա-
փազանց անհաճոյ թուեցաւ Պ. աը Դալիա-
յի: Իրաւ է թէ տիկին աը Լիպէոնէ ազ-
գական էր նմա: Սակայն վերջապէս Ֆիլիր
խորհեցաւ թէ մարքիզը շատ առաջ կը տա-
նէր իւր հակողութեան իրաւունքն, եւ ար-
դարացի շգտաւ մարքիզին իւր նկատմամբ
բռնած ցորտ ընթացքը: Որտեղեցաւ:
սակայն, իւր խզմին վրայ վատահ, շարու-
նակեց դիմել իւր նպատակին, երբ օր մը
տիկին աը Դալիա ըստաւ իրեն:

—Բարեկամս, խմատութեամբ չէք շար-
ժիր:

—Ինչո՞ւ:

—Չեր կենաց մէջ լաւ գործ մը կատա-
րած էք եւ այժմ զայն խանգուրելու եւ ա-
նոր բոլոր օգուտը կորոնցնելու վրայ էք:

—Ճշմարիտ որ չեմ հասկնար:

—Մարդու մը կեանքն ազատած լինել-
նուդ համար , կինն ալ ձեռքէն առնլու
չէ՞ր , այնպէս չէ՞ . . . Եւ սակայն ժամա-
նակէ մ'ի վեր ադոր մօտ բան մը կը խոր-
հիք . . . այս ալ նոյնչափ ցաւ պիտի պատ-
ճառէ նմա :

Այդ անակնկալ յայտնութիւն , մանա-
ւանդ տիկին տը Դալիայի կողմէ , նոյն կե-
տայն դարձուց զֆիլիք իւր կեզծ տարփան-
քէն եւ ամբողջովին խորասուգեց իւր ճշշ-
մարիտ սիրոյն մէջ , թիչ մ'աւելի փորձա-
ռութեամբ եւ նուազ խղճմութեամբ ,
որովհետեւ այդ վայրկենէն սկսեալ տիկին
տը Դալիա սիրմայն հրաշագեղ կին մը չէր
իրեն համար , այլ կին մը վատաքաղի իկ
զոր միմիթարելը քաղցր պարտականութիւն
մ'էր :

Պ. տը Դալիա անմիջապէս հասկցաւ թէ
իւր երիտասարդ ազատիչն հրաժարած էր
տիկին տը կիպէսնէի շնորհները վայրելու
մտադրութենէն , ի սրտէ շնորհակալ եղաւ
նմա եւ առաւել եւս պատուասիրեց զնա :
իւր ակումբին ներկայացուց զֆիլիք եւ հը-
րաւիրեց որ գայ տասնեւհինդ օր մնայ իւր
Լա Ռիւէդի դղեակը , մերձ ի Ռամպուէյ ,
Բարիզէ մէկ ժամ հետու : Մարքիզուհին
գիւղ չէր սիրեր , սակայն , իւր ամուսնոյն
հանոյ լինելու համար , ամեն տարի որսի

եղանակին կ'երթար Լա Ռիւէդի դղեակն
եւ ձանձրոյթէն կը մեռնէր անդ ամիս մը
կամ վեց շաբաթ :

Պ. եւ տիկին տը Դալիա նոյեմբերի
սկիզբը Լա Ռիւէդ գնացին : Մի քանի օր
յետոյ հասան քանի մը բարեկամուեր որոց
մէջ էր նաեւ Ֆիլիք տը Պուավիլիէ : Դղեկի
կենաց հանապազօրեայ մտերմութեան մէջ ,
մարքիզուհին կրցաւ ըստ հաճոյս առաջ
տանիլ անգութ պայքարը զօր կը մղէր իւր
երիտասարդ բարեկամին սրտին եւ պատ-
ռոյ դէմ : Պ. տը Դալիա եւ իւր հրաւի-
րելոց մեծ մասն իրենց ժամանակը կ'ան-
ցունէին որսորդութեամբ : Բայց Ֆիլիք , որ
իւր նորոդ վէրբին պատճառ հարկադրեալ
էր տակաւին խնամք տանիլ իւր առողջու-
թեան , շատ քիչ կրնար մասնակցիլ անոնց
խոնջեցուցիչ արշաւանաց : Ուստի շատ ան-
գամ տիկնանց քով կը մնար , որոց մէջ
դժկամակութեամբ կը տեսնէր զտիկին տը
կիպէսնէ , ոյր ներկայութիւնը սոսկալի
թշնամանք մը կը թուէր իրեն ընդդէմ տի-
կին տը Դալիայի : Մարքիզուհին սակայն ,
խանդաղատ համակամութեամբ հանդուր-
ժելով այդ թշնամանքին , գեղեցիկ
ձեռներովն ամեն օր կ'արծարծէր՝ իւր նեն-
դածէտ բարեկամութեան քողին ներեւ-
ֆիլիքի բոցն , ուսկից ինքն ալ սկսած էր

այրիլ։ Քսան անգամ, իրենց առանձին չըջագ այտ թեանց մէջ դ արաստանին ծառուղեաց երկայնքն, իրենց երկար խօսակցութեանց կամ երկար լուսվեանց միջոցին, օրուան տարաժամած պահուն, վառ ի վառ կրակարանին մէկ անկիւնը, Ֆիլիր փորձուեցաւ նորա ոտից վարիլ։ Այլ եւս պատիւը չէր որ կը կասեցնէր զնու, սէրն, երբ թոյլ տաս որ իւր շաւղին հետեւի, վերջ ի վերջոյ սոսկալի վաստարան մը կը դ պանաց, եւ ըիչ էր մնացեր որ Ֆիլիր պարտ անձին համարեր տիկին տը Գալիայի վրէժը լուծել ամուսոյն անհոււատարմութենէն։ Զինքը կասեցնողն էր իւր սիրած կնոջ նըկատմամբ ունեցած յարգանքը, զայն վիրաւորելու երկիւղը, նորա անմեղութեան եւ անօպակ սրբութեան վրայ ունեցած խորին հաւատաւ։

Նոյեմբերի 20 ը մարգիպուհւոյն ծննդեան տարեգարձի օրն էր։ Պ. ալ Դալիա, որ, որքան ալ այլուր վնտուէր իւր սրտին զեղմանց յագուրդը, կատարեալ ազնուութեամբ կը վարուէր կնոջն հետ, սովորութիւն ունէր փոքր հանդէսով մը տօնել այդ օրը։ Քանի մը գրացիներ կը հրաւիրուէին, զիւղին մարդիկը պարել կուտային եւ նոյն իսկ հրամագութիւն կը կոտարուէր։ Այդ իրիկուն, ըստ սովորութեան, հրախաղու-

թիւնն յարգարուած էր դ արաստանին մէկ մարգագետնին վրայ, զ լմաւոր սրահին պատուհանաց դէմ առ դէմ։ Դղեկին բոլոր հրաւիրեալը, սեղանէն ելնելի յետոյ, իրենց վերարկուներն եւ մուշտակներն հազար և ցրուած էին գ արաստանին մէջ ու մարգագ առ ետնին վրայ։ Արք կը ծխէին, կանայք հետաքրքութեամբ կը զննէին հրախաղութեան աւարկայներն։ Կրթ առաջին վամփուշտները շշելով ալացան դէպ աղջամկին երկինքը, տիկին տը Դալիա սկսաւ մաիլ եւ վերադարձաւ ի սրահն, —որ գ արաստանին վրայ կը բացուէր առանց սանդուղի, —ըսելով թէ պատուհանէն պիտի դիմէ հրախաղութիւնը։ Ֆիլիրի բովէն անցած ատեն։ —Դուք ալ, ըստ բարձրաձայն, լաւ կ'ընէք թէ ներս մտնէք, ուսերնուդ պատճառաւ։

Արիտասարդը նորա ետեւէն սրահը մըտաւ, եւ երկուքն ալ գնացին կեցան բարձր պատուհանաց միսցն որսածակին մէջ։ Խակայն սրահին մէջ վառուած լումբարներու շնոր կ'արգելուր լաւ մը տեսնել դ ուրսի հրախաղութիւնն։ Ուստի տիկին տը Դալիա խնդրեց Ֆիլիրի որ քովի խուցը տանի լամբարներն։ Երիտասարդը կատարեց նորա խնդիրը եւ եկաւ վերսախն կեցաւ մարգիգուհոյն ետին։

Հրախաղութիւնը կը շարունակէր կարճ դադարներով, եւ սրահը մերժ ընդ մերթ կը լուսաւորուէր խօս նշցյներով, ապա վերըստին կ'ընկրուէր խաւարի մէջ։ Պատուհանին հանդիպակաց կողմը, սրահին խորը, լայն հայելի մը կար ուր լցոնը կը ցոլանար։ —Մարդիզուհին յոտին կանգնած էր, անշարժ եւ լոին։ պարահանդէսի շքեղ արդուզարդ կը կրէր, ուստերն հոլանի, թեւերը խաչաձեւ կուրծքին վրայ։ Մէն մի փայփայլման, իւր գրգանոյշ մարմնն հրաշանորհ կը նկարուէր ստուերամած յատակին վրայ։ Ապա, յաջորդ վայրկենին, Ֆիլիք հազիւ կը նշմարէր զայն։ մի միայն կը լաէր նորա ծանր ու ճնշեալ շնչառութիւնն։ Երբ հրախաղութեան խուրծը պայթեցաւ, չորս դին սփռելով լուսաբորբ ադամանդներու, յակինթներու եւ գիրուխտներու տարափ մը, մարքիզուհին վայրիկ մը երեւցաւ նմա տարօրինակ փաղփիւնի մը մէջ ողողուն եւ գոզցես աստղերով պսակեալ։ յետոյ ամեն բան մարեցաւ։ Վայրկեան մը լուսութենէ ետք, Ֆիլիք զգաց որ մանկամարդ կինը դէպ իրեն կը դառնայ։

—Չեմ տեսներ, ըստ ցած ձայնով։ Ֆիլիք ձեռքն երկնցուց, զայն առաջնորդելու համար։ մարքիզուհին բռնեց այդ

ձեռքն, եւ մեղմիւ իրեն քաշելով, միւսն ալ ձեռքերուն մէջ առաւ։

—Ո՛հ, ըստ խզդ ուկ մրմունջով մը մինչդեռ իւր շունչը կը գգուէր երիտասարդին դէմբը, չէ՞ որ բարեկամութիւնը լու բան մ'է

Վերջին անգամն էր որ այդ բառն արտասանուեցաւ իրենց մէջ։

Զ.

Յախճալից բարոյախօս մը ըստած է թէ սէրը ցանկութիւնն է լոկ, զոր գւականութիւնն առաւել կամ նուազ կատարելազործած է։ Եթէ այդ առածն հաստատութիւն գտած լինէր, պիտի նշանակէր թէ կիրքն՝ երբ գոհանայ՝ կը նուազի, մինչեւ որ շիջանի։ Այս բան մեծ մտահոգ ութիւն պիտի պատճառէր կանանց։ Վակայն անտարակոյս շատ բացարձակ բան մը կայ այդ անգութ գաղափարին մէջ։ Ապացոյցն այս է որ Ֆիլիք տը Պուտափիլիէ, հրախաղութեան տեսարանէն քանի մը ամիս ետք, տակաւին այնքան շլացեալ, հմայեալ, խելայեցեալ էր իւր բարեբաստութենէն որ անոր հաճոյքն եւ հալարտութիւնը կ'զգար միայն։ Իրօք իւր պատահարն հազուագէպ

լրութեամբ կ'իրագործէր վիալական երեւակայութեանն ամենէն փառատենչիկ երագիներն : Արդարեւ իւր երեւակայաց սէրն էր այդ, սէրն որում գերագոյն բանաստեղծութիւն մը կուտային տարփուհոյն գերազանց գեղեցկութիւնն եւ վայելչութիւնը, զոր անդուշ կը հրահրէին դժուարութիւնը, սրանեզութիւնը, արգելը, որում հրապար կուտար՝ խորհուրդն, եւ զոր թատերական կ'ընէր վտանգը: Դալիս մարթիզուհին սրտին խորն ի պահ ունէր անսպառ աւիւն, որ, ընդ երկար զապուած, լուացի պէս կը զեզուր յայնժամ: Կաթողին կը սիրէր զմիլիր, եւ ընկերութեանց մէջ ունեցած վէս ու ցուրտ վարժունքն և տարփածուին ոտից առջեւ սիրաբորոք անձնամատոյց լքումն ամենէն դդլիչ փաղացանօք լի հակապատկեր մ'էր երիտասարդին համար: լոնկվիլի դրսուհոյն նըման, սկզբունք ունենալով թէ առ անց նաւակի տարփանքները սենեկապանուհոյ տարփանքներ են, մարթիզուհին կը պահանջէր որ Ֆիլիք նամակ գրէ իրնեն այն օրերն յորս չէին կրնար տեսնել զիրար: Ֆիլիր, որ լաւ կը գրէր, սիրայօժար կը հընազանդէր այդ քմահաճայքին, լաւ գիտնալով հանդերձ թէ գրած իւրաքանչիւր նամակը կրնար ի վտանգի ենթարկել իւր

կեանքը . սակայն տեսակ մը գոհունակութիւն կ'զգար այդպէս լինելուն վրայ, որովհետեւ իրեն այնպէս կը թուէր—մեծ սըխալմամբ—թէ կեանքն ի վտանգի ենթարկելով պատիւը կը փրկէր: Մարքիզուհին, որ նորա նման գիտէր թէ ամուսնոյն կետկատակ չէր լինիր այդ մասին, հարկազրեալ էր պատուիրել նմա որ խոհեմութեամբ վարուի Պ. առ Դալիայի հետ, որոյ նկատմամբ երիտասարդն յայնժամ դժուարաւ կը յաջողէր բանել առաջուան մտերմական գիրը: Մինչեւ իսկ այս մասին տիկին առ Դալիա խորհուրդներ կուտար նմա մտքի և լեզուի այնպիսի ազատութեամբ որ երիտասարդը կը վիրաւորուէր, որովհետեւ չէր ուզեր որ մարքիզուհին իւր ամուսնոյն անունը խառնէ իրենց խօսակցութեանց մէջ, և ինքն իսկ կ'զգուշանար նորա անունը տալու: Սակայն կանայք այդ մասին ճաշակէ զորկի են :

Դիտելի է թէ այդ տպաւորութիւնը եւ խղճմտութիւնը, փոխանակ ժամանակին հետ միտակ տկարանալու Ֆիլիքի մէջ, երթալով կը ծանրային, եւ ցորչափ աւելի կը վարժէր իւր տարփանաց, այնքան նուազ կը վարժէր իւր խղճի խայթերուն: Դիտելի է նաեւ թէ այս մասին իւր դիւրազգածութիւնը գոգցես կրկնապատկեցաւ Պ. առ

Դալիսայի միամնեայ ուղեւորութենէն յԱնդ-լիս , որոյ միջոցին մարքիզուհին եւ Ֆիլիք աւելի յաճախ եւ աւելի ազատորէն կրցած էին տեսնել զիրար : Այդ վայրկենէն սկսեալ առաւել եւս սաստիկ զգուանը մ'ունեցաւ սեղմելու ձեռքն այն ազնուական մարդուն որոյ կի՞նը կը սիրէր : — Տարօրինակ ճակատագրականութեամբ , Պ. աը Դալիս եւս քան զեւս կը յարէր նմա . կը հետաքրքրէր նորա ուսմանց եւ ասպարէզին , կը միջամտէր նորա ծրագրոց , եւ անդ ազար կը գործածէր իւր անձնական բարձր կացութիւնը՝ սրահներու , թատրոններու եւ ձիարշաւի աշխարհին մէջ նմա մատուցանելու համար այն փոքրիկ ժառայութիւնըն ողջոյն որք կրնային զրօսալի կերպով անցունել տալ նմա իւր ժամանակը :

Բոլոր այս հոգածութիւնք դառն էին Ֆիլիքի համար , ոյր բնական պարկեշտութեան զգացմունքը կը զարթուցանէին , պահ մը թմրած արեան մոլեգին թափէն : — Իրիկոն մը կ'ընթրէր տիկին աը Դալիս տունը . գուրսէն ոչ ոք կար : Սեղանին վրայ զիտած էր թէ մարքիզը , կինն եւ մատաղատի ծանը միմեանց հետ կը փոխանակէին խորհրդաւոր նշաններ եւ գաղտհամախոհութեան ժպիտներ : Աղանդերին , Ժան , հօրը մէկ ակնարկին վրայ , հասկե-

պով ելաւ աթոռէն եւ ստովի մը գզրոցէն առաւ բերաւ նամակ մը պաշտօնական երեւոյթով , զոր Ֆիլիքի մատոյց յաղթական դէմքով : Ֆիլիք , յապուշ կրթած , բայցա զայն եւ գտաւ Պատուոյ Լէգէսնի արտօնագիր մը , քանի մը սիրալիք խօսքերով որք կը չնորհաւորէին զինքը՝ պատերազմին մէջ ունեցած քաջարի ընթացքին համար : Աչերը վեր առնլով , տեսաւ որ Պ. աը Դալիս ուրի ելած էր եւ թեւերը կ'երկնցնէր նմա ժպտելով : Ինըն ալ ոտք ելաւ եւ գրկեց զնա , խզդուկ ձայնով մ'ըսելով .

— Չնորհակալ եմ ձեզ . . . չնորհակալ եմ ձեզ . . . ձեզ կը պարտիմ զայս :

— Ո՞հ , չէ , զաւակս , ըստ Պ. աը Դալիս , նախ պէտք է զուք ձեզ չնորհակալ լինիք . . . յետոյ կնօջու . . . որովհետեւ ես ապերախտութեամբ չէի մտածած այդ բանին վրայ . . . ինքն է որ այդ գաղափարը ներշնչեց ինձ . . . ես միսիայն պատմեցի մեր երկուքին պատմութիւնն . . . եւ յաջողեցաւ գնաց . . . ի՞հ , գո՞հ եք . . . Ո՞հ , բայց մոխի՛ր է կտրեր . . . տեսէ՛ք , սիրելիս :

Ֆիլիք յայնժամ մարքիզուհւոյն գառնալով , ձեռքն կոմքուրեց՝ երախտաղիտութեան քանի մը բառեր մրմնջելով : — Փոքրիկն Ժան նոյն միջոցին գարձեալ գնացած էր ստովին զգրոցին առջեւ , եւ այս

անդամ կը բերէր նմա Ակարմրափայլ ժապաւէնի կտոր մը :

— Օ՞ն, պարոն, ծունը դրէք, ըստ մարգիղուհին՝ առաջ բշելով ոտքին տակ դտնուող բարձն : — Ինձ տուր, ժան :

Առաւ ժապաւէնն, անցուց ֆիլիքի լամբէն որ ծունը դրած էր իւր առաջն, եւ երկու ձեռներովն ուժով մը կապելով .

— Ա՞հ, այսպէս, ըստ իւր անմեղ ժըպիտով, — այսպէս, ասպետդ իմ :

Միանդ ամայն, ըստ որում իրենց դէմքերն իրարու մօտեցած էին, իւր աչերը նորա վրայ կ'արձակէին իրենց մեղսապարտ տոփանաց բոցակիծ հայեացըները :

Այս տեսարան սոսկալի կոկիծով համակեց զՓիլիք : Կանայք, որք շատ առաջ կը մղեն իրենց մոլութիւններն որպէս առաքինութիւնները, շատ հեշտեւ կ'ապրին նենդաւորութեան մէջ, որպէս օճը մացառներուն մէջ, եւ անդ կը շարժին հանդարատ դիւրաթեքութեամք մը զոր այրն երքէք չկրնար ձեռք բերել : Մարգիղուհւոյն գերազանցութիւնն այդ կեղծեաց արուեստին մէջ, որ իւր սեռին տիրապետութեան գործին է, ստէպ զարմանք եւ մինչեւ իսկ սբանչացում առթած էր ֆիլիքի . այդ վայրկենին, իւր զգացածն սբանչացում չէր : Բարեբազդաբար կրցաւ անսա-

կընկալ լուրի մ'եւ պատուոյ մը վրդովումը պատճառ բանել այն խորին անձկութեան որում ակներեւաբար ենթակայ եղաւ երեկոյթին մինչեւ վերջը :

Տուն վերադ առնալուն պէս, անհնարին յուսահատութեան տաղնապանաց մէջ ինկաւ : Իրեն չնորհուած պատիւն, որ միշտ փաղաքական եւ հաճելի է մանաւանդ իւր տարիքին համար, իրեն կը հասնէր այնպիսի ձեռքերով որք գրեթէ ատելի կ'ընծայէին զայն յաչս իւր : Ինքինըն ստորնացեալ կ'զգար վարձարութենէ մը, որում անշուշտ արժանի էր, այլ զոր իրեն համար խնդրած էր իւր տարփուհւոյն ամուսինն : Իւր աչերը ծածկող միրոյ յետին քողերը կ'իյնային եւ թոյլ կուտային նմա տեսնել իւր ընթացքին բոլոր առիրատութիւնն հանդէպ Պ. առ Դավիթի : Ամենէն աւելի այդ մարդուն հանգիստն եւ պատիւը նուիրական չէի՞ն իրեն համար : Ճակատամարտի մէջ, վտանգի ժամուն, մահուան առջեւ եղբայր եղած էին . նորա կեանքն ազատած էր, հաւասար ծառայութիւնն մը ստացած էր անկից, եւ այժմ կ'անպատո՛ւէր զնան Այդտեղ կար բան մը որ կ'անցնէր նմանօրինակ խարէութեանց սովորական սահմանը, բան մը որ կը բռնաբարէր անկեղծութեան, ուղղամտութեան, պատուոյ ամեն-

նէն ներքին եւ ամենէն սուրբ ազնուութիւնները : Կը հասկնա՞ր զայդ վերջապէս . սակայն ի՞նչ ընէր , ի՞նչպէս դարմանէր եղածն :—Ոչ մէկ միջոց հնարաւոր էր : Գէթ կրնա՞ր զադրեցնել անպատճուութիւնն եւ ինքն եւս ազատիւր երկդիմութեան տանջանքէն : Զէր կրնար . ապրտականութիւններ յանձն առած էր հանդէպ իւր մեղակցին , եւ բաց աստի լաւ կը ճանչէր զտիկին առ Դալիխա եւ գիտէր թէ այն կիներէն էր նա որոցմէ բաժնուին աւելի դժուար ու վտանգաւոր է քան զայնս ձեռք ձգելը :

Զէնք ուզեր ո՛չ խանդաղատիլ , ո՛չ ալ ի գութ շարժել ընթերցողն այդ տեսակ մեղաքաւիչ տառապանաց վրայ : Մեծ արժանիք մը չէ զզմալ կատարուած յանցանքի մ'եւ յագեցեալ սիրոյ մը վրայ : Սակայն վերջապէս բան մ'է տակաւին զդածուիլ այն անազան պատիւէն որ կը զարթնու յանցանքէն յետոյ , ի բաց չվանել նորա ծանր պարսաւներն , եւ նորա օրէնքներէն զուրս ապրելու շփարժիլ . եթէ ասի չդարմանէր անցեալը , երբեմն կը պահպանէ ապագայն :

Դժբաղդաբար , Ֆիլիքի ապագայն ալ՝ անցելոցն նման՝ իւր ձեռքը չէր այլ եւս : Ինքն իսկ տէր չէր իւր անձին . այնպիսի ձեռքերու մէջ կը գտնուէր , որք , ագահն Աքերոնի նման , չատքիչ անգամ թող կու-

տան իրենց որսը :—Քանի մը օր յետոյ , առիթ ունեցաւ ճանչելու թէ իւր անկախութիւնն ո՛ր աստիճան անհաստատ էր : Առաւոտ մը իւր ընտանեաց բժշկէն նամակ մ'ստացաւ , որ վշտափիթ լուր մը կը հազորդէր իրեն . Պ. առ Պուավիլիէ ուղղատագ ունեցած էր , եւ թէեւ վտանգն անցուցած , կը փափաքէր տեսնել զաւակը : Հիւանդն իւր ձեռքսպ երկու տող աւելցուցած էր նորմակին տակը .—«Աւելի լու էր . սակայն բարեբաստ պիտի լինէր Ֆիլիքը տեսնելով , որ այդ ասթիւ իւր խնդակցութիւնները պիտի յայտնէր առ ժանն հօրեղարդ ուստրն , որ ի մօտոյ պիտի ամուսնանար գրացիի մը հետ :» Ֆիլիք հասկցաւ թէ այդ տողերուն նպատակն էր ամեն վարանում եւ խզճմութիւն փարատել ի մասին իւր ուզեւորութեան . տիրեցաւ խորհելով որ հայրն իւր զաւակը բովը կոչելու համար անհրաժեշտ գատած էր այդ զգուշութիւնը :

Պատրաստուեցաւ միջօրէէն վերջի կառախմբով Նորմանտիա երթալ : Սակայն չուզելով Բարիզէն հեռանալ առանց Պ. եւ տիկին առ Դալիխի հազորդ ելու իւր յանկարծական մեկնան շարժառիթն , անոնց ապարանքը վազեց՝ կայարան երթալէ առաջ : Մարքիզուհին զարմացած եւ մինչեւ իսկ

պաշած թուեցաւ նորա զեկոյցէն . պա-
ղութեան յառաջընթաց նշաննե՞ր կոա-
հած էք . մոքէն անցուց թէ այդ ուղեւու-
րութիւնն ազատագրութեան առաջին փո՞ք
մ'էր : Ինչ որ ալ լինի , իւր յօնքերուն նուրբ
կամարը սուր անկիւն մը կազմեց , ակնա-
պիչ նայեցաւ Ֆիլիրի եւ հետաքրքրու-
թեամբ խնդրեց տեսնել հօրը նամակը : Ֆի-
լիր կար իրեցաւ , գունատեցաւ , եւ գնաց
բերաւ նամակն : Այդ յապաղման պատճա-
ռաւ , իրիկուան կառախմբով կրցաւ ճամ-
բայ ելնել :

Ուղեւորւթեան միջոցին , հօրն հիւան-
դութեան պատճառած մտահոգութիւնն
ամբողջովին գրաւեց նորա ուշն եւ ուրուշը
Յաջորդ առաւօտուն Պուավիլիէ հասաւ , և
հայրն ոտքի վրայ գտնելու քաղցրիկ զար-
մանքն ունեցաւ . հիւանդութեան հետե-
ւանքն եղած էր միմիայն թիչ մը տկարու-
թիւն եւ գունատութիւն : Պ. տը Պուավի-
լիէ գորովալից խօսքերով ներոզութիւն
խնդրեց այսքան դոյզն բանի մը պատճառաւ
զաւակը կոչելուն համար :

—Սակայն , ըստաւ , չեմ զղջար այդ բանին
վրայ , որովհետեւ բարեղէպ առիթ մ'է այս
վերջ տալու համար մեր ընտանեկան ղըժ-
բաղըութեան : Փանն հօրեղբօրդ ստերդ եւ
երիտասարդ Շավիլի , դպրոցական նախկին

ընկերոջդ ամեւնութիւնն որոշուած լմբած
բան մը կ'երեւի : Ա՛լ պատճառ չկայ որ
ժաննէ եւ մեզ ամենէս հեռի մնաք : Սահած
գնացած ժամանակին եւ արդի պարագայից
չնորհիւ , կրնաք , փա՛ռք Աստուծոյ , այժ-
մէն տեսնել Լա Ռոշ-Էռմէլներն առանց քաշ-
ուելու , եւ ես ալ կը յուսամ որ աւելի յա-
ճախ եւ աւելի հեշտեաւ տեսնեմ զբեզ , ո-
րովհետեւ այդ Բարիզի ուղեւորութիւնք
ա՛ւ շատ կը յոգնեցնեն զիս :

Զաւակը չնորհաւորելէ յետոյ Պատուոյ
Լէզէնի վարձատրութեանն և քննութեանց
յաջողութեանն համար , —ըստ որում Ֆիլիր
յայնժամ ունկնդիր էր Պետական խորհրդոյ ,
—Պ. տը Պուավիլիէ պատուիրեց որ չուշա-
ցնէ իւր այցելութիւնն առ Լա Ռոշ-Էռմէլն-
այցելութիւնն ո՛րչափ շուտ լինէր , այնչափ
լաւ կը լինէր , եւ այնուհետեւ երիտոքին ալ
սիրտը կը հանդ արտէր , —որովհետեւ , պէտք
է խոստովանիլ , բաւական ծանրատաղտուկ
ձեռնարկ մ'էր այս , թէպէտեւ անհրաժեշտու
Զափազանց կը ցաւէր որ իւր տկարութեան
պատճառաւ չէր կրնար ընկերանալ զաւկին
եւ ոյժ տալ նմա այդ առաջին պատահման
մէջ :

Ֆիլիր , կազդուրիչ նախաճաշ մ'ընելէ
յետոյ , ճամբայ ելաւ դէպի Լա Ռոշ-Էռմէլի
դղեակին , որ , եթէ կը լինէր , Պուավիլիէն

դղեակէն քիչ հեռի էր եւ նմա կը միանար իւր ծառութիով։ Ճամբան, յուզմամբ եւ անձկութեամբ կը մտածէր իւր գտնելիք ընդունելութեան վրայ, — միանգամայն սաստիկ հետաքրքրութեամբ կը հարցնէր ինքնին թէ ի՞նչ տեսակ էակ մը պիտի գտնէր յանձին իւր ժանն հօրեղբօրդստեր։ Չորստարի կար որ չէր տեսած զնա, եւ այդտարիները լցուած էին այնքան բազմաթիւ եւ այնքան ծանր պատահարներով, որ կարծես նոցա տեւզութիւնը կրկնապատկած էր։ Ուստի, շփոթ ու հեռաւոր անցեալի մը մէջէ կ'ընդնշմարէր այդ հօրեղբօրդուստրն որ ծնելէն ի մեր իւր ոխութեան եւ զրուանց առարկայ եղած էր։

Մերթ իւր երեւակայութեան կ'երեւէր այնպէս որպէս տեսած էր զնա վերջին անգամ վանքին խօսարանն այցած ատեն, նուրատի գիշերօթիկ աղջիկ երկար ձեռներով, երկար սրունքներով, անշնորհ հաստիով, մելանի արատներով ալզոտած գոգնոցով։ մերթ կը ներկայանար իրեն, — այնքան ծերացած էր իւր երեւակայութեան մէջ, — Անժէիք Բոլի երիթացեալ գիմակ ծերով եւ սրածայր գտակով։ Այսու հանդերձ, քիչ մը նեղոցած էր նորա մօտալուա ամուսնութեան վրայ։ Թէեւ երբէք մտքէն անցուցած չէր ամուսնանալ նորա հետ, — ընդհա-

կառակն, — բայց վարժած էր այն գաղափարին թէ հօրեղբօրդուստրն իրեն համար ունեցած սէրէն կը հիւծի, եւ անձնասիրութիւնն այնքան սուր բան մ'է, որ երիտասարդը քիչ մը դժկամակութեամբ իրաց կը վանէր այդ պատրանըը։ Բաց սոտի, կը ճանչէր Շավիլյն ում հետ պիտի ամուսնանար ժանն թանձրամարմին եւ գուեհիկ տղայ մ'էր, ծանծաղամիտ գեղջուկ մը . . .

— Սիրուն ամուսնութիւն . . . սիրուն ամուսնութիւն . . . սիրուն . . .

Յունիսի առաջին օրերն էին, եւ առաւազը գեղածիքազ էր։ Մասուղեաց նշդարենիք արեգական առաջ կը պարզէին իրենց բարձրաւերձ նորոնձիւղ սուերը։ Փոսերաւնցանիւրն եւ հակառակ կ'զմերը, մասնուռներու եւ պաերներու մէջտեղ, պմնուած էին թարմ գոյներով, ուր գեղին գարնանածազիկը, կապուակ յակինթներն եւ լրթագոյն մանիշակները կը խաւնուէին վայրի նուրիներուն (այս) որը կիսովին ծածկուած էին իրենց տմոյն կնդուղներուն մէջ։ Երջակայ մարգերէն եւ անտառներէն կը բարձրանային, միջատներու ձախնչով եւ խոպանուկներու (այոնց) ճարճատմամբ, խնկաբուրիկ տարտամ հոսանքներ։ Ֆիլիք մերթ ընդ մերթ կանգ կ'առնուը ունկն դնելու, չնչելու, յիշելու համար —

իւր հետեւած ծառուղւոյն աջ եւ ձախ կողմը , տեղ տեղ ցանկերն հատանող փակոցներ կը բացուէին դաշտերու եւ արօտներու վրայ : Այդ փակոցներէն միոյն առջեւէն անցած ատեն , ֆիլիք սխրանօք դիտեց մարգագետին մը որ իւր առջեւ կը տարածուէր եւ որոյ բոլոր խնձորենիք ծլած ծաղկած էին . Յիր եւ ցան խնձորենեաց մէջտեղ , թանձր խոտ մը բռւսած էր , դէս ու դէն ոսկեպոյն հրսնունկերով եւ սպիտակ մարգարտած աղիօք : Քանի մը կոփեր կ'որոճային եւ կ'երազէին այդ յուռթի արօտին մէջ , ակներեւ երանութեամբ :

Աւելի մօտենալով , տեսաւ թէ մարգարտենին մէջտեղ կին մ'ալ կար . նախ կարծեց թէ ագարակի սպասուկի մ'էր որ անասունները կիմելու եկած էր : Աւելի ուշով դիտելով , տեսաւ թէ սպասուհւոյ մը հագուստ եւ երեւոյթ չունէր : Այդ կին ուշի ուշով կը դիտէր սեւ ու ճերմակ կով մը , կարի գեղեցիկ գոյնով եւ կազմով , եւ գողցես կը խօսէր հետը . ասկա գնաց քանի մը քայլ հեռիէն կանաչ տունկեր եւ ծառի նորածիլ սատեր փրցուց ցանկապատէն , կովին բով գարձաւ եւ նմա ներկայեց իւր քաղած բարեհամ ուտեստը : Երբ անասուննեաւ արտեց այդ փափուկ ճաշը , կինն , որ մեծ ուշադրութեամբ դիտած էր զայն , մեղ-

միւ զարկաւ ցռու կին , գգուեց նուրբ փայլուն կաշին եւ հրաժեշտ տուաւ ւթեղղակի համբայ եւաւ դէսի փակոցն որոյ ետին կանգ առած էր Ֆիլիք : Ճամբան , երբեմն կը ծռէր , ցօղաթուրմ խօտերուն մէջ կը խոժէր իւր երկու ձեռներն , որը անշուշտ թիշ մը աղոստած էին՝ ցանկաղատին մէջ ըրած հունձքէն . ապա կը շփէր ձեռներն , եւ օդին մէջ բարձրացնելով , երկու հոգմահարներու պէս կը շարժէր : Երբ փակոցին մօտեցաւ , յանկարծ տեսաւ օտարականն որ կեցած էր անդ եւ հետաքրքրութեամբ զինքը կը դիտէր : Ա՛լ չշարժեց ձեռները , թաշկինակովք սրբեց զայնս եւ ճամբան շարունակեց :

Ֆիլիք նոյն հետայն համկցաւ թէ իւր ժանն հօրեղօրդուստրն էր նա , թէեւ արտաքրն տեսքն այն մանկումարդ կնոջ , որ դէս ինքն կը յառաջանար , բնաւ չէր համապատասխաններ իւր յիշատակաց : Դեռ չէր կրնար որոշակի տեսնել նորա դիմագծերը , ստկայն նորա շարժուածքն , հագուստն եւ մանաւանդ քալուածքը կը զարմացնէին զինքը : Գլուխն ուղիղ էր բոլորովին , եւ կը քայլէր այն տեսակ մը արժանապատուութեամբ որ զուտ ցեղերու յայտարար նշանն է , գեռածազիլ հելլնուհեաց կամ գեղանի պալը ոն աղջկանց ծան-

բագլուի վայելչութեամբ : Գլուխն առածէր մետաքսեայ աանթելէ քող մը , ծաղկաձեւ մեծ զարդերով , որոյ մէջ անհոփած էր իւր հրանալի մազերն եւ որ տեսակ մը ռուսական խոյր դարձած էր : Երբ բոլորովին մօտեցաւ նա , երիտասարդն յանկարծ ճանչեց նորա դէմքն , որում փայլ կուտային երկու մեծ աշեր կապոյտ եւ հանդարտ : Այդ աշեր կարձատես լինելու էին , որովհետեւ ցորչափ կը մօտենար , կը թարթափէր զայն՝ զարմացման եւ դժգոհ վէսութեան դէմքով մը դիտելով այն անձն որ այնքան յամառութեամբ կը նայէր իրեն : — Ֆիլիր , կարի վրդովեալ , ողջունեց զայն եւ խոնարհեցաւ առանց բառ մ'ըսելու : — Ծաղկահասակ կինը կանգ առաւ յանկարծ , եւ վարդ գոյն մը թեթեւ իմն ծածկեց նորա թուիր եւ դժգոյն այտերը : Մէկ երկու րոպէ ժողվեց ինքզինքն , յետոյ ցած ձայնով եւ կէս հարցական եղանակաւ .

— Պուավիլիէի հօրեղքօրորդի՞ս , ըսաւ :

— Դո՞ւք էք , ժա՞նն , մրմիշեց երիտասարդը :

— Այս , ես եմ , ըսաւ մէկ ձեռքը կարկառելով փակոցին վերեւէն : Շատ ուրախ եղայ զձեղ տեսնելով : Հայրենիդ ի՞նչպէս է այս առաւօտ :

— Շատ աւելի լաւ , չնորհակալ եմ : Զեզի կուգայի :

— Վայ , ըսաւ : Եթէ այդպէս է , առաջնորդեմ ձեզի :

Մարգագետնէն ծառուղին անցաւ եւ , հօրեղքօրորդւոյն առընթեր , հայրենի դղեկին ճամբան բռնեց :

— Այս խասութիկ աղուոր կովը ձեր սիրականն է , հարցուց Ֆիլիր բան մ'ըսած լինելու համար :

— Այս' , ձեռքո՞վս մեծցուցած եմ . . . եւ բնականաբար կը սիրեմ :

Զայն յուգեալ էր բիչ մը , սակայն , ի վաղուց հետէ վարժած լինելով զապէլ իւր ամենէն սաստիկ զգացումներն , ընդ հուպ տէր եղաւ անձին : Ֆիլիրի հետ խօսեցաւ հօրն հիւանդութեան , պատերազմին , իւր վէրքին վրայ , եւ տակաւ տակաւ փարատեց նորա ակնածանիը : — Երիտասարդը գաղաագողի կը զիտէր զնա անհնարին ապշտեամբ : Սակայն քանի մը տարիներու յառաջ բերած կերպարանափոխութիւնը շատ պարզ էր : Քիչ մը մեծցած էր . ինչպէս ստէպ կը պատահի դեռատի աղջկանց , հասակն յանկարծ աճած էր . այսու հանդերձ անձնիքը (buste) կարճ էր եւ զիստերը քիչ մը բարձր , նման Անահտայ արձաններուն : Այդ օր , նամէտ խոտերէն անցնելու համար , ըրջագեստն հանգրիմած էր կոճակով մը եւ զյուգ մը փայտեղէն փոքր մու-

ճակներ հագած էր որը ամեն քայլափոխին
կը շառաչէին, որով քալուածքին տարօրի-
րինակ չնորհն աւելի աչքի կը զարնէր կար-
ծես : — Դիմագ ծերն ալ փոխուած էին սակաւ
իմն . մի մրայն իրենց հաւկթածեւ կերպա-
րանըը բիչ մը երկնցած եւ նրբացած էր: Կա-
րելի չէր ըսել թէ գեղանի էր նա . յօնքերը
շատ մօտ էին իրարու, բերանը շատ մեծ
էր, քթին ծակերը բիչ մը լայն . սակայն
հրապոյր ունէր . իւր բոլոր անձն առողջ ու
կորովի բան մ'ունէր, մանաւանդ զրդա-
նոյշ քաղցրութեամբ խառն զօրութիւն եւ
խրոխտութիւն : Այդ թարմ ու անկեղծ
գէմքին միակ խորհուրդն էր կապուտակ
թեթեւ շրջանակ մը՝ որ աչերուն ներեւ
ուրուագրեալ էր եւ ոյր ակօսը գոգցես
մատնառ նշան մ'էր գալոտ արցունքներու:

Յրտութիւնն անգամ մը վարատելէ յե-
տոյ, իրենց խօսակցութիւնն աստիճանա-
բար ոգեւորեցաւ եւ գրեթէ խրախալից
դարձաւ : — Դեկին մօտեցած ատեն, օրի-
որդ առ Լա Ռոշ-Էռմէլ կանդ առաւ յան-
կարծ եւ մէկ մատը վեր վերցուց ժպտելով,
Ֆիլիքի ուշագրութիւնն արթնցնելու հա-
մար : Հասած էին սրածար աշտարակաց
միոյն առջեւ որը կեդրոնական պորմին եր-
կու քովերը կը գանուէին . նուագածու-
թեան տկար ձայներ կը լուէէին անկից :

— Կը յիշէ՞ր հօրեղբօրս սրինգն, ըստա
ժանն :

— Անտարակոյս, ըստա Ֆիլիք : Հիմա ալ
միեւնոյն մենասէր եռանդեամբ կը նուա-
գէ՞ :

— Միշտ, խե՞զ հօրեղբայրս : Ժամանակ
մը մէկդի թողած էր, սակայն ապա վե-
րըսկաւ, փա՞ռք Տեսառն :

Յաջորդ վայրկենին, դարձեալ կանգ
առաւ գետնայարկին բաց պատուհաններէն
միոյն առջեւ, եւ վերսախն բարձրացնելով
մատը .

— Կը լմէ՞ր հօրաքրոջս երգը . . . կը յի-
շէ՞ր . . . հովուուհին եւ Պուկոսը . . .

Ո' Պուկաս, լմէ՞ր նըւաղ աշխոյժ .
Մինչ հօտս, իրեն հովուուհւոյն հետ
կնձնեաց ներքեւ զովարտ յոյժ
Դալարեաց մէջ խայտայ յաւեւ,
Ոսոաց ըստուենք, ալիքն յստուկ
եւ գարնայնի սիւգն հոգեքոյժ
ինձ հետ կ'ըսեն քեզ շարունակ .
Ո', Պուկաս, լմէ՞ր նըւաղ աշխոյժ :

Օրիորդ առ Լա Ռոշ-Էռմէլ, քիչ մը ճա-
ռաւութեամբ արտասանելով Մուսայից Օրա-
ցոյցին այդ քերթուածը, թերևս հեգնա-
կան թաքրուն ակնարկութիւն մը կ'ընէր իւր
հօրեղբօրսը ոյս, ոյր աշխոյժն, ինչպէս
յայտնի է, զսպուելու պէտք ունեցած

չէր իրեն նկատմամբ : գէթ ծաղրածու ժակիտ մը սաւառնեցաւ իւր շրթանցն անկիւնն , որ ցոյց կուտար թէ այդ լուրջ մանկամարդունին անկարող չէր չարածնութիւն ընելու :

Նոյն պահուն , Աէորոլու տը Լա Ռոշ- Էստէլ կոմսն երեւցու դրանդին սեմին վը- րայ , սանդուղին երեք տատիճաններն իջաւ եւ նոցա քով եկաւ :

—Հա՞յր իմ , ըստա ժանն , աւասիկ մեր Ֆիլիք հօրեղօրորդին :

Եւ խօսած ատեն , հօրը վրայ յառած էր իւր մեծ աչերն այնպիսի արտայայտու- թեամբ մ'որ բացայայտօրէն կը նշանակէր . «Ես ներեցի իրեն , անշուշտ դուք ալ պիտի ներէք» :

Աէորոլու կոմսն այն տարիքին հասած էր ուր մարդ յօժարափոյթ կը հավատակի սիրուն եւ սիրեցեալ աղջիան մը իշխանութեանն : Անկեղծօրէն ձեռքը կարկառեց Ֆիլիքի , աեղեկութիւն խնդրեց Պ. ալ Պուավիլիէլ վիճակին վրայ , եւ ապա թէ մ'ատեն պար- տեցան գաւթին մէջ խօսակցելով անկարե- սոր նիւթերու վրայ , երիտասարդն ակնե- րեւ խոռովութեամբ , կոմսը մատերմական՝ թէւ զգուշաւոր քաղաքավարութեամբ : Ժանն այդ միջոցին տուն դարձած էր :

Ֆիլիք նոյն հետայն դիտեց թէ խնամով

կ'զգուշանային մեծ պատահարի մը եւ մա- նաւանդ ընտանեկան տօնի մը հանգաման- քը տալ իւր այցելութեան : Երբ քիչ յետոյ գնաց իւր յարգանքը մատուցանել Լա Ռոշ- Էստէլի ասպետին եւ օրիորդ Անժէլիքի , ո'չ փոյթեռանդն , ո'չ ալ ցուրտ ընդունելու- թիւն մը գտաւ , եւ ինքնին սքանչացաւ այն փափուկ ճաշակին վրայ զոր այդ պարկեցտ մարդոց ներշնչած էին ո'չ թէ բարձր ըն- կերութեանց նրբին սովորութիւններն , այլ իրենց զգացմանց բնական մեծութիւնը :

Գաւթին մէջ գարձեալ հանդիպեցաւ Լէորոլա կոմսին , որ խնդալով ըստա նմա .

—Երիտասարդ , շպիտի կրնաք օձիքնիդ ազատել կալուածատիրոջ ճակատագրային պառյատէն . . . : Ո՞ն , ետեւ էս եկէք :

Պ. տը Լա Ռոշ-Էստէլ , Պ. տը Պուա- վիլիէլի եւ դիւզն ապրոլ շատ կալուածա- տեարց նման , վարձու կուտար իւր հողե- րուն մեծագոյն մասը . փոքր մաս մը միայն կը պահէցր իրեն . —զրօսնելու համար , կ'ը- սէր , —սակայն , զրօսնելով , շատ կարեւոր ծառայութիւններ կը մատուցանէր իւր ա- գարակապանաց եւ շրջակայ բոլոր գաւա- սին , որովհետեւ իւր հողին վրայ կը փոր- ձէր երկրագործութեան եւ անասնաբու- ծութեան նորագոյն հնարքներն ողջոյն , երկիրն արտերու բաժնելու եղանակ , մեցե-

նայք, ցեղերու խառնակութիւն եւ կատարելագործութիւն։ Այս օրինակ փորձերը, թէեւ ծանրատաղտուկ, մեծ օգուտ էին շրջակայ բնակչաց, որք առանց ծախսք մ'ըւնելու կը վայելէին նոցա արդիւնքները։ Երկրին մէջ, հանրօգուտ նորութեանց եւ իմաստուն յառաջդիմութեանց վառարանմէր այդ գոգցես։

Պ. աը Լա Ռոշ-Էսմէլ, երիտասարդը պարտզնելով գլեկին բոլորտիքն, այս ամեն բաներուն վրայ ամփոփ տեղեկութիւններ կուտար, եւ շինական կեանքն, որ այսովէս կը բացատրուէր բնութեան գրքին վրայէն, փթթնազարդ դաշտերու, եւ գեղգեղափայլ արեգական ներքեւ, շահեկանութիւն եւ գրեթէ հրապոյր կ'ունենար յաշս երիտասարդին, թերեւս անոր համար որ օրիորդ աը Լա Ռոշ-Էսմէլի լուրջ ու շնորհագեղ գէմքը կ'անցնէր անոր շրջապատկերն ներէն։

Կոմնն ասլա տարաւ զնա գլեկին յարակից շնբերուն քով, զորս քանի մը տարիէի ի վեր բարւորած եւ ընդարձակած էր։

—Կարծեմ ձի կը սիրէք, ըստ։

—Այս։

—Եթէ այդպէս է, դիտեցէք սըւոնք։ Միանգամայն բացաւ ախոսի մը դուռը, կաղնեփայտով դրուագեալ եւ եղիեր-

ուի եղիւրներով զարդարեալ, ուր երկու զյզ սքանչելի ձիեր գափիր կը հատանէին եւ գլուխնին կ'երեցնէին կարազներու պէս։

—Իմ բուծածնե՞րս են, ըստ կոմը։ Տեսաք անշուշտ ասոնց մայրերը վարդ գոգետնին մէջ . . . երկու մտրուկներով որք վատահ եմ թէ օր մը այս անասուոց պիտի հաւասարին։

Ախոսին քով կար գոմ մը, կաթնարան մը, լուացարան մը, ճերմակեղինաց սենեակ մը։ Հետզհետէ ոյդ զանազան շնբերը պարտած ատեն, երկու երեք անգամ հանդիպեցան օրիորդ աը Լա Ռոշ-Էսմէլի որ իւր հոկողութեան կանոնաւոր պայոյտը կ'ընէր եւ իւր անուշ ու հակիրճ շնչառվ հրամաններ կուտար ոպասուհեաց։ Անցած ժամանակ ժպիտով մը կ'ողջունէր հայրն եւ հօրեզրօրդին, եւ կը շարունակէր պարտիլ կաթնալիր դաշխուրաններուն, լուացքով լցուն տաշտերուն և ճերմակեղինաց անուշահոտ կոյտերուն մէջտեղէն, այն լուրջ և ըրմական դէմքով որ յատուկ էր իրեն։ Շատ պարզ, այլ շատ խնամու իւր արդուզարդին եւ անձին ամենայետին մանրամասնութեանց մէջ, բացայատ կ'երեւէր թէ մանրակրկտ մաքրութեան մը ճաշակն ունէր, եւ թէ իւր կալուածին ամենէն խոնարհ մասանց մէջ իսկ կը տիրէր այն։

Կոմիչն հրաժեշտ առնու վրայ էր, երբ
Ֆիլիք տեսաւ որ գաւթէն ներս կը մտնէ
բարձրահասակ երիտասարդ մը շիկագոյն
պեներով։ Անմիջապէս ճանչեց զնա. իւր
գպրացական նախկին ընկերն էր, կասդոն
տը Շավիլ, ժամնի խօսեցեալն։ Զայն ևս
գեղեցկացեալ գտաւ, ու սրանեղութիւն
մ'զգաց. իրարու ձեռք սեղմեցին, եւ Ֆի-
լիք մեկնեցաւ.

Իւր այցելութեան պարագայներն հօրը
պատմած ատեն, տեսակ մը վեհերոտու-
թեամբ ըստ նմա.

—Փանն զարմանալի՞ է։

—Ո՞ր մասին, հարցուց պաշութեամբ Պ.
տը Պուավիլիէ։

—Այժմ շա՞տ գեղանի աղջիկ մ'է։

—Գէթ շա՞տ աղնիւ աղջիկ մ'է . . . ի
խորց սրտի կը յուսամ որ երջանիկ պիտի
լինի . . . իւր առնելիք երիտասարդը
շատ հանճարեղ եւ փայլուն մէկը չէ . . .
սակայն կըսեն թէ բարի եւ մեծողի
մարդ մ'է։

—Երկա՞ր ատենէ ի վեր որոշուած է
այս, հայր իմ։

—Ոչ . . . հազիւ չինգ վեց օր է . . .
Անցեալ երեքշաբթի էր որ Լէոբուտ կոմն
եկաւ լուրն ինձ հաղորդեց։

Նմանապէս նախընթաց երեքշաբթի օրն

էր որ Պ. ալ Պուավիլիէ յանկարծակի ունե-
ցած էր իւր վտանգաւոր հիւանդութիւնը։
Թուականներու այդ մերձաւորութիւնն անձ-
կարեկ խորհուրդ մը ծնոյց Ֆիլիքի մտքին
մէջ։ Ա'լ ժամնի վրայ չխօսեցաւ իւր հօրն,
ո'չ ալ տիկին աը Դալիայի, որում նամակ
գրեց այդ օրն, ինչպէս խոստացած էր։

Շարաթ մը մնաց ի Պուավիլիէ, իւր
ժամանակին մեծ ագոյն մասն անցունելով
բարեկամական կապեր վերահաստատելու
իւր ընտանեաց ծերունի բարեկամներուն
հետ որք շրջակայ զիւղերը կը բնակիին
կամ մերձակաց փոքր քաղաքը։ Անոնցմէ-
շատերուն մօտ հաճոյրով կը դիտէր կանո-
նաւոր, հանգարտ եւ արժանավայել կենաց
սովորութիւններն, որոց օրինակն էր իւր
ընտանիքն եւ բանաստեղծութիւնն էր գող-
ցես իւր հօրեղաքարդուստըն։ Այդ գաւա-
ռական կենցաղը, իրենց աւանդական ան-
փոփոխութեամբ, ատենօք ապստամբեցու-
ցած էին նորա մնատաղ երեւակայութիւնն,
որ գործունէութեան եւ արկածից էր տեհ-
չացող։ Մեռելաստան եւ մնամիայի մնատուկ
անուանած էր ինքնին այդ նահապետա-
կան կին բնակարաններն յարս զաւակներն
յաջորդաբար կը նստին հօրն եւ պապին
թիկինաթուրին մէջ, ձմեռ ատեն միեւնոյն
վառարանին անկիւնն, ամառ ատեն միեւ-

նոյն պատուհանին քով։ Քանզի չէին յուշիր, անշարժ կը կարծէր զայնս, որովհետեւ տարիք մը կայ ուր տենդը զօրութիւն կը կարծուի, եւ նազանքը՝ շարժում։ Արի՛ տեսակէտներ ունէր հիմա։ Կեանքը, դեռ առանց զայն ծերացնելու, հասունցուցած էր արդէն։ Կ'ակսէր ըմբռընել թէ բարիզեան պերճափայլ գործունէութէնէն ի բաց արկանելով այն ամենն որ աւելորդ եւ բիւզանդական էր, մեծ բան մը չըր մնար էական զօր կարելի լինէր գտնել գաւառական այդ իմաստուն երկրին մէջ։ մինչեւ իսկ մտքերն աւելի առողջ եւ աւելի ուղիղ կը գտնէր անդ, նրբամտութիւնն աւելի բնական, եւ տըխմարութիւնն իսկ աւելի անկեղծ։ Ի մի բան, գաւառը շատ գէշ աչօք տեսնելէյետայ, այժմ թերեւս չափազանց վարդագոյն կը տեսնէր։ անտարակոյս յանցանքն Օքիորդ ժաննի էր։

Ֆիլիք, ցորչափ Պուավիիի մնաց, մէկ երկու անգամ միայն Լա Ռոշ-Էռմէլի քըդեակը վերադարձաւ, հասկնալով թէ կորուսած էր ընտանեբար անդ յաճախելու իրաւունքն։ Յյդ փափկանկատութիւն ծանր եկաւ իրեն, որովհետեւ հօրելքօրդուստրը գոնէ հետաքրքրութեան սաստիկ զգացում մը կը ներշնչէր իրեն։ Յյդ զգ ացումը գոհա-

ցնելու համար հարկադրեցաւ օգուտ քաղել գրացնութեան դիալուածներէն։ Ժանն քանից եկաւ իւր հօրն հետ լուր առնուլ Պ. առ Պուավիիէի վիճակին վրայ։ Երբեմն կը աեսնէր նորա ծիով անցնիլն հօրն եւ խօս սեցեալին մէջտեղ։ Կապոյտ կտաւէ ամազոն մ'ունէր որ շատ լաւ կը վայլէր նմա։ Վերջապէս, կիրակի մը, եկեղեցի հրաւիրուեցաւ՝ ընտանեաց նստարանին վրայ, և ապա մինչեւ դղեալի հօրելքօրդուտերն ուղեկցելու հանցյըը վայելեց . . .։ Սակայն մի՛շտ հոն էր Շավիյլ . . . տաղուկալի՛ էր այդ։

Աւելի բարեբաստ եղաւ այն իրիկունն ուր գնաց հրաժեշտ տալ Լա Ռոշ-Էռմէլեանց։ —Յաջորդ օրը կը մեկնէր։ Յյդ պահուն ժանն այլ եւս մէկդի թողուց կարծես այն չափազանց զգոյշ ընթացքը զօր մինչեւ ցայնվայր բռնած էր հօրելքօրդորդւոյն նըկատմամբ։ Հայրն յանկարծ կոչուած լինելով իւր ագ արակապանաց միոյն տռնն, երիտասարդ աղջիկն երկար ատեն մինակ մնաց Ֆիլիքի հետ, ոյր փափաքանօք՝ դաշնամուրին առջեւ անցաւ եւ երկու երեք վալս նուագեց եռանդնալից աշխոյժով, առանց վայրիկեան մը կորուսանալու իւր դիմաց եւ շարժուածքին անդորր արժանապատութիւնն։ Յյդ ծաղկահասակ տանտիկինն արուեստագէտ մ'էր։ Ֆիլիքի ցոյց

տուաւ ուրիշ տաղանդներ ալ զորս երիտա-
սարդը չէր զիտեր : Հօրաքրոջմէն ուսուած էր
նկարել ազնիւ մագաղաթի եւ յախճապակիի
վրայ . այդ միջոցին կ'երփնագրէր սեղանի
սպաս մը , բոլոր անօթներն եւս տարբեր
տարբեր եղանակաւ . մեծ աշխատութիւն
մ'էր այս եւ ճշմարտապէս գեղեցիկ գործ
մը : Նկարներն եւ գոյները փոխ կ'առնուր
երբեմն բնական ծաղիկներէ եւ սաղարթ-
ներէ , չատ անդամ ալ հին գրչագիրներէ
եւ խորհրդատետերէ որոցմէ թանկագին
հաւաքածոյ մ'ունէր դղեկին մատենադա-
րանն : Հոն տարաւ զմիլիր , և ցոյց տուաւ
նմա այդ հարստութիւնները , կրօնական
երկիւղած յարգանօք թղթատերով զայնս :
Խօսեցաւ նմա թէ այդ գրչագիրը ոււակից
եկած էին հաւանօրէն , ո՛ր ժամանակաց կը
վերաբերէին , անոնցմէ ունանք ո՛ր պատմա-
կան անձանց պատկանած էին , — եւ այս ա-
մենն իւր հակիրճ ու յստակ եղանակաւ ,
միակ բառով , առանց բնաւ յաւակնու-
թեան , ենթադրել տարով սակայն թէ ի՞նչ
մեծ ու բազմազան կրթութիւն մ'առած է :

Ա.Ա. Աէորուու կոմսը չէր վերադառնար .
օրը կը տարածամէր . իրենց մենիկ տեսակ-
ցութիւնն երկար կը տեւէր , եւ ժանն տե-
սակ մը նեղութիւն կ'զգար :

— Եթէ կ'ուզէք , հօրս ընդ առաջ եր-
թանք , ըստա յանկարծ :

Մետաքսեայ տանթելէ քողը դլուխն
անցուց , եւ Ֆիլքի հետ ուղղուեցաւ դէպ
այն ագարակին ուր կոմսը գնացած էր :
Դղեկին ճիշդ տունը կ'սկսէր զարիվար ա-
րակետ մը որ ճակի մը եզերքը կը քերէր ,
որովհետեւ Լա Ռոշ-Էսմէլ , ինչպէս Պուա-
վիլէ եւ գաւառին վաղեմի դղեկաց ումանք
իրենց ճակներն ունէին : Զրոյ բաւական
ընդարձակ տարածութիւն մ'էր այն , թըլ-
րակին ստորոտը թաղուած : Լճագին մէկ
մասը ծածկուած էր թաւուտներով եւ հա-
ւամիգիններով , ուրիշ մէկ մասն ալ հաստա-
վիրդ ապառաժներով : Ագարակը ըիչ մը
հեռուն էր ձորակին մէջ , ոյր խորն ուրա-
պոյտ կը սողոսկէր Օսմէս անուամբ գե-
տակ մը : Լճակին վրայ տիրով սեպածեւ
խարակէն , նայուածքը կը խորասուզէր ծո-
րակին մէջ եւ առելի հեռուն , ծառագրդ
հորիզոններու վրայ , որոց վերջին յատակա-
ծեւերն ստուերամած կը նկարուէին վեր-
ջալոյսին մէջ : — Օրիորդ տը Լա Ռոշ-Էսմէլ
անդ կեցաւ իւր հօրն սպասելու համար ,
ընկերակցութեամբ այնմ զօր այնքան սի-
րած էր : Պով ի բով նատեցան ժայռի մը
չոր մամուռին վրայ եւ ըիչ մ'ատեն մնա-
ցին լոփի , դիմելով կապուտակ ծուխերն
ողք աստ անդ կը վերանային խողանէ տա-
մայիններէն , ունին գնելով երեկորին աղ-

մուկներուն որք մերթ ընդ մերթ կը լըս-

ուէին գաշտորէից խոր լուռթեան մէջ : —
պահապան շունի մը հեռաւոր հաջիւններ ,
մարգերու խորերէն ելնող խուլ պոտոչիւն-

ներ , զանգալի անորոշ գոնդիւն մը , յա-
մեցեալ թոշնոյ մը երգը թաւուտին մէջ :

—Բարիսի բաղդամամի շատ տիսուր
երեւելու է ձեզ այստեղն , այնպէս չէ ,
ըստ ժանն ժամանով :

—Կարի բաղցը կ'երեւի ինձ , պատաս-
խանեց երփառասարդն յուզեալ ձայնով : Ան-
դորրութիւն մ'է այս . . . հոգեպարաք ան-
դորրութիւն մը . . . զոր յայսմհետէ հա-
ռաչանօք պիտի յիշեմ մինչեւ ցմահ :

—Կը կարծէի թէ ուրիշ ճաշակներ ու-
նիք դուք , յարեց մանկամարդուհին քիչ մը
յետոյ :

—Այս' . . . մըմնջեց Ֆիլիք , անտարա-
կոյս շատ յոռի գաղտափար մ'ունիք վրաս ,
ֆանն :

—Բնաւ երբէք , ըստ պարզապէս : —
ԱՇ , աւասիկ հայրո :

Կոմինին բարձր հասակը կ'երեւէք արահե-
տին ծայրէն : Ժանն բանի մը քայլ յառա-
ջացաւ դէսի նա :

—Հայր իմ , ըստ , Ֆիլիք չուզեց մեկ-
նիլ առանց ձեռքդ սեղմելու :

—Ներողութիւն կը խնդրեմ , սիրելի

գաւակիս , ըստ կոմսը : Կարծածէս աւելի
քոնուեցայ հոն :

Ցայնժամ պատմեց թէ ագարակը կոչ-
ուած էր պատի մը յանկարծական փլուզ-
ման պատճառաւ , եւ այդ թեթեւ արկա-
ծը խոսակցութեան նիւթ եղաւ մինչեւ որ
դղեակ վերադարձան : Դրան առջեւ , Ֆի-
լիք հրաժեշտ տուաւ նոցա , եւ մենինեցաւ :

Ճեպաքայլ ընթացաւ դէպի Պուավիլիէ .
սակայն , ճանապարհի կիսուն , կանդ առաւ
յայլակարծուց , արմուկն յեցուց փակոցին
ուր տեղի ունեցած էր իւր առաջին տե-
սակցութիւնն հօրեզրօդոդատերն հետ , ու
մնաց անդ երազացնոր , մինչեւ որ մութը
բոլորովին ափրեց գաշտին մէջ : —Ցայնժամ
վերատին Լա Ռոշ-Էսմէլի ճամբան բոնեց
յամիլընթացիկ . երբ դղեկին լոյսերը նշմա-
րեց , աւելի յամբացուց ըալուածքը , պահ
մը վարանեցաւ , յետոյ շարունակեց յուռա-
ջանալ զգուշաբար :

Գետնայարկի սրահին պատուհանները կը
բացուէին մէկ կողմէ գաւթին , եւ միւս
կողմէ տօսախներով եղերեալ ծաղկոցի մը
վրայ : Այդ պարտէզին մէջ մտաւ , և պա-
տուհանաց միոյն մօտեցաւ : —Ընտանիքն
հաւաքուած էր սրահին մէջ . կոմսը կը
կարդար , ճակատը վայրահակ՝ սեղանի մը
վրայ . նորա դէմ , սապետը կարգաւ տուն-

կեր կը շարէր բուսաբանութեան հաւաքառ
ծոյի մը մէջ . օրիորդ Անժէլիք կապերտի
երիգ մը կը կարէր . Ժանն , քիչ մը մեկու-
սի նստած ջահակալի մը առջեւ , իւր օրանց
շելի պնակներէ մին կ'երփնագրէր : Երեսը
պատուհանին դարձույած էր , և Ֆիլիք
կրցաւ վերջին անգամ մ'ալ հեշտեաւ դի-
տել այդ սէդ եւ անուշ դիմագծերն որք
այդ պահուն իրենց սովորական սլայծ ա-
ռութիւնը չունէին : Նորատի աղջիկն երա-
զուն եւ մտազբաղ էր . իւր մեծ աշերը
մերթ կը յածէին դաստարկութեան մէջ : —
Յանկարծ երկու արցունքներ ելան անոնցմէ ,
որպէս երկու մարդարիտներ , եւ սահեցան
այտերուն վրայ . մասներուն ծայրովը մեղ-
միւ որբեց զայնս , եւ գաղտ ակնարկ մը
նետեց բոլորտիքն՝ ապահով լինելու համար
թէ ոչ որ նշանած էր իւր թալկացումը : —
Յետց լըջութեամբ շարունակեց աշխատու-
թիւնը . սեւաթույր յօնքերը պաստելով : Օրի-
որդ աը Լա Ռոշ եռմէւ դժգոհ էր ինքիրմէ :

Կ'երեւիթէ Ֆիլիք աը Պուավիլիէ ալ գոհ
չէր ինքիրմէ , որովհետեւ յանկարծ նստե-
ցաւ պարտէզին մէկ նստարանին վրայ , գլ-
ուխը ձեռներուն մէջ առաւ , եւ արտաս-
ռուեց :

Յաջորդ իրիկուն Բարիդ կը մանէր :

Է.

—Հա՛ , աղէկ միտքս ընկաւ , հարցուց տիւ
կին աը Դալիքա առ Ֆիլիք՝ առաջին ան-
գամ զայն տեսած ատեն , հօրեղօրս
դուստրդ գարձեալ երկար սրունքնե՞ր ունիր:

—Այո՞ :

—Միեւնոյն խոչոր բերա՞նը :

—Միեւնոյնը :

—Մատուերն ալ մելանով աղտոտա՞ծ են :

—Մասներն ալ մելանով աղտոտած են :

—Եւ ի՞նչ զգաց զեկզ տեսնելով :

—Ոչինչ . ատենօր համոզած էին զինքն
որ ինձ հետ պիտի ամուսնանայ , լաւ . . . :
Հիմա ալ կ'ըսեն որ ուրիշի հետ ամուսնա-
նայ . . . գա՞րծեալ լաւ : Այդ տեսակ աղջիկ
մ'է :

—Ամուսի՞նն ի՞նչպէս մարդ է :

—Աղջկան նման . բարի դիւզացի մը :

—Հարսանեաց պիտի երթա՞բ : Ե՞րբ է
հարսնիքը :

—Կարծեմ . . . վեց շաբաթէն կամ եր-
կու ամիսէն . . . : Պիտի երթամ , եթէ
հայրս փախաքի . . . եւ եթէ թոյլ տաք :

—Ո՞հ , ինձ համար բնաւ կարեւորու-
թիւն չունի , բարեկամս :

Ֆիլիք , ինչպէս կը տեսնուի , օգ-
տուած էր արկին աը Պալիոյի դպրոցէն ,

եւ կ'սկսէր զուգակշիռ գալ նմա այն մեծ
արուեստին մէջ ուր ճարտարագոյն հան-
դիսացած էր մորբիզու հին բաց աստի ,
միշտ պէտք ունէր անձին վրայ հակելու՝
ժածկելու համար տառապանաց եւ մինչեւ
իսկ սոսկման սաստկութիւնն զոր կը պատ-
ճառէր իրեն իւր բջախոհ տարփանաց եւ
հանապաջրդ կեղծեաց կեանքն , յետ այն
անապակ մթնոլորտին որոյ մէջ աղբած էր
քիչ մ'առաջ : Միանգամայն , տիկին տը
Քալիա կարծես չարութեամբ կը ինտոէր
այնպիսի պատահարներ որք կրնային աւելի
նողլալի գոյն մը տալ իրենց յարաքերու-
թեամց : Այսպէս , գիշեր մը թաքուն պա-
հեց զմիլիք պատղէհանի վարագոյրի մը ե-
տին , մինչդեռ ամուսինն իւր սենեակէն
կ'անցնէր , ակումքէ վերադարձին : Որիշ
գիշեր մը , գաղտնածածուկ գնաց դիմա-
կաւոր պարահանգէսի մը զօր կուտար օտառ-
րազգի կին մը սակաւ իմն այլանդ ակ , եւ
անդ դիմակով ընթրեց իւր ամուսինյն դէմ
եւ տարփածուին առընթեր—Ֆիլիք , որ
քնաւ հաճայք շէր զգար այդ օրինակ սրտա-
յուզումներէ , կը խորհէր մերթ թէ մար-
քիզուհին միտքը դրած լինելու է դէմ առ
դէմ բերել զինքը Պ. տը Գալիայի հետ .
սակայն ճշմարտութիւնն այս էր թէ մար-
քիզուհին միմիայն զբօնելու համար կը ներ

այդպէս , եւ ոչ ուրիշ բանի համար :

Ցորչափ Ֆիլիքի կը ծանրանային զըզ-
ուանքն եւ անձկութիւնքն այդ չարաշուը
տարփանաց , իւր ի Պուավիլիէ բնակու-
թեան տպաւորութիւնք աւելի կենդանու-
թիւն եւ հրապոյր կ'զգենուին իւր մտքին
մէջ : իւր ժամն հօրեզրօրդստեր պատկերը
մանաւանդ օր քան զօր աւելի յանկուցիչ
եւ հոգեգրաւ կ'երեւէր նմա : Տիկին աը
Գալիայի հանգէպ , յաշո իւր կ'զգենուր նա
լուսանիւթ հրեշտակի մը ջինջ պայծառու-
թիւնն : Երբ կը խորհէր թէ հօրեզրօր-
դուստրն այնքան արժանիք , շնորհք եւ
տաղանդներ ձեռք բերած էր՝ իրեն յար-
մարելու եւ հաճայքանալու համար , թէ ծնե-
ցի ի վեր իրեն նուիրած էր այնքան ջանք ,
այնքան գիւցազնական կամք , այնքան ար-
ցունք , —թէ ինք կրնար իւր բոլոր կենաց
մէջ կրթնիլ այդ կօրովի եւ անուշ էակին ,
նեցուկ ունենալով զնա բարւոյ , խաղա-
զութեան եւ պատույ մէջ , —եւ թէ ինք
մերժած , արհամարհած եւ առ յաւէտ կո-
րուսուն էր այս ամենն այս խորհուրդը
նորա սիրու կ'արիւնէին խանդականօր եւ
վշտով :

Այս վշտագին յուզմանց ծփանաց մէջ ,
Բարիզ վերագտունակէն քիչ յետոյ նա-
մակ մ'ստացաւ իւր հօրմէն , որ առաւել

եւս ամբոխեց զնա : Պ. աը Պուշկիլիէ կը ծանուցանէր նմա թէ օրիորդ աը Լա Ռոշ-էռմէլի եւ Պ. աը Շավիլի առաջադրեալ ամուսնութիւնը խզուած էր : —իրը միակ քայարութիւն , կը յաւելուր թէ խզումը տեղի ունեցած էր առանց աղմուկի եւ երկու կողմանց համար հաւասարապէս պատուաւոր պայմաններով : —Ֆիլիք , իւր նորոգ յիշատակաց օգնութեամբ , անմիջապէս կը ռահեց այդ իրողութեան պատճառներն , որք , ինչպէս վերջէն իմացաւ , բուրովին համաձայն ինն ճշմարտութեան : Օրիորդ աը Լա Ռոշ-էռմէլ , վերստին տեսնելով իւր հօրեղօրորդին , զգացած էր իւր սիրոցն զարթնուլը նորա համար , եւ չէր ուզած ամուսնանալ ուրիշ մը հետ՝ շրմանց եւ սրտի կեղծեօք :

Այս լուր այն աօտիճան խոռվեց եւ տակնուվրայ ըրաւ երիտասարդն , որ չկըրցաւ եղելութիւնը ծածկէլ տիկին աը Դաւիլյէ :

—իրա՞ւ որ , ըստ , խեղճ հօրեղօրդ դուստր աղետից խաղալիկ գարձեր է . . . : իւր ամուսնութիւնը խզուեր է :

—Վա՞յ . ինչո՞ւ համար :

—Զեմ գիտեր . կ'ենթագրեմ թէ խօսեցեալը պաղեր է իրոէ վերջին պահուն :

—Ո հօ՞ , ըստ է հրէշ մ'է այդ աղջիկն , ըստ մարքիլու կին :

—Եղիլից աւելի գէշ . . . սովորական աղիկ մ'է :

—Մսի կոյստ մը :

—Եղոր մօտ բան մը , այս :

—Եւ հայրդ , որ վայելչակազմ մարդ մ'է , ի՞նչպէս մտքէն անցուցած է զձեզ ամուսնացնել այդքան անտանելի արարածի մը հետ :

—Ո՞հ , գիտէ՞ք , ընտանեաց մէջ մարդ կը վարժուի այլոց . իրենց բուն կերպարանքով չաեներ զայնս . մաց որ հայրս նախապաշարուած էր ինչ ինչ պարսպ այներէ :

—Եղիլից զատ , ըստ մարքիլու կին խընդալով , ամուսնացն ինք չէր :

—Բնականաբար :

Հսել է ֆանն ազատ էր : Ըստ ամենայն հաւանականութեան , կը բաւէր բառ մ'ըսել որպէս զի այդ հաւատարիմ եւ անկեզծ ձեռքն իւր ձեռքին մէջ իննար , որպէսզի տիրանար այն երջանկութեան՝ որ ամեն վայրկեան իւր երազն եւ վիշտն էր եղած . . . : Այդ լուրն առնլուն պէս , ի՞նչ փորձութիւն մ'ունեցաւ երթալու նետուելու ազնուասիրտ աղջկան ստից առջեւ , եւ այդ զեղեցիկ աշերէն խելու խնդութեան արցունեներ :

Այդ գեղածիծով երանութիւնը վայելու համար բան մը միայն կը պակաէր :

զոր դժբաղդաբար շատ դժուար էր ձեռք
բերել, —մարքիզուհոյն թոյլտուութիւնը ։
Այդ թոյլտուութիւնն առ ոչինչ գրելն ո՛չ
ուղղամութիւն էր, ո՛չ ալ դիւրին . մըտ-
քին խկ չանցուց զայդ : Իրմէ խնդրելն ալ
անօգուտ էր, եւ աղոր վրաց ալ շմտա-
ծեց : Հետեւաբար շարունակեց, յուսահատ
սրտով, քաշըշել իւր տռաւել եւս ծանրա-
կիր չղթայն :

Գրեթէ նոյն ատենները նոր կնճիռ մը
եկած էր աւելնալ իւր կացութեան անճ-
կութեանց վրայ, —Պ. տը Դալիա, անդ-
լուհոյ մը հետ իւր տռաջին ամուսնու-
թենէն աղջիկ մ'ունեցած էր, Գլոդիլտ տը
Դալիա, որ մինչեւ տասնեւվեց տարեկան
մեծցած էր Բարիզի գիշերօթիկ մեծ վար-
ժարանաց միոյն մէջ : Ապա յանձնած էր
զնա մօրը մէկ քրոջ խնամեցն՝ անգլիերէնի
մէջ յառաջդիմելու պատրուակաւ, այլ իրք
զերծ մնալու համար տհաճութիւններէն զորս
հասարակաց կեանքը կրնար յառաջ բերել
մանկամարդ աղջկան եւ մանկամարդ մօ-
րուին միջեւ : Գլոդիլտ յայնժամ երկու
տարիէ հետէ յԱնգլիա էր : Պ. տը Դալիա,
տեսնելով որ զայն ամուսնացնելու ժամա-
նակն եկած էր, Լոնտոն գնացած և աղ-
ջիկն ի Բարիզ բերած էր :

Գլոդիլտ տը Դալիա փոքրիկ աղջիկ մ'էր

թխաթոյր, զարմացկոտ ու պայծառ նայ-
ուածքով, մանկլաւիկի մը պէս խիզախ եւ
սաթի պէս նուրբ : Անգլիական թեթեւ
շեշտ մ'ունէր բաւական շնորհալի : Եւր
հայրն երկար ատենէ ի վեր պատմած էր
նմա Ֆիլիպի պատմութիւնն . հետեւաբար
չգարմացաւ այնքան մտերիմ գտնելով զնա
ընտանեացն առանին կենաց մէջ, եւ ընդ-
հուպ տեսնուեցաւ թէ մանաւանդ հաճոյը
մը կ'զգար աղկից : Առաջուց վիպական սէ՞ր
մը յլացած էր իւր հօրն երիտասարդ ազատ-
չին համար : առաջին անգամ զայն տեսնե-
լուն պէս հաւանեցաւ նմա . կամ մանաւանդ
իւր կանացի սրամտութեամբ կուահե՞ց
թէ իւր մօրուին անհաճոյ լինելու գիմա-
ռոր միջոցն էր հաճոյ լինիլ Ֆիլիպի : — Ինչ որ
ալ լինի, առաջին օրէն նորա նկատմամբ
բռնեց սիրավիր ընթացք մը որ մարքիզուհ-
ոյն կասկածներն արթնցուց ընդհուպ ։
Եթէ Գլոդիլտ տակաւին նախանձորդ մը
չէր, գէթ ուրախութեան տարօրէն խան-
գարիչ մ'էր արդէն : Ֆիլիպ հազիւ նստած
էր իւր մօրուին առանձնամենեակն, որ
նոյնհետայն անդ կը հասնէր, սիրուն գըն-
չուհոյն մը պէս ապերասան, ժպտուն եւ
թեթեւուն :

— Զձեզ անհանգիստ չե՞մ ըներ, մօրա-
բոյր, — կ'ըսէր անոնց մէջ աեղ բազմելով, —

որովհետեւ մօրաքոյր կը կոշէր զալիկին առ
Դալիս անուշ ասացուածքով մը զոր նմա
պատուիրած էր իւր հալրն . այլ նենդառ
ժէտ եղանակ մ'ունէր «մօրաքոյր» ըսելու ,
—որ արտասովոր ծերութեան եւ զառա-
մութեան հանդամանք մը կուտար այդ
բառին :

Խոսվեալ մանկամարդ աղջկան պատ-
ուասիրական խնամքներէն , չարչար-
եալ մարքիզուհոյն կասկածու անվատա-
հութենէն , եւս ասաւել չարչարեալ իւր
տարփանքէն , որում հազորդ ակից չէր այլ
եւս , Ֆիլիք յայնժամ մուա նոր ընջանի մը
մէջ , ոյր վարերն , ամօթն եւ վատանգներն
անհնարին սաստիւթեան մը համած էլն :

Օր մը , տիկին առ Դալիս , օրիորդ Գլո-
դիլսի յանդուգն ոտնձգութիւններէն զայ-
րացեալ , պարտ անձին համարեց ամուսնոյն
զեկուցանել իւր աղջկան անպատշաճ վար-
մունքը :

—Կը հաւասառեմ ձեզ , ըստու , թէ շատ
ծաղրելի ընթացք մը ունի Ֆիլիք առ Պուտա-
վիլիէլ հետ , այն աստիճան որ որտնեղու-
թիւն կզգամ:

—Ֆիլիք ինչպէս կը վարուի , հարցուց
Պ. առ Դալիս :

—Ո՛հ , շատ լաւ , շատ զգուշութեամբ :

—Եւ իրօք կը կարծէ՞ր թէ Գլոդիլտ քիչ
մը սիրէ զնա :

—Զեմ գիտեր թէ կը սիրէ . անգլիա-
կան կրթութիւն մ'առած է , եւ երիտա-
սարդաց հետ ունեցած ընտանի ձեւերը
քաղաքայտ նշանակութիւն մը չունին , սա-
կայն անպատշաճ են մեր մշջ :

—Եթէ այդպէս է , մարդ ըրէք ինձ ,
սիրելիս , ըստու Պ. առ Դալիս , շատ հրճուե-
ցայ ձեր տուած լուրէն , որովհետեւ ի վա-
զուց հետէ իմ հաստատ գաղափարս է ա-
մուսնացնել այդ երկու երիտասարդներն :

—Ո՛հ , ըստու մարդքիունին :

—Հարստութեան տեսակէտով . — շա-
րունակեց Պ. առ Դալիս , — անշուշտ ան-
յուսակի ամուսնութիւն մ'է այս Ֆիլիքի
համար : Գլոդիլտ մէկ միլիոն հինգ հարիւր
հազար քրանք օժիտ պիտի բերէ . պատ-
կառելի գումար մ'է այս : Պուտավիլիէններն
ալ ընտրելաց ոյն ընտանիք մ'են . երիտա-
սարդն ինձ մատուցած է ծառայութիւն մը
զոր յաւէտ շպիտի մոռնամ : Բաց յայնունէ ,
երկու տարիէ ի վեր ճանչեցի զնա և աղջը-
կանո համար լուսագոյն ամուսնոյ մը չեմ
բազմար : Հիմա . . . գիտեմ թէ Ֆիլիք շատ
վեհերստ է , և բնաւ չպիտի համարձակի
այս տեսակ խնդրանք մ'ուզզել ինձ . . .
Ըստ իս , կարելի է անկեզծօրէն վարուիլ
այդ տեսակ տղու մը հետ : Աւստի ես պի-
տի ուղղեմ խնդրանքը :

— Դժբաղզութիւնն այն է որ, ըստ
մարքիզուհին թեթեւալէս պաստելով յօն-
քերը, պլատի մերժէ :

— Ինչո՞ւ : Անտեղի է այդ : Գլուխլու շատ
սիրուն է . . . սքանչելի օժիտ մ'ունի . . .
խենդութիւն կը լինի մերժելը . . . : Միայն
թէ թաքուն սէր մը չունենայ այլուր, եւ՝
որչափ գիտեմ՝ չունի :

— Կը սխալիք, ըստ մարքիզուհին ժըս-
տելով, ունի :

— Ո՞ւր . . . մ՞ը ընկերութեան մէջ :

— Ոչ, — գաւառին մէջ . . . հօրեղօր-
դուստր մը :

— Հօրեղօրդորդուստր մը : Ողոր խօսքն
ըրած չէ ինձ :

— Անշուշա ոչ . այրերն յարմար չեն այդ
տեսակ խոստովանութեանց . սակայն, ես,
ես գիտեմ նորա գաղտնիքներն : Հօրեղօր-
դուստր մ'ունի . . . օրիորդ աը Լա Ռոշ-
Էզոմէլ, զոր կը սիրէ անդստին ի տղայ տի-
ոց . . . : Եւր վերջին ուղեւորութեան տեսն
կերպի իւր նշանուեր են . կը կարծեմ իսկ
թէ ամուսնութեան թուականն ալ որոշ-
ուած է :

— Ո՛հ, ի՞նչ սրտնեղութիւն : Այդ մա-
սին լիուլի տեղեկութիւն առէք, սիրելիս :
Արդէն այս գիշեր անշուշտ պիտի տեսնեմ
զինք ակումբին մէջ . . . : Պիտի քաջընմ

ամուսնութիւնը . . . տեսնենք ի՞նչ տեսակ
բան մ'է այդ :

Վարքիզը բանի մը խօսքեր եւս մրմնջեց
դժկամակութեամբ եւ դուրս ելաւ :

Կէս ժամ յետոյ, Ֆիլիք տը Պուավիլիէ
երկատող մը կ'ստանար տիկին տը Դալիայէ
եւ ապշութեամբ կը կարդար անդ սա բա-
ները :

«Ո, մուսնացէք ձեր հօրեղօրդուստր հետ :
— Հարկ անհրաժեշտ է : — Սուտ մի՛ հանէք
զիս : »

Այս տարօրինակ հրաման թէեւ անբա-
ցատրելի խոսվութիւն մը պատճառեց նորա
գաղափարաց, սակայն երիտասարդը կուա-
հեց ճշմարտութիւնը, թէեւ չփոթ կեր-
պիւ : Քէթ կասկածեցաւ թէ մարքիզուհին,
իւր նախանձնրդէմ գրգռութեան մէջ,
այդ յուսահատ միջոցին զիմած էր՝ հեռա-
ցնելու համար զինքն իւր ուրջուէն . . . :
Թերեւս այդ մոլեզնոտ սիրաը նախամեծար
կը համարէր լին իսկ հրաժարիլ իւր տար-
փանքէն, քան տեսնել իւր տարփանքն ո-
սովիս մը մրցութեան և սպառնալեաց ներ-
քեւ որում հարկադրեալ էր հանգուրժել :
Երիտասարդն յանհունս հրճուեցաւ այդ
մտածութեամբ : Ի՞նչ, առանց նենգու-
թեան, առանց ազնուկի, առանց ազա-
խարշանքի պիտի ազատէ՛ր այդ անիծեալ

Ֆիլք զբաց թէ գործերն յաւսացածին
չափ լաւ չէին երթար : Արսուռ մը անցաւ
երակացը մէջէն :

— Կը ներէք, ըստ, ի՞նչ կերպիւ կ'ըմ-
րընէք այս գործը :

— Տէ՛ր Աստուած, այնպէս ինչպէս որ
է . . . : Ամուսնանալուդ պէս, կուգաք
Բարիկ կը հաստատուիք նորա հետ եւ ինձ
կը ներկայացնէք :

Ֆիլիք վայրիկ մը ժողվեց ինքզինքն՝ ա-
շերը խոնարհեցուցած . . . յետոյ, վեր առնելով
զայն :

— Այդ տեսակ բան չեմ ըներ, ըստ :

— Զէ՞ք ըներ :

— Ոչ : Զեմ ամուսնանար ո եւ է կնոջ
հետ՝ մտքիս մէջ կանխաւ ունենալով այդ
շաղացուած երկիմութիւնը :

— Հապա իմ ըրա՞ծս ի՞նչ է, ըստ մար-
քիզունին : Արգեօք կը կարծէք թէ ձեզնէ
աւելի՝ կը սիրեմ ապրիլ երկդիմութեան
մէջ . . . եւ սակաւ մինչեւ վիզս թաղուած
եմ ապրու մէջ : — Օ՛ն, այդ տեսակ վաստեր
պէտք չեն, բարեկամու . . . : Բաէ՛ք թէ ձեր
հօրեզքորդուստրը սուսր սուսր կ'ազդէ ձեզ, —
թէ զահազութիւնը վեր է ձեր ոյժերէն . . .
թող այդպէս լինի . . . սակայն ապահով ե-
ղիք ըստածիս վրայ, — Կորսուած եմ ես . . .
եթէ զիս սուս հանէք, տմուսինս ամեն
բան կը հասկնայ :

լրւծէն, վերստին տէ՛ր պիտի լինէր իւր
անկախութեան, խաղաղութեան, աստագա-
յին, դարձեալ իշխան՝ պիտի դառնար իւր
կենաց եւ պիտի կարենար նուիրել զայն
ժանի :

Տենդոտ անհամբերութեամբ սպասեց
այն ժամուն յարում ։ աը Դալիա սովոր էր
ակումք երթալ, եւ վաղեց մարդիզուհոյն
տունը գնաց : Տիկին աը Դալիա, ի նախա-
զգուշաթիւն նորա այցելութեան, զԳլուղիտ
Օրէրան զրկած էր տիկին աը Լիպէսնէի
հետ . . . Ֆիլիքի ընդ առաջ ելաւ, ձեռները
բռնեց, եւ կանացի գորովց եւ անուշու-
թեան շեշտով մը որ սպարական չէր իրեն . . .

— Ներզողութիւն կը խնդրեմ, ըստ :
Մեծ զոհզութիւն մը կը պահանջեմ ձեզ-
մէ . . . բայց ի՞նչ ընեմ . . . : Երկու խօս-
քով ըսեմ թէ Պ. աը Դալիտ կ'ուզէր զձեզ
ամուսնացնէլ Գլուղիլափի հետ . . . նորա կաս-
կածներն յարուցանելն աչքս առնլով, հարկ
եղաւ ըսել թէ ուրիշի խօսք առած էլք և
այդ ուրիշին անունը տալ . . . Զեր հօ-
րեզքօրդուստրը միտքս ինկաւ . . . եւ ա-
նոր անունը տուի . . . Դա է եղիք թէ
ուրիշ մը, հոգ չէ . . . կամ մանտուանդ,
անկեղծօրէն խօսելով, նախամեծար կը հա-
մարիմ զնա . . . գէթ չպիտի նախանձիմ
իրմէ . . . խեղճ աղջիկ :

Ֆիլիք խորհեցաւ քանի մը վայրիեան ,
յետոյ վարանոս ձայնով մ'ըսաւ , նման
մարդու մը որ քայլը կը գնէ վտանգաւոր
գետնի մը վրայ .

— Բայց . . . երբ ատենօք այդ ամուսնու-
թեան խօսքը կը լինէր հօրեղբօրդ ստերս եւ
իմ միջեւ . . . գաւառին մէջ բնակութիւնը
գլխաւոր սլայմաններէ մին էր . . . եւ շատ
կարելի է որ ընտանիքը մինչեւ հիմա պնդէ
այդ սլայմանին վրայ .

— Ո՞նկարելի՛ է այդ , ըստ մարքիզու-
հին : — Մնաց որ , այդ պահանջումն անհե-
թեթէ է , մանաւանդ հիմա որ դիրք մ'ու-
նիք Բարիզի մէջ :

Յետոյ , յանկարծ , կոտհելով թակարդն,
եւ Ֆիլիքի վրայ յառելով իւր հրացայտ բի-
բերը .

— Բայց . . . ձեր հօրեղբօրդ ուստին ը-
սածնուուդ չափ տգե՞ղ է :

— Աւա՞զ , այս , պատասխանեց Ֆիլիք :
— Լաւ ուրեմն , բարեկամն . . . իմ գե-
ղեցկութիւնո չը բուեր ձեզ :

— Այո , անտարակոյս . . . սակայն այս ա-
մենն այնքան նոր է , այնքան անակլե-
կալ . . . : Թողլ տուեք , կ'արգաչեմ , բիշ մը
մտածել , մինչեւ որ որոշումն տամ :

Ի գարձին , Ֆիլիք գիշերուան մնացեալ
մասն՝ անցուց խորհելով ի՞նչ ընթացք բըս-

նելու էր այսքան վափուկ պարտգայի մը
մէջ : Դժբաղդարար մտած էր այնպիսի ար-
կածի մը մէջ ուսկից մարդ խոսոր ճամբայնե-
րով միայն կրնայ դուրս ենել : Հետեւարար
իւր տուած որոշումը կատարելապէս ու-
ղիղ չէր եւ չէր կրնար լինիլ : Թերեւս լա-
ւագոյն որոշումն էր զոր կրնար ձեռք տո-
նուլ : Ամեն պարաղայի մէջ ամենէն առելի
այդ յարմար թուեցաւ նմա : — Ի մի բան ,
որոշեց այս անսակնկալ առիթէն օգուտ քա-
ղել՝ վերատին տիրանալու համար իւր ա-
զատութեան : Զօրեղբօրդ ստերն հետ պիտի
ամուսնանար , սակայն ჩարիզ չոփափ տանէր
զնա , եւ ամեն յարաբերութիւն պիտի
խզէր տիկին տը Գալիբայի հետ : Գաւառի
մէջ բնակիլն արդարացնելու համար՝ առաջ
պիտի բերէր ընտանեացը կոմըն եւ հօրն
առողջութիւնը : Խնքինքը կ'սփոփէր այն
յուսովթէ ժամանակն հետզհետէ պիտի վար-
ժեցնէր զմարքիզուհին այդ ելից եւ վերջ ի
վերջոյ համակերպութեամբ պիտի ընդու-
նէր զոյն : — Այս յատակագծին յաջողու-
թիւնն անհաւանական չէր , պայմանաւ մը
միայն , այն է թէ մարքիզուհին առ յաւէտ ,
կամ գոնէ մինչեւ ցամուսնութիւն կարծէր
թէ ժաման տը Լա Ռոշ-Էս Ամ անշնորն կին
մ'էր եւ արհամարհելի ոսոխ մը : Սակայն
Ֆիլիք նոյնհետապն ըմբռնեց թէ դիւրին չէր

անխստիստ պահել նորա այդ բարեբաստիկ պատրանքը :

Արդարեւ, յաջորդ օրն, երբ Ֆիլիք յայտարարեց թէ պատրաստ էր կատարել նորա պահանջած անձնութրութիւնն, եւ երբ տիկին տը Դավիթ չնորհակալութիւնն յայտնեց փոյթեռանդն, ծագլուհասակ կինն երիտասարդին ներկայեց իւր յայտագրոյն քանի մը յօդուածներն, ի միջի այլց հետեւեալը . . . արակոյս չկար թէ օրիորդ տը Լու Ռոշէամէլ քիչ ատենէն Յարիկ պիտի գար իւր ձորձմյկով (rousseau) զբաղելու համար : Տիկին տը Դավիթ, իր ընտանեաց բարեկամ, նորու տրամադրութեան և երեւե պիտի դնէր ինքզինք, զամառատանց մէջ պիտի ընկերակցէր նմա, իւր հայթոյթիչներուն պիտի տանէր, եւ այսպէս բնականաբար պիտի հաստատէր իրենց ատագայ մտերմաթեան հիմունքը : — Ֆիլիք ո եւ է առարկութիւն շըրաւ այդ սոսկակի պայմանին վրայ, իրեն վերապահելով ի գերեւ հանել զայն ամեն կարելի միջոցներով :

Փութալով ճողովրիլ այս գժոխքէն ուր բերանը չէր կրնար բանալ առանց ուռամըսելու, նոյն օրն իսկ նամակ մը զրեց հօրը՝ բացորոշապէս ծանուցանելու համար իւր զիտաւորութիւնն, — զոր ընդհուպ պիտի հաստատէր բանիւ բերանց : Երկու օր

յետոյ, իւր ամուսնութեան մտադրութիւնն յայտնելէ վերջ առ Պ. տը Դավիթ եւ նորա խնդակցութիւնն ընդունելէ զինի, մեկնեցաւ Բարիզէն՝ միաբը գնելով կարելի եղածին չափ ուշ վերադառնալ անդ :

Երբ երեկոյին Պուավիլիէ հասաւ, հայրն երկար ատեն իւր գրկաց մէջ պահեց զնա, եւ ըստ նմա սրտայուզութեամբ մը որ յարտասուս փղձկեցուց զֆիլիք :

— Երջանի՞կ կընես զիս . . . շա՞տ երջանիկ, զաւակս :

— Բայց կը սիրեմ զնա . . . հետեւարար մեծ արժանիք մը չկայ աստ, գոչեց Ֆիլիք : Գիտէ՞, յարեց անձկանօք :

— Դեռ ոչ. իւր հօրը միայն քիչ մը խօսք բացի այդ մասին :

— Հարցնելուս պատճառն այն է որ շատ սէդ է, շատ պատուախնդիր . . . Եթէ ինձ դէմ քէ՞ն պահած է . . . եւ եթէ մերժէ :

— Զեմ կարծեր, ըստ Պ. տը Պուավիլիէ. սակայն, եթէ կ'ուզեք, զաւակս, անմիջապէս պահուով կը լինինք այդ կէտին վրայ :

Լու Ռոշ-Շոմէլ գնացին այն պահուն ուր առաջին աստեղը կ'երեւէին ծառոց կատարին մէջտեղէն : — Սպասաւոր մը, որում հանդիսեցան զեեակին գաւթին մէջ, գընաց փութանակի իմաց տուաւ նոցա գա-

ըրւուն առ Աէրողտ կոմս, որ անմիջապէս
դուրս ելաւ որահէն եւ սեամին վրայ
եկաւ:

—Քարեկամս, ըստու Պ. տը Պուավիլիէ,
կուգամի խնդրել ձեզնէ որ իրականացնէք
բոլոր կենացս բաղձանքը՝ ձեր դատեր ձեռ
քը չնորհելով այս անառակ զաւիին:

Կոմսը գլուխը խոնարհեցուց սիրահամ-
բոյր քաղաքավարութեամբ:

—Քիտէք, բարեկամս, ըստու, որ եթէ
ինձմէ կախումն ունենար, այդ անառակ
զաւակն ի վազուց հետէ որդիս կը լինէր.
սակայն, փառք Աստուծոյ, սպասելով բան
մը չկորուսինք: Մեզ կը վերադառնայ կրակի
եւ բոցի մէջ մխուած, եւ այդու լաւագոյն
դարձած: —Պարտիմ յաւելուլ թէ աղջիկս
տակաւին չգիտեր մեզ բրած պատիւնիդ,
եւ թէ բան մը չեմ կրնար ըսել նորա հա-
ւանութեան մասին: Թոյլ տռէք ինձ քանի
մը վայրկեան տեսակցիլ նորա հետ:

Սրահին կից առանձնատեսնակը մտցուց
զայնս: Քանի մը վայրկեան յետոյ, անոնց
քով դարձաւ ժաննի ընկերալցութեամբ:
Օրիորդ տը Աս Ռոշ-Էսմէլ շատ գունատ էր,
այլ մշտ հանդարտ:

—Ֆիլի'թ, ըստու յառաջանալով դէպի
երիտասարդն անուշ վեհութեամբ, —աւա-
սիկ ձեռքս:

Ը.

Գաւառը լաւ կողմեր ալունի, գէշ կող-
մեր ալ: Լաւին վրայ պիտի խօսինք միայն:
—Լաւ կողմն է, ամեն բանէ առաջ, ըն-
տանեկան տունն որ բնաւ գոյութիւն չու-
նի ի Բարիդ: Ժառանգական վաղեմի բոյնն
է այն զոր սերունդը յաջորդաբար կը նարո-
գեն, այլ չեն փոխեր, ուր գլխաւոր տոհ-
մակիցը բարեկապատ պարտականութիւն մը կը
համարի բնակիլ՝ ի չգոյէ հօրն, եւ ուր
թռած գնացած թռչունը մերթ ընդ մերթ
կուգան կազդուրիլ, իրենց մանկութեան
փրկարար յիշատակաց մէջ: Երբ, կեանքէն
պարտասած ու կրքերէն հմայաթափ, մարդ-
վերադառնայ այդ սիրելի ապաստաններն,
անդորրութեան եւ հանգուտութեան ի՞նչ
զգացմամբ կը չնչէ երքեմնի բոյրերն, ի՞նչ
քաղցրիկ մելամաղճութեամբ ունկն կը գը-
նէ տանն ընտանի ազմուկներուն, այն խոր-
հըրդաւոր ձայներուն, այն մրմունջներուն,
այն հեծութեանց, զորս լսած են մեր նախ-
նիք եւ մեր զաւակները պիտի լսեն մեզնէ
յետոյ: Այդ անընդհատ պւանդութեանց
մէջ կեանքը գողցես կ'երկարաձգի անցե-
լոյն եւ ապագային մէջ տեսակ մը յա-
փատենականութեամբ:

Ֆիլիթ, Պուավիլիէ հասնելուն յաջորդ

մէկ քանի օրերն , զգաց այդ սրտայուզութիւնքն իրենց բոլոր սաստկութեամբ , որոց աւելի փայլ կուտար պարկեշտ եւ երջանիկ սիրոյ մը հրապոյրը : Նախ զգաց զայնս անխառն երանութեամբ , ինչպէս նաւարեկեալն՝ զոր կոհակը կը նետէ ծովափին վրայ՝ առաջին ժամերուն կ'զգայ մի միայն ապրելու եւ չնչելու հրառւանքը : — Սակայն ընդհուպ յիշեց թէ իւր դիւթական ապաւէնն , հանդոյն Ռոպէնոնի կղզիին , ազատ չէր անհաճոյ միջամտութիւններէ Եթէ կարենա՞ր , մոդական գաւազանի հարուածով մը , անանցանելի վիհ մը փորել Բարիզի եւ Լա Ռոշ-Էռմէլի մէջտեղ , ի՞նչ փրկութիւն . . . ի՞նչ հանգստութիւն :

Այլ շոգեկառքին սուր սուրբւմն , որ առտու իրիկուն կը լսուէր անտառաց մէջն , կ'ազդարարէր նմա թէ այդ վիհը գոյցութիւն չընէր , եւ թէ տիկին տը Դալիա կրնար յանկարծ անկուիլ իւր խօսեցելոյն եւ իրեն մէջտեղ , իր ուրուականն իւր խառնակեցիլ երիտասարդութեան : — Այդ ցնորքն յեղակարծուստ կը գրաւէր զնաւ ժաննի հետ պտղտած կամ խօսակցած միջոցին . գիշերն , ընդուստ կ'արթնցնէր զնաւ , և այդ Դալիա անունն , որ երբեմն այնքան հեշտալուր հնչած էր ականջին , այժմ կը պաշտրէր նորա միտքն՝ զառ անցանաց ատելի

ժառութեամբ : Սրբապղծութեան մը պէս կը ձնչէր զնա գաղտնիքն զոր իւր հետ կը կրէր ընտանեացն առանին սուրբ կենաց մէջ : Քանի անգամ , քիչ մնաց որ յայտնէր զայն իւր հօրը , ժաննի իսկ . սակայն այս գաղտնիքն իւրը չէր միայն , եւ չէր կրնար ի վեր հանել զայն առանց անձին անպատութեան : Բաց աստի , այդ երանաւէտ եւ խաղաղ հոգիներուն մէջ ի՞նչպէս սերմանել նմանօրինակ յայտնութեան մը խոռվութիւնն : Յուսաց որ միշտ պիտի կարենայ խնայել նոցա սոյնգունակ անձկութիւն մը , եւ իրեն պահեց իւր բեռան բոլոր ծանրութիւնը .

Հաստատապէս որոշած լինելով անգարձ խովել իւր յարաքերութիւնները մարքիզուհւոյն հետ , գժուարին և տաժանելի պաշտօնն ունէր պատրելու վախիկին տը Դալիա ի մասին իւր դիտաւորութեանց և ամեն բանի , մինչև ցկատարումն իւր ամուսնութեան : Մտադիր էր ապա քանի մը ամիս ճամբորդել ժամանի հետ , և այսպէս , ժամանակ վաստկելով , խզումը կատարել առանց շնորհի եւ գայթակցութեան : Եթէ չէր ուզեր , մինչեւ այդ ատեն , տիկին տը Դալիայի կասկածներն յարուցանել , պարտէր միշտ նամակ գրել նմա , ինչպէս խոստացած էր , Այդ նամակաց իւրաքանչիւրը խմբագրելու

համար ի՞նչ սոսկալի ծիգեր կը թափէր ։
Նամակները չեի՞ն կրնար օր մը ժաննի
ձեռքն անցնիւ ։ Հարկ էր որ հաւատարմու-
թեան բաւական դրաւականներ թուէին
աղոնք մարբիզուհոյն, եւ միանգամայն
օրիորդ տը Լա Ռոշ-Եսմէլ չկրնար երբէք
գտնել անդ նողկալի հերքումն այն խան-
դակաթ խօսքերուն դրս Ֆիլիք ամեն օր կը
շռայէր նմա յայնժամ:

Մնաց որ, ո՞չ իւր ընտանիքէն, ո՞չ ալ
ժաննէ կը պահէր իւր բարեկամական թըզ-
թակցութիւնը մարբիզուհոյն հետ : Պ. տը
Դալիսի հետ ունեցած արկածն, իրենց
սերտ կապակցութիւնը, նորա տան մէջ
վայելած մտերմութիւնն երկար տաենէ ի
վեր ծանօթ էին ի Լա Ռոշ-Եսմէլ : Պ. տը
Պուամիլիէ, ամեն անգամ որ նարիզ գնա-
ցած էր, գորովալի համակրութեամբ ըն-
դունուած էր մարբիզէն եւ նորա կնոջմէն,
սիրապատար յիշատակ մը պահած էր Ֆիլի-
քի եւ իրեն համար ցոյց տրուած աղապա-
տանիքն, եւ մասնաւորապէս տիկին տը
Դալիսի նկատմամբ կը տածէր ծերունի
աղնուականի սէր մը : Ժանն, որում եռան-
դալից բանիւք խօսած էր յաճախ իւր զաւ-
կին աղնուաշուք բարեկամուհոյն վրայ, կը
քաշքէր նորա բարիզեան տարիանը : Մըտ-
քէն երբէք անցուցած չեր թէ հօրը տար-

փառքը կրնար միեւնոյն ժամանակ զաւկին
ալ տարիանը լինիւ : Խացած էր թէ մար-
քիզւէին հարսնցու աղջիկ մունէր, Աղ-
կից, եւ մանաւանդ մարդկային իրերն ի-
րենց մաքուր եւ ուղիղ կողմէն տեսնելու
բնական տրամադրութեամբ, կ'երեւակայէր
թէ Ֆիլիքի բարեկամուհին կարելի էր որ գե-
ղանի լինէր, այլ պատկառելի էր անշուշտ:
Քանի մը օր յետոյ տեղի ունեցող դէպք
մ'իսկ չփարատեց այդ պատրանքը, թէեւ
շատ յարմար էր ջնջելու զայն :

Ֆիլիքի յարատեւ որտատանջութիւնը,
թաքուն անձկութիւնն եւ մուայլ մտախո-
հութիւնը չէին կրնար ընդերկար վրիպիլ
օրիորդ տը Լա Ռոշ-Եսմէլի սէս որամիտ և
գորովասիրտ կնոջ մը աչքէն : Ժամանակէ
մը ի վեր ժանն անհանգստութեամբ կը
դիտէր այդ անբացարելի նշաններն, եւ
կը հարցնէր ինքնին թէ երջանկութիւնն
զոր վերջապէս ձեռք ձգած լինիւ կարծած
էր՝ մօտ չէ՞ր արդէն իրմէ խուսափելու,
երբ Ֆիլիքի վարմանն եւ ընթացքին մէջ ա-
ւելի ակներեւ այլակերպութիւն մը առիթ
տուաւ նմա բացարութիւն խնդրելու երի-
տասարդէն :

Իրենց ամեւսնուութեան թուականն որոշ-
ուած էր . վեց շաբաթէն տեղի սիտի ու-
նենար, սեպտեմբերի սկիզբն : Հազիւ ժա-

մանակ մնացած էր հարսանելան սապատին համար հարկ եղածը գնելու եւ ծորձամյկը պատրաստելու : Փաննի հօրաքոյրն , օրիորդ Անժէլիք , ծանոյց առաւօտ մը , ընտանեաց նախաճաշի միջոցին , թէ որոշած էր եղարդուտերն հեա Բարիզ Երթալ , ընկերակցութեամբ պարոնայց տը Պուայի-լիէի , այդ կարեւոր մանրա նասնութեամբք զբաղելու համար : Մեկնման օր որոշուեցաւ յաջորդ հինգշարթին : Երբ այդ խընդրոյն վրայ կը խորհրդակցէին , ժամն ապշութեամբ նշմարեց Ֆիլիրի լուութիւնն եւ խոռվ ու այլայլակ դէմքը . — Կախաճաշէն յետոյ ձիով շրջագայութիւն մ'ըրին անտառաց մէջ : Լէորոլու կոմսն , որ կ'ընկերակցէր իրենց , ըստ սովորութեան ետ մնացած էր զգուշաւորութեամբ եւ երկուքն ալ առանձին թողուցած էր քով ի քով : Փանն օգուտ քաղեց առիթէն եւ մտրակուզը թեթեւապէս դպչելով իւր խօսեցելոյն թեւին .

— Ի՞նչ կ'անցնի կը դառնայ , Ֆիլի՛ր , ըստ լուրջ դէմքով : Ըսէք , կ'աղածեմ :

— Բայց . . . ոչինչ , ըստ երիտասարդք՝ փորձելով ժապիլ :

— Կը ներէք . . . ժամանակէ մը ի վեր գամ քան զգամ տխուր , լուսկեաց եւ դըժքալդ էք : — Եհ , Ֆիլի՛ր , եթէ կը զզաք ար-

դէն , եթէ կ'զզաք որ սխովեր էք , — Ճեր պատույոյն կը դիմեմ . . . ըսէք ինձ որոշակի : Կանխաւ կը ներեմ ձեզ : Եսաւ տառապեցայ կենացս մէջ , եւ պատրաստ եմ տառապիլ տակաւին . . . կը զարմանայի՝ երջանիկ լինելուս վրայ . . . սակայն տեսակ մը տառապանք կայ որ անտանելի պիտի լինի ինձ համար , մահացու պիտի լինի ինձ համար , — եւ չեմ ներեր որ իմ վրաս գնէք այդ տառապանքը . խարուած լինելու վիշտն է այն , ակամայ սիրուած լինելու եւ առ պարտուց կնութեան առնուած լինելու նուաստացումն է այն . . . : Ամեն բան կ'ընդունիմ , ի բաց առեալ զայդ :

— Ժաման , ըստ Ֆիլի՛ր՝ մանկամարդ աղջկան վրայ յառելով իւր աչերն յորս կարգաց նա ամենէն խորին ու ամենէն յօւզեալ անկեղծութիւնը , կը սիրեմ զձեզ . . . շափազա՞նց կը սիրեմ զձեզ . . . և միմիայն զձե՞զ կը սիրեմ . . . : Եթէ այժմ հարկադրութիւնուիլ ձեզմէ , սիրսու ջարդ ակոտոր կը լինի . . . : Առաջի Աստուծոյ , այս է ծմարտութիւնը :

— Կը հաւատամ , ըստ ժաման ,
երկար շունչ մ'առաւ եւ շարունակեց .
— Հա՞ւ , բարեկամս , բայց ի՞նչ ունիք . . .
Թող կուտա՞ք որ ենթագրութիւններ ընեմ :

Քանի որ ձեզի սոսկում պատճառողն եւ
չեմ . . .

—Սոսկում, մրմնջեց երիտասարդը ցած
եւ սիրատոչոր ձայնիւ, եւ կը պաշտե՞մ
զձեզ :

—Ենորհակա՞լ եմ, ըստ խնդալով : —
Բայց բանի որ ես չեմ, ըստ է գաւառա-
կան կեանքն է որ կը սոսկացնէ զձեզ . . .
այնպէս չէ : Երբ ի Բարիզ ուղեւորութեան
խօսքը կը լինէր, տեսայ որ գունատեցաք :
Զեր սիրական Բարիզը վերստին տեսնելու
եւ ապա առ յաւէտ թողլու գաղափարը
ճմեց սրտերնիդ, այնպէս չէ . . . : Ըսէ՞ք,
եթէ այդպէս է, շատ դառնակակիծ կը լի-
նի ինձ համար բոլորովին բաժնուի հօրմէս .
սակայն չե՞նք կրնար երկուքի բաժնել մեր
կեանքը, մէկ մասը Բարիզ անցունել եւ
մնացեալն ասու : Գոհ կը լինի՞ք այս կար-
գաղրութենէն :

—Ա՛հ, սիրելիս, ըստ Ֆիլիր, ո՞րչամբ
հեռու էք ճշմարտութենէն : Պէտք է գիտ-
նաք թէ իրը ի գրախտի կ'ապրիմ աշխար-
հի այս անկեան մէջ . . . : Խմ միակ երազը
է աստ ապրիլ եւ մեռնիլ ձեր քով . . . :
Մահու չափ կ'ատեմ Բարիզը . յոռի եւ
թշուառ յիշատակներ միայն ունիմ անդ, և
վերստին քանի մը օր անդ բնակելու մտա-
ծումն իսկ կոկծալի է ինձ համար . . . :

Յիմարութիւն մ'է այս, նանրահաւատու-
թիւն մը, ինչ որ կ'ուզէք, բայց կը պաղա-
տիմ, ե՞տ կեցէք այդ ուղեւորութենէն :

Ժանն երիտասարդին նայեցաւ :

—Պատճառ մ'ունիք, ըստ, դոր չեք
ըսեր ինձ :

—Այս, պատճառ մ'ունիմ, պատասխա-
նեց Ֆիլիր՝ ազդուաբար շեշտելով խօսքե-
րը : —Վատահութիւն ունեցէք յիս, եւ մի'
հարցունէք այդ պատճառը :

Օրիորդ աը Լա Ռոշ-Էռմէլ պահ մը
խորհեցաւ լոին : —Թէեւ չկրցաւ թափան-
ցել Ֆիլիրի կնճռոս գաղտնեաց, գէթ որո-
շապէս կուահեց գլխաւոր կէտն յանկարծա-
կան սրամտութեամբ : Հասկցաւ թէ հօրեզ-
րորդին իւր երիտասարդութիւնը չաղած-
էր ո եւ է յանցանքի մը ոյր խղճի խայթը կը
ճնշէք զինքն, ապօրինի կենակցութեան մը
որ իւր միաքը պաշարած էր և ուսկից ինք,
ձանն, պիտի ազատէր զնա : Երբէք մտքէն
չանցուց թէ իւր խորհրդաւոր ոստին էր
տիկին աը Գալիտ, անշուշտ անոր համար
որ մարքիզուհւոյն անունն ընտանի էր իրեն-
եւ ամեն օր անխորհուրդ կ'արտասանէին
զայն իւր առջեւ :

Այս յատնութիւն յուզեց զօրիորդ աը
Լա Ռոշ-Էռմէլ, այլ անհաճոյ չթուեցաւ
նմա . իւր հօրեղբօրդուոյն երկդիմի եւ

կառկածելի վարման պատճառերն ի յայտ կ'ածէր . միանդամայն ազատարարի դեր մը կուտար իրեն, որ հաճելի էր իւր երեւակայութեան, կը հմայէր իւր գիտակցութիւնն եւ կը գրգռէր իւր բնաւորութեան քաջարի եւ գիւցազնական կողմերը :

— լաւ ուրեմն, ըսաւ քաղցրութեամբ, որոշեցինք, Բարիզ չպիտի երթանք . . . Ես արդէն շատ չէի բազմար . . . Միայն թէ ձեր արժանապատուութիւնը պիտի վիրաւորի . . . կանխաւ կը ծանուցանեմ ձեզ թէ շինական հարսի մը պէս հագուած պիտի լինիմ :

— Սակայն, ժանն, ոքանչելի կերպիւ կը հագուիք . . . Մինչեւ հիմա ո՞վ կը կարէր ձեր հագուստները :

— Մինչեւ ցարդ, նորատի գերձակուհի մը ունէի քաղզքէն, որ բաւական տաղանդ ունէր, եւ երկուքս մէկտեղ գէշ աղէկ բան մը կը յարմարցնէինք . . . Բայց նա ալ ամուսնացաւ եւ գաւառէն մեկնեցաւ :

— Կարելի չէ՞ որ, ըսաւ Ֆիլիք, ըրջազգուստներէդ մի քանին զրկես իբր օրինակ :

— Ո՛չ, ո՞րքան բարեսիրտ էք, ըսաւ ժանն խնդարվ : Ամենէն ճարտար գերձակուհիներն իսկ շատ անդամ ճաշակառ քան մը չեն կրնար ընել երբ իրենց գլուխնառաջնորդ մը չունենան : Թո՞ղ որ ձորձ-

մոյկ մը մի միօյն չըջազգեստներէ չըաղկանար . . . Գոնէ անհրաժեշտ է որ հանձարեղ թղթակից կին մ'ունենամ ի Բարիզ հսկելու համար աշխատութեանց վրայ, եւ ոչ ոք կը ճանչեմ անդ . . . Տեսնենք, տիկին առ Դալիա բարեկամուհիդ յանձն կ'առնու բարեկամաբար ինձ մատուցանել այդ ժառայութիւնը :

— Տիկին տը Դալիա, ըսաւ Ֆիլիք, ոյր սիրան սկսաւ յանկարծ տրոփել : Ո՛չ, ոչ, բնաւին ոչ : Ձեմ ըսեր թէ կարող չէ . սակայն որչափ գերընաբիր կին մը լինի, յոյլ բնաւորութիւն մ'ունի . . . շատ յոյլ . . . եւ կը գախնամ . . .

— Որ զինքն անհանդի՞ստ ընէք, ըսաւ : Եթէ այդպէս է, ա՛լ չխօսինք ադոր վրայ . զիս կ'առնուք այնպէս ինչպէս եմ, բարեկամն . . . եւ կը լմնայ կերթայ :

Աւ սկսաւ խնդալ իւր անկեղծ գեղեցիկ ծիծաղով, որ իւր շրմունքը վեր կ'առնուը սպիտակ ակուայներուն վրայ եւ երկու սիրուն փոսիկներ կը փորէր այտերուն վրայ :

Սակայն Ֆիլիք, իւր վշտակտուտ բաւղին մէջ, մէկ անձկութենէ ենելով միւսին մէջ պիտի իյեար : Հացիւ ազատած այն երկիւ զէն թէ առաջադրեալ ուղեւորութեան միջոցին տիկին տը Դալիա երես առ երես պիտի գտնուէր ժաննի հետ, սոսկամբ

հարցուց ինքն իրեն թէ ի՞նչպէս պիտի կրնար դարձանել մանկամարդ կնոջ պայմանագրոյն այդ ակներեւ բռնաբարումն։ Ինչպէս կը յիշուի, այդ ուղեւորութիւն իրենց պայմանագրոյն մէջ անցած էր, եւ երիտասարդն յանձն առած էր այդ առիթէն օգուտ քաղելով իւր խօսեցեալը ներկայացնել մարքիզուհոյն։ Ֆիլիր ինչ պատրուակ ալ գտնէր իւր խօստմնավալնցութիւնն արդարացնելու համար, մարքիզուհին անչուշտ ծանր կասկածներ պիտի յշանար, որոց հետեւանըները կրնային կարի տագնաւալից լինիլ։ Ժաննի թելադրած միջոցն, զոր նախ եւ առաջ մերժած էր արդարացի փափկանկատութեամբ, յանժամ պաշարեց իւր միտքն։ Ո՞րչափ խօսրեցաւ ադոր վրայ, այնափ համոզուեցաւ թէ մարքիզուհոյն կասկածանաց առաջքն առնլու լաւագոյն և թերեւս միակ միջոցն էր նմա առաջարկել վստահալից պաշտօնն, զոր օրիորդ տը Լա Ռոշ-է-Սէլ կ'ուզէր տիկին տը Գալիայի յանձնել։

Ծանուցանելէ յետոյ ժաննի թէ վերջ ի վերջոյ կը հաւանէր իւր գաղափարին, երկար աշխատութեամբ նամակ մը գրեց մարքիզուհոյն, որով կը հաղորդէր թէ Պ. աը Լա Ռոշ-է-Սէլ յօդային ծանր կաթուած մ'ունցած էր, թէ իւր աղջիկը չէր կըրնար հեռանալ քովէն, ի Բարիկ ուղեւորու-

թիւնն յակամայս յետաձգուած էր, եւ թէ ժանն կը դիմէր տիկին տը Գալիայի աղնուարտութեան՝ հոկելու համար իւր ձորձմոյին զանազան մասանց գնմոն եւ պատրաստութեան։

Այս նամակ անմիջական հետեւանք մ'ունեցաւ, զոր Ֆիլիր կուահելու էր, այլ զոր նախատեսած չէր եւ որ սրտափաթթ ըսրաւ զինք։ Մարքիզուհին սիրալիր բանիք պատասխանեց. սակայն Ֆիլիրի չուզգեց իւր պատասխանն, այլ ժաննի։ Աւասիկ այդ պատասխանն, որ ընդհանուր սքանչացման առարկաց եղաւ ընտանեաց մէջ։

«Խորապէս զգածուած եմ, օրիորդ ժանն, ձեր բարեկամութեան հաւաստիքէն։ Արդէն իմ խոկ բազմանքու էր ընդհանուած յարաբերութեան մտնել ձեզ հետ, և ձեզ համու լինիլ։ Աւասի կարելի եղածին չափ չուտ դրկեցէր ինձ ծրար մը ձեզ պէտք եղած բոլոր բաներուն, օրինակներ, չափեր, նեցյներ, եւ այլն։ Մի մոռնաք բանիք հրահանդներ տալ, եւ հաւաստի եղէք թէ սիրաբողոջ եռանգեամբ ամեն ջանիք ի գործ պիտի դնեմ՝ վայելչագեղ զարդ արելու համար զձեզ։ Թոյլ կուտար ինձ, սիրելի զաւակս, ողջագուրել զձեզ։

«ՈՒԻՖ ՏԸ ԴԱԼԻԱ»

«Յ. Գ.—Մի՛ մոռնաք զոյգ մը կօշիկ եւ
դոյդ մը ձեռնոց : »

Երեք օր յետոյ , Տիկին աը Դալիա ա-
ռաւստուն կ'ստանար նամակ մը օրիորդ աը
Լա Ռոշ-Էռմէլէ , մրանգամայն եւ խոշոր-
կեկ սնտուկ մը զոր նմա կը զրկէր ման-
կամարդ աղջիկը : —Մարքիզուհին նախ բա-
ցաւ նամակն , որ այսպէս գրուած էր .

«Պուավիլիէկի հօրեղբօրորդիներս , տիկին ,
այնքան մեծ պարծանք մը կը համարին ի-
րենց ձեր բարեկամութիւնն , որ կերպիւ
իսկը ընտանիքն գուրս մէկը պիտի լինէի
եթէ ես եւս չջանայի գայելել զայն : Փառի
որ կը հաճիք ինձ նուիրել ձեր բարեկամու-
թիւնն հարսանեաց նախընթաց օրը , այն-
քան բարեբաստութիւն կ'զգամ որքան չա-
րաշար կը գործածեմ ձեր բարեացակամու-
թիւնը : Սակայն անշուշտ հասկցաք թէ
յորդեռանդն համակրութեա՞ն եւ յարգա-
միր վատահութեա՞ն հետեւանք էր իմ ցոյց
տուած յանդինութիւնս : Ուստի եւ ձեր
նամակն , որքան ալ փաղաքչական էր , զար-
մանք չպատճառեց ինձ բնաւ . սիրտս կ'ա-
կընկալէր զայդ ձեր սրտէն :

«Ձեր պատուիրանաց անսալրվ , կը հա-
մարձակիմ , տիկին , մանր մունք պիտոյ-

ներս զրկել ձեզ : Քիչ մը չինական պիտի
գտնէք զայնս , այլ ձեր դիւթական գաւա-
զանաւ պիտի հալիք անոնց եւ հրաշալիքներ
պիտի դարձնէք : Անոնց կցած եմ փոքր
ցուցակ մը թէ ինչ անհրաժեշտ կը թուի
ինձ այս հանդիսաւոր պտորագլայից մէջ :
Խոնարհաբար ձեզ կը ներկայեմ զոյն ,
խոնդրելով որբագրել զայն ըստ ձեր ճաշա-
կին , որ , զիտեմ , աշխարհի ամենէն կա-
տարեալն է :

«Գորովավիր երախտագիտութեամբ ձեր
ձեռները կը համբուրեմ , տիկին :

«ԺԱՆՆ ՏԸ ԼՈ ԲԱՇ-ԷՌՄԷԿ»

Դալիա մարքիզուհին , սոյն նամակը կար-
դացած տաեն , քանի մը անգամ յօնքերը
պլուտեց զարմացմանը եւ սրտնեզութեամբ :
Այս նամակը , թէ և հրաշակերտ մը չէր , սա-
կայն բաւական ճարտար գայգուածք մը ու-
ներ եւ գեղջուկ Սանտրիյոն մը , որպէս
ինք կ'երեւակայէր զօրիորդ աը Լա Ռոշ-Էռ-
մէլ , չէր կրնար գրել զայդ : — Արկիւզները
դոյզն ինչ փարատեցան մտածելով թէ Ֆի-
լիբ անպատճառ հսկած էր ուղղագրութեան՝
հօրեղբօրդ ստերը պատիւը փրկելու համար :

Ցետոյ բացաւ սնտուկը զոր իւր ար-
դուզարդի խուցին մէջ գնել տուած էր :
Երբ մէկդի առաւ ողբոկ թղթի թերթերը ,

ծռեցաւ ձգոցներուն վրայ , իւր նուրբ
ոնդունքն ունեցան , եւ քանի մը անդամ
ուժով չնչեց՝ լսւադոյնս զգալու համար
անտի բուրող թեթեւ անուշահոտութիւնը :

—Այս աղջիկը շատ խնամուտ է , մրմրն-
չեց : Ի՞նչ է այս բոյը . . . Առակից կ'առ-
նու :

Յամբարար սնտուկէն հանեց պարունակ-
եալ առարկայներն , իւր որսը դարձնող
գազանի մը ուշադիր հետաքրքրութեամբ
հետպհետէ շօշափելով եւ հոտոտելով զայնու
—Ժանն զրկած էր երկու ըրջազգեստ , մին
բաց եւ միւսը գոց . տիկին մը Դալիա կա-
խեց զայնս , շտկեց , պարզեց , խորագնեց
ամենայեաին ծովերն ու ծռութիւններն ,
եւ ճակատը մթազնեցաւ :

—Հասակը քիչ մը կարճ է , ըստու ,
այս . . . այլ վոյելչակա՞զ՞ :

Քանի մը կտոր ճերմակեզներ ալ կա-
յին , որք աղնիւ եւ նուրբ ճաշակի ու
մաքրութեան յայտարար նշաններ էին : Նեղ
ու երկար ճեռնոցները պատրիկեան ճեռ-
քի մը շափը կուտային : Վերջապէս կօչիկ-
ներն , որոցմավ մարքիզուհին վերջացուց այս
շահագրգիտ խուզարկութիւնը , նոր չիին ,
եւ իրենց նուրբ ու սիրուն ճեռն այնու-
ուշագրաւ էր զի բնականին վրայ կաղա-
պարուած էին :

Այս մանրամասն քննութիւնն աւարտելի
յետոյ , տիկին աը Դալիա պահ մը լոռու-
թեամբ գիտեց գորդին վրայ զիրուցան փըռ-
ուած զանազան առարկայներն արդուլզար-
դի . յետոյ նստաւ , ձեռները ծնդանց վրայ
դրաւ , եւ խուլ ծայնով մ'ըստու .

—Զիս կը խարեն . . . այդ աղջիկը գե-
զանի է :

Մարքիզուհոյն եւ Ճաննի միջեւ սկսեալ
նամակագրութիւնը տակաւ տակաւ մշտա-
տեւ ու ամենօրեայ դարձաւ : Տիկին աը
Դալիա , իւր նոր բարեկամուհոյն ծառա-
յութիւն մասաւցանելու եռանդէն մզուած ,
գրեթէ ամեն օր նաևակ կը գրէր նմա՝
պատմելու համար վահաւատանց մէջ ըրած
պայունները , գնումներն , ընտրութիւնները ,
նմա կարծիք տալու կամ առնլու համար :
Ժանն կը պատասխանէր միեւնոյն փոյթե-
ռանդնութեամբ , եւ իրենց թզթակցու-
թիւնն օր քան զօր դիւրահազորդ մտեր-
մութեան մը հանգամանը կ'առնուր : Պ. աը
Պուազիլիէ եւ Լա Ռոշ-Էռմէլը անհատնուում
ներբողներով կը դրուատէին բարեսիրտ
մարքիզուհոյն արտասովոր հաճոյակատա-
րութիւնն : Աւելըրդէ ըսել թէ Ֆիլիք մի-
այն մասնակից չէր ընտանեացն այդ խան-
գավառութեան . առաջին օրէն՝ երբ տե-

սած էր ուղղակի յարաբերութեանց հաստատումը ֆաննի եւ մարքիզուհոյն միջեւ, չարագուշակ նշան մը համարած էր զայդ : Հասկցած էր թէ բարդը վերջնապէս երես կը դարձունէր իրմէ, թէ այլ եւս տէր չէր ճակատագրին, եւ թէ աղէտ մը մօտալուտ էր, սոսկալի՛ աղէտ՝ այնու զի չէր կրնար գուշակել թէ ի՞նչ ձեւով վրայ պիտի հասնէր : — Սակայն երկար ատեն չ'սպասեց զայդ գիտնալու համար :

Օր մը տեսաւ թէ հայրն եւ լա Ռոշիուէք միահարդյն կը խորհրդակցէին թէ պնտածած չէր ֆաննի հարսանեաց հրաւիրել կին մը որ այնքան մեծ անձնութեռթիւն ցոյց կուտար նորատի աղջկան համար : Այս հարցն առաջարկեցին Ֆիլիբր, որ զգաց յանկարծ թէ գետինը կը խուսափէր իւր սուսից ներքեւ : Ի զուր վինտուեց առարկութիւններ, չգտաւ : Շտացաւ երկչոտութեամբ զիտել տալու թէ այդ օրինակ հրաւէր մը կրնար նեղել զորիկին որ Պալմա, թէ չպիտի համարձակէր թերեւս մերժել, ոյլ շատ բարիզեան, շատ կենցազասէր սովորութիւններ ունէր, թէ գիւղը կ'ատէր եւ թէ վերջալուկա այդ հրաւէր մեծ տագնապի մէջ պիտի թողուր զնա : — Փանն մէջ մտաւ յայնժամ, եւ յայտարարեց թէ հարկ էր երախտագիտութեան այդ բնա-

կան հաւասարիքը տալ առ տիկին ոը Պալմա, եւ թէ ինք իւր վրայ կ'առնուր ոյն պիսի հրաւէր մ'ուղղել նմա որ չկաշկանդեր նորա ազատութիւնը :

Հետեւաբար, նոյն օրն իսկ գործվալից նամակ մը գրեց, որուն ստորոտը քանի մը տող յաւելցուց իւր հայրն . . . հազիւ կը համարձակէին իրեն առաջարկել իրենց վաղեմի գղեկին ասպեճականութիւնը, սոկայն իւր եւ Պ. ոը Պալմայի ներկայութիւնը ֆաննի հարսանեաց՝ լրումը պիտի մինէր իւր չնորհաց, որոց համար բոլոր ընտանիքն արդէն երախտապարտ էր :

Ֆիլիբ, որ առեկի մտատանջութեան մէջ խորասուզուած էր այդ գասնազէտ պատահապէն, գոյզն յուսով մը կ'ապրէր միայն . . . ինքզինըը տակաւին կը միսիթարէր այն յուսով թէ մարքիզուհին, գոհ մնալով եւ ամեն երկիւղները վարատելով այս իրուգութենէն, մերժմամբ մը պատասխաննելու ազնուութիւնը պիտի ունենար :

Պատասխանը չուշացաւ : Հետեւեալ օրն ստացան զայն : — Աւասիկ մարքիզուհի և նամակը :

«Արդէն ես անձամբ պիտի խնդրէի այդ ասպեճականութիւնը, սրելիս : — Հետեւաբար պիտի գամ'ութ օր մնալ ձեր քոյ : Եր-

կուշարթի երեխոյ պիտի հասնիմ, հետաբերելով ձեր ըրջազգեստներն ։—ի տեսընդհաւալ, սրտակիցդ իմ։

«Յ. Գ.—Գալով Պ. առ Դալիայի, կարելի է, շատ կարելի է որ քանի մը օր վերջ գայ ինձ միանալ: Ըսէ՞ք Պ. Ֆիլիրի»

Այս երկտողը, փայլակի մը պէս կարճ, փարատեց Ֆիլիրի հուսկ յետին պատրանըները. մարքիզուհին անշուշտ կը կասկածէր թէ իւրառած էր, թէ ժանն սիրեցեալ եւ սիրուելու արժանի սոսիս մ'էր. կուգար ապահով լինիլ այդ մասին, եւ երիտասարդը շատ լաւ ըմբռնեց յետ գրութեան սպանալից նշանակութիւնն։

Ըսել է զառանցանքն իրականութեան կը դառնար. կեղծիքը մարմի՞ն կ'առնուր, ու այլ ևս միմիայն չէր երազեր զայն. կը տեսնէր, կը շօշափէր, կ'զգար նորա շունչն իւր գիմաց վրայ. —Սոսկալի ժամ մ'եզաւ այդ, խելայեցութեան ժամ մը. —Խնչ ընելու էր ։—Բավանդակ ճշմարտութիւնը խոստովանի՞լ իւր հօր, Լա Ռոշ-Եստելի կոմսին, ժաննի, —զատաւոր ընարե՞լ զայնս, եւ տպաւինի՞լ նոցա կարեկցութեան. —Պահ մը ունեցաւայդ ահուելի փորձութիւնն . . . : Յայնժամ անշուշտ, ինկատ առնըզ իւր անկեղծութիւնն, իւր տառապանքը, պիտի ներէին իրեն, նե-

ցուկ պիտի մինեին իրեն այդ զարհութեալ ճգնաժամուն մէջ. իրեն պիտի միանոյին հեռացնելու, յաղթահարելու համար այդ ուրուականն որ կը մօտենար. —Այս, ճարպիկ ու խոհեմ մարդու զործ էր այդ. սակայն վատի գործ էր, անպատռել էր կին մը որ իրեն վատահացած էր:

Ի բաց վանեց այդ փորձութիւնն, եւ հաստատապէս որոշելով տմեն ինչ կարսցնել քան իւր արժանապատու ութիւնն, սպասեց. —Ընթերցողը կ'երեւակոյէ անշուշտ թէ ինչ ճիկ թափեց որպէս զի մինչեւ այդ չարաշութերկուչին պահէ, ընտանեացն ու խօսեցելոյն հանդէալ, հանդարտ եւ զուարթ դէմք մը:

Այսու հանդերձ, փրկութեան վիրջին յցս մը չէ՞ր մնար գեռ: Կարելի չէ՞ր որ տիկին առ Դալիա չնշմարեր ժաննի բնաւատից հրապարին որ հմայած էր զֆիլիր: Բարիզի վայելչուգեղ բարձր դասուն տիպարաց փարժուած լինելով, կարելի չէ՞ր յուսալ թէ աննշան աղջիկ մը պիտի համարէր զօրիորդ ու Լա Ռոշ-Եստել, բիշ շատ ակնահածոյ տգեղ աղջիկ մը, որ բոլորսին ի սուտ չպիտի հանէր Ֆիլիրի ըրած նկարագրութիւնն. —Այս մասին ալ իւր սրտառնքն ընդհուալ յօդու ցնդեցաւ:

Տիկին առ Դալիա, որպէս կանխաւ ծառ

նուցած էր, յաջորդ երկուշաբթի երեկոյին հասաւ, ժամ հնգին ատենները, — Գաւառնին մէջ պատշաճից օրէնք է որ մանկամարդ աղջիկը, իրենց ամուսնութեան նառիընթաց օրերն, հասարակութեան չեն երեխիր: Լո Ռոշ-Էսմէջի կոմն, որ շատ ըժախնդիր էր ի մասին ձեւակերպութեանց, որոշեց զի ժաման համակերպի ընդհանուր սովորութեան եւ մարքիզուհուցին սպասէ զգեկին ծառուղոյն մէջ, մինչդեռ ինք՝ Պուամիլիէր հօրեղջօրորդւոցն ընկերական թեամբ՝ կայարան պիտի երթար ընդունելու համար զտիկին ար Դալիս: — Դէմքը զարմացական արտայալութիւն մ'զգեցաւ երբ մարդկունին, վակոնէն իջնելով, երեւցաւ իւր երիտասարդութեան եւ գեղոյն լիակատար փոյլով: — Երկուստեք քաղաքավան խօսքերու փոխանակութենէն յետոյ, իրենց կառքն առաւ զնու եւ քան վայրկեան յետոյ յողթանակաւ կանցներն ծառուղոյն սպիտակ փակոցներէն:

Ժամն ագկից քանի մը քաշ հեռու կեցած էր հօրեղջօրն եւ օրիորդ Անժէլիքի մէջտեղ: Կառաց աղմաւկը լսելուն պէս, յառաջացաւ թերկրապատար գէմբով: Կառըը կանգ առաւ, տիկին ար Դալիս, կամսին ձեռաց կրթնելով, թեթեւսոն ցատքեց խճուղոյն մէջտեղը, ժպիտ ի շրթունս,

եւ ինքզինքը գէմ առ գէմ գտաւ ժանեի: — Սրագ հայեցուածքով մը յոտից ցգլուխ զիտեց զնա, երկու ձեւները բանեց, անդամ մ'ալ նայեցու նմա, եւ շնորհալի կերպով ըստ:

— Երեւակայածիս պէս կը գտնեմ զձեզ.. կուզքը ողլագութել զիս, սիրելիս:

Ժանն քանի մը վայրկեան այլայէալ մնաց, — տատամութեան զիրքով մը զոր կարելի էր վեհերոտութեան վերադրել: աչերը խոչը բացուած էին, որպէս թէ օտարոտի եւ անակնկալ տեսարանէ մը սահմակած լինէր: սիրտն ուժով ոը վեր կ'առնուր նորա սեղմիրանն: — Ապա, տէր լինելով անձին:

— Տիկին, մրմիջնեց հոգիւ լսելի ձայնով մը, որքան բարի . . . և գեղանի՛ էք:

Եւ իրենց երեսներն իրարւ հպեցան:

— Սիրատուն զուտակ, յարեց ափիկին ար Գալիս՝ մեղմի զարնելով նորա ձեռոքին:

Եւ, զանալով Ֆիլիբի, որ ուշագրութեամբ կը դիտէր այս տեսարանին մանրամասնութիւնները:

— Քիչ մը ինձ եկէք, ըստ ժպտելով:

Փանի մը քայլ հեռացաւ ընտանեաց խմբակն, եւ թեհն անցունելով երիտասարդին թեհէն, ցած ձայնով մ'ըստ:

— Պուը սովորակա՞ն կը գտնէք այդ աղջկը:

—Բայց . . . անչուշտ :

—Ո՞հ , շա՞տ լաւ . . . միայն թէ , բարեկամուն , լու ուշ գրէք ըստածիս , այդ ամուսնութիւն տեղի չպիտի ունենայ :

—Բայց այդ ամուսնութիւնը . . . դուք անձամբ հրամայեցիք :

—Հիմա ալ հակառակը կը հրամացեմ :

—Շատ ուշ է :

—Կը կրկնեմ թէ տեղի չպիտի ունենայ :

—Ո՞հ . . . ի՞նչ պիտի ընէք արդիւլու համար :

—Ո,մե՞ն բան :

Զայս ըսելով հեռացաւ քովէն , և ֆաննի քով դառնալով .

—Չի նախանձիք , սիրելիս , ըստե իւր ամենէն անուշ ժայռով ու ամենէն հետալուր ձայնով , —կը լուէի իրեն թէ արդարեւ շա՞տ սիրուն էք :

Յալա զգեակ մտան , սիրելարար խօսես լով այլ եւ այլ նիւթերու վրայ : Յետոյ օրիորդ Անժէլիք՝ եղրօրդստերն աջակցութեամբ՝ տեղաւորեց զմարթիւուհին իրեն սահմանեալ սրահին մէջ : Իւր սենեկապանուելոյն հետ միայնակ թողուցին զնա անդ , յայտնելով թէ գանգակն ընդհուպ պիտի ծանուցանէր ընթրեաց ժամը :

Անթրիքի միջոցին , որում մասնակցեցան

նաեւ Պ. աը Պուավիլիէ եւ որդին , Ֆիլիր , ա՛լ աբէտք չունենալով իրազեկ լինելու մարքիզուհոյն զգացմանց , միմիայն զրադեցաւ գիտելով ժաննի դիմագծերն եւ անոնց արտայացաւթեան թափանցելու ջանալով : Նմարած էր թէ մանկամարդ այլիկն ի՞նչ ապշութեամբ համակուած էր զտիկին տոք Դալիա տեսած առաջին վայրկենին : Աներկրայ էր թէ այդ վայրկենին իսկ ահաելի լցոյ մը ծագած էր նորա մոտաց մէջ : Բայց մինչեւ ո՞ր աստիճան տեղեկութիւն ունէր , ի՞նչ զիտէր , ի՞նչ կը կասկածէր , ի՞նչ մեկնութիւն կուտար Ֆիլիքի ընթացքին , մարքիզուհոյն ընթացքին : Առհաւիք ջանաց նորա երեսուն վրայ կարդաւ այս առեղծուածոց լուծումը : Դէմքը մերրուտին զգեցած էր անդ որրութեան , քազգրութեան եւ վէսութեան երեւոյթն . իրեն այնպէս եկաւ միայն թէ սովորականէն առելի մտախոն էր : Մերթ եւս այնպէս թուեցաւ իրեն թէ նորա լուրջ գեղեցկութիւնը կը պայծառանար այն տարօրէն ճառապաղացմամբ , զոր նահատակութեան մերձեցումը կը դնէր ծաղկահասակ բրիստոնէուհեաց ճառակին վրայ . . . Նըրէր այնքան սէր զգացած չէր նորա համար : Հէ՛պ սիրեցեալ աղջիկ . ի՞նչ պիտի լինէր . ի՞նչ պիտի պատահէր . . . : Ի՞նչ անձկութեանց ,

ի՞նչ գայթակութեանց, ի՞նչ անձանօթվշտաց սփափի մատնուէքր:

Մարբիզուհին սակայն բոլորովին երջանիկ կը թուէր՝ պարիեշտ անձանց այսքան հաճոյալի ակումբի մը մէջ գտնուելուն համար և իւր վայելչաշուք Բարիզուհւոյ գերը կը խստացր արքայավայել համարձակութեամբ որ յատուկ էր իրեն, մէկուն միւսին չնորհափի խօսք մ'ուղղելով, Պ. աը Պուտավիթէ միտքը ձգելով հոսարակաց յիշատակներ, Աէռուտ կոմսին խօսելով իւր բնակարանին վեհ ու բանաստեղծական դրոշմին վրայ, Անդուան ասպետին՝ իւր սրնդին եւ Պէթովինի վրայ, օրիորդ Անժէլիքի՝ ջրաներկի եւ սիպէի (sépia) վրայ: Ռւստի եւ, երբ ընթրիքէն յետոյ սրակն ելան խահուէ խմելու համար, ընտանեաց բոլոր անդամներուն միջեւ լոեց փաղաքչական զգուշաւոր շըշուկ մը ուր առանչէլին բառն յանկերդի մը պէս կը յեղյեղուէքր:

Երեկոյթի միջոցին, տիկին որ Դալիս խնդրեց ժաննէ որ քանի մը քան նուագէ դաշնամուրին վրայ, եւ ժանն հնազանդ եցաւ, Աստ խնդրեց տեսնել այն պնտիներէ մըն զօրս այնքան լաւ կ'երինազրէր, եւ օրիորդ աը Լա Ռուշ-Եռմէլ վութաց ներկայացնել անոնցմէ մին, այս աշխատութեան վրայ քանի մը համիրճ բացտարու-

թիւններ տալավ, զորս աւարտեց հանդար- տօրէն ըսելով:

—Մեծ բան մը չէ, տիկին:

—Եհ, օրիորդ, ըստւ մարբիզուհին, եթէ այսպէս երթայ՝ պիտի քաշուիմ ձեզնէ . . . որովհետեւ վերջապէս ամեն տաղանդ ունիք . . . կատարեալ էք . . . անտանելի է այս :

Ասոր վրայ ոտք ելաւ, հոգմահարին ետեւ ծածկեց յօրանջումն, եւ ուղեւորութեան յոգնութեանց պատճառաւաշներութիւն խնդրելով, հրաժեշտ տուաւ իւր ասպնջականաց :

Դուրս ելնելք առաջ՝ Ֆիլիքի ձեռքը սեղեց :

—Առ վաղիւ, բարեկամս, ըստւ :

Եւ աւելի ցած ձայնով յարեց, այլ միշտ ժպտելով, երբ թէ մեծարանաց խօսք մ'ող- պէր նմա .

—Երկու օր պայմանաժամ կուտամ ձեզ որոշում մը տալու համար.—այնուհետեւ ե՛ս գիտեմ ընելիքս: —Գիշեր բարի:

Պ.

Յաջորդ երկու օրերը մեծ մասամբ նուիր- ուեցան հիւրասիրելու զտիկին աը Պալիա: Առաւօտուն ոտքով կը շրջագայէին Լա Ռոշ-

Եռմէլի եւ Պուավիլիէի անտառաց մէջ, եւ
միջօրէէն յետոց կառուզի կը պարտէին շըր-
ջակայից ամենէն նշանաւոր վայրերը, Բաց
յայցանէ, կ'զբաղէին հարսանեաց պատ-
րաստութեամբ եւ մանաւանդ ձորձմայկին
քննութեամբ եւ փորձերով:

Այս զանազան պարագայից մէջ, ահուելի
տոամին ոյր թատերավայրն էր յայնժամ
Լա Ռոշ-Եռմէլի՝ գղեակը՝ կերպիւ՝ իսիք
կեդրոնացեալ կը մասր երեք գլխաւոր գե-
րակատարաց միջեւ, որո՞ւք միայն գիտէին
նորա գաղտնիքն այլ եւ այլ աստիճանաւ,
Գոգեսո լոին համաձայնութիւն մը կար
տիկին աը Դալիայի, Ֆիլիրի եւ Ժանի մի-
ջեւ՝ կարելի եղածին չափ երկար ատեն
պահպանելու համար ընտանեացն անդոր-
րութիւնն, որովհետեւ տիկին աը Դալիա,
որքան ալ անտարբեր լինէր իւր ասպինչա-
կանաց հանգստութեան, էական շահ մ'ու-
նէր զգուշանալու ո եւ և չշնկոցէ՝ ցորչափ
կը պահէր մատերմական կարգագրութեան
մը յոյսը: Սալայն եւ այնպէս, հակառակ
իւր ծածկամութեան հրաշալի զօրու-
թեան, կը պարտասէր այս չօրունական
ճգէն, եւ երբ միայնակ գտնուէր Ֆիլիրի
եւ Ժանի հետ, կիսովին կը հանէր իւր
գիմակը՝ չունչ առնլու համար: Յայնժամ
կ'երեւէր մատզրաղ, հեգնական, խրոխա:

Միւս երկութքը, գ'գոյն որպէս զնա, ուր-
տաթունդ, ակնկառոյց, կը հարցնէին իրենք
իրենց եւ կարծես կը հարցնէին նմա թէ
հ'որ պիտի բարեհաճէք խորտակել այդ շըլ-
թայն եւ սկրիլ մահացութիւնները
զոր կը գուշակէին:

Ֆիլիր չէր սիալուծ : Ժանն, մարտիզուհ-
ոյն գալուստէն ի վեր, կ'զգուր թէ վասնդ
մը կախուած էր գլխոյն վերեւ, Ի վազուց
հետէ, ինչպէս կը յիշուի, հսուկցած էր
թէ օր մը պահապան հրեշտակի գեր պիտի
կատարէր հօրեզզօրորդւոյն մօտ՝ փրկելով
զնա մեզսապարտ կապակցութեան մը խզէի
խայթերէն եւ խոռվիչ յիշատակներէն: Տի-
կին աը Դալիայի յանկուցիչ գեղն եւ թե-
րեւս նորա սուաջին նայուածքին մէջ տե-
սած մոլեկան ապշութիւնը բոլորովին բա-
ցած էին նորա միտքն: Այդ վայրկեանէն
ա՛լ տարակոյս չունեցաւ թէ մարքիզուհ'ն էր
այն կինն ոյր տարփանքն անտանելի շղթայ
մը գ'արձած էր Ֆիլիրի համար սակայն Ժան-
նի սրամտութիւնն եւ հեռատեսութիւնն
ագլից անդին չէին կրնար երթալ
Այդ կինն ի՞նչ ընկելու եկած էր ի Լա Ռոշ-
Եռմէլ, ի՞նչ կ'անցունէր մաքէն: Ժանն կ'զգ-
գար թէ զարհուրելի գաղտնիթ մը կար այդ-
տեղ . այդ բան անձկութեամբ կը համա-
կէր գինըն, այլ սրամթափ չէր ըներ, որով-

հետեւ, առանց բացայացտապէս ըմբռնելու Ֆիլիք ընթացքն նշանակութիւնը, նորա շարժուածքին եւ դիմաց վրայ կը տեսնէք անկեղծութեան ակներեւ նշաններ. բաց յայսմանէ կը յիշէր թէ այդ վերջին ժամանակները միշտ ասստիկ ասարկութիւններ յարուցած էր ընդգեմ այն ծրագրոց որք կերպիւ իւիք կրնոյին մերձեցնել զինքը տիկին տը Դալիայի. այդ նշաններէն եւ յիշտաներէն կ'եղրակացնէր թէ մարդիզուհոյն ներկայութիւնն իրմէ՛ աւելի նշանածին համար առարկայ մ'էր նողկանաց եւ առոկման :

Այդ համոզումէն ներշնչեալ, որոշեց արիստօր գիմագրաւել այդ նորօրինակ աղէտին եւ վատահալից սպասել նորա վախճանին : Խ.քն իրեն կ'ըսէր թէ սիրուած էր, եւ ա՛լ ոչ մէկ բանէ կը վախճառաթիրեւս իսկ այդ վեհանձն հոգին արգահատանաց զդացում մ'ունեցաւ այդ գեղապանծ նախանձորդին համար, որ իւր կարդին այնքան՝ կը տառապէր անշուշտ : Ինչ որ ալ լինի, ժամն, հակառակ իւր թարգուն մզձկութեան, բարի ու խանդակաթէր նորա նկատմամբ, իրը թէ փափոքէր մսիթարել կամ հանդարտել զնա :

Երրորդ աւուր առաւօտուն, նախանձշէն յետոյ, Դալիա մարգիպուհին սանդուղին անդաստակին վրայ հանդիպեցաւ զրիորդ առ

Լա Ուոշ-Էսմէլի որ կը պատրաստուէր դուրս ելնել :

—Կը համի՞ք ինձ ընկերանալ, տիկին, ըստ Ժանն : —Օդն հիանալի է, եւ չատ հեռու չպիտի երթամ:

—Յօժարակամ, ըստ մարքիզուհին, Գլմարկս դնեմ եւ գամ:

Քանի մը վայրկեան յետոյ, մարքիզուհին նմա միացաւ գղեկին զաւթին մէջ:

—Տեսնենք ո՞ւր պիտի տանիք զիս, սիրելիս :

—Հիմա կը տեսնէք, ըստ Ժանն խընդալով: Սա չափը գիտցէք միայն թէ նեղ ճամբայներէ պիտի տանիմ զձեզ :

Քանի մը բայլյառաջացան գլխաւոր ծառուղոյն մէջ եւ ձախ կողմէն ընդհուպ մըտան ոլորապոյտ արահետ մը, որ առ լեփ կը բարձրանար ընդմէջ երկու ցանկերու : Կաղնեներու, կիպրոսներու եւ կարճաբերճ ծառատնկոց խառնամանեալ սամերը կը պահէին անդ ստուերամած աղօտութիւն մը, ուր ափեգակը տեղ տեղ կ'արձակէր իւր լուսաբորք ճաճանչները : Ժեռուտ ժանապարհին դժուարութիւնքն, ուից ներքեւ զլորող քարերը, շրջազգ եսալից կառչող թուփերը՝ բնական եւ գրեթէ զուարթ խօսակցութեան մը նիւթ դարձան երկու մանկամարդ կանանց համար, ան-

210

ընդհատ ձայնարկութեամբք խառն : Ժամնն
շութափութեամբ տիկին աը Պալիա առջե-
ւէն մէկդի կ'առնուր ցցունազարդ ոստերն
եւ փշոտ մացառները . մինչեւ իսկ ձեռք
կը կարկառէր նմա շատ գերբուկ անցքե-
րուն մէջ : Մարքիզուհին կ'ընդունէր այս
փոքր ծառայութիւնները , գլխու թոյլ
շարժմամբ շնորհակալ լինելով : Ապա կը շա-
րունակէր հետեւիլ իւր առաջնորդին՝ հեգ-
նական ակնարկ մը նետելով նորա վրայ ,
որ կարծես կ'ուզէր ըսել .

—Չուր ջանք , սիրունիկս :

Եղաւ վայրկեան մը ուր ժամնն ետ մնաց
քիչ մը : Փոսին մամուռին մէջ նշմարած էր
այն կապուտակ սիրուն փոքրիկ ծաղիկներէն
որք անմեռուկի կը նմանին , թէեւ աւելի
պայծառ կապոյտ մ'ունին , եւ որք այդ գաշ-
տաց մէջ եղանակին վերջին ծաղիկներն են :
Փոքր փունջ մը կազմեց անոնցմէ , կնիւնի
շիւլով մը կապեց եւ տիկին աը Պալիայի
մատցց , հովուունեոյ սիրալիր խոնարհու-
թեամբ ողջուննելով զնա : Մարքիզուհին
վարանեցաւ , շեշտակի նորա վրայ յառեց
իւր աչերն , եւ նորա աչաց մէջ շնորհա-
լիր բարութեան արտայայտութիւն մը մի-
այն տեսնելով , թեթեւ իմն շառագնեցաւ
եւ փունջն առաւ :

Արահետին բարձունքը կը գանուէր

գուռուն այն փոքրադիր գերեզմանատան , որոյ
մէջտեղ կը բարձրանար թեմին եկեղեցին :
Հողաբլոյ մը կատարն էր այդ , ուր ակ-
նարկը կը խորասուզէր ի հեռուստ այն խոր
եմակին մէջ ուր օճապտոյա կը սողոսկէր
Օոմէ գետակն , եւ ծառազարդ հորիզոն-
ներուն վրայ որք ամիկիթէատրոնի պէս տա-
րածուած էին չորս կողմ , Միջօրէի արե-
գակն յայնժամ իւր պայծառ լցուս կը հե-
ղուր այդ զուարթ ու հանդարա դաշտո-
նկարին վրայ , դէս ու դէն շողացնելով ,
մթամած գալարեաց մէջտեղ , ագարակի մը
պատին սպիտակութիւնը , փոշելից ուզոյ
մը ակօսը , զանգատան մը հերձաքարերն եւ
սրածայր ոլաքը :

—Ինչ սիրուն է , ըսաւ տիկին աը Պա-
լիա՝ հարիւրամեայ կարմրածառի (իմ) մը հո-
վանեոյն տակ նստելով , այն սեղանաձեւ
տապանաքարերէ միոյն վրայ որք գեղջկա-
կան գերեզմանատանց ազնուալետական
յիշտակարաններն են :

—Ո՞հ , այո՛ , ըսաւ Ժանն , ոյր աչերը կը
քոցավառէին ի տես այդ գեղազուարճ բը-
նութեան զոր կը պաշտէր :

Ցետոյ , քանի մը վայրկեան թողլէ յետոյ
զմարբիզուհին իւր տարտամ հայեցողու-
թեան մէջ , յարեց :

—Վայրկեան մը եկեղեցի պիտի մըտ-
նեմ . . . կուգա՞ք :

—Ո՞չ, ըստ ցրտութեամբ մարքիզու-
հին :

Եւ յարեց անդէն .

—Ես բանի մը չեմ հաւատար :

—Գէթ թոյլ կուտա՞ր որ ձեզ համար
աղօթեմ, ըստ ժանն ժպտելով :

—Ո՛չ, Տէ՛ր Աստուած, այո՞ . . . ան-
չուշտ թոյլ կուտամ:

—Ըսել է կը հաճիք ինձ սպասել աստ,
այնպէս չք, ըստ ժանն :

Եւ ներս մտաւ փոքրիկ եկեղեցւոյն յար-
կածածուկ գաւթէն :

Տիկին աը Դալիս ա՛յդ օրը նշանակած
էր Ֆիլիքի՝ նորա որոշումն իմանալու կամ
իւր որոշումն հաջորդ ելու համար : Ֆիլիք
մոռցած չէր զայդ, եւ առաւտուն կա-
նուխ, հաստատապէս միտքը դնելով վերջ
տալ զինքը տանջող ահոելի անստուգու-
թեան, Լա Ռոշ Էսոմէլ գնաց : Դիկին մէջ
ըսին նմա թէ մարքիզուհին քառորդ մը ա-
ռաջ դուրս ելած էր ժաննի հետ, եւ եր-
կուքն ի միասին մտած էին յեկեղեցին տա-
նող արահետը :

—Մէ՞ն միայնակ :

—Մէն միայնակ :

Տիկին աը Դալիսի գալուստէն ի վեր
Ֆիլիքի ուղեղը պաշարող չարաշուր խորհըր-
դոց մէջ, խորհուրդ մը կար զոր նախ ի

բաց մերժած էր իրը խօլական ցնորք մը,
եւ որ սակայն հետպհետէ անդիմադրելի
կերպիւ տիրած էր նորա մտքին : Մարքի-
զուհին, — երբ երիտասարդն հարցուցած
էր նմա թէ ի՞նչ պիտի ընէր իւր ամուս-
նութիւնն արգիլելու համար, — սա միակ
բառով պատասխանած էր նմա . « Ա, մէ՛ն
բան » : Անդադար կը յեղյեղէր ինքնին այդ
զարհուրելի բառն որ ինչքան անորոշ, այն-
քան ճշգրիտ էր . « Ա, մէ՛ն բան : » Ա, յո՛, գի-
տէր արդարեւ թէ ամեն բան ընելու կա-
րող էր . . . Գիտէր թէ ամեն հաւատքէ եւ
ամեն սկզբունքէ զուրկ, կարի վիպական եւ
արկածախնդիր, կրքէ, նախանձէ եւ վի-
րաւորեալ վեսութենէ արբշիռ, իւր հրա-
պուրիչ եւ ցուրտ պատեանին ներըեւ՝
աստուածապարակի (bacchante) մը վայ-
րագ մղեգնութիւնը կը սնուցանէր կոգ-
ւոյն մէջ :

Առանց կարենալու որոշ կամ գէթ ճըշ-
մարտառնան կերպարանք մը տալ իւր եր-
կիւղներուն, եւ ջանալով հանդերձ առ ո-
չինչ գրել զայնս, տարօրինակ անհանդըս-
տութիւն մը կ'զգար երբ տիկին տը Դալիս
վայրիկ մը միայնակ մնար ժաննի հետ : Երբ
իմացաւ թէ գաշտերը գնացած էին ի միա-
սին, սիրտն յանկարծ սկսաւ տրոփել խոռո-
վութենէ եւ անձկութենէ : Հապճեպիւ

պիտի ըսէք թէ չէիք գիտեր ժաննի այս
կերպ լինելը . . . : Սակայն, հանդստացէք...
Այդ աղջկան, նորա ընտանեաց, իմ ըն-
տանեաց խնայելու համար ձեր սպառնա-
ցած տագնապներն եւ գայթակղութիւնը,
պատրաստ եմ ամեն զրհողութեանց, մին-
չեւ իսկ ձեր պահանջած զոհողութեան,—
սակայն պայմանաւ մը . այդ զոհողութիւնը
կատարելու համար միջոց մը հարկ է որ ոչ
ժաննի եւ ոչ ինձ համար անպատուաբեր
լինի, եւ դուք պէտք է ցոյց տաք այդ
միջոցն . . . որովհետեւ ես ո՛րչափ կը մտա-
ծեմ, չեմ կրնար գտնել:

— Յատ պարզ է, ըստ տիկին տը Գա-
լիա իւր յամբ ճայնով : Խզումը թող Ժաննի
կողմէն գայ . . . : Միթէ չի գիտեր ամեն
բան :

— Բան մը չի գիտեր, ըստ Ֆիլիպ խը-
րոխտ անխռովութեամբ . գէթ ես բան
մ'ըսած չեմ իրեն :

— Ոներկայ եղիք որ կասկածներ ու-
նի . . . : Այսու հանդերձ պատմեցէ՛ք նմա-
եղելութիւնը :

— Արտօնութիւն կուտա՞ք :

— Կատարելապէս . . . : Այն ատեն ի՞նք
պիտի մերժէ զծեղ . . . Յատ կանոնաւոր կը
լինի :

— Թո՞ղ այդպէս լինի : Այսօր կը խօսիմ
իրեն :

կտրեց անցաւ նոցա հետեւած ուղին, եւ
ընդհուալ հասաւ գերեզմանատան վանդա-
կորմին առջեւ : — Տեսաւ յայնժամ զտիկին
տը Գալիա որ տապանաքարի մը վրայ նըս-
տած էր եւ իւր փունջին կապուտակ ծա-
ղիկները կը խածատէր : Նորա ոտից խօշիւ-
նէն գլուխն ասդին դարձուց

— Ահ, դո՞ւք էք, ըստ : Յատ ճշդա-
պահ էք . . . Օրիորդ ժանն ներս է, հան-
դիստ եղէք : Մօտեցէ՛ք :

Եւ ճայնը ցածցնելով .

— Յայտնապէս ըսէք, ի՞նչ որոշեցիք,
ի՞նչ պիտի ընէք :

— Բայց դո՞ւք ինչ կը պահանջէք ինձմէ,
հարցուց Ֆիլիպ իոյն ճայնով :

— Կը պահանջեմ որ խզէք այդ ամուս-
նութիւնը :

— Խզե՞մ այդ ամուսնութիւնը . . . վեր-
ջի՞ն պահուն . . . ի՞նչ կերպով . . . ի՞նչ
պատրուակաւ . . . : Կուզէք որ հայրս, ազ-
գականներս եւ աշխարհիս բոլոր պարկեշտ
մարդիկ յիմար ու թշուառակա՞ն յորջորջեն
զիս . . . : Մտիկ ըրէք, Լուիզ, կրնամ ան-
գամ մ'եւս ըսել թէ, մօտալուտ վասանգէ
մ'աղատելու համար՝ գուը իսկ հրամայեցիք
ինձ այս ամուսնութիւնն, որ այն ատեն
մտքէս անգամ չէր անցներ . սակայն աւե-
լորդ է այս, գիտեմ, չպիտի համոզուիք . . .

—Այս պահուս իսկ խօսեցէք . . . եւ անմիջապէս եկէք ինձ բերէք իւր պատասխանն . . . : Աւասիկ կը լսեմ նորա քայլերուն ճայնը :

Սարքիզուհին ոտք ելաւ եւ տեսնելով որ Ֆիլիր կը յառաջանայ դէպի ճամբուն կողմը .

—Ոչ, ոչ, անհանգիստ մի լինիք, ըստ : Գիտեմ ճամբան : Ի կրկին տես, բարեկամն . . . ի տես ընդհուպ :

Դուրս ելաւ գերեզմանատունէն եւ արակետին ստուերաց մէջ աներեւութացաւ :

Գրեթէ նոյն վայրկենին, օրիորդ տը Լա՛ Ռոշ-Եռմէլ կը փակէր վաղնջական եկեղեցւոյն դուռոն եւ կը յառաջանար դէպի Ֆիլիր :

—Դո՛ւք, ըստ զարմացմամբ, Մարքիզուհին ուր է :

—Դղեակ գարձաւ է Կ'ուզեմ քանի մը վայրկեան տեսակցիլ ձեզ հետ, ժանն :

—Ո՛չ, ըստ, խոռվեալ ակնարկ մը նետելով երիտասարդին պղտոր աշերուն վըրայ : Լա՛ւ,

Երիտասարդին քով նստաւ, տիկին աը Պալիայի բազմած տեղն :

—Ի՞նչ կայ, Ֆիլիր :

—Սիրելիդ իմ ժանն, ըստ խորազգաց չեշտով մը, ի վաղուց հետէ գիտակ պիտի լինէիք ըսելիք գաղտնեացս, եթէ այդ

գաղտնիք միմիայն իմս լինէր : Այսօր արաօնութիւն կուտան ինձ ձեզ յայտնելու այդ գաղտնիքն . . . : Զմեզ բաժնել կ'ուզեն, հէ՛գ ժաննս . . . : ինձ կ'արգելուն ամուսնանալ ձեզ հետ : Պէտք չունիմ անուանելու այն անձն որ կը կարծէ թէ իրաւունք ունի այդպէս ընելու : Դուք գատաւոր եղէք թէ ունի՞ թէ ոչ այդպիսի իրաւունք մը :

Ցայնժամ պատմեց նմա, մեծ ակնածութեամբ՝ թէեւ կատարեալ անկեղծութեամբ, իւր աղիտարեր կապակցութեան տուամն, նախ իւր խղճմուութեան տագնապներն, ապա կրքին յոյզերն, յետոյ խղճի խայթերն, յետոյ նողկանքն, յետոյ ատելութիւնն . ըստ նաեւ թէ գէպերու ի՞նչ այլանդակ յաջորդութեամբ մարքիզուհին ինք խորհուրդ տուած, գրեթէ հրամայած էր այդամուսութիւնն, ինչպէս այդ անակնկալ առիթէն օգուտ բազած էր ինք վերստին տէր լինելու համար իւր ազւտութեան, գարձեալ ձեռք ձգելու համար իւր խղճին անդորրութիւնն, եւ իւր կեանքը նուրելու համար այնմ որ իւր գորովանաց միակ առարկայն եղած էր . վերջապէս ի՞նչ կերպով ամիկին տը Դալիայի կասկածներն եւ նախանձը մըած էին զինքն այս յուսակատ ծայրացեղութեան՝ գալու անձամբ նետուելու իրենց միութեան մէջտեղ :

— կո իմ պատասխանս տուի , ժանն ,
յարեց Ֆիլիք . ո՞չ աղաջանք եւ ո՞չ սպառ-
նալիք կրնան երբէք շրթներէս խլել բառ
մը որ յետօ կոչում մը լինի իմ սիրոյս , բառ
մը կարենայ թշնամանք մը լինիլ քեզ հա-
մար . . . Հիմա , սիրեցեալդ իմ , գո՞ւք ալ
տուէք ձեր վիրու . եթէ կը նախանձիք
անցեալէն , եթէ սրտատանջ անձկութեամբ
կը դիտէք ներկայն ու ապագայն եւ եթէ
կ'ուզէք մերժել զիս , մերժեցէք . ինչ պատ-
ճառ ալ տաք ձեր ընտանեաց եւ ամենուն ,
ի՞նչ պատրուակ ալ գտնէք զիս վարելու
համար , բառ մը չպիտի ըսեմ անձիս պաշտ-
պանութեան համար , ամեն բան պիտի ըն-
դունիմ , ի սուտ չպիտի հանեմ զձեզ :

Ժանն մտիկ ըրած էր զնա խորին ուշա-
դրութեամբ , գլուխն ուղիղ եւ քիչ մը ե-
տեւ՝ ըստ իւր սովորութեան , հայեացըը
կորուած հեռուն , հորիզոնին վրայ : Երբ
Ֆիլիք խօսքն աւարտեց , դարձաւ առ նա .

— Ֆիլ'ք , ըսաւ , այդ կինն որչափ ալ
չար վնի , դժբազդ է , եւ կը կարեցիմ
նմա : Սակայն երկիւզն ի՞նչ է չեմ գիտեր :
Դուք զիս կը սիրէք , ես ալ զձեզ . . . ու
չեմ բաժնուիր ձեզնէ :

Տեսնելով արտասուաց երկու կաթիլնե-
րու սահին իւր սիրահարին աշերէն , ինքն
եւս փղձկեցաւ ու հակատը ծածկեց ձեռ-

քին մէջ : Յետոյ , աշխուժիւ ոտք ելնելով .

— Ո՞ն , ըսաւ , տղայութիւն պէտք չէ :
Թերեւս հարկ պիտի լինի զինուիլ մեր բո-
լոր արութեամբ : Տեսնենք , շարունակեց
ժպտելով , երկուքս ի միասին փնտռենք քիչ
մը թէ ի՞նչ կրնայ ընել մեզ :

Ֆիլիքի թեւին կրթնեցաւ , եւ ամենէն
երկար ճամբան բոնեցին գղեակ վերադառ-
նալու համար , ջանալով կռահել թէ ի՞նչ
կրնար ընել այդ կին :

Կէս ժամ' յետոյ , Ֆիլիք աը Պուաֆիլիէ
տիկին աը Դալիայի սենեակը կը մացուէր :
Մարեիզուկին , գոգցես վստահ իւր յաղթա-
նակին վրայ , անհոգ դէմքով մը հարցուց
նմա .

— Ի՞նչ ըրիք տեսնենք :

— Ի՞նչ ընէի . . . օրիորդ աը Լա Ռու-
կումէլ , ում պատմեցի բոլոր ճշմարտու-
թիւնն , հաւատարիմ կը մնայ միշտ իւր ըզ-
գացմանց եւ ծրագրոց :

Այս խօսքին վրայ , մարքիզուկոյն գե-
ղեցիկ նրբենի դիմագծերը մոխրի գոյն
առին եւ շրթունքը թեթեւ իմն սարսու-
ցան ջղաձգաբար . սեղանին մօտեցաւ , եր-
կու երեք տող գրեց նամակի թուղթի թեր-
թի մը վրայ , եւ ուղղակի Ֆիլիքի վրայ եր-
թալով .

խորհրդակցեցէք օրիորդ ժաննի հետ . . .
որպէս զի ես ալ գիտնամ ընելիքս :

—Վուզէք որ այս բաներն ըսե՞մ Ժաննի . . . նմա հաղորդե՞մ ձեր սոսկալի սպառնալիքը , գոչեց երիտասարդը խուլ ձայնով : —Կ'ուզէք որ պաղատիմ նմա ե՞տ կենալի ինձմէ՝ որպէս զի անձս ազատեմ ձեր ամուսնոյն սուրէն : —Նատ լաւ է այս , չնորհակալ եմ : —Ոչ մէկ բառ պիտի ըսեմ նմա , կը հասկնա՞ը . . . զրկեցէք ձեր հեռագիրը :

Մարքիզուկին հնչեցուց զանդակն , եւ սպասաւոր մը ներս մտաւ անմիջապէս :

—Խնդրեցէք որ , ըսաւ , հաճին լծել տալ բաց կառըք , բաղաք պիտի իջնեմ ըսենի մը բան գնելու :

Երբ սպասաւորը քաշուեցաւ գնաց , Ֆիլիպը ծանրութեամբ ողջունեց զտիկին որ Դամիա եւ գուրս ելաւ սենեակէն :

Ժանն , որպէս համաձայնած էին , գղեկին գաւթին մէջ կ'սպասէր նմա : —Երիտասարդը ժամեցաւ նմա եւ ձեռքը բռնելով :

—Միշտ անորոշ սպառնալիքներ , ըսաւ , առկայն կը վարանի , եւ կը կարծեմիսկ թէ հեռագիր մը կը պատրաստէ՝ ինքինքը Բարիկ կանչել տալու համար :

—Նատ գունատ էք , բարեկամս , ըսաւ Ժանն :

—Ոյ՛ , մեր խօսակցութիւնը տաժա-

—Եթէ ձեր ամուսնութիւնն այս վայրկենիս լսկ չխղուի , —Նորա կողմէ թէ ձեր կողմէ , փոյթս չէ , — ժամէ մը կը զրկեմ այս հեռագիրը :

Ֆիլիք ակնարկ մը նետեց հեռագրոյն վրայ , որ սա բառերէն բաղկացեալ էր .

«Մարքիզ աը Դամիա . —Քարիզ
«Նատ ծանր եւ ստիպողական գործ :
Ձեր ներկայութիւնն անհրաժեշտ , Վաղն երեկոյ կ'սպասեմ ձեզ : »

—Եւ վաղն , աւելցուց մարքիզուհին ուժգնութեամբ , երբ աստ հասնի , նմա պիտի յանձնեմ ձեր բոլոր նամակներն որը քովս են :

—Պիտի սպաննէ զձեզ , ըսաւ Ֆիլիք :

—Եյդ ձանձրոյթէն պիտի ազատեմ ըզնա , բարեկամս . . . : Ինձ պէտք եղածն ունիմ . . . : Երբ նարիզէն մելինեցայ , գիտէի թէ գործերը կրնան մինչեւ այս կէտին հասնիլ : —Եյն վայրկենին ուր ձեր նամակները նորա ձեռաց մէջ պիտի գնեմ , — մահն արդէն հօս պիտի լինի :

Եւ լանջըր ծեծեց մահահրաւէր շարժմամբ մը : Յետոյ նստաւ չնշասպաս եւ ուժաթափ :

—Օ՞ն , տեսնենք , ըսաւ , այս մասին

ների եղաւ բնականաբար . սակայն ըսած-
ներս ճիշդ են :

—Գոհութիւն Աստուծոյ , եթէ այդպէս
է . . . : Կը մեկնի՞ք , Ֆիլի'ք :

—Այո , Հայրս եւ ես ժամադիր եղած
ենք նօտարին , միջօրէէն յետոյ :

—Ընթրիքին պիտի գաք անշուշտ :

—Անշուշտ :

Եւ երիտասարդն հեռացաւ դէպի ծա-
ռուղիները , քանիցս ետին դառնալով ու
ժպտելով նմա :

Ժ.

Մինչեռ տիկին առ Դալիա , իւր հնա-
րած պատրուակաւ , Ո. . . քաղաքը կ'եր-
թար՝ անձամբ հեռագրատան յանձնելու
համար իւր երկտողը , Ֆիլիք , քաշուած այն
սենեակն զոր ի Պուտափիլիք պատրաստած
էին՝ քանի մ'օրէն անդ ընդունելու համար
իւր ծաղկահասակ կինն , իւր հուսկ յետին
պատրաստութիւնները կը տեսնէր :

Որոշած լինելով չպաշտպանել ինք-
զինքը Պ. առ Դալիայի հետ ունենալիք մե-
նամարտին մէջ , որ յանմէնետէ անխռսափելի
էր , հրաժարած էր կեանքէն : Զպիտի խօ-
սինք իւր անձկութեանց վրայ . սակայն ինչ
որ ալ լինէին իւր սխալներն , այդ վայրկե-
նին քաւեց զայն :

Նրեկոյեան ժամ հնգին՝ տիկին առ Դա-
լիա վերադարձաւ ի Լա Ռոշ-Էսմէլ : Կառ-
քէն իջած ատեն , տեսաւ զժանն որ կ'ող-
ջունէր զինքը սրակին բաց պատուհանաց
մէկէն : Մօտեցաւ :

—Հիմա ալ ես պիտի պտտյնեմ զձեզ,
ըսաւ . . . կուգա՞ք :

Փանն զարմացմանք նայեցաւ նմա , նո-
րա բռնագրսսիկ ժամտին ներբեւ նշարեց
դէմքին արտասովոր այլայլութիւնը , ըոսէ
մը վարանեցաւ . յետոյ , ոտք ելնելով :

—Այո , տիկին , ըսաւ , սիրայօժար :

Դղեակին մօտ ճեմելիք կար որուն հա-
մար մարդիկուհին մասնաւոր սէր մը կը
տածէր առաջին օրէն : Բլրակի մը զառիկայ-
րին վրայ կախուած ծառաստան մ'էր այդ .
տեսակ մը անգլիական դարաստան շինած-
էին անդ , դէս ու դէն կանաչագեղեղ ծործո-
րակներով , և որուն ընդհանուր տեսքն ան-
սեթեւթ էր , մինչեւ իսկ վայրենի : Կարի
անպաճոյց արուեստ մը փայլ տուած էր նո-
րա բնական գեղեցկութեանց և անկանոնու-
թեանց : Ոլորապտոյտ ճանապարհները կը սո-
զոսկէին նորա թաւուտներուն մէջտեղէն ,
կղզիացեալ վաղեմի կաղնեաց , մամւապատ
ահագին ժայռերու , ստուերամոծ եղեւն-
եաց պուրակներու ըովէն կ'անցնէին և վերջ
ի վերջոյ կը յանդէին այն լճակին ափանց

միոյն որ արդէն յիշուած է այս վէտին մէջ աւելի բարեքաստ ժամու մը : Այդ հովանուտ լճակին վերեւ ոստախիտ անտառուակ մը կար որ կը տիրէր լայնատարած և եւ խորայատակ ջրին վերեւ , նոեմաստուեր եւ գէճ անտառակ մը ոյր վիպական եւ գրեթէ թատերական տեսքն աշբի դարնող հակապատկեր մ'էր նորմանտական դաշտորէից վայրենի միօրինակութեան :

Տիկին աը Դավիա քայլերը կ'ուզդէր յայնժամ դէալ այդ նուիրական անտառն , ընկերակցութեամբ օրիորդ ժանն տը Լանոշ-Հոմէլի : Իւր քալուածքը , սովորաբար այնքան ճապուկ ու չնորհալի , իւր ձիգ ուղղորդութեամբ եւ խստութեամբ ցոյց կուտար ջղային ծայրայեղ պրկում մը : Անձուկ ճանապարհաց մէջ մերժ լնդ մերժետին կը գառնար քանի մը անկարեւոր քառ ուղեղելու համար ժաննի , եւ ժանն կ'ապէր նորա ձայնին կցկոտուր շեշտէն . Նըմանապէս կը զարմանար նորա նայուածքին խովախուժ արտայացտութեան , եւ մանաւանդ ջղաձգական շարժման վրայ որ անդուլ կը թարթափէր նորա արտեւանունքն եւ երկար բիբերը սահկաւին ընդտապարութեամբ այն ապահովիչ եւ ստայօդ խօսքերուն որոցմով ֆիլիթ հարկ համարած էր պատրի նորա տնհանդ ստու-

թիւնը , մանկամարդ աղջիկն այդ յուզման եւ տաւապանաց նշանները կը վերագրէր թնականաբար դառնաւկսկիծ զոհոզութեամ մը անձկութեամց , եւ խանդաղատ արդգահատանք մը կ'զգար այդ վատաբազդիկ կնոջ համար : Անկից աւելի իրազէկ , ընթերցողին հետ կրնանը թափանցել մարքիուզույն յուզման բուն պատճառին : Իւր մոլեգին բարկութեան առաջին թափին անցած էր , իւր չարաշուր հեռագիրը զրկած էր , եւ այժմ՝ յետո կ'ընկրկէր իւր կոչածուրուականին առջեւ , այն քսամնինի վահճանին առջեւ զար ինչ իւր ձեռօր պատրաստած էր : Որոշած էր գերագոյն փորձ մը փորձել՝ հեռացնելու համար մահու բաժակին որ արդէն կը սառեցնէր իւր շրթունքը : Կը խորհէր ուղղակի կոչում՝ ընել ժաննի դիւրագդայութեան : Եթէ յաջողէր ի գութ շարժել զնա—կամ սարսափեցնել— , գեռ ամեն քան կորսուած չէր , հետեւեալ օր պատրուակ մը կը գտնէր իւր ամուսինը խարելու համար ի մասին հեռագրոյն :

Ճակին ստուերաշուը եզրն հասած էին հանդիպակաց եզրն հասարակաց ուզի լինելով , դզեկին բնակիչներն եւ հերեբը սովորաբար գարաստանէն կ'անցնէին երբ ուզչին լճակն երթալ , երեկոյեան սղօմը

շնչելու կամ նտւարկութեամբ զքօսնելու
համար : Այս նպատակաւ եղերքի սեպածեւ
ժայռին մէջ ասնդուզ մը փորած էին եօթն
ութ առարձանաւ , որոյ ստորոտն , առկտիա
լիաններու ներքեւ , կապուած էր սպիտակ
մակոյի մը զոր օօրիորդին մակոյից կը կո-
չէին :

Մարբիզուհին , որ վայրկեանէ մը ի վեր
մտախոհ գէմքով կը դիտէր լճակին արխ-
րազդեցիկ մակերեւոյթն , յանկարծ դպաւ
ֆանի թէւին :

—Օրիորդ տը Լա Ռոշ-Էռմէլ , ըսաւ ,
խօսիլիք ունիմ ձեզ . . . կ'ուզէ՞ք պարտցնել
դիս ջուրին վրայ . . . կը խօսալիինք :

Փանն հաւանութեան նշան մ'ըրաւ
գլխով , մարբիզուհին զգուշութեամբ իջու
սանդուզին լըրծուն աստիճաններէն եւ
մակոյին մէջ մտաւ : Փանն ալ անմիջապէս
մակոյին մէջ ցատքեց եւ ձեռքն առաւ
թէւճակները :

—Ուր կ'ուզէք երթալ , ըսաւ :

—Ուր կարենանք ապահով լինիլ թէ ոչ
որ պիտի լսէ մեզ , ըսաւ տիկին տը Դալիա-
շն' :

Ու ձեռքով կը ցուցնէր լճակին ծայ-
րերէն մին , որում խորին միայնութեան
երեւոյթ կուտար բարձրաբերծ եւ դաշ-
րազգեաց ժայռ մը :

Մակոյիը , ճարտար ձեռքերէ վարեալ ,
խոտորնակ գծով կարեց լճակն , յուշիկ սա-
հեցաւ ուռենեաց ներքեւէն եւ կանգ ա-
ռաւ ժայռին առջեւ : Ժանն մակոյին մէջ
առաւ թէւճակներն , ակնապիշ նայեցաւ
տիկին տը Դալիայի եւ սպասեց :

Մարբիզուհին իւր սպիտակ ձեռներէ
մին ջուրին մէջ կախեց եւ քանի մը վար-
կեան ջուրը խառնեց անխօսուկ : Յետոյ
յանկարծ :

—Օրիորդ տը Լա Ռոշ-Էռմէլ , ըսաւ ,
չեմ սիրեր զձեզ . սակայն գիտեմ թէ ազ-
նիւ եւ քնքոյշ էակ մ'էք . . . : Ի՞նչպէս կ'ա-
մունանաք մարդու հետ որ գիտէք թէ
տարփածուս է :

—Տիկին , ըսաւ ժանն , ինչո՞ւ համար
փնտուեցիք այսքան կոկծեցուցիչ տեսակ-
ցութիւն մը . . . տեսակցութիւն մը ուր
ամենէն զգոյշ , ամենէն անմեղ խօսերս
թշնամանը մը պիտի թուին ձեզ . . . : Է՛
լա՛ւ , այս՝ , իմ խօսեցեալս խանդականօք ,
կաթոգին սիրած է զձեզ , գիտեմ . . .
թէրեւս հիմա իսկ կը սիրէ . . . միշտ պիտի
սիրէ զձեզ իւր լիշողութեան մէջ , եւ այդ
մտածում կենացս մշտնջենական տանջանքը
պիտի լինի . . . բայց վերջապէս տակաւին
ի՞նչ կրնաք յուսալ այդ տրիփէն . . . : Թոյլ
տուէք ինձ ըսել , ա՛լ նորա վշտերը միայն

պիտի կրէք, որովհետեւ Ֆիլիքի հոգւոյն մէջ
վերջ ի վերջոյ հզօրազոյն դ արձած են պար-
տականութեան եւ պատուոյ զգացումները,
զորս ընդ երկար լուեցուցած էր կիրք մը . . .
որ չառ դիւրաւ կը հասկցուի, տիկին, երբ
մարդ տեսնէ զձեղ . . . : Այդ զգացմունք
կը վերադարձնեն զնա իւր հօր, իւր ըն-
տանեաց, իւր մանկութեան խօսեցելոյն . . .
եւ կ'ուզէք դարձեալ խլել զնա ի մէնթ . . .
իւր սրտին արդի վիճակին մէջ, ի՞նչ պիտի
ընէք զնա, ի՞նչ մտերմութիւն, ի՞նչ եր-
ջանկութիւն յայսմհետէ կարելի են ձեր եւ
նորա մրջեւ . . . : Խորհած էք այս մասին
ափկին, ըսէք :

—Որի՛րդ Ժանն, պատասխանեց մար-
քիզուհին, ձեր փաստերը գերընտիր են եւ
անշուշտ պիտի համակերպէի անոնց, եթէ,
ձեզ նման, սիրելու այնքան հանդարտ եղա-
նակ մ'ունենայի . . . : Բայց, երբ ես կը
սիրեմ, երբ ես անձնատուր կը լինիմ, ա՛լ
ոչ իրաւունք կը ճանչեմ, ո՛չ պարտք, ո՛չ
պատիւ . կիրքս միայն կը ճանչեմ . . . եւ
նմա կը հետեւիմ մինչեւ ցծայր, մինչեւ
յամօթ . . . մինչեւ ի մահ, եթէ հարկ լի-
նի . . . : Իմ ոճիրս է այդ, կ'ընդունիմ սա-
կայն իմ արդարացումն է նաեւ : Եւ դուք
ի՞նչ արդարացում ունիք : Յրաւութեամբ,
խոհեմութեամբ, բարեպաշտութեամբ՝ ձեռ-

ուընիդ կը դնէք սրտի մը վրայ որ ինձ կը
պատկանի, զոր գեած եմ կնոջ մը ամենէն
թանկագին բանով . . . : Անխզգութեամբ
կը խէք զայն ինձմէ, կը յուսահատեցնէք
զիս, անխնայ կ'սպաննէք . . . : Աւասիկ
ձեր կրօնքին թելադրած վարմունքը . . .
ի՛ն լաւ, բարը նորա գլխուն եւ ձեր զըլ-
խուն :

—Ա՞հ, տիկին, կը ներէք, ըսաւ ժանն :
կը ջանամ հանգարտ իխիլ, եւ այս է ան-
շուշտ ձեր արհամարհանաց պատճառը . . .
Սակայն, ես եւս, կը պարծենամ այդու,
զիտեմ սիրել . . . : Ես ալ իմ կիրքս ունե-
ցած եմ . . . եւ պատրաստ էի հետեւիլ
նմա, —եւ տակաւին կը հետեւիմ, —ոչ թէ
ձեզ նման մինչեւ յամօթ, ո՛չ . . . այլ, ձեզ
նման, մինչեւ ցմահ . . . : Ամուսինն զոր կը
ջանաք յափշտակել ինձմէ, ծնելքս ի վեր կը
սիրեմ . կենաց մէջ դեռ հանդպած չէիք
նմա երբ ես արդէն կը սիրեի զինքը . . .
Զեր սիրտն յուզելք առաջ, իմ սիրտս կտոր
կտոր ըրած էր, եւ սակայն կը սիրեի . . .
Այնչափ արցունք թափել տուած է ինձ
որքան դուք չպիտի թափէք երբէք, եւ
սակայն դաբրած չեմ զնա սիրելէ . . . Զիս
թողուց եւ խարեց, եւ նորա համար հա-
ւատարիմ աղապատանաց զգացումներ,
երջանկութեան մազթանըներ, գործանաց

տոչորուն եւ այնքան հոգեգրաւ սրտազեղմամբ որ մարքիզուհին զարմացաւ եւ այլայլեցաւ : Յետոյ յանկարծ , ետ մղելով ժաննի ձեռներն :

— Այսէլ է կռուոյ Կոմիլնք , ըստ մարդիկուհին , անագորոյն կռուոյ մը :
— Ո՞չ . . . : Ո՞չ , ոչ , տիկին , գոչեց ժանն նորա վրայ ծուելով եւ ձեռները բըռնելով : Կը պաղատի՞մ , թող հաշտութիւն լինի . . . հաշտութիւն մեր միջեւ եւ մեր վրայ : Կ'ուզէի ձեր ծնդաց փարիլ կարենալու համար յաւագոյնս պաղատիլ . . . : Այն երջանկութիւնն որ կը խուսափի ձեզմէ , զոր ալ չէր կարող զերստին գտնել — կ'զգաք ինձ նման — այդ կարուսեալ սիրոյն մէջ , խնդրեցէ՞ր զնա աւելի բարձր եւ աւելի սուրբ զգացումներէ . . . ոչ թէ զզումէ , չեմ համարձակիր գատել զձեզ . . . այլ ձեր աւելի հանդարտ խզմատութենէն , արժանաւորապէս կատարուած զոհողութեան մը հպարտութենէն , այն վեհանձն մոտածումէն թէ բարիք ըրած էք՝ մինչ կրնայիք չարիք գործել , թէ յարդած էք հանգստութիւնն պարկեցտ ընտառնիքի մը զոր կրնայիք սոդոյ եւ յուսահատութեան մէջ ընկոմել . . . Ո՞հ , ըրէ՞ք զայս , տիկին , եւ այնչա՛փ պիտի սիրեմ զձեզ . . . պիտի օրհնեմ զձեզ , պիտի պաշտեմ :

— Տիկին , ըստ ժանն սիդութեամբ վեր առնլով իւր գունաթափ ճակատը , սոսկալի՛ բան է այս . . . : Սակայն Ֆիլիք մարդ մ'է , պիտի պաշտպանէ ինքզինը :

— Տիկին , ըստ ժանն սիդութեամբ վեր առնլով իւր գունաթափ ճակատը , սոսկալի՛ բան է այս . . . : Սակայն Ֆիլիք մարդ մ'է , պիտի պաշտպանէ ինքզինը :

աղօթքներ եւ արցունքներ միայն ունեցայ . . . : Աւասիկ իյտ սիրելու եղանակս կարծեմ թէ ձերինը կ'արժէ :

— Ըստ է կռուոյ Կոմիլնք , ըստ մարդիկուհին , անագորոյն կռուոյ մը :

— Ո՞չ . . . : Ո՞չ , ոչ , տիկին , գոչեց ժանն նորա վրայ ծուելով եւ ձեռները բըռնելով : Կը պաղատի՞մ , թող հաշտութիւն լինի . . . հաշտութիւն մեր միջեւ եւ մեր վրայ : Կ'ուզէի ձեր ծնդաց փարիլ կարենալու համար յաւագոյնս պաղատիլ . . . : Այն երջանկութիւնն որ կը խուսափի ձեզմէ , զոր ալ չէր կարող զերստին գտնել — կ'զգաք ինձ նման — այդ կարուսեալ սիրոյն մէջ , խնդրեցէ՞ր զնա աւելի բարձր եւ աւելի սուրբ զգացումներէ . . . ոչ թէ զզումէ , չեմ համարձակիր գատել զձեզ . . . այլ ձեր աւելի հանդարտ խզմատութենէն , արժանաւորապէս կատարուած զոհողութեան մը հպարտութենէն , այն վեհանձն մոտածումէն թէ բարիք ըրած էք՝ մինչ կրնայիք չարիք գործել , թէ յարդած էք հանգստութիւնն պարկեցտ ընտառնիքի մը զոր կրնայիք սոդոյ եւ յուսահատութեան մէջ ընկոմել . . . Ո՞հ , ըրէ՞ք զայս , տիկին , եւ այնչա՛փ պիտի սիրեմ զձեզ . . . պիտի օրհնեմ զձեզ , պիտի պաշտեմ :

Ծաղկատի աղջիկը խօսած էր այնքան

Մարքիզուհին նորա վրայ արձակեց մահացու ատելութեան ակնարկ մը , եւ կարճ դադարէ մը յետոյ .

—Օրիորդ , ըսաւ ցրտութեամբ , ետք առնանք եթէ կ'ուզէք . . . : Կարծեմժամանակն է :

Ժանն , առանց պատասխանելու , ջրին մէջ իջուց թեւճակներն արենց կարճատենաւարկութիւնը լսիկ անցաւ , եւ քանի մը վայրկեան յետոյ մակոյկը կը մօտենար լճաւ փին , ժայռին մէջ փորուած սանդուղին սորորտուր :

Օրիորդ տը Լա Ռոշ-Էռմէլ ելաւ իւր նստարանէն եւ սպասեց որ մարքիզուհին առջեւէն անցնի եւ զառաջինն ելնէ ցամաք . . . ԱՇ , տէ՛ր Աստուած , ըսաւ տիկին տը Դալիա որ նոյնակէս ոտք ելած էր եւ թեւճակով մը կը խաղար , անցէք . . . միմեանց քաղաքավարութիւն ընելու պէտք չունինք :

Ժանն , ի լուր այդ անկիրթ յանդիմանութեան , արհամարհանօք խառն այն զարմացումն ունեցաւ զոր պիտի զգար սրտի տէր մարդ մը երբ մենամարտի վայրին վրայ թշնամանքներ լսէր հակառակորդէն : Այդ տպաւորութիւն ակներև տեսնուեցաւ նորս շրթանց արհամարհուս ծալքին մէջ : Տիկին տը Դալիա նշանարեց զայդ , եւ իւր հոգւոյն

մէջ կուտակեալ ատելութեան եւ զայրոյթի հեղեղը պոտթկաց : Խաղի մէջ խաղացած էր իւր սէրը , պատիւը , կեանքն . . . եւ ամեն բան կորուսած էր : Յուսահատութեան խելացնորութիւնն եւ ոճրի փորձութիւնն ունեցաւ :

Ճիշդ այդ վայրկենին , ժանն , ոտքի կեցած մակոյկին յառաջակողմը , կը պատրաստուէր ոտքը դնել սանդուղին առաջին աստիճանին վրայ . մարքիզուհին , յանկարծ երկնցը նելով թեւճակը զոր ի ձեռին ունէր , ժայռին կրթնցուց եւ ուժգնութեամբ ետ միեց մակոյկը : Ժանն , գոգցես կախուած խորտուբորա լճափին եւ խորայատակ ջորին մէջտեղ , սաստկութեամբ զգաց վտանգն և առաջ նետուեցաւ խելայեղ : Իւր ոտքն հասաւ առաջին տստիճանին , սակայն սահեցաւ տամուկ քարին վրայ . գեղեւեցաւ , ջանաց կառչիլ թեթեւ ոստերուն որք ջրին վերեւ կախուած էին , եւ արդարեւ բաւական ոյժ գտաւ այդ ազագուն յենարանին մէջ ետեւ չոստնելու համար . սակայն երեսի վրայ գետին ինկաւ , եւ զլուխն ընդհարեցաւ աստիճանի մը անկեան : Գերագոյն ձգամբ մը , ոտք ելաւ վաղվաղակի եւ խենդի պէս վեր ելաւ սանդուղէն . յետոյ , արիւնաշաղախ ձակտով , դառնալով դէպի տիկին առ Դալիա որ յոտին կանգնած էր մակոյկին մէջ .

—Ո՞հ, տիկի՞ն, ըստւ տիկի՞ն։
Եւ հէզ աղջիկը, խօսական շարժմամբ
մը նեցուկ մը փնտռելէ յետոյ չորս դին։
Ժանրութեամբ փռուեցաւ հողին վրայ։

Մարքիզուհին լճափին մօտեցաւ տեն-
դոս աճապարանօք։ Խոկոյկէն իջաւ եւ
սանդուղներէն վեր վազեց։ Ճաննի բով
գնաց, որ զգայազիրկ գետին փռուած էր։
Նորա դալկահար դէմբը դէսի երկինք ուղ-
ղուած էր, եւ արեան կայլակներ, վիրաւոր
ճակտէն բջիւելով, յամբարար կը գլորէին
սպիտակ այտերն ի վար—Տիկին տը Դա-
լիա, աչերը մոլորուն, մազերը ցիրուցան,
ունկունքը դողլոջուն, տակաւին գեղանի,
այլ Եւմենիդէսի մը վայրագ գեղեցկու-
թեամբ, նորա վրայ ծռեցաւ, դիտեց զնա,
յետոյ դիտեց բերանաբաց անդունդ՝ այդ-
անշարժ մարմէն երկու քայլ հեռի—Այդ-
վայրկենին, տերեւոց յանկարճական խշը-
տոց մը լսուեցաւ իւր ետեւէն։ յետկայս
դարձաւ։—Ֆլիքին էր։

Այդ անակնկալերեւոյթին ի տես, մար-
քիզուհին պահ մը համակռւեցաւ կատար-
եալ խելագարութեամբ։ Ճեռները կարկա-
ռեց իրը թէ ետ մզելու համար զֆիք և
անկից ծածկելու համար ժաննի անկենդան
մարմինն։—Երիտասարդը նորա վրայ յառեց
աչերը սոսկալի հաստատութեամբ, բառ մը

չարտասանեց եւ ուժգնութեամբ մէկդի
հրեց զնա։ յետոյ ծռունր դրաւ, ժաննի
ձեռքը բռնեց, բազկերակը զննեց, եւ ու-
ժով մը շունչ մ'առաւ՝ որպէս մարդ մ'որ
կ'ազատի մահառիթ երկիւզէ մը։

—Ժա՞նն . . . սիրեցեալդ իմ . . . ըստւ
իւր դէմբը մօտեցնելով խօսեցելոյն դի-
մաց . . . ժա՞նն . . . խօսեցէք . . . կը պա-
զատի՞մ։

Տեսաւ որ նորա բաց շրթունքը մեղմիւ կը
գոցուէին եւ աչերը կը բացուէին կիսովին։

—Ժա՞նն . . . ես եմ, ըստւ։

Մանկամարդ աղջիկը նախ եւ առաջ նա-
յեցաւ նմա տարտամ ավշութեամբ, ապա
ճանչեց զնա եւ ժպտեցաւ։

—Ո՞ւր տեղդ կը ցաւի, սիրեցեալդ իմ։
Վիրաւորուած էք, ըսէ՞ք։

—Ո՞չ . . . բան մը չունիմ . . . մրմնիցեց,
շռունչի նման թեթեւ ճայնով մը . . . իրաւ
որ բան մը չունիմ . . . ճակատս միայն
սկրդուած է . . . ուրիշ ոչինչ . . . Ոտք
ելնեմ եւ բալեմ։

—Ո՞չ . . . դեռ ո՞չ . . . սպասեցէք . . .
Բայց ի՞նչ պատահեցաւ, ըսէ՞ք։

Եւ իւր աչերն յակամայս դարձան դէպի
մարքիզուհին։

—Ի՞նչ պատահեցաւ։

Ժաննի աչերն ալ ուղղուեցան միեւնոյն

կրզմեւ անքթիթյառեցան տիկին տը Դավիայի վրայ, որ, յոտին, յամր, անշարժ, սոսկալի հերափիւ գունատ, մեքենական շարժմամբ կը շտկէր խառնափնդոր մազերը:

—Ոչի՞չ, ըստ ժամն քիչ մը սպասելէց յետոյ, մակոյէն իջած ատենս անձարակ գտնուեցայ . . . սանդուղին վրայ սահեցայ . . . ուրիշ բան չկայ:

Յետոյ, խօսքը տիկին տը Դավիայի ուզդելով եւ ժպտելով նմա .

—Ներողութիւն կը խնդրեմ, տիկին, ձեզ պատճառած երկիւղիս համար . . . Օ՞ն, հաճեցէք ձեռքերնիդ տալ ինձ եւ օգնել:

Այդ վեհանձն խօսքերն, այդ անակընկալ խօսքերը մարքիզուհւոյն սրտին մէջ յառաջ քերին այն յանկարծական զգածումներէ մին, այն ուժգին տեղատուութիւններէ մին, որոց ենթակայ է կիրքն: —Սոյն գունակ կիներէ կարելի է ամեն բան վախնալ, —եւ ամեն բան յուսալ: —Շփոթգարմացման վայրիեանէ մը յետոյ, գութով մօտեցաւ ժաննի եւ օգնեց նմա մեծ խամքով, մինչդեռ նա ոտք կելնէր գֆուարաւ: —Երբ յոտին տեսաւ զնա, նորա ձեռները քանեց եւ անթարթափ աչօք նմա նայեցաւ: յետոյ սրտին վրայ քաշեց եւ ընդ երկար սեղմեց զնա, կաթողին եռանդեամբ համբուրելով:

Յայնժամ դառնալով դէպի Ֆլիփը, «որ ապշութեամբ կը գիտէր այս տեսարանը»:

—Ո՞ւտ կը խօսի, ըստ . . . : —Ուզեցի զինքն սպաննել:

Ու կիսանուաղ նստեցաւ մացառաց մէջ ցանուցիր քարերէ միոյն վրայ, ձեռացը մէջ ծածկեց գլուխն, եւ արտասուեց կողն կողագին :

Դզեակ կը մտնէին երբ տիկին տը Դավիայի յանձնուեցաւ հեռագիր մը որ նոր հասած էր . պատասխանն էր իւր ամուսնոյն որ կը խսուտանար ի Լա Ռոշ-Էռմէլ լինիլ յաջորդ երեկոյին: Մարքիզուհին իրեն պահեց հեռագրոյն ճշմարիտ պարունակութիւնը . սակայն շատ տիտուր կեղծեց ինքինքն, եւ ըստ թէ ամուսննըն դիոյթի Բարիզ կը կոչէր զինքն՝ իրենց հիւանդաւիին քով: Անմիջապէս իւր պատրաստութիւնները տեսաւ՝ նոյն իրիկունն իսկ մեկնելու համար:

Ժանն, թիչ մը անհանդիսա լինելով իւր պատահարէն, հարկադրուած էր անկողին մտնել: Ճամբայ եւնելէ առաջ, մարքիզուհին խնդրեց որ պահ մը մինակ թողուն զինքն ընդ նմա: Անկողին քով նստաւ եւ երկար ատեն ժաննի ձեռքն իւր ձեռաց մէջ պարունակութիւնները:

հեց անխօսուկ, Յետոյ ռտք ելնելով յան-
կարծ.


—Հարսանեաց ընծայս պիտի տամ ձեզ,
սիրելիս, ըսաւ :

Բացաւ ուղեւորութեան արկղիկ մը զոր
սեղանին վրայ դրած էր ներս մտած ատեն
եւ հանեց անտի նամակաց ծրար մը զոր
ցոյց տուաւ նմա տիսուր ժպիտով մը :

—Երեկոյները զով էին արգէն, եւ սե-
նեկին մէջ կրակ կը վառուէր : Մէկիկ մէ-
կիկ հոն նետեց նամակներն :—Ապա, Ժան-
նի քով դառնալով, վրան ծռեցաւ եւ մեղ-
միւ համբուրեց ճակտին վէրքը :

—Մնաք բարո՛վ, ըսաւ :

Եւ մեկնեցաւ :



F. U.

Nº 6229